



Թ-Ա-Պ-Ի-Կ

ԱՐԵԱՐԻՆ ՏԱՐԵՅՈՅՑ
Ժ. Հ. ՏԱՐԻ

1922



ՏԱՐԵՅՈՅՑԻ ՏԻՄ

Ա. Ա. Վ. Ա. Վ. Ա. Վ.

Կ. ՊՈԼԻՍ

Գ. Խ. Վ.
Գրու 150. Ֆրան 15
Շիլին 5. Տոլար 1,50

Գիտելի
Հեղինակին

ԹԷՌԴԻԿԻ ԳՈՐԾԵՐԸ

Հոգու ազիւս
օրինակներ

I. ՏՊՈՒԱԾՆԵՐ

լիր. 0ամ.

1. Ամենան Տարեցոյքը	1907	2 —
2. Ամենան Տարեցոյքը	1908	2 —
3. Ամենան Տարեցոյքը	1909	2 —
4. Ամենան Տարեցոյքը	1910	2 —
5. Ամենան Տարեցոյքը	1911	2 —
6. Յունիուս Ամ. Տարեց. 1911						0 50
7. Ամենան Տարեցոյքը	1912	2 —
8. Ամենան Տարեցոյքը	1913	2 —
9. Ամենան Տարեցոյքը	1914	2 —
10. Ամենան Տարեցոյքը (Թաշխայի կառավարութեան օրոյ արցիրուած)	1915	10 —
11. Ամենան Տարեցոյքը	1916-20.	2 —
12. Ամենան Տարեցոյքը	1921	2 —
13. Ամենան Տարեցոյքը	1922	1 50
14. Խողանի (Փրցուած կիւր կեանի Հայուհի)						0 50
15. Տիպ ու Տառ (Դերաւ. պատկ. պատրութեամբ)						3 —
16. Յունարձան Ասքի 11ի (Ազրու 1915ի եկեղեցական և մատուռական 761 զնիւրու)						1 —
17. Զուլումբ եւ մեր ուրիշը						0 25
18. Ամիս մը ի Եփիկիս (Տիկ. Աշշակուհի Թէոդիկ)						1 —
19. Արդի Բարօյագիտութիւնը (Տիկ. Ա. Թէոդիկ) ապաստ						

II. ՄԱՍՈՒԼԵՒ ՏԱԿ

20. Գողգորա Թերահայ Հոգիւռականութեան եւ յո Հօսին, աղէսայի 1915 տարիին (Եուր 4000 մետրի հշ, Պ հատու, պատկերացարդ)	4 —
21. Ամենան Տարեցոյքը 1923	1 50


III. ՀՐԱՏԱՐԱԿԵԼԻ

22. Պոլիսի Հայեկարը (Եպիրեանցի առաջին մեցանակին արժանացած մասիսպատճեցի սամզարենի, 2590 հշ)	
23. Տաղանար (Տօնական օրերու Բորավիկներ եւ Ֆինարներ):	
24. Աւրանիւր (Զանազան պատմուածներ հայ կեանի):	
25. Համաչուր Գլեմեր (Ամենասպող եւ ողջ մատուռականներու մասին ուրուազի մեջնացարդ):	
26. Գեղեցումներ (Պօլսական ևսարաններու նկարագրականներ):	
27. Գերյիշումներ ուսունողութիւն կեանը (Տ. Ա. Թէոդիկ):	
28. Արդի Բարօյագիտութիւնը (Բարձր.) Տիկ. Ա. Թէոդիկ:	

ԹԵՂԴԻԿ

ԱՐԵՎԱՆԻ ՏԵՐԵՅՈՅՑ
Ժ. Տ. ՏԱՐԻ

1922



Եշանօթ բանասէր Պրն. Արշակ Ալպօյանեան, մեր հրաւէքին վրայ, սիրացոժար ստանձնեց Տարեցոյցիս աշխառակցութիւնը, զլիսաւորաբար հոգ տանելով Գ. ՄԱՍԻՆ բովանդակութեան»


❖ Ա. ՄԱՍ ❖

ՀԱՅ ՄԻՏՔԸ ԵՐԵԿ ԵՒ ԱՅԱԾՈՐ

ՅՈԴՈՒԱԾՆԵՐ,
ՔԵՐԵՌՈՒԱԾՆԵՐ,
ՑԻԵԱՍԱԿԻ ԹՈՒՂթեր,
ՆԱՄԱԿՆԵՐ
ԵՒ
ՏԱԶԵԿԱՆ ԱՆՏԻՊ ԷԶԵՐ
ՄԵՐ { 1. ԱՆՁԵՏԱՑՈՂ
2. ՆԱՀԱՍԱԿ
3. ՎԵՐԱՊՐՈՂ
ԳՐՁԻ ՎԱՍԱԿԱՌՈՐՆԵՐՀՆ
ԻՐԵՆՑ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԼՈՒՍԱԿԱՐՆԵՐՈՒՆ
ՀԵՏ

■ ԱՄԷՆՈՒՆ ՏԱՐԵՑՈՅՑԸ ■

ՁՀ. ՏԱՐԻ օ 1922



ՈՂԲ ԿԱՐԱՎՈՒԻՆ

ԵԼԵԱԼ, կարկաչեր կախան, ու զանգաս առներ ձագերուն :
Ելայ ւ'ի սարերդ անկայ, 'ի կամաչ դաշտը նայեցայ :
Խայ, այս ոռոզայք անկայ, 'ի վայր մի մէջն պատեցայ :
Եկին, զիս 'ի վեր առին, զմանարեր սուրբն ցըցուցին :
Այս իմ կարմիր կրտուց՝ փողերովս ՚ի վայր կտրեցին :
Այս իմ կարմիր սրինան՝ ՚ի զետին ՚ի վայր վայրեցին :
Այս իմ կարմրիկ տօֆիկ՝ կոներովս ՚ի վայր կտրեցին :
Այս իմ հատումաս փետրիկս՝ մէկ ՚ի սար եղեւ՝ մէկ ՚ի ձոր :
Այն որ ՚ի սարերն անկատ, զայն ելաւ համին ու տարաւ :
Այն որ ՚ի ձորերն անկատ, զայն ելաւ հնեղեղն ու տարաւ :
Զինչ Սուրբ Գրիգորի նրման՝ զիս 'ի խոր վիրապն իշուցին ¹ :
Առին ւ'ի քէփսին դրին, 'ի մընլիսն ՚ի ըուռ կու ածին :
Զինչ Սուրբ Յակոբայ նրման՝ մասք մասրն կրտեցին :
Ըզլօշն ² ինձ պատամիք քերին, ու կարմիր զինիով քաղեցին ³ :

Զեռագիր իին Տաղարանէ մը Տարեցոյցին համար Տաղեց սերտաւացի
բանասէր՝ Կ. Գարիկեան, պատերազմի նախընթօրին :

¹ Կ'ակնարկէ՝ խորովելու համար կաբաւը թժնիր իջեցնելնին :

² Բարակ կակուղ հաց, բիտէ :

³ Ողբերգու կաքաւը կարծես գիմառնաբար կը պատկերացնէ եղկելի գիճակը Տաճկաստանի Հայութեան — 1915 աղէտալի տարիին — որ ճշակուոր եղաւ, անօրէն-անաստուածներու որոդայթն ինկած, և որ ձորերու, լեռներու և գաշտերու մէջ ցիրուցան՝ իր մարմինով և արիւնով յագուրդ տուաւ և թթիչտափ անյագ ճիւաղութ եան :

Գիր, ԳրԱԿԱՆՈՒԹԻՒԻՆ ԵՒ ՄԱՄՈՒԼ

Մենք այսօր կընանք հպարտանալ մեզմով, վասն զի այն չնաշխարհ հիկ աւանդը զոր մեր երանելի նախնիք մեզ յանձնեցին՝ գիտցանք անաղարտ պահէլ, մեր արեան սահմաններուն մէջ վեր բռնել ու մեր թշնամիններուն աւերիչ յարձակումներուն գէմ պաշտպաննել: Վասն զի ամէն սերունդէ աւելի՞ մեր սերունդը տուաւ իր արեան բաժինը մարդկային ահաւոր հրէշութեան, տուայտելով, նահատակուելով, պատառ պատառ յօշուուելով: Այն օրը որ մեր դրականութեան ծնունդ տուող տառերը հնարուեցան, հայ ցեղը գոյութիւնն ապահովեց և անոր տեւականութիւնը դրաւ ամրախարիսի հիմերու վրայ: Առանց այդ տառերուն գիւտին և առանց այդ դրականութեան, այս ցեղը շատա՞նց թաղուած էր գերեզմանին լուսութեանը մէջ, շատա՞նց ինկած ոչնչացած էր այն հսկայական գրոհներուն տակ որմէք մեր վրայ խուժեցին դարերու ընթացքին, շատա՞նց գաղտած էինք ողջունելէ արեւն ու բնութիւնը, և անցած էինք ի շարս այն ազգերուն որոնք մենէ ետքը ծնունդ առին, բայց որ հիմա պատահական հնութիւններ են լոկ: — Տառն ապրեցուց զմեզ, և Գրականութիւնը կ'ապրեցնէ: Ազգի մը դրականութիւնն իր այն մասն է որ անկապտելի է: Մեր թշնամինները յափշտակեցին մեր հարստութիւնները, քանիզեցին մեր տունն ու տեղը, մոխիրի վրայ նստեցուցին զմեզ, տասանորդեցին մեր ցեղը, նմանը շտեմուած վայրագութեամբ մեր անձիսումն ձգտեցան, բայց մտղի՞ չտփ չկըցան վլասել մեր մտքին, մեր այն սրբազնն մասունքին զոր ցեղին հանճարն արտադրած էր լու այսպէս ազգային գրականութիւնը կը դառնայ կ'ըլլայ փրկութեան խարիսխը՝ որուն կու գայ կառչել կրոստեան անդունդին մօտեցող մեր ցեղը: — Վերջին ժամանակներու զարհուրանքներուն մէջ, Հայը վտարական թափառեցաւ ի սփիւռս աշխարհի. հայ դրագէտը չէ՞ր որ իր ցեղին ցաւը ոգեց անմահ ատպերու մէջ, հայ յեղափոխականի անձնութերութիւնը գիւցազներգեց, և վհասութեամբ մահացող որտերու մէջ շողացուց յոյսի ճառագայթը, Հայ դրագէտը չէ՞ր որ թշուառութեան և անօթութեան նոպաներն արհամարհէլով՝ իր ցեղին մեծութիւնը, փառաւոր սնօցեալը, անոր ճակատագրին զարմանահրաշ զրուազները նկարագրեց քաղաքակիրթ աշխարհին առջեւ, հետաքրքրութիւն ու շարժում առաջ բերելու համար ճիւազներու մազիններուն մէջ թապլտկող այս ցեղին ի նպաստ: — Ազգի մը դրականութիւնն անոր մտաւ որտեան կետնքը, անոր իտէալներուն աղնութեան ու վսեմու-



ՆՐՈՒՅՆ

Թիւնն են, ըստնք, իր կենսունակութեան ապացոյցներն ու իր դոյլութեան երաշխիքները։ Արդարեւ ոչինչ աւելի վաղանցիկ ու խարսխիկ եղաւ՝ քան գոյութիւնն այն ազգերուն որոնք զէնքի և բիրտ ոյժի վրայ միայն գրին իրենց կազմը։ Ընանկերն ինկան՝ աշխեռու համար։
 Հայ ազգն ալ կորմեցուց իր պետական կազմը, բայց չդադեցաւ գոյութիւն ունենալէ, որովհետեւ երկրպագեց Դպրութեան շաստուծոյն։ Այդ հաւատքին իր նախնեաց սեպհականութիւնը եղաւ։ Ցեղը համօրէն կարծես ընազդով այդ հաւատքը մնոյց իր հոգին մէջ։ ու ատիկա ժամանակակից ու յետագայ Հայութեան ալ լաւագոյն ժառանգութիւնը պէտք է մնայ։ Միտքին ու անոր գեղեցիկ արաւագրութեանց վրայ, միտքի ներկայացուցիչներուն վրայ պիտի նայինք իրեւ կոչեցաւներուն՝ որոնք այս տառապեալ ազգը տարին ամէն փոթորկներուն և յեղաշընութերուն մէջէն, և որոնց կ'իյնայ գարձեալ վայուան անակըն կալներուն մէջէն ազգն ստաշնորդել անսայիթառ և անկրուստ։
 Փա՛ռք անոնց որ այս գժրախտ ազգին գոյութիւնն ապահովեցին, տառ և գրականութիւն տալով անոր Փա՛ռք բոլոր այն գործառներուն որ միտքի սայյին վրայ գարբնեցին ու կռեցին մեր ազգային կեանքը, և յիշատակելի գրուագներով զարդարեցին զայն։ Փա՛ռք մեր ազգային հարազատ գրականութեան որ ազգին գերագոյն միիթարութիւնն ու կռուանը եղաւ մեր գժրախտառութեանց ամէնէն սեւ օրերուն, և զոր կրնանք ներկայացնել քաղաքակիրթ աշխարհին՝ անոր համարումն ու համականքը վաստկելու համար։

Խարբերդ, 1913 նոյ.

ԵՐ. ՍՐՄԱՔԵԾԽԱԿԼԵԱՆ

(Նահատակ)

Դիրն ու գրականութիւնը մեծ ազգեցութիւն ունին ազգերու ճակատարին վրայ, մամնաւորապէս Հայերուն համար որոնք — առանց անոր — վաղուց սըրաբուած պիտի ըլլային ազգերուցոցակին մէջէն, իր առանձին համայնք, Մարդիկ շատ սիսլ կը գատեն երբեմն, կարծելով թէ թագառներ ու դիւանազէտաներ, ոյժ, գրամ, գիրք՝ աշխարհը կը կառավարեն։ Իրականին մէջ դիրն ու գրականութիւնն են ազգերը կազմակերպող ու անոնց ճակատագիրը պատրաստող ազգակիրը։ Այսօր ո՞վ կրնայ հուշուել այն աշազին ազգեցութիւնը զոր գիրքերն ու թերթերը կը

կատարեն։ թնդանօթ ու ռումբ շա՛տ անարժէք կը մնան անոնց բազա դատմամբ։
 Խարբերդ, 1913 նոյ.

ՓՐՈՒ. ԿՐՊՏ. Մ. ՍՈՂԻԿԵԱՆ


(Նահատակ)

Ասիան երկու անքառելի մեղք ունի, որոնց համար է որ ասիական
 ազգերը չեն յառաջդիմեր, — Նախանձ և ստրկութիւն: Ասիացին ո՞չ կը
 պաշտէ իր բարեբարները, ոչ ալ կը կախէ իր բռնաւորները: Ան կը քծնի
 բռնաւորին, կը նախանձի արժանաւորին: Եւրոպացին կը պաշտէ արժա-
 նիքը: անոր համար է որ կը յառաջդիմէ: Մինչեւ այս ոգին չտարբա-
 նայ Ասիացւոց, մանաւանդ Հայերու մէջ՝ անկարելի է որ կարենանք
 բաղձարի դիրք գրաւել պատմութեան էջերում: Ազգային ողի չունեցող
 ժողովուրդ մը կենդանի զիակ մըն է: ան չունի ազգային կեանք և
 յառաջդիմութիւն: Ազգ պատմութիւն ու գրականութիւն, երգեր և
 աւանդութիւններ, բարքեր ու սովորութիւններ, եկեղեցի և դպրոց՝ այդ
 ոգին վառ պահող ատրօւշաններն են: Ազգի մը բախտը ձեռքն է իր
 երիտասարդութեան, և երիտասարդութեան ալ ճակատազիրը ձեռքն է
 իր ազգին անցեալ պատմութեան:
 Նոր սերունդն ամէնէն շատ կը
 ներշնչուի իր ազգ պատմութեա-
 նէն, Հայելի՛ մը՝ ուր կը կարդայ
 անիկա իր ազգին ոգին ու ձբա-
 տութեները, ընդունակութիւններն
 ու հերոսութիւնները, ցաւերն ու
 վերքերը: Անոր մէ՛ջ է որ կը
 գտնէ զինք մազնիսցնող, խենա-
 թեցնող վակ հոգինները, իր
 պաշտամոն առարկաները: Հայն
 ալ — արիական ու յառաջդիմա-
 կան ժողովուրդ — սուրբն հետ
 փայլեցուցած է նաև զբիշն իր
 անցեալ շնչանին, և հասարակ
 դարերու ընթացքին մէջ կրած
 պարտութեանց, շղթաներուն, աւարին ու չարդին՝ կոտրած չէ իր գըիչը,
 մոռցած չէ մշակել իր գրականութիւնը որ իր կենսունակութեան և
 անհատականութեան գոյապատճառն է: Այնքան անհպաստ պայմաննե-
 րուն տակ, իր գիրն ու գրականութիւնը պահող ազգ մը, մտասորական
 ու բարոյական իր իսկակաները պաշտպանող ժողովուրդ մը արժանի՛ է
 որ ապրի Հայուն ճակատազրին հետ խաղացող ներքին և օտար պետու-
 թիւնք պէտք է որ այս կտան ըմբռնեն և իրաւունք ընեն այս մտաւո-
 րական ու յառաջդիմական, ուշեղ և անպարտելի ժողովուրդին, վեզի-
 քապէս նահատակուած՝ իսկ բարոյապէս անմահ սնջուգական ժողո-
 վուրդին: Ապագայ պատմագրութիւնը պիտի գատապարտէ և ամօթի
 խարանը զբոշմէ բոլոր ազգերու ճակատին ըրոնք հայ ճակատազրին
 հետ խաղացած են, զայն բարբարոս ժողովուրդ մը նկատելով:

Խարերդ, 1913 նոյ.

ՓՈՅ. Յ. ՊԱՏԱԲԻԳԱՆԻԱՆ

(Նախարար)



Մամուլը ու աշխարհան է քաղաքակրթութեան, որուն ձիթենին տակ
կը ծաղկի լն չի սիրեր վառօդին ծուխը, չի ներբողեր սուրբն շաշիւնը,
հրապոյր չի գտներ թնդանոթին որոտքին մէջ: Ան խաղաղութիւն կ'աւ-
ւետարանէ և բարութիւն կը քարողէ: Անոր շունչն տակ կը ծաղկին
արուեստ, ճարտարարուեստ և առօտուր: Զեռներիցութիւն և հնարք
անո՞վ թեւ կ'առնեն. գեղարուեստ անոր հովանին տակ կը կենդա-
նանայ և երկրագործութիւնն անոր պաշտպանութեան տակ կը զարգա-
նայ: — Հայ գիրն ու գրականութիւնն են որ մամուլին միջոցաւ ազգու-
թեան և հայրենասիրութեան կապերը կ'ամրացնեն: Հարստահարուած
Հայը մամուլին կը յանձնէ իր արցունքը. և աչա՛ իր եղայրներն իրենց՝
նոյն իսկ օտարներուն ալ արցունքը ցաւակցութեան կը ըերեն: Տկարք
բանակալին գէմ կը բողոքէ, կ'ապստամբի. և աչա՛ կամաւորներու
խումբեր անոր զօշին տակ կը հաւաքուին՝ իրենց արինը զոհելու,
Մամուլն է որ ազգին բոլոր անհատներն իր բողոքներով կը զայրացնէ,
իր արցունքով կը լացնէ, իր ազօթքով կը յուզէ, իր երգով կը հրճուեցնէ
և իր իտնդով կը գուրգուրայ ամենուն վրայ: — Մամուլը մաքառեցաւ
դիւային բոլոր ոյժերուն գէմ: Խորտակեց խարոյկները, փշրեց գերեզ-
մանները, քանդեց բանակերը, հաւատացեալին թողլով իր խզմի ազա-
տութիւնը:

ՓՐՕՖ. Տ. Կ. ԼԻՒԼԵՃԵԱՆ (Նահատակ)

Օտար գիտուններու կարծիքներն ամբարած, օտար առակրու ամբող-
ջական գաղտնիքին թափանցած և իր սիրելի գաղափարէն հիմնուացած,

կ'ամփոփուի ինք իր մէջ և աչ-
քերը յառած երկնքին, Սամու-
ստոի ըլուրներուն ու գաշտերուն
վրայ թափառայած, բազկաստա-
րած աւաշ մը ունի Մեսրոպ՝
ուղղեալ տիեզերքի Մեծ Հոդին.
«Կարո՞ղ ըրէ զիս, ո՞վ Ամենակա-
րող, որպէս զի ե՛ս ալ ըսեմ
նդիցի լոյս. ու թող փարատի
Հայաստանի վրայ Ճնշող տղիս-
առութեան մասափուղբաւ: Ու
կ'ստեղծուի հայ Ա. Բ. Գ. Յ. Ա. Յ. Գ.
օրէն ասդին է որ ասիական կա-
յուն ու գանդաղ կետնքին մէջ
եւրոպ. յառաջդիմական շունչը
սկսաւ փէկը. այդ օրէն Հայաս-

տան իր երեսը զարձուց յուսաշող Արեւմուտքին, կանակն ալ առ յաւետ
գարձնելով յետագեմ Արեւելքին: Եւ Մեսրոպներու ծնունդ առւող
Հայաստանը, Սահակներ արտադրող մեր ցեղն անկորիչելի է:

Խարիրդ, 1913 նոյ.

ՎԱՐԴԱՆ ԹՀՆՅ, ԱՐՍԼԱՆԵԱՆ
(Նահատակ)

ՀԱՐՍԼ

ԹԱՏՐԵՐԻ ԳՈՒԹԻՒՆ ՄԵԿ ԱՐԱՐ

Երօնի
1918



Գրեց
ՍԻՄԻԼ

Ա. ՏԵՍԱՐԱԿ

Տիկին Տիրուհի և Օրփոր Համբամիկ

Տիր.— Ա՛յ շատ յազնեցար, աղջիկ'կս, քիչ մը գործդ ձեռքէդ ձգէ՛,
մէյ մը սս պատուհանին տռ ջին գնա՛, նայէ՛ բազմութիւնը Քեահատա-
հանէէն կը դառնայ կոր. ոգը ինչ աղուոր է. չորս զիդ նայէ՛ որ
սիրուդ բացուի:

Հանի.— Սի՞րս ունիմ որ բացուի, սի՞րս մնաց վրաս, աչքիս բան մը
չերեւար կոր. Աշխարհ՛ը մութ, ամէն կոզմս նեղ. խեղդուիլս կու գայ
կոր, քանի կը մտածեմ որ օտար աղջիկ' մը մոտած է մեր տունէն ներս
և ամէն բաներնուս տէր ըլլալ կ'ուզէ. Խելքիս պիտի գայ: Ո՛չ միայն
եղբայրս ձեռքէս առաւ, քեզ ալ կ'ուզէ կոր ձեռքէս առնել: «Մայրիկ»
կ'ըսէ քեզի, «մեր տունը, մեր սալօնը» կ'ըսէ... Ամցեալ որ միատեղ
Սանդիկաններուն այցելութեան զացեր էնիք. շատ ճոխ ամաննե-
րով անանկ ֆառաւոր թէյ մը հանեցին որ, շխատկը աչքս վրան մնաց:
Ես գարձած առենին՝ կառքին մէջը շատ կոտրուիր էի, բերանս չէր
բացուեր կոր: «Ենչ ունիօս հարցուց: «Ասոնց արծաթեղէնները մերիննե-
րէն աւելի ծանր են եղեր» բայ: Գիտօս ինչ պատասխանեց. «Մերինները
աւելի՝ սիրուն են» չըսէ⁹ աներեսը: Անանկ մը եկաւ ինժի որ ապտակ
մը զարնեմ քիթին բերնին: Արդեօք կը կարծէ որ մեր ունեցածները
իրէնն են կամ անսոնցմէ ինչ ալ բաժին ունի: Այն օրը սիրու ա՛յնչափ
գէշ եղաւ որ, զացի սենեակ մտայ, լացի լացի, ժամերով լացի, և
ուխտ ըրի որ ձեռքէ եկածը ընեմ, մեր ունեցածէն թել մը գերձան
չի տամ անոր: (Թաշկինակովլ այները կը սրբի):

Տիր.— Տղայութիւն չուզեր, Հանըմիկ'կ, աղջիկս, ատանկ լալով
ինքզնիքիդ կ'ընես. մեղք չե՞ս... Ան ո՞վ է որ մեր ունեցածին տէր պիտի
ըլլայ. ես ունեցածնին չունեցածնիս քու վրադ պիտի ընեմ որ մեռնելէս
ետքը մէկը չխառնուի: Հիմակուհիմա կ'սպասեմ կոր որ քեզ ուզող
մը եթէ ըլլայ, կարելի է Դատքիւզի տուներնիս ծախել պէտք կ'ըլլայ:
Ենչ աւելորդ ծախք ընենք՝ վրադ գարձնենք: Ան ուզածին չափ թո՞ղ
անուշը պիս, «մայրիկ» բսէ, «մամա՛ս» բսէ, ես անոր զաւակ
չըսելէս ետքը... Հարս բուծդ գ զաւակ չէ, թշնամի է:

Հանի.— Ատիկա Արշակին հասկցե՛ւր, խենդի պէս կը սիրէ կոր կինը.
սանձը անոր ձեռքը տուեր է որ ուզած կողմը քշէ տանի զինքը: Դուն ալ
ձայն ձուն հանած չունիս, բամպակ ես գարձեր: Մէր է. ժամանակ մը
իմ ամէն ըրածիս թողածիս կը խօսէիր, կը բարկանայիր, մեծ ձայներդ
ուր ես պահեր. քիչ մը պոռա՛ կանչէ որ ան ալ ինքինքը քիչ մը

քաշէւ ծանը մէջ, մէկ խօսքը երկուք չըլլար կոր: Յանցանքը Արշակինն
է, մեզի օր մը բան մը բերած ունէ՞ր. հիմա ամէն իրիկուն խոշոր խոշոր
ծրարներով տուն կու գայ:

Տիր.— Զէ՛, ատ մ'ըսեր, Հանըմիկ, ինչ որ բերէ՝ քեղի ալ կու տան:
Դեռ անցեալ օր «քուէր տը Շին պլուզաները երկուքը մէկէն քեղի բերաւ
որ մէջէն ուզածդ առնես: Եթէ անանկ չընեն, տօւնը տեղէն կը քակեմ:

Հանի.— Գիտեմ, խօսքով, կը քակես, կը կոտրես, կը թափես,
գործքով բան մը ըրած չունիս: Եթէ գուն քիչ մը խիստ, կարուկ կին
մը ըլլայիր, Արուսեակին թող չէիր տար որ եկողին գացողին հետ
ինդայ խօսի, բաց դոյն «տէքոլթէ» հագուստներ հագնի, ամէնուն
առջեւ դաշնակ զարնէ, երգէ: Ինքզինքը հաւնեցնելու համար ի՞նչ որ
ըսես՝ կ'ընէ կոր, ևս ալ ծրարի պէս անկիւն մը կը մնամ կոր: Տունին
ազջիկը ան է թէ ես

Տիր.— Ադ խօսքիդ իրաւունք ունիս: Նս ատոնք Արշակին ըսեմ,
թո՞ղ արգիլէ: Ի՞նչ ըսել է, կարգուած կնիկ, ստարներու առջեւ հազար
կտոր ըլլայ: Քուկին ընելիք բաներդ ան կ'ընէ կոր իմին ալ չիղերուս
գպած բաները՝ մէջ մը գորտի պէս շարունակ երգելն է: բերանը լուռ
չի կենար. սենեակը ժողված ատենը կ'երգէ, կար կարած ատենը
կ'երգէ, անկողին շակած ատենը կ'երգէ, կ'երգէ, կ'երգէ: Դաւո գրացի
ի՞նչ կ'ըսէ. այսանեղ թատրո՞ն է, «քափէ շանթա՞ն» է, ի՞նչ է: Մէջ մըն
ալ սենեակը չի՞ քաշուիր գիր գրելու, բոլոր ջիղերս թունա կ'ելլան:
Աս ի՞նչ գիր եր որ չհատաւ չլմցաւ. առառու կը գրէ, իրիկուն կը գրէ,
ի՞նչ կը գրէ . . .

Հանի.— «Ուսման» կը գրէ եղեր:

Տիր.— Ատ ի՞նչ տեսակ բան է:

Հանի.— Սուտ ու փուտ պատմութիւններ կը շինէ, մէկուն մէկունն
վրայ կը գրէ:

Տիր.— Ես անոր ստախօս ըլլալը գիտէի արդէն: Գրածը ի՞նչ է,
որ զայ է: գուն տեսա՞ր:

Հանի.— Անցեալ օր կտոր մը կարդաց ինձի. խայտառակ բանե՞ր.
ամբողջ սիրահարութիւն է: Խիս ամօթ չունի որ . . . :

Տիր.— Գիտեմ, իելքը միտքը ատանկ բաներու վրայ է: «Արշակս
կը սիրեմ» կ'ըսէ կ'երթայ, մեզմէ ալ չամշնար: Մէնք ալ կարգուեր,
ամուսինի տէր ենք եղեր, օր մը ստանկ ամօթ խօսք բերաննուս ելած
չուներ: Ի՞նչ կը վայէ որ քու քովդ ատանկ բաներ կարդայ, չի մտա-
ծեր որ ազջիկ զաւակ ես: Դուն ի՞նչ ըսիր:

Հանի.— Ականջներս գոցեցի, մայրիկ: «Ես այդ տեսակ խօսքերէ
չեմ ախորժիր» ըսի, բարկութեամբ սենեակէն գուրս ելայ:

Տիր.— Է՛տ, ասիկա անպատճառ. Արշակիս պիտի ըսկմ: Աիրահարա-
կան բաներ գրողը սիրահարական նամակ ալ կը գրէ:

Հանի.— Ատիկա իմ միտքէս ալ կ'անցնի կոր, բայց Արշակը ո՞ւր
պիտի գտնաս որ ըսես Վայրկեան մը մինակ չի ձգեր:

Տիր.— Խնչու ատանկ կ'ըսես. առատուները ծոյլ ծոյլ կը պառկի ան, ես մութն ու լուսուն կ'ելլամ, դրանք ետին կ'սպասեմ, Արշակը վար իջած ատենք ետեւէն կ'երթամ, պէտք եղածը կը խօսիմ, կը հաւ մոզեմ: Երիկմարդ ըսածդ վառարանին գուրսի «Փոլտախ»ին կը նմանի, հովք ո'ր կողմ որ ժշէ՝ այն կողմ կը դառնայ: Մէյ մը միաքը պղտու բե՛նք, նայէ ի՞նչպէս կնոշմէն կը պազի նարութոնոսորի փուսին պէս կնկանը կրակը կը մարի, ալ չի վառիր, շայրիր, սառ. կը կարի Անդամ մը պաղելէն ետքը, նորէն Արշակնիս մեր ձեռքին մէջ կ'առնենք, կը շոյենք, կը շացնենք, ամէն կոմքը կը կատարենք և ուղածնիս ընել կու տանք:

Հան.— Խճի կու դայ որ ան ամուսինին ալ կարեւորութիւն պիտի չտայ: Ամէն օր, առատուընէ մինչեւ իրիկուն, երկուքս փոխն ի փոխ քար կը նետենք իրեն, բնաւ վրան չառներ, կատակի կը դարձնէ, կը ինդայ: աներեսին մէկն է: Կը տեսնէ որ սա անձեռոցիկները ժամ առաջ աւարտելու կ'առապարեմ կոր և 12 հատին դեռ Եը բաներ եմ. շըներ որ 1-2 համան ալ առնէ ինք բանի:

Տիր.— Ե՛յ, անոր ձեռքը կու տա՞ս. նայինք կրնայ քեզի պէս մաքուր բանի:

Հան.— Իբեն է մացե՛ր, ո՞վ կու տայ: միայն թէ իր կողմէն կը վայլէ որ անգամ մը առաջարկէ: Մարդ ձեւի համար, զոնէ մէկ ըերան մը կ'ըսէ: Մէնք ամէն առթիւ մէր տեսնուած մարդոց «Առաջ դուք հրամմեցէ՛ք, դուք առաջ անցէ՛ք» կ'ըսենք, իրա՞ւ կ'ըսենք. կեզծ խօսք մըն է կ'ընես, քաղաքավարութիւն:

Տիր.— Զէ՛, ատանկ բարակ բաներ սուր պիտի դիտնայ, դուրսեցիի աղջիկ: Անցեալ իրիկուն, պարահանգէսին գիշերը, չէ՞ր վայլէր որ անգամ մը առաջարկէր ինձի որ հետերնիդ գտամ: Դուն տասն անգամ ըսիր. «Մայր՛կ, դուն ալ գալու էիր», ան բերանը չբացաւ, կարծես թէ վրան պիտի փակչէն: Երբ Արշակն հասկցութիւն որ սիրտս կոտրեր էր, «Մայր՛կ, Արուսեալ կեղծաւորութիւն չի կրնար ընել. զիտէ որ դուն պարահանգէ չես երթար, ինչո՞ւ ծաղրելի խօսքեր ընէ» ըստւ:

Հան.— Արգէն չուղեր մեզի հետ գուրս ելլալ, Եփտակը ես ալ իրմէ աւելի չեմ ուղեր փողոցին մէջ անանկ մը կը քալէ որ՝ ամէնքը երեսը կը նային: Ես կ'ամշնամ, ան չամշնար: Եթէ Արշակն ըսելիք մը ունիս, սո ըսէ որ զիս անոր հետ գուրս չհանէ, Եթէ զիս տեղ մը տանիլ կ'ուղէ, մինա՛կ թող տանի. Հակոռակ պարագային, տունը կը նստիմ, կը ճաթիմ, կը հիւանդանամ, կը մեռնիմ, անոր հետ գուրս չեմ ելլար, որովհետեւ պիտի խօսուինք, գէշ պիտի խօսուինք, արծաթի պէս մաքուր անուննի պիտի աղտօսի, ցեխերու մէջ պիտի ժաթխուի:

Տիր.— Աղջիկս, չե՞ս գիտեր որ սոկին ժանդ չի վերցներ. ամէն մարդ քեզ չի գիտեր. ո՞վ կը համարձակի անունդ բերանը առնել. քեզ բերանը առնողին բերանը կը պապանձի:

Հան.— Ասանկ ասանկ մեր տունին անունն ալ պիտի աւրուի:

Արբ երկուքս մէկտեղ տեսնեն Արշակն հետ, ամէն մարդ ի՞նչ գիտէ թէ
ո՞րն է կինը, ո՞րն է քոյը:

Տիր.— Գիտցողը գիտէ, չգիտցողն ալ կը հարցնէ կը հանայ.
Երարժէ այնչափ տարբեր էք որ, գուն ո՞ւր ան ո՞ւր, մէյ մը որ անկէ
պղտիկ կ'երեւաս, փափուկ հասակովդ, բարակ մէջքովդ, կապոյտ
աչքերովդ, ոսկի պէս գեղին մազերովդ Գաղղիացիկ մատմազէլ կը
նմանիս Ան գուրսուցիկ առջիկ մըն է կերջապէս . . .

Հան.— Անոր ալ հասո՞կը երկայն է, մայրիկ . . .

Տիր.— «Չամաշըրին սըրբիսն ալ երկայն է . . .» Ա՛խ, ի՞նչ ըսեմ
ես Արշակիս որ ինձի չհարցուցած՝ ելաւ աճապարանքով գուրսը ամուս-
նացաւ: Եթէ քովս ըլլար, նորէն թող չէի տար. բայց 3000 ոսկին
սիրոյն՝ ձայնս կարեցի. չէ նէ ի՞նչ կար, ամուսնանալու ժամանակն էր.
առաջ քեզ ամուսնացնելու էր: Առաջ Աստուած, նորէն բարի բախտ
մը կ'ելլայ դէմերիս, անոնց ձեռքը չես մար:

Հան.— Ատիկա անկարելի է, քանի որ Արուսեակը տանը մէջ է՝
թող պիտի շտայ, միշտ ինք առաջ պիտի նետուի որ մէկը ինձի չհանի:
Մայրիկ, եթէ գուն զիս երջանիկ տեսնել կ'ուղես, ազօթք ըրէ՛ որ
անոնց մէջ հակառակութիւն մը ծագի և Արուսեակը մեր տունէն կոր-
պւի երթայ, մենք ալ առջի հանգստութիւնիս գտնանք . . . Չե՞ս
տեսներ, անոր այս առւնը ստք կոխելէն ի վեր ես հատայ լմեցայ, թել
ու գերձան կտրեցայ:

Տիր.— Ինչո՞ւ համար, աղջիկս, ինչո՞ւ պէտք. մարգու աեղ մի՛
զներ անիկս. ըսածներուն, ըսածներուն կարեւորութիւն մի՛ տար, Եթէ
կ'ուղես, տոկէ երեք սենեակիս կը քաշուինք քեզի հետ. սեղանէ
սեղան իրարու երես կը տեսնէք:

Հան.— Ա՛խ, ո՞ւր է, ատանկ կարգադրութիւն մը ընէիր. ատիկա
առջի օրէն ընելու էինք. հիմս պատճառ մը գտնալու է:

Տիր.— Կը մտածենք. գուն հոգ մի՛ ըներ, աղջիկս. հարսը ո՞վ է
որ քեզ անհանգիստ պիտի ընէ: Տունին հանըմք գուն ես: Ա՛լ ես տարիքս
առած եմ. գուն իմ տեղս պիտի անցնիս. ամէն բան քու հրամանովդ
պիտի դառնայ տանս մէջ: Որ բանը որ կամքիդ հակառակ կու գայ
կոր, գուն ինձի ըսէ՛. ես քեզ բերան չեմ տար, և ուղած ձեւովդ
կը կարգադրէմ:

Հան.— Մայրիկ, անտանկ մը ընես որ, Արուսեակը ձգէ երթայ տունէն:

Տիր.— Ադ գիւրին է, բայց կը վախնամ որ Արշակն ալ ետեւէն
կ'երթայ: Այն ատեն տուներնիս տեղերիս տակնուվրայ կ'ըլլայ. թէ՛
զաւակս ձեռքէ կ'ելլէ և թէ կը հարկադրուինք մեր դրամէն ծափսել,
քանի որ հիմա ծափսի համար առած դրամնիս կ'աւելցնենք և պանքան
կը դնենք կոր Աւելի աղէկ է որ հարսը հոս պահենք մեր ձեռքին
տակը, ուղածնուս պէս գործածենք: Անանկ մը ընենք որ չհամարձակի
մեր հիւրերուն առջին գալ նստիլ և մեզի հետ գուրս ելլել:

Հան. — Առողջք չեն բաւեր, Զէ՞ մի որ Արշակը անոր համար ծախք պիտի ընէ, ըսել է որ ան նորէն մեր իրաւոնքը պիտի ուսէւ Անանկ բան մը մտածելու է որ բոլորովին իրարժէ զատուին:

Տիր. — Առ ալ կ'ըլլայ, աղջի՛կս, Աստուծով ատոր ալ կարգը կու գայ, համբերէ՛. գիտե՞ս համբերութիւնը ինչ բան է. «Ատպր իլէ գօրուգ հէլվա օլուր, թուժեափրազը՝ աթլազ» ըսեր են:

Բ. ՏԵՍԱՐԱԿԱՆ

Տիկին Տիրուիի, Օր. Համբարիկ, Արուսեակ

Արուս. — Բարե՛ւ, մամա՛ս, բարե՛ւ, Հանքմիկ, զեռ կ'աշխատի՞ս կոր:

Հան. — Ի՞նչ ընեմ. մէկ պարագին մէկ աշխատող մըն ալ պէտք է:

Տիր. — Անանկ չէ՞ մի ետ. «Ես աղա, գուն աղա, աէյիրմէնը ո՞վ աղայ»:

Հան. — Տան մը անդամները եթէ ամէնքն ալ պարտին, ան տունը կը փլէի:

Արուս. — Անանկ է, գուրի՛կս, եթէ այդ անձեռոցները որ առաջ չաւարտե՞ս տուներնիս կը փլէի, անօթի կը մնանք . . . (Գլխարկը, ձեռնոցները կը հանի, սկզբանին վրայ կը դիի):

Հան. — Կը ծաղրմ՞ս կոր, հանըմ, մինակ ադ պակաս էր. գուն երթաս Սինէմաները, թատրոնները պարտիս, ես նստիմ որը մինչեւ իրի կուն աշխատիմ, բանիմ դատիմ որ տուներնիս տեղերնիս կոկիկ ըլլայ, կանոնաւոր ըլլայ, պատիւովիս ապրինք, մէյ մըն ալ գաս, վրաս խնդաս . . .

Արուս. — Իրաւացի խօսքին ի՞նչ ըսեմ. գուրի՛կս, եթէ այդ «պաօատէնին կտորը չըլլայ, տուներնիս տեղերնիս, պատիւնիս ձեռքերնուս պիտի երթայ . . . Հանքմիկ», գուն այսօր նորէն նեղուեր ես, եկո՞ւր քիչ մը զերի «Թէռասոյ ելլանք, օդ առնես որ չեղերդ հանդարախն»:

Տիր. — «Թէռացցա՞ն մի ելլէք, գուք «տատա՞» էք, չէ նէ աղայ էք: Ասոր աստեղը ո՞ւր զիտցար. Անտառուին լեռները չենք. Բէրային շիտակ ճամբան կ'ըսեն ասոր փողոցէն անցնող գարգող ի՞նչ կը մոտածէ: Որ մը օրանց Հանքմիկ «Թէռացցա՞ն ելած մարդ չէ: Քեզի ալ հրաման չունիմ, զիտցած ըլլա՛ս: Եթէ խօսքս մտիկ չընես, գուն զիտես:

Արուս. — Ի՞նչ խօսքդ մտիկ չընեմ, մամա՛ս, չէի զիտեր որ . . .

Տիր. (Ծնդմիջեղով). — Ի՞ր բանը զիտես որ աս ալ զիտանս . . .

Արուս. — Իրաւ, բան մը չեմ զիտեր, բայց կ'ուզեմ սորվիլ դպրոցէն ելայ չելայ ամուսնացայ:

Տիր. — Ե՛ս, այնչափ ալ շուտ չէ. գուն Հանքմիկս մեծ ըլլալու ես:

Արուս. — Կարելի է. ինդիրը իմ տարիքիս վրայ չէ. ըսել ուզեցի թէ բնտանեկան և բնկերային սովորութեանց վարժուելու ժամանակ չէմ ունեցած:

Տիր. — Հնտանեկան և ընկերային սովորութեանց Անտառօլուին լեռնեկը պիտի վարժուէիր:

Արուս. — Իզմիրը Անտառուին լեռը չէ, մայրի՛կ, ասոր պէս քաղաք մըն է. յետոյ, զիտէք թէ ծնողքս Պոլուցի են . . .

Հան. — Պոլսեցի կայ, Պոլսեցի ալ կայ, Աղնուականները ուրիշ են:
Արուս. (Մեկուսի) — Նորէն սկսան. կարճ կապե՞նք: (Բարձր) իրաւունքը ունիս. Ու յ ա կօնիս:

Հան. — Արուսեա'կ, խօսքդ գիտցի՛ք. Նախատինք կ'ընես կոր մեզի:

Արուս. — Նախատինք քնոզը ո՞վ է, իմ բասածս առած մըն էր. կատակի համար ըսի:

Հան. — Եթէ խօսիլ չես գիտեր, լու՞լ ալ չես գիտեր: Աս ալ առած մըն է, Այս տանը մէջ ամէնէն աղէկը չխօսիլն է, ևս սենեակս կ'երթամ կոր, մայրի՛կ: (Չեռազործը կը ժողվի):

Արուս. — Իմ պատճառաւ անհանգիստ մի՛ ըլլաք, Հանըմի՛կ, ես արդէն վեր պիտի ելլեմ որ իրիկուան ճաշին համար հագուստս փոխեմ: (Երկու այլ կ'առնել դկավի դուռը):

Տիր. (Մեկուսի) — Հագուստ փոխելդ պակաս ըլլայ. վրադ նայողը ո՞վ է: (Բարձր) Սա գլխարկի հետո տա՛ր, Մէկը պէտք է որ թափածաներդ ժողվուած:

Արուս. — Շնորհակալ եմ, մոմաս (Չեռիկն կ'առնի):

Հան. (Ծաղրանիպ) — Մայրի՛կ, նայէ՛, ձեռնոցներն ալ հսո ձգեր է:

Արուս. (Կը դառնայ, ձեռնոցներն ալ կ'առնի). — Ներկցէ՛ք:

Հան. — Ի՞ր մէկուն (Ետէնի) թափթափա՛ծ, չլիտի՛, մի՛զք եղարս: (Արուսեակ աչ կողմին դուրս կ'եղի):

Գ. ՏԵՍԱՅԻՆ

Տկն. Տիրուիի, Օր. Հանըմիկ, Արօսակ (Չախ կողմին զայով)

Արօ. — Բարի՛բիկուն. (Արժնեղուրիկամբ զիշարկը կը հանի, սեղանին վրայ կը նետի):

(Տիրունի և Հանըմիկի խկոյն ոսիլի կ'եղին և Արշակին շուրջը կը վուրկուսին)

Տիր. — Բարի՛ եկար, տղա՛ս:

Հան. — «Բարտզսիւ» գը հանե՞ս, եղբա՛յըս, «բանթութաներդ բերել տամ»: (Արշակ մեսով մերժողական նշան կ'ընի):

Տիր. — Քովս եկո՞ւը նստէ, նայի՛մ, Արշակս, բ՞նչպէս ես, աղէ՞կ ես:

Արօ. (Միշտ արմեղած). — Սանկ նա՞նկ, Արուսեակը ո՞ւր է:

Տիր. — Հո՛, անմիջապէս Արուսեակը հարցո՞ւը, մեզի հարցնել չկայ որ, մայրի՛կ, ի՞նչպէս եղար:

Արօ. — Հիւա՞նդ երի, մայրի՛կ:

Տիր. — Հապա՞ երէկ զիշեր մինչեւ լոյս ակույի ցաւ քաշեցի: Աչքս չեմ դոցեր:

Արօ. — Իիչ մը «թէնթիւռ տ'իօս» դնէիր:

Տիր. — Հանըմիկին ալ զլիսուն ցաւը բռնեց նորէն:

Հան. — Լուէ՛, մայրի՛կ, իմ զլիսուն ցաւը ի՞նչ կարեւորութիւն ունի: Ես փափուկ աղջիկ մը չեմ. Ինքնիրենս ցաւ քաշելու վարժուած

եմ. ով հոգ պիտի տանի բնծիւ Մարդ կայ որ, եթէ մատին ծայրը ցաւի, աշխարհքը իրար կ'անցընէ:

Տիր. (Զայրոյրով).— Ի՞նչ բար, ով հոգ պիտի տանի մի բորբոք իմ տանս մէջ ամէնքը պարտական են բեղի հոգ տանելու: Ով որ քեզի հոգ չի տանիր, իմ զաւակս չէ:

Արօ. (Ամենայի).— Վա՛յ, նորէն սկսանք հին աղդաց պատմութեան (Բարձր) Մայրիկ, կարծեմ, ես իմ պարտականութեանս մէջ թերացած չունիմ: Խնձէ ի՞նչ կ'ուզէք: Յոզնած մարդ մըն եմ ես Առառութնէ մինչեւ իրիկուն հազարումէկ մոտահոգութիւններու, սրտնեւզութիւններու մէջ կը տապլտիմ: Նիւթական, ֆիզիքական, բարոյական ամէն տեսակ աշխատութիւններով բեռնաւորուած՝ կը շարչարուիմ: Ի՞նչ կը պահանջուի այր մարդէ մը: Տունը տեղը նայիլ, ընտանիքին հանգիստը ապահովել: Ես ասոնք ճեռքէս եկածին չափ կ'ընեմ կոր, կարծեմ: Իսկ դուք բ՞նչ հոգ տարած ունիք վրաս:

Հան.— Դուն մեզի պէտք չունիս: Գուն կին ունիս հիմա:

Արօ.— Կ'ազաքեմ, Հանըմի'կ, նորէն կինս մի' խառներ ամէն խօսքի մէջ:

Հան.— Իրա՛ւ, մոռցայ, մինք արժանի չենք կնոջդ ահունք բերոնիի ոռնելու:

Արօ.— Արգիշտեւ զիտեմ թէ իր ահունք բերանիդ: Կ'առնէք՝ զինքը բամբասելու կամ իրմէ զանգտաներուն համար միայն:

Հան.— Այս գանդատաներուն 100ին 99ը կուլ կու տանք քու սիրոյդ համար, մինակ 1ը կ'ըսենք քեզի, ան ալ քու պատուոյդ համար:

Արօ.— Բայց կինս իր գանգտատներէն ո՛չ մէկը կ'ըսէ բնծի, ամէնքն ալ կուլ կու տայ անիկատ:

Տիր.— Ի՞նչ գանգտատ ունի որ ի՞նչ պիտի ըսէ. կ'ուտէ, կը խմէ, կը պաշտի իոր:

Արօ.— Դուք ի՞նչ կ'ընէք, ահօթի՛ կը կենաք կոր:

Տիր.— Արշա՛կ, տղա՛ս, ագ ի՞նչ խօսք է. մեզի ահոր հետ կը բազդատես կոր: Այսափ տարուան մայրդ, քոյրդ ենք, գեռ մեզի չե՞ս ճանչցեր: Մենք մինչեւ ետքը ամէն բանէ ինքզինքնիս կը զրկինք, միայն կ'աշխատինք որ առնը տեղը կանանաւոր բլայ: Հինգ փարայ աւելորդ ծափք չերթայ: Տանը մէջ օտար աղջիկ կայ, անոր քով ամօթով չըլշ լանք: Ան հանգիստ բլայ, ան ազէկ ուտէ խմէ, ան ուրախ զուարթ պարտի, ժամանակ անցընէ: Մենք մեզի նայած ունինք, սեւը ներս, ճերմակը գուր կ'երթանք կոր:

(Արշակ մօրը խօսած միջոցին, մնկուսի զլուխը շարունակ կ'իրեցին նեղնաս շարժումներով):

Արօ.— Ես ամիսը 100 ոսկի կու տամ կոր քեզի, մայրի'կ, ըսել է թէ այդ դումարը չե բաւեր կոր, քանի որ դուք ամէն բանէ կը զրկուիք կոր:

Հան.— Հարկա՛ւ, եղբայրս, մէկը պիտի զրկուի որ մէկն ալ վայել:

Արշ. — Ուրեմն ամսական հարիւր ոսկին միայն կնոջը համար կը ծախսուի կոր:

Տիր. — Հապա որի՞ համար փառք լեռուն ծովագույթոյ, և առառէն ները, թատրոնները, սինէմաները գացողը, և թօնօմապիւներով և միւղէները պարտողը ես չեմ, ոչ ալ Հանքմիկը:

Արշ. — Բայց, մայրի՞կ, սինէման, և միւղէն բնշու մէջ կը խոռնիս, անոնք պատահական ծախօքը են. յետոյ անոնք ես միշտ դրպանէս կը վճարեմ: Դուք ինձի սա ըսէ՞ք թէ կնոջս հետ միեւնոյն տան մէջ կը բնակի՞ք կոր, միեւնոյն սեղանէն կը թաշէ՞ք կոր, միեւնոյն ծառաները կը գործածէ՞ք կոր, հագուստնիդ միեւնոյն գերածակներուն կարել կու տա՞ք կոր:

Տիր. — Ատոնց ամէնն ալ կնոջդ համար կ'ընես կոր: Այսումնանալէդ առաջ մէնք ո՛չ մերայի Եփտակ ձամբակ կը բնակէինք, ո՛չ երկու ձառայ կը պահէինք, ոչ ալ հագուստնին Երիլին կարել կու տայինք:

Արշ. — Այս, բայց գիշեր ցորեկ գլուխ կ'ուտէիք որ տուներնիս թռունու չունենալուն համար՝ Հանքմիկը ուղող չկայ: Եւ երբ հարուստի աղջկան մը հետ ամուսնանալ իմացաք, մենք դեռ գուրսէն չեկած, ուղեցիք որ գիրքենիդ փոխէք:

Հան. — Կնոջդ քոզ քեզ պղտիկ չձգելու համար:

Արշ. — Խմ կինս պարզ աղջիկ մըն է. ատանկ բաներու ուշադրութիւն չըներ:

Տիր. — Խեղճ տղաս, ի՞նչ միամիտ ես. ատանկ հաւատցուցեր է քեզի: Տանը պերծանքէն բան մը պակսեցուր, նայէ՛ ի՞նչ կ'ըսէ: Տանը մէջ պղտիկ աշխատութիւն մը տուր իրեն, նայէ՛ ի՞նչ կ'ըսէ:

Արշ. — Արուսեակին համար կ'ըսէք կոր այդ բաները:

Տիր. — Հրամձե՛ր ես, Արուսեակին համար կը տեսնե՛ս, ի՞նչպէս խելք գլխէդ առեր է.... Դուն օր մը օրանց աստանկ խօսքեր ըսած ունէիք մեղի, օր մը հաշիբ գրամի վրայ խօսած ունէիքը բոլոր ան է ընել առուողը: Մեղք մեղի, մեղք քեզի որ երէկուան կնկանդ խօսքովը այսչափ տարուան մօրդ սիրով կը կոտրես կոր, այսչափ տարուան սուրբի պէս քրոջդ և սիամբրանին կը դպչիս կոր: Զեռքերնիս ես մեծցեր, տղայսութենէդ ի վեր մեղի փորձեր հասկցեր ես, մէջ մըն ալ կինդ փորձէ՛ որ, անոր ալ ի՞նչ ըլլալը հասկնաւ:

Արշ. (Մեկուսի). — Զեր ի՞նչ ըլլալը մինչեւ այսօր չէի հասկցեր, բայց հիմա աղէկ համեցոյ. ձեր իազերը քիչ մը առաջ իմացա . . . : Կեցէ՞ք, խոդ մըն ալ ես ձեզի խաղամ. տեսնեմ ի՞նչպէս մէջէն պիտի ելլէք: (Բարձր, անուշուրեամբ) Մայրի՞կ, կը զարմանամ որ կը տարած կուսի քու վրադ ունեցած վստահութեանս մասին: Զե՞ս գիտեր թէ զա կի մը համար ամէնէն սիրելի, ամէնէն թանկագին բանը իր մայրն է. իսկ եղբօր մը համար՝ իր քոյլը, Հանքմիկ:

Հան. (Դառնուրիամբ). — Խօսքով:

Արօ. — Ես հիմա պիտի ապացուցանեմ թէ ո՞րքան վստահութիւն ունիմ ձեր վրայ, և թէ ո՞րքան վեր կը նկատեմ քու ուրդ ամէն նկատութերէ Տեսնեմ, դուն ալ պիտի կարենա՞ս ապացուցանել թէ իրաւքով մը համար ամէն բանէ վեր է իր եղբայրը:

Հան. — Ես միշտ առար ապացոյցը տուած եմ, և նորէն ալ տալու պատրաստ եմ:

Արօ. — Ծնորհակալ եմ, շա՞տ շնորհակալ եմ, քոյլու, որովհետեւ շտապէտը ունիմ ձեր սիրոյն:

Տիր. — Մ'եզմէ զատ ո՞վ ունիս անկեզծօրէն քեզ սիրող, կնոջ ուրբ խաբելայ է, շահափնդիր է, Քոյլու և մայրդ միշտ գուեզ են. Բայց կինդ այսօր գուեզ է, վաղը ուրբշինն է, Յը մը պիտի համոզուիս աւսր, Արշակու, բայց պիտի թողում որ ինքնիբենդ համոզուիս, ևս բան մը պիտի չըսեմ քեզի . . .

Արօ. (Յուզուած ձեռով մը). — Զիս մինակ պիտի չթողուք, այնպէս չէ՞ս, իմ գժրախտ օրերուս մէջ:

Հան. — Մ'իշտ գովդ պիտի ըլլանք, երբ մինակ ըլլաս:

Արօ. — Իսկ երբ աղքա՞մ ըլլամ . . .

Հան. (Մ'եկուսի). — Այս ի՞նչ խօսք է:

Տիր. (Ցեցում մը կը իրէ) — Մայր մը իր զաւեկէն չի բաժնուիր երբեք:

Հան. — Ո՞չ ալ չոյր մը՝ իր եղբօրմէն:

Արօ. — Ուրեմն զիսցէ՛ք որ ։ սոկալի գժրախտութիւն մը կ'սպառնայ ինձի:

Հան. (Մ'եկուսի). — Ես ներս մտած տուենք հասկցայ որ բան մը կայ. չէլլա՞յ գրամական կորուստ մը ըլլայ . . .

Տիր. — Է՞նչ կ'ըսես, տղա՞մ. Բ'նչ պատահեցաւ. կնոջդ վրայ զուրսէն բա՞ն մը իմացար:

Արօ. — Եթէ տանկ ըլլար, տունէն զուրս կը հանէի զինքը, կը գերչանար:

(Տիրուելի եւ Հանրամիկ իրարու նայելով, զիսու նշաններ կ'ընկե):

Հան. — Ի՞նչ տեսուկ գժրախտութիւն է, մինակ քեզի՞ է, մենք ալ մէջն ենք, բոկ, եղբա՞յրու:

Արօ. — Ա՛չ, բերանս առաջ չերթար. բայց պիտի բում, որովհետեւ ձեր օգնութեան պէտք ունիմ. . . ։ Մայրի՞կ, ներէ՛, ներէ ինձի. ունեցածն չունեցածն ամբողջ կորոնցուցի և պարտքի տակ եմ այսօր:

Հան. — Ա՛չ . . . (Դիմիլ բրուեցնելով դիավ ի ես կ'երբայ):

Տիր. — Ողորմա՛ծ Աստուած, Բ'նչպէս եղաւ, Բ'նչ պատահեցաւ:

Արօ. — Խաղացի:

Տիր. — Բայց կեսանքիդ մէջ երբեք խաղացա՛ծ չէիր զուն:

Հան. — Ապահով եմ որ քու կինդ պատճառ եղած է: Այս ձիւնն ալ բերա՛ւ մեր զլիսուն . . .

Արօ. — Ժամանակէ մը ի վեր գործերս ձախող կ'ելթային արդէն,

և այս տանը ծախքերուն մէջէն չէի կրնար կոր ելլել վերջերս ինձի չեմ տաեւորական յարաբերութեան մէջ գտնուող մեծ վաճառատուն մը անանկացաւ, և սոսկալի հարուած մը տուաւ ինձի նայեցայ որ պիտի չեւընամ դիմանալ, մէկ օրէն միւսք վճարումներս գաղթեցնելու հարկին տակ էի: Ամէն ամիս տունին համար 100 սոկի պէտք էր, նոյնքան ալ վաճառատուն մէջ ծախք ունէի: Աչքս զարձաւ, խաղացի և մէկ ձեռքէ 1000 սոկի շահեցայ, թաշուելու և ինքզինքս ժողվելու էի: Անփուշեմ գանուեցայ: «Բացս զոյեմ, կրանցուցածն շահիմ» բաելով, սաքով դիմով մէջ նետուեցայ: Թանի՛ խաղացի, կրանցուցի, քանի՛ «շահիմ» ըսի, վաս ըրի, վերջապէս 500 սոկի պարտքով քաշուեցայ . . . : Հիմա բնչ բնելը պիտի . . .

Հան. — Կնոջդ բախու:

Սիր. — Եւուզէ՞ք որ կնոջս քով խոյտառոկ քլլամ. . . : Քիչ մը տուաջ գուն չէի՞ր բոողը որ անոր քով զիս պղտիկ չձգելու համար տունին «թուէնը փոխը էիք:

Տիր. — Մենք հիմու քեղի բնչ կրնանք բնել, իմ ձեռքէս բնչ կու դոյ, զաւա՛կու:

Հան. — Կնոջդ բնելու պէտք չունիս որ խոյի մէջ կրանցուցեր ես. կրնաս բուլ թէ զործի մէջ վսաս բրեր ես, թո՞ղ երթայ ան ալ մամուսյ: Աղէկ օրերուդ բնչպէս որ հաճոյքներդ վայելեց, հիմակ ալ թո՞ղ երթայ քաշէ:

Տիր. — Մենք ալ հետք պիտի քաշենք:

Սիր. — Այս՛, ես ձեզ կը մեղքնամ կոր: Պիտի ստիպուինք այս տունէն ելլալու, ծառաները ճամբրելու:

Հան. (Թաշկինակով այները կը սրի): — Երանի՛ թէ չամուսնանայիր:

Տիր. — Կինդ դժբախտութեւն բերաւ մեր տունին:

Սիր. — Մի՛ մոռնաք որ 3000 սոկի ալ բերաւ:

Հան. — Իր բերածը բնք կերաւ հատցուց: Հիմակ ալ մէզի մոփիրի պիտի նստեցնէ:

Սիր. — Այս՛, մոփիրի վրայ պիտի նստինք, եթէ մէկը չօգնէ ինձի:

Տիր. — Մենք բնչ ունինք որ ինչո՞վ օգնենք:

Սիր. — Մայրե՞կ, չե՞նք կրնար մեր Գատրզիւզի տունը զնել և 500 սոկի առնել: Աս խաղի պարտքս վճարեմ, պատիւս փրկեմ, ետքը ընելիքիս վրայ կը մտածեմ:

(Հանըմիկ մօրը մօհնալով, ամոր յղանցին կը յաշի և նշան կը ընէ: Այս մերժիք):

Տիր. — Ան տունք, տղա՛ս, սս խեղճ՝ «չօճուխ»ին պահած եմ որ բացը չմայ:

Սիր. — Ես զինքը բացը կը ձգե՞մ, մա՞յրիկ, մինչեւ հիմա ո՞վ նսյած է ձեզի:

Հան. — Մի՞ նայած է մի՛. դուն եթէ քանի մը դրուշ ծախք բրած

ես, մենք ալ տունդ տեղի կտուավարած, քեզի խնամք տարած ենք, եթէ տեղ մը բանսիօնէու ըլլայիր, տուր երեք անգամը ծափք պիտի քնէիր Միտքք բե՛ր, «ինֆլուէնցա» եղար նէ, ո՞վ նայեցաւ քեզի ձեր մակներդ ո՞վ կը կարկտէր, թաշկինակներուդ և մարքաները ո՞վ կը գնէր. ի՞նչ չուտ մոռցար

Արօ.— Բաել է, փիխադարձարար օգտակար եղած իբրևու, նորէն միեւնոյն բանը կրնանք ընել Այսօր նեղն եմ, պէտք ունիմ ձեզի, կ'ըսեմ կոր վաղը, նորէն երբ գործս շտկեմ, ամէն պէտքերնիդ կը հոգամ: Այս միջակիս մէջ երես մի՛ ձգէք զիս, շատ կը յուսահատիմ . . .

Տիր.— Ես քեզի խրատ մը տամ, աղա՛ս, եթէ մարկ ընես, դրւն ալ կը հանդստանաս, մենք ալ չե նէ գուն զիտես իինդ զի՛ր հօրը տունը դրկէ՛ քիչ մը տաեն որ, ինելքերնիս զլուփենք, բնելիքնիս մտած ենք, Դուն ալ ազգականներ, բարեկամներ ունիս, անոնց դիմէ՛, մէկը չէ մէկը հարկաւ կ'օդնէ քեզի . . .

Արօ.— Զեզմէ մօտ ազգական ո՞վ ունիմ, ձեզմէ սերտ բարեկամ ո՞ւր պիտի դունկմ, մայրի՛կ, եթէ գուք մերժէք զիս, ուրիշները ի՞նչու օգնեն:

Հան.— Մենք կին ենք, գործի մէջ կիները բան մը չեն կրնար ընել:

Գ. Տ Ե Ս Ա Ր Ա Ր Ա

Տիկին Տիրուիի, Օր. Հանրմիկ, Արօակ եւ Արուսեակ

Արուս.— Վա՛յ Արշակս, գուն եկե՛ք ես, բա՛րեւ . . .

Արօ. (Տիրուրիամբ).— Բա՛րեւ . . .

Արուս.— Այդ ի՞նչ է, ի՞նչ ունիս, հիւանդ ես:

Արօ.— Զգէ՛, գէշ զլիս ցաւ մը րւնիմ:

Արուս. (Իրար անցնիլով).— Բժիշկ կոնչենք. (Կ'երպայ զանգակը զարնիլ):

Արօ.— Իմ հիւանդութեանս բժիշկ օգուտ չւնիս:

Արուս.— Ի՞նչ ունի, մայրի՛կ, Հանքմի՛կ, գուք ալ տիսուր էք: Ի՞նչ կայ, բայք, սիրաս մի՛ հատցնէք: (Տիրուիի եւ Հանքմիկ կ'սկսին յալ):

Արօ.— Քեզի ըսելս բնի օգուտ ունի: Կիները բան մը չեն կրնար ընել, կ'բաւ կոր Հանքմիկը: Դուն ալ կին ես:

Արուս. (Արշակին առջիւ ծունկի զարով, ճկնիրը կը բռնի).— Ի՞նչ ունիս, Արշակ, կը պաշտօնի՛մ, բա՛լ, յոգնեցա՞ր, յուղուեցա՞ր, դժբախաւութի՞ն մը պատահեցաւ:

Հան. (Լայով).— Մե՛ծ դժբախաւութիւն մը:

Արուս. (Շուարած).— Ամէնքնիդ ալ զիտէք կոր. ինձմէ ի՞նչու կը պահէք: Պիտի ինհացնէք զիս:

Տիր.— Բոլոր ունեցած զբամները գործի մէջ կորսնցուցեք է:

Արուս. (Շուարած առնելով ոսիի կ'եղի).— Ասո՞ր համար է. դըամի համար մարդ հիւանդ կ'ըլլա՞յ, Արշակ:

Հան.— Տւներնի՛ս պիտի փէշի . . .

Արուս.— Փլշի նէ փլշի՛. երկուքս մէկ կ'ըլլանք, Արշակու, ձեռք
ձեռքի կու տանք, նորէն կը չինենք:

Արօ.— Ինչ զիւրին գործ, խորհե՛ որ վաղը պիտի ստիպուիս խոհա՞
նոց իջնելու, լովթ լուսալու, Արուսեա՛կ:

Արուս.— Ատանք լալու, ողբալու բաներ չեն. խոհանոց իջնողները,
լաթ լւացուներն ալ ինծի պէս մարդ են, նորիշին բրածը ես ալ կընամ ընել:

Տիր.— Դուն մինակ մեծ մեծ ջարդել զիտես Լեզուն սոկոր չունի:
Ուզածիդ չափ նետէ՛. աղաս ալ կը կարծէ որ իրաւ ձեռքէդ բան մը
կու գայ. աւել մը աւել չես զիտեր:

Արուս.— Կը սորզիմ, մամա՛ս:

Արօ.— Դեռ ամէնք այս չէ. 500 սոկի ալ պարտք ունիմ զոր
պատիւ փրկելու համար, պէտք է այս իրիկուն իսկ վճարեմ, և գրանո
500 զբաւ չունիմ:

Արուս.— Բայց իմ գոհարեղէններս կան. հարկաւ այդչափ կ'արժենչ
Ժա՞ր ծախէ, անմիջապէս պարտք վճարե՛, Կեցի՛ր, երթա՛մ բերեմ:
(Վազիրով դուրս կ'ըն):

Թ. ՏԵՍԱՐԱԿ

Տիր. Տիրուիի, Օր. Հանրժիկ եւ Արշակ

Արօ.— Տեսա՞ր, մայրիկս, թէ ճշմարիտ սէրը ո՞րն է: Տեսա՞ր, թէ
իջներն ալ կընան բան մը բնել, եթէ սիրեն Դուք երկուքդ մէկէն 1000
սոկի: Չափ գոհարեղէն ունիք, և ստկայն շառաջարկեցիք մէկ համ մը
տալ ինծի՝ պարտք վճարելու համար: Ես խոնարհեցայ ձեր առջեւ, և
աղաւեցի որ զբանի գնենք հօրենտկան ուսւներին, բրոն կէսը իմս է,
բառ օրինի, ա՞ն ալ մերժեցիք եւ ստկայն տեսաք թէ Արուսեակը ինքնաւ
րերաւար իր բոլոր ունեցածը կը բերէ կը յանձնէ ինծի, զժրախա օրիս
մէջ՝ զիս սփոփելու և պատիւ փրկելու համար: Նիմա որ ձեր ճշմարիտ
արժէքը, ինչպէս ինուզս արժէքը երեան ելան, բան մը չեմ ուզեր
ձեզէ: Կը խնդրեմ միայն որ ակնածւթեամբ իր անունք բերանեիդ
անուք և յարգանքով վարուիք իրեն հետ:

Տիր.— Գու կինոց խենդին մէկն է. յարգանքս եր պակաս իրեն: Ես,
իմ տարիքիս փորձառութեամբը, միշտ խնայեր, հաշուեր, չափեր ձեւեր
եմ ամէն բան, յետոյ նայեր, մեծցուցիք, մարդ եմ բրեր զձեզ: Միշտ
հեռ ատեսութեամբ վարուելով է որ կըցեր եմ պատիւով ապրեցնել ձեզի:
Եթէ անոր պէս ունեցածս չունեցածս ծախած ըլլայի, փողոցը կը մնայիք
զուք, Ասկէ զատ, չէի ուզեր կըր բսել, բայց ստիպեցիք զիս բսելու: թէ
կինոց կընայ պատճառներ ունենալ քեզ չողոքութելու, ինչ որ մէնք
չունինք: Մենք ամենեւին ծածկելիք բան մը չունինք: մէր ճակատը
բաց է. բայց անոր մասին չեմ կրնար ապահովել զքեզ:

Արօ. (Մեկուսի).— Ստախօսնե՛ր: (Բարձր) Ամբաստանելը բաւական
չէ, մայրիկ, պէտք է ապացուցանել: Ինծի զէմ ունեցած բարիւթեանդ
համար, անմեղէ մը վրէժ լուծելու իրաւունք չունիս:

Տիր.— Տղա՛ս, մայր մը իր զաւելն զրէժ չի լուծեր, իս քեզի զէմ
ո՛չ բարկութիւն ունիմ, ոչ ալ' զրէժ լուծելու փափաք, Մինակ կ'ու զեմ
որ աշքերդ գոց, կոյրի պէս չպարտիս տանը մէջ, իս այսափ կ'բանէ.
զուն աշքդ բա՛ց, շուրջդ անցած զարձածը դիտէ՛, քննէ՛, հասկցի՛ր,
(Բարկութեամբ դուրս կ'ելլիք: Հանըմիկ ալ կը հնեսիի անոր, սովացի նայ-
ուած մը ձգելի յետյ եղորդ վրայ) :

Ե. ՏԵՍԱՐԱԿԻ

Արշակ (Առանձին)

Ես իրա՛ւ կոյր եմ եղեր, որ տան մէջ անցած զարձածը մինչեւ
այսօր չեմ տեսեր, ի՞նչ սարսափելի արարածներ են եղեր ասոնք, Արդ-
եօք ինչպէս չարչարուեր է կիսա ասոնց ձեռքք, առանց ինծի բան մը
զգալի բնելու Այս ի՞նչ տառպ անգոսնող նայուածքներ կ'արձակէր կոր
Հանըմիկը կնոջս վրայ, ինչպէս ցցեց գլուխք, ի՞նչ չար շեշտ մը առա-
ձայնը, երբ առաջարկեցի որ գրաւ գնենք տուներնիս, որուն վարձքովը
արժեթուղթներ կը զնեմ միշտ իրեն համարտ իւ զիտեմ թէ 1000 սոկիի
գոհարեղէն ռնին . . . : Ասոնցմէ զատ, սարսափելի զադանիք մը իմա-
ցայ զոր ևս ինծի խոստովանելու կ'ամէնամ և զոր չեմ կրնար մոռքես
վանել, ա՛յնչափ կը չարչարէ զիս այն զազտփառը թէ տարիներէ ի վեր
խարռւեր, շահագործուեր եմ տանս մէջ՝ մօրս և քրոջս կողմէւ Ա՛խ,
իցի՛ւ թէ իմացած շըլլայի . . . : Տարիներէ ի վեր կոյր ապրեր եմ
հաւատացեր եմ իրենց անձուիրութեան, իրենց սիրոյն, իրենց պար-
կեշտ, մտքուր, սուրբ կնոջ, խնայող, անտեսող կնոջ երեւյթներէն
խարռւելով, և ապահով ու երջանիկ ապրեր եմ. . . Մը սատահան մղեց
զիս որ այս իրիկուն կանուփ տուն զտանամ. . . : Հազիւ մէր տանը
առջեւ հասեր էի, տեսայ Քուէտի Լիօնէի պաշտօնեաներէն մէկը որ մէր
զրան զանգակէ կը հնչեցնէր: Հարցուցի թէ ի՞նչ կ'ուզէր, Նամակ մը
տուաւ ձեռքս: Այնքան մտքէս չէր անցներ մերիններուն՝ Պանքայի մը
հետ զործ ունենալլ որ, առանց նամակին հասցէն նայելու, իմո կար-
ծելով, պահարանք բացի: Ի՞նչ տեսնամ: Օր. Հանըմիկ Արծաթեանի
անուան եռամսեայ հաշիւ մը, որմէ հասկցայ թէ օրիորդք ամէն ամիս
քսան սոկի կը զնէ եղեր Պանքան: Անանկ անակնկալ մըն էր ասիկա որ,
միտքս յանկարծ կեցաւ. չկրցայ խորհիլ թէ ի՞նչպէս կրնար ըլլալ, և
անմիջապէս մօրս սենեակը ելայ՝ միտմարէն բացատրութիւն պահանջե-
լու համար: Բարեբախտաբար հան չէր. բացց սեղանին վրայ էր իր հաշ-
ուետումբը՝ Հանըմիկին ձեռքով գրուած . . . : Ա՛խ, չտեսնայի՛, չկար-
գայի: Վճարած 100 սոկիս 70ը տան ծախքերուն կը զործածեն եղեր,
10ը՝ իրենց անձնական պէտքերուն, և 20ն ալ Քուէտի լիօնէն կը զնեն
եղեր . . . ի՞նչ հեղնական ճշմարտութիւն կար մօրս շեշտերուն մէջ,
երբ պոռաց երեսիս. «Դուն կոյրի պէս կը պարտիս կոր այս տանը մէջ,
աշքերդ բա՛ց ու շուրջդ նայէ՛ որ տեսնես . . . »: Ա՛խ, մայրի՛կս իցի՛ւ

թէ միշտ կոյր մնայի և գքեղ այսպէս ինկած, արատուած չտեսնէիր իցիւ թէ այդ գումարին կրկինը պահանջէիր ինձմէ և չիջնայիր այն պատուանդանէն ուր բարձրացուցած էի գքեղ: (Սեղանին առջիւ կը նսի, զուխը երկու ձևերուն մէջ պահ մը կը մնայ, յեսոյ զուխը վիր կ'առնի): Զէ՛, չէ՛, մայրս այս տեսակ բան մը պիտի չընէր իրեն համար. Հանը-միկն է զինքը թելագրողը: Տղայ հասակէն գիտեմ թէ ի՞նչ չար, ի՞նչ ծակուշք էր անիկա. բայց քանի մեծցաւ՝ փոխւեցաւ, սկսու անուշ-նալ, մօտենալ ինծի, հաճոյակատար, գորովոս ըլլալ ինծի հանդէպ-անձնուէր, անշահմինդիր քրոջ կերպեր ստանալ, որոնք զիս իրեն կտակեցին: Եւ ես ճշմարտապէս սիրեց զինքը, իր բոլոր փափաքները գոհա-ցուցի, իր բոլոր հաճոյքներուն ծառայեցի. միայն մէկ բան չկրցայ քնել-չկրցայ ամեւսնացնել զինքը: Ի՞նչ կրնայի քնել, երբ չէր կրնար սիրելի ըլլալ: Արուսեակը միշտ կ'ըսէր. «Ամէն զոհողւեթիւն քնենք, այս աղջեկը ամուսնացնենք», Եւ ես կը կործէի թէ անոր ներկայութիւնը աւելորդ կը նկատէր տանը մէջ: Կոսոց նախանձ, կ'ըսէի ինքնիրենս, և կը ցաւէի որ ամէնէն աղջիւ կիմները կիրծ չեն այդ զգացումնու ի՞նչ ապււշ, ի՞նչ անիբու եմ եղեր . . . : Խեղջ կինս, արդեօք ո՞րքան տառապած է այդ հրեշին ձեռքը . . . : Այն ի՞նչ ատելութիւն, ի՞նչ քամահրանք կ'արձաւ կը իր գլւային նայուածքը Արուսեակս զրայ, երբ ան կ'երթար բոլոր ունեցածք բերել յանձնել ինծի: Ա՛խ, իցիւ թէ այս իրկուն կանուխ ելած չըլլայի վաճառատունէն, իցիւ թէ հանդիպած չըլլայի Պանքայի պաշտօնեային . . . : Ի՞նչպէս անդամ մը չնայեցայ նամակին զրայ: Եթէ հասցէն աեսնէի, պիտի չբանայի անշուշտ. Հանըմիկը սուտ մը պիտի ըսէր ու պիտի հաւատայի: Մինչեւ հիմո՞վ գիտէ ի՞նչ սուտեր բսած է ինծի . . . : Ի՞նչ փոյթ, ես ապահով կ'ապրէի տան մէջ . . . : Ապօրէն գործ մը ըրի նամակը բանալով, և որովհետեւ միշտ յանցանք մը ուրիշ մը կը բերէ ետեւէն, ապօրէն զործ մըն ալ ըրի՝ մօրս հաշիները քննեսով, ի՞նչ որ երրեք բրած չէի: Երրորդ տարօրէն գործ մը ըրի՝ ինքնինքս անանկացած և պարտքի տակ ձեւացնելով: Հիմու այս սուտերուն մէջէն ի՞նչպէս պիտի ելլէմ: Անդամ մը որ մարդ Լարիւրինթոսին մէջ իյնայ, շարունակ կը մոլորի ու կը մոլորի. անդամ մը որ լոյժ աւաղին մէջ խրեցար, ամէն քայլափոխի կը խրիս ու կը խրիս: Հիմու ի՞նչ պիտի բում Արուսեակին: Կը նախընտրեմ մեռնիլ քան թէ մօրս ու քրոջս գոյզ ըլլալը իմացնել անորու բայց ի՞նչպէս բում թէ անանկութիւնս, պարտքս սուտ էին: Կորելի չէ մինչեւ վերջը տեղ. պէտք է մօրս խրատին հետեւիլ. աչքերս բանալ և չուրջս գիտել, ոչ թէ Արուսեակը, այլ զիրենք փորձելու և հասկնալու համար թէ իմ բացակայւեթեանս ի՞նչ պէս կը փարուին կոնջս հետո Ուստի հիմու երբ անիկա զոհարեղնները բերէ, պիտի առնեմ և մեկնիլ ձեւացնելով՝ հսս տեղ մը պիտի պահու ապահու լսեմ:

Զ. ՏԵՍԱՐԱԿԻ

Արօակ եւ Արուսեակ

Արօւս. (Հեւ ի հեւ ներս մաներով, արկղիկ մը կը րիրէ). — Ահա՞յ
Արշակս, ամէնքն ալ ասոր մէջ ենու թիչ մը զբամ ունեի, ան ալ մէջը
զբի: Անմիջապէս առ առ'ը ծափէ, մինուկ նայէ՛ որ նորէն չյուզուիս. ինչպէ՛ս
յուզրւեր էիր քիչ մը տառջ. կարծեցի թէ հիւանդ ես, շատ գող ելայ:

Արօ. — Արուսեակս, թ՞նչպէս պիտի զբկեմ զքեզ զարդերէդ: Դեռ
հազիւ մէկ երկու տարի զործածեր ես, և շատ երիտասարդ ես, և միշտ
պէտք ունիս անոնց՝ հանդէսներու մէջ փայլելու համար: Ո՞րչափ պզտիկ
պիտի մաս բարեկամու հիներուդ քով, երբ անոնք իրենց զոհարհերովը
զարդարուին և գուն անշւրք և անզարք մաս:

Արօւս. (Յուցամար շարժելով ու նազերով) — Ստախա՛ս, դուն չե՞ս
բակը ինձի թէ մանեակս զգիս ազւորւթինը կը ծած կէ, թէ թեւերս
աւելի շքեզ են տոանց տապարանչանի, թէ մատնիները ձեռքերուս նըր-
բութեանը կը վասահն լսել է՝ շողոքորթւթիւն կ'ընես եղեր. . .

Արօ. — Արուսեակս, ես զիտեմ թէ կոնց մը համար ե՛նչ է զոհարե-
ղէնը. եթէ իր բալոր կեանքիք չէ, իր կեանքին թանկազին մէկ մասն է,
իր երջանկութեան գլխաւոր տարրերէն մէկն է. . . Զէ՛, Արուսեակս,
չեմ կրնար ասանկ զահողութիւն մը բնդունիլ քեզմէ: Ես ուրիշ միջոց
մը կը փնտեմ, կը գտնամ: Տար պահէ՛ զանոնք:

Արօւս. — Տղայութիւն չուզեր, Արշակ: բակ է՝ թեթևամիտ կոնչ
մը տեղ զբեր ես զիս որ քարի կտորներու կտրեւորւթիւն պիտի տամ.
ի՞նչ բանի կը ծառայեն ասոնք պահարանին մէջ մալով: Տարեն երկու
անդամ պիտի զարդարութիմ եղեր. է՛չ, կ'արժէ՛ որ տար համար զուն
նեղուիս: Թեզի օգնելու համար, ես կեանքս, արիւնս կը տամ Առ առ'ը,
բոլորն ալ ծափէ՛ և պարագք զնարէ որ սիրաերնիս հանդստանայ: Ետքը
հայրիկին կը գրենք, ան կ'օգնէ քեզի:

Արօ. — Կ'աղաքէմ, հայրեկին բան մը չգրես: ասոնք կը բաւեն
զործս կարգին զնելու Շնորհակալ եմ, Արուսեակս, աննմտն, անզին
արարտք մըն ես գուն, պահապան հրեշտակս ես զւնու ևս ինչն հոգամ,
ինչն առաւապիմ, երբ ասանկ սիրս մը ունիմ իմ սրտիս մօտ. . . Նիմտ
կ'երթամ, անմիջապէս զբաւէ կը զնեմ ասոնք, պէտք եղամ զումարը
կը հայթայթեմ ու պարտքս կը զնարեմ Միայն, խոստացի՛ր որ հօրդ բան
մը չգրես: չեմ ւզեր որ մարդ իմանայ այս ձախողութիւնու ևս պիտի
չանում անձան անշշուկ գործս կարգադրել, և պիտի յաջողիմ, ապահով
եղի՛ր, անուշի՛կս:

Արօւս. — Ինչպէս կ'ուզես, անանկ կ'ընեմ. . .

Արօ. — Հիմա մտիկ ըրէ՛: ես այս զիշեր ընթըրիքի պիտի չկարենամ
զալ: հաւանական է որ մինչեւ կէս զիշերէն ետքը զործս չկարենամ
աւարտել: Գուն ինձի մի՛ սպասեր: Ծառաներն ալ թօն'դ երթան տեղեր-
նին պառկին: Բոլոր լոյսերը մարել առ'ը, միայն այս սրահին լամպարը

վառած թուղ մնայ: Ես դուքսը պիտի քննիքմ. կարելի է վերտարձիս
այսաւեղ կ'աշխատիմ:

Արուս.— Եսա աղէկ, շատ աղէկ, գուն մեզի մի՛ մտածեր, ինք-
զինքդ հայէ՛, Օդը քիչ մը զովացաւ. Հաստ քարտքսիւց հագի՛ր որ
չմսիս Եւ եկուր զիս համբուրէ: (Զիրատ կը գրկեն): Բարի յաջողութէ՛ւն:

I. ՏԵՍԱՐԱԿ

Արուսակ (Առանձին)

(Սպասուիի մը կոյ զամփարմերը կը վառէ, կը մնկնի):

Վերջապէս միսիժարեցի, սրասապնդեցի զինքը, և ուրախ զուարժ
մեկնեցաւ. Ի՞նչ աղէկ գաղափար ունեցայ սա գոհարեղէններս ծու-
խելու, Ի՞նչ պիտի բնեմ. երանի թէ աւելի շատ ունենայի և աւելի
շատ տայի: Այսաւափ քիչ բանով պիտի կարենայ գործը կարգի դնել
եթէ չյաջողի, պիտի հարկագործինք ծափերնիս պահսեցնել, ինձի
համար կարեւորութիւն չւնի ատիկա. . . : Այս անձաշակ պերճանքը,
այս սոկեզօծ կարասիները կահավաճառի մը խանութին տպաւորութիւնը
կ'ընեն վրաս Այս տան մէջ ոչինչ սիրելի է ինձ՝ բաց ի իմ սենեակէս,
ուր սիրած անձերուս կենդանազիրները, անոնց նուէրները և ծաղիկներս
և նիմ, և որոնք կը յիշեցնեն ինձի սիրոյ, գուրզուրանքի տարիներ՝ որոնք
ա'յնքան հեռու են հիմա ինձմե. . . : Ո'րչափ պիտի նախընարէլ փոքրիկ
յարկաբածին մը ունենալ իմ ճառչակովս, իմ զոյներովս յարդարուած,
ուր շատ տունկեր և ծաղիկներ ունենայի, ուր ամեն բան իմ ձեռքովս
բնել. . . ինձի կ'սպառնան թէ խոհանոց պիտի իշնեմ. բայց ատիկա
հաճոյք մը պիտի բլաբ ինձի համար, եթէ սիրած անձիս հետ առանձին
տպրէի և շարունակ զիս հաբուածողներ չունենայի չուրջս. . . : իմ
ձեռքովս կերակրւոներ պատրաստէլ իմ սիրելիիս համար, իմ ձեռքովս
շակել անոր սեղանք, վերջապէս ամէն ժամ, ամէն վայրկեան անով
զրադիլ, անոր նուիրութիւ. ա'յս է իմ իսկական արգէն, և տղբառութիւնը
վախ չազգեր ինձի. ան ալ իր հբապոյրը ունի. առիթ կ'ունենայ մարդ
իր անձնութիւնութեան ապացոյցը տալու իր սիրած անձին. . . : Միայն թէ
մայրիկը և Հանքմիկը շտագ գոյն պիտի մնան, որովհետեւ անոնք ուրիշ-
ներու երեւալու համար միայն կ'ապրին, և պիտի տառապին՝ եթէ ուրիշ-
ները աղքատ տեսնեն զիրենք, իրենց կետնքը՝ իրենց կարասիներուն,
իրենց տունին տեղին, իրենց կարգուասքքն հետ կապուած է: Այդ
բոլորէն բաժնուիլ՝ մեռնիլ է իրենց համար: Ասկալի պիտի դառնանան,
և մեզ ալ պիտի չարչարեն: Ուրիմն պէտք է ջանալ զըսոմ զտնելու,
բայց ի՞նչպէս, քանի որ Արշակ չուզեր որ հօրս գրեմ. . . : Բացարձակա-
պէս արգիլեց անոր զըել: (Ա'լիսի սրահին մեջ շակի ընդհատ իսուն-
նով): Վերջապէս . . . միջոց մը գտնելու է. . . գաղափար մը (ցուցա-
մատը ձակին տանիով) այս' . . . Զարեհին կը զըեմ. . . ո՞վ պիտի իմա-
նայ . . . նամակս վազք ձեռքովս կը տանիմ թղթատուն կը յանձնեմ. . .
գտղոնի կը մնայ և մէկ քանի որէն աղւորիկ զւումար մը կը հասնի

ձեռքս . . . ապահով եմ (Զանգակի ձայն մը կը լսուի) : Վա՛յ, ճաշի, զանացին է . բայց և այս իրեկուն ընառ ափորժակ չունիմ ո՛չ կերակուր ուստեղու, ոչ ալ դառն խօսքեր լսելու . . .

Ը. ՏԵՍԱՐԱԿ

Արուսեակ եւ սպասուի մը

Սպասուիին .— Տիկին, սեղանը պատրաստ է :

Արուս .— Մայրիկը և օրիորդը եկած են :

Սպաս .— Օրիորդը անհանգիստ բլլալուն՝ պիտի շնաշէ . մայրիկը ակղոնատունը ձեզի կ'սպասէ կոր:

Արուս .— Կու դամ :

Թ. ՏԵՍԱՐԱԿ

(Պահ մը ձևարանը պարսպ կը մնայ. յիշոյ Հանրմիկ ոսթին ծայրերուն վրայ կոխելով, յար կողմբ յիշելով, զոյի պիս ներւ կը մնի):

Ճանթիկ (առանձին) .— Տուներնիս պիտի կործանի, ունկացածնիս չունեցածնիս ձեռքերնուս պիտի երթայ: Աղքատ պիտի բլլանք . ա՛լ իմ երես չի պիտի նայի . . . Այս ի՞նչ սեւ բախս է իմ բախս: Ինքզինքս գիտնակէս ի վեր խեղճ թաղ մը խեղճ տուն մը կը բնակէինք Գտարգիւղի մէջ: Տուներնիս եկող գացողներն ալ մեղի պէս մարգիկ էին: Մայրիկս կերակուր կ'եփէր: Հօրաքոյր մը ունէի, ան ալ տանը միւս գործերը կ'ընէր, և աղքատի պէս կ'ապրէինք: Ետք, եզրօրս գործերը չետպչեաէ յաջող գացին: Հօրաքոյրս տունէն ճամէւցինք և պղտիկ սպասուհի մը բռնեցինք: Ինքզինքնիս գտեր էինք, երր եզրայրս գործով իզմիր զնաց և այնակ շատ հարուստ վաճառականի մը աղէկան հետ ամեւսնացաւ: Վախցողնք որ հան կը մնայ և մենք այստեղ նորէն խեղճ կ'ըլլանք: Նամակ նամակի վրայ գրեցինք, և զեղենք չւոզենք, հարսը չողոքորթեցինք: Հրաւիքեցինք, աղաւեցինք, եզրօրս որ էինք տանէ հոս բերէ: Նամակը զբողը ես էի: ձեռքս կարել'ը, չզբէի: Եզրայրս անմիջապէս մեղի զբում զրկեց: Եկանք թերա, շխտակ ճամբան այս մեծ տունը բռնեցինք, այս սքանչելի կարասիներով շակեցինք, մեր Գտարգիւղի տունն ալ վարձու տուինք, և վարձքը ինձի կապեցին: Երկու ծառայ բռնեցինք, խոհարար մը և սպասուհի մը: ա՛լ հագււստ, կապուստ, պոկաս բան մը շմնաց: Բոլոր թաղին հարուստները այցելութեան եկան մեղի, բայց մենք ինքզինքնիս ծանրէն ծախեցինք որ շտես չերեւանք: Ես օր մը առանձին զուր չէի ելլար, միշտ մայրիկին հետ, շատ անգամ կառքով: Եթէ այսպէս շարունակուէր, անպատճառ աղէկ ամուսնութիւն մը պիտի ընէի: Ամէնքը կը հիանային վրաս: ի՞նչ «գիպար» աղջիկ է, ի՞նչ աղնիւ աղջիկ է, ի՞նչ պարկելու աղջիկ է կ'բաէին ամէնքը: Բայց երջանկութիւն շատ կարճ տեւէց: Եզրայրս իր կինը եւրոպա տարեր էր. երեք ամփան առաւ եկաւ: Հարսը գուռներնուս ներս մտաւ չմտաւ, իմ բախսու

գարձաւու Ռոբը կոտրե՛ր, ճամբան մնա՞ր, տուներնիս չմտնէր։ Ամէն բան յափշտակեց ձեռքէս Ա՛լ ամէն յարգանք, ամէն պատիւ անոր. . . ուր որ երթայինը՝ առաջին տեղերը անոր կու տային, ամէն բոն առաջ անոր կը հրամցնէին, որովհետեւ միշտ առաջ կը նետուէր լի՛բբը! Ես ազնուած կան բաներու վարժուած, ազնուական կրթութիւն առած, մութ գոյն հագուստներ կը հազնէի, ճամբաս քարտած ատենս ու ոչիս կը նայէի, խօսքի մէջ չէի իյնար, վերջապէս զենատի աղջկան մը վարժուաքը ունէի Ան բնաւ քաշուէլ չէր զիսեր. բաց գոյն հագուստներ, «աւքովթէ պլուզաներ, կուրծքը ծաղիկ խոթելներ, էրիկ մարդոց հատ ֆրանսերէն, անդլիերէն խօսիլներ, ո՞ր մէկը բամ, Եղբայրս ալ ձայն չեր հաներ, Հարուստի աղջիկ է, բակով՝ առաջները մենք ալ չխօսեցանք, ձգեցինք որ ուզածք ընէ. Կաքը նայեցանք որ երես տուու. ա'լ սկսանք կամաց իր յանցանքները երեսին զարնել որ կարգի գնենքը Ակսը էի նորէն խօսք քարեցնել տունին մէջ և Արշակն ալ ձեռքերնիս պիտի տանէինք մայրելին հետ ու պիտի պաղեցնէնք ինչմէն, մէյ մըն ալ այս փորձանքը չհասնի՛ մեր գլխուն. . . Ինչ քսեմ սեւ բոխտի որ ամէն բան տակնուրայ բրու. . . Նիմու ես գլխուս ճարը նայելու եմ Ասանք վաղք միւս օր եղածք չեղածք պիտի ծախեն Արշակը չի զիտեր թէ ինչ կայ տանիք մէջ. Արուսեակին ալ բամ ենք թէ ամէն բան մերն է՛ Զեռքի եկած բաները քիչ մը ժողվեմ, սենեակու տանիմ որ գոնէ ձեռքս բան մը մնայ (Գրասենի բանայի մը կը հանի, պահարան մը կը բանայ. մէկ նախ ամսաներ կ'առնե միկդի կը դնի: Դուրսին ունանայն մը կը դունի: Հաներիմիկ յորս կորդը կը նայի: Մէկը կու զայ կոր. . . Արուսեակին է. . . փափչիմ. . . (Ամսաները զեփմը կը ձգի, կը հեռանայ) :

Փ. ՏԵՍԱՐՈՒՆ Արուսեակ (Առանձին)

Արուս. (Չիորդ րդրակալ մր. կաղամար մր. նիւր մժմներով). — Մայրիկը և Հանմիկը սենեակին քաշւէր ենու ծառաներւուն ալ բսի որ ելթան պառկին: Ես այսուեզ Արշակին պիտի սպասեմ, որ եկոծին պէս զւռոք բանամ: Մինչեւ որ շպայ, քունս պիտի չտանի. . . Պիտի յաջողի՞ արգեօք գործը կարգադրել. . . Ով զիտէ ինչ նեղութիւններւ մէջ է հիմմ, խեղճ Արշակ. . . Իրաւ այլանդակ են բնկերային սովորութիւնները. այրը երթայ աշխատի, յոզնի, չարշարուի, այստեղ մենք երեք էին հանգիստ նսուինք. կոմ անհոգ պառկինք, ինչնու. որովհետեւ այսպէս է սովորութիւնը. անհեթեթ, ախմա՛ր որվորւթիւն: Պէտք էր որ Արշակը հանգչէր այս զիչէր և մենք երթայինք իր տեղը, ասդին անդին իյնաւ յինք, քանի որ մենք ենք որ իր աշխատութեան արդիւնքը կը վայելենք. . . ինչ կրնամ բնել. ձեռքս ոտքս կտպւած է. առանց հրամանի բան մը չեմ կրնար բնել. . . բայց սս նամակը պիտի գրեմ. . . Մայրիկը և Հանմիկը շիմանան որ Զարեհին նամակ կը գրեմ, վիզէս չուան մը կ'անցընեն և կը կախեն զիս. . . (Գրասենի առջիւ կը նախ դկոյի հանդիսականները դարձած և կ'ակսի գրել: Պահ մը շուրջիւն):

Փ. Ա. ՏԵՍԱՐՈՒԹՅՈՒՆ

Արուսեակ (Միշտ գրելու զրադած), **Արօնակ** (Կամաց մը ներ կը մտնի) :

Արօն. (Մեկուսի).— Մ'ոքը հնագանդիլը ասառաւածային պատուիրանքաներուն առաջինն է, և զայն պահողը կը վարձանուուի կ'ըսնի. իբաւ է եղեր՝ «Աչքդ բա՛ց» բառ ինձիւ եթէ աչքս չբանայի, ինչպէս պիտի իմանայի թէ գող մը կայ առն մէջ, և թէ այդ գողը, աւա՞զ, իր աղջիկը և իմ քոյլու է . . . Ա՛չ, ախուր ճշմարտութիւն, գժբա՛խառ զիւա . . . թո՛ղ առնէ առնի. իրեն ըլլո՞ն արձաթները, ունկներն ալք առնեցածս ալ. այդ չէ՞ որ ցաւ կը պատճառէ ինձի. բայց ինչպէս իր երեսը պիտի նայիմ այսւէցեաւ, ինչպէս պիտի խօսիմ իրեն հետախոք վարժուած է այս ախսակ գործերու, պիտի չամշնայ և թերեւս ուրիշ մը ամբաստանէ. . . Զէ՛, պէտք է վերջ գտնեն այս խայտառակութիւնները, պէտք է միանդամ ընդ միշտ համար ինձի թէ երեւան ելլոմք են իր գաւերդ. . . Էս չիմա այս ամանները կը տանիմ կը պահեմ. թո՛ղ երթայ փնտուէ ու փնտուէ. տեսնենք ի՞նչ պիտի ընէ. . . (Ամանները կը ժողով կը տանի)

Փ. Ա. ՏԵՍԱՐՈՒԹՅՈՒՆ

Արուսեակ (առանձին, միշտ գրելու զրադած), **Հանրմիկ** ոսիհն ծայրերուն վրայ յակելով ներ կը մտնի, ամանները կը փնտի, և յգտներով կը շուարի, զայտացն շարժումներ կ'ընի) :

Հանի. (Մեկուսի, սպանազին, Արուսեակին հետևին).— Քեզի՛, քեզի՛ քեզի՛, ք'ող աւազակ, բռնեցի՛, բռնեցի՛, ա՛լ օճեքդ չես կրնար ազատէ ձեռքիս մէջն եստ

Արուս. (Առանց զայն ժեսներու).— Վերջապէս Արշակը չեկած՝ առնամակը աւարտեցի. կը վահնայի որ վրայ կը համի: Հասցէն ալ զրկմ որ պատրաստ ըլլոյի. (Պահարան մը կ'առնի, վրան կը գրէ բարձրամայն. Monsieur Zareh Tatossian, Տուրու, և Յամակը մէկը դնելով կը փակի):

Հանի. (Մօնմարով անոր).— Բռնեցի՛ . . .
Արուս. (Ծիլորած ոսիհն ելլերով).— Վախցուցի՛ որ զիս, Հանրմիկի կը սամակը սկսանին վրային առնելով գրպանը կը դնի):

Հանի.— Վախնալու ի՞նչ կայ. ես մարդ չեմ ուտեր. «Գող՝ սիրով գող», անանկ չէ՛:

Արուս. (Մընիդած).— Զեմ հասկնար կոր. . .
Հանի.— Հարկա՛ւ պիտի չհասկնաս. ատանկ բանը ո՞վ կը հասկնայ. զիս քնացած կը կարծէիր, մտքէդ չեր անցներ որ վրայ պիտի հասնիմ: Յանցանքը ասմուր մուշտակ ըլլայ նէ մարդ վրան չառներ. բայց ես քեզի չիմա պիտի հասկնեմ: Մ'ոք են այս ակա գրուած արծոթ ամանները, ի՞նչ եղան:

Արուս. (Հանդարտած, պակարիւնով).— Էս ի՞նչ գիտնամ. . .

Հանի. (Պոռալով).— Հիմա, հիմա արձաթները մէջտէղ պիտի հանես,

եթե ոչ կը պոռամ, կը կանչւ և քստեմ, ամբողջ տունը ոտքի կը հանեմ, ծառաները կ'արթնցնեմ, ամենուն առջեւ խաղք կ'ընեմ քեզի:

Արուս.— Կը զառանցե՞ս կոր, Հանքմի՛կ... ես արժաթի, ամանի խառնուած ունի՞մ, ուր որ գրեր ես՝ հո՞ն վնոսուէ:

Ճան.— Հոս դրեր էի, զետինը, այս պահարանին քով որ տանիմ մոքրեմ փայլեցնեմ: Մայրիկս վերէն կանչեց, վազեցի գացի, հիմա եկայ որ գողցուեր են:

Արուս.— Ի՞զ պիտի գողնայ, զրած տեղդ մոռցած չըլլա՛ս:

Ճան.— Ինքզի՞նքդ կարծեցիր զիս, որ զրած տեղս մոռնամ: Առանկ խօսքերով ձեռքեւ չես կրնար ազատիլ: Արծաթները մէջտեղ հանէ՛, եթէ ոչ, ես ալ ուրիշ բան մէջտեղ կը հանեմ: (Դրան սեմին վրայ Արշակ կ'երեւայ):

Ժ. Գ. ՏԵՍԱԾՈՒՅՆ

Արուսնեակ, Ճանըմիկ եւ Արօսկ

Արուս. (Առանց Արշակը ժեսնելու).— Յուզուած ես զուն այս գիշեր, քուրի՞կս, չեմ ուզեր ես ալ զքեզ վերաւորել, բայց բ՞նչ կրնամ ընել երբ չեմ տեսած:

Ճան.— (Վրան վազիրվ սպառնազին) — Արծաթները ո՞ւր են, կ'ըսեմ կոր քեզի, արծաթները ո՞ւր են:

Արօս. (Արծաթները ձենքը՝ հանդարտ առաք զարով).— Արծաթները հոս են, ես ալ հոս էի ժամէ մը ՚ի վեր. տեսոյ որ գող մը ներս մտաւ, պահարանը բացաւ, արծաթները դուրս հանեց, և երբ պիտի առնէր տանէր, կողչս ոտնաձայնը լսելով, ամէն բան զետինը ձգեց փախաւ: Ես ալ վերցուցի պահեցի: (Բանի մը վայրիկանէ ի վիր Տիկ: Տիրունի ներս մտած է):

Ժ. Գ. ՏԵՍԱԾՈՒՅՆ

Արուսնեակ, Ճանըմիկ, Արօսկ եւ Տիկ: Տիրունի

Տիր.— Տըւն զ՞ո՞ղ մի մտաւ, այս բ՞նչ փորձանքներ կը բերէք կրը գլխուս Արուսնեակը նորէն սենեակին պատուհանը բաց ձգած ըլլալու է:

Արուս.— Դուն զողը տեսա՞ր, Արշակ, չկըցա՞ր բռնել:

Արօս.— Աչքովս տեսայ, Արուսնեակ, բայց ամչցայ բռնկւս: **Ճան.**— Միալ տեսեր ես, եղբա՞յրս, հոս զող մտած չէ: Արծաթները պահարանէն հանողը ես էի: Քունս չէր տաներ կոր. եկայ որ սենակ տանիմ մոքրեմ փայլեցնեմ: . . . Բայց եթէ զող բռնելու փափաք ունիս, կրնաւ էինդ բռնել և հարցնել թէ բ՞նչ է այն թուղթը որ զիս տեսնելուն պէս զբանը պահէց:

Արուս.— Դոզք, զողութիւնը եմ զբանիս թուղթը չեմ զիտեր թէ բ՞նչ յարաբերութիւն ունին իբրարու հետ Անկապակից խօսքեր կ'ընես կոր այս գիշեր, Հանքմի՛կ:

Ճան.— Դուն սա պահած թուղթը զբանէդ հանէ՛ որ իմ խօսքեւ բուս կապակից կամ անկապակից ըլլալը հասկցնեմ քեզի:

Արուս.— Ես միթէ պարտական եմ իմ բոլոր թռողթերս քեզի ցոյց տալու կարելի է գաղտնիք մըն է:

Տիր.— Զէ՛, ևս տունիս մէջ գաղտնիք չեմ ուզեր. շարիքը գաղտնիք կը պահուի:

Արուս.— Եթէ սակայն իմ պահածս բարիք մըն է:

Տիր.— Բարիք բլամ, շարիք բլամ, պէտք է որ ես խմանամ:

Արօ.— Մայրիկ, երաւունք չունիս, կինս կրնայ գաղտնիք մը ունենամ:

Տիր.— Արշա՞կ, ազա՞ս, ես քեզի ի՞նչ ըստ քիչ մը տուաչ, աչքդ բայց, չորս կողմէն նայէ՛. հարկաւ կասկած մը ունիմ որ ասմանի խօսք մը կ'ըսեմ կոր: Դուն ի՞նչ զիտես տանս մէջ անցած զարձածքը Աստուները դուքս կ'եւլսու, կինդ մինչեւ ետքը սենեւակը կը աշուի կը զրէ, ի՞նչ ե ան գրածք որ չի համար չի վերջանար:

Արօ.— Մայրիկ, «ոսման» կը գրէ կոր:

Հանի.— Հիմա այս գրանինն ալ «ոսման» է:

Արուս.— Ո՛չ, գրանինս «ոսման» չէ, նամակ մըն է, բայց մի՛ ասիպէք զիս մէջտեղ հանելու, կ'աղաւե՛մ:

Հանի.— Կիմէի արգէն որ չես կը ար մէջտեղ հանել:

Արօ.— Կ'աղաւեմ, Արուսեա՞կ, ցուցուքը որ կասկածնին փարատի:

Արուս.— Ա՛չ, ուրեմն լրջօրէն կը կասկածնին կոր վրաս... .

Հանի.— Հրամմե՛ր ես, լրջօրէն կը կասկածնիք կոր վրագ:

Արուս.— Առէ՛ք (Նամակը ցրանեն կը համի, սեղանին վրայ կը նետ):

Հանի. (Յափշակիրվ, կը կարդայ հասցեն)՝ Monsieur Zareh Tatossian, Smyrne. (Յաղրական)՝ Հիմա հասկցա՞ր, եղբա՛յսու:

Տիր. (Երկու ձերիք զիսուն զարնելով)՝ Վա՛խ զաւակս... .

Հանի.— Այս ի՞նչ անզատութիւն է մեզի... . (Ճենիքով երեսը կը ծածկի):

Արուս. (Չենիքը կուրծիմ վրայ ծալլած հանդարտ եւ ժայռուն կեցած է):

Արօ. (Նամակը բանալով բարձրամայն կը կարդայ)՝ «Սիրելի Գուռ կէնս. եթէ հաճիս ներփակ նամակը մամային յանձնել անյապազ և հօրմէս գաղտնի, ժառայութիւն մը մատուցած պիտի բլաս ի՞նձի, որուն համար շատ շատ չնորհապարտ պիտի մնամ»: (Մօրը եւ յոզը խօսելով) ի՞նչ կ'ըսէք տար:

Արուս.— Ինչ բլասը հասկցաք, ո՞ւ մամային գրած նամակս կարդալու պէտք չկայ. ինձի կու տա՞ս, Արշա՞կ:

Հանի.— Զէ՛, տափկա ձեւի համար զրուած սուտ բան մըն է: Գաղտնիքը միւսն մէջն է. եթէ կրնաս, միւսը կարգա՛:

Արօ. (Կը կարդայ)՝ «Անուշիկ մամաս, միշտ բած ես ինձի որ և ամէն նեղութեանս մէջ քեզի զիմեմ: Հնազանդելով ուրեմն փափաքիզ, կը զիմեմ քեզի, բայց մի՛ յուզուիր, նեղութիւնս վրդովիչ բան մը չէ և ամենեւին, բարոյապէս և ֆիզիքապէս միշտ նախանձելի վիճակի մէջ կը զանուիմ ինչպէս զիտես, կը սիրեմ Արշակս և ան կը սիրէ զիս, և

« ասկէ ուրիշ բաղձանք չունիմ աշխարհիս վրայ, Միայն նիւթապէս
 « քիչ մը նեղուանք եմ այս օա
 « բերս, անձնական բարեգործուա
 « թեսն մը պատճառաւ զոր չեմ
 « ուղեր ո'չ ամուսնիս, ոչ ալ
 « հօրս հասկցնել, և որուն ինչ
 « բլլալը եթէ իմանաս, շատ գոհ
 « պիտի մնաս, իմ բարի մամաս
 « թանի մը հարիւր ոսկիի անա
 « հրաժեշտ պէտք ունիմ։ Կ'ու
 « դաշեմ, անմիջապէս դրկէ՛ ինձի
 « ինչ որ կրնաս, և շատ երջանիկ
 « պիտի բնես մէկ հատիկ աղա
 « չիկդ»։ (Սնդանին վրայ կը նիշէ
 նամակը, րեւեր կը բանայ եւ
 յիս ի իր կինը կը յառաջանայ։
 Առուսակ անոր զիւկը կ'իյնայ։
 Տիկին Տիրունի եւ Հանրիմիկ զիսի-
 կոր կը մնան)։



Սիամի

❖ ՎԱՐԱԳՈՅՐ ❖

ՊԱՐԱՆԵՍԱՆ ԵՐ ԽՕՍԻ

Հրապարակախօս մը պարտաւոր է, բայ մեղ, իր կարծեաց հետ այնա-
 պէս վարուիլ՝ ինչպէս իր զբամին հետ, այսինքն անականգիտական
 սկզբանց համաձայն, որպէս զի չսնանկանայ բարյուպէս։

Մեր ազգին աղքատ է և հետեւապէս կրնայ առկաւին երկար տարի-
 ներ հագնիւ այն տարիները՝ զորս հինցուցած են հարուստ ազգեր։

Մեր ազգին մեծագոյն մասին մանկութեան առաջին հառաջանքը
 զլիարկի համոր է, երկրորդը՝ ձեռնոցի, երրորդը՝ կօշիկի, չորրորդը
 «քօրսէ»ի և հինգերորդը կարծեմ կաթի, թէեւ աւելի զոհութեամբ և
 երախտագիտութեամբ կ'ընդունին եթէ կաթի տեղ զլխարկ տրուի իրենց։
 Կանանց ստամոքս անոնց զլխուն, սոներուն, ձեռներուն, կուրծքին և
 մէջքին վրայ է։ Ծաղիկներով և թռչուններով կահաւորեալ զլխարկով մը
 կարող են չանօթենալ, զոյդ մը փայլուն կօշիկ խորոված միսէն աւելի
 սննդարար է անոնց համար, զոյդ մը ձեռնոց պատուական նախաճաշ
 մ'է. իսկ անոնց կուրծքին վրայ զրուած նորափթիթ կոկոն մը, կամ,
 բանաստեղծական շուպութեամբ, զարդի 2 կոկոններ աստուածներու-
 արժանի ճաշ մ'են ո'չ միայն իրենց՝ այլ և երիկմարդոց համար, կանայք
 զարդով կը կըտանան և զարդով կը յագեցնեն երիկ մարդիկը։



Ա. Ամենահի գամբարտան՝ ՚ի 1. ի

Մելամաղձիկ համոյք մը կրնայ առթել մեր նոր Պառնասեաններուն՝ վերջին հանգրուանը մեծանուն քերթողինս Դուքեան Պետրոսի և Եղիշէ Արքեսպիսկոպոսի՝ բանասանեց հարազատաց եղբօրորդին Սուրէն՝ ուսանող ՚ի լիլ՝ Սաղիմա-բնակ իր հօթեզրօք յանձնարարութեամբ, ճերու, Մարտին, անոր վրայ դրաւ ծաղկիւննց մը՝ իբր «արզադիր նուէր» վեղարակիր հայ քնարաւորէ մը առ ֆրանսացի վաղաճեափիկ բանաստեղծն որ իր հոգիին մրմունչներով յանկուցած է զմեզ, Հայերս ալ, և որմէ աղդուած են մեր քերթողներէն շատեր՝ առաւել կամ նուազ չափով— Խորհրդապաշտ դպրոցի վարպետներէն է Ասմէն, 1900ին մեռած 41 տարու Ռնիք 3 հասոր. Ցեսարին Արքայազնունիին պարտկիմ մէջ (1893) Ամօրին կողերուն վրայ (1898) և Ռուսայիլ՝ մանէն տարի մը վերջ լոյս

տեսած։ «Առաջինը — կը զրէ Լառուս — կը բովանդակէ լուսափաղի ու շքեղ քերթուածներ՝ ամենազեղ հաեսորութեամբ մը։ խոկ երկրորդը՝ 30 հովուերգ կամ պզտիկ տեսարաններ, իրենց փափկութեամբ, չորհովլ և վայելուչ կարճարանութեամբ յոյժ նշանաւոր Սամէն շատ ազդուած է Պօտէլէն ու Վէռէլէն։ բայց աւելի անկեղծ բան և աւելի վճիռ բան միւսը, եղերեցու մըն է ան՝ կարի բաղցը, զորովագեղ և հիւանդալին նրբութեամբ մը» — Հաճոյքն ունինը մեր ընթերցողներուն հրամցնելու իր քերթուածներէն մին՝ զրը ա՛նբան ճարտարօրէն հայացուցած է «Հովուական որինքին Ս. հեղինակը»

Ա.ՊԱ.ՔԻՆԵԱԼԻՆ, Ա.Դ.ՕԹ.ՔԸ

Անուշաբոյր պարտեզներ զարգմա՛ ակնիմ կ'որուեն。
Զուրի արեւով կը ցորայ, և երշանիկ և երկին։
Սիրս իմ, կը բնա նազ ծածկող մսնել շումին միշ նորհն,
Տըկարուրիւթը բաւանի մ'կ բաշտոյց աշխարհին։
Սարսուռով մը, որ կու ասյ ճարձասիմ բարմ կիդեւի,
Եհաշող հըսկայ՝ կը ձգտ ծառմ իր թեւերը բնբղուն.
Երկիրն հիւրով արմեցած՝ ուժապատար կը խեղդուի,
Տագնասին ունի տիրեւ ալ իր թեւալոր դողերուն։
Սիրս իմ, կ'երաս իրեռու երանուրեան մէկ մինակ.
Սակայն Յոյսը կը զոփայ կապոյժին միշ այզուն զով.
Աշխատանին ւայշակնեալ փոփոխմանց և ժամանակ,
Պկէֆ և որ օրն ունենայ իրիլուն մը ծա՛նր աւարով։
Անտաներու մէջէն մուր՝ Ուկր կ'անցնի բառատրփ,
Վէհանանիմ, բազուկներն ունին բիծեր սրիւնի.
Արիւնն արուն կուսուրեանց վար կը բափի աստղաբոր,
Ի՞րիլուններուն օդը զաղ զօրաւոր և զինչ զինի։
Համազոյ ա՛յժը կ'աւնն զարում՝ բրիխ՝ ծիլ՝ ծաւալ,
Հըպատուրեան իրենց միշ կրելով արեւն աննըւադ.
Աշխարհն ունի ցնծուրեան երփն երանցներ բասափայ,
Մինակ՝ և բարշ կ'սանին իոն'չ մարմն մը դկ'պ ի դագաղ։
Տէ՛ր, իմ ցամաց բաժակին միշ շիր մը բնկ կարեցուր,
Ոսկենսան զինոյ շիք մ'որ ունենայ բայն կայլակ.
Սիրս երախայ մ'կ անյոյս որ կու ճէկ ասկէկուր. . .
Տէ՛ր իմ, տուր որ վերշապիս երիքամած բերնիս տակ
Դիեցուցիչ հիմ ստիմին դեռ ցայտ կարե անուշակ։
Շնորհի ինձի կամին ուժ, յանդգնուրին ու կորով,
Առնացի պկէֆն առումի ու սիրաբար նըւամման,
Թող որ ըզգամ՝ ընդլայնուած հոգիիս խորն անխըռով։
Մեծ Զօրուրեան բացուիլը կարմիր վարդի մը նըման։

Թարզմ. ԵՂԻՉԵ ԱՐՁ. ԴՈՒՐԵԱՆ
Երուսաղէմ

ALBERT SAMAIN

ԴՐՈՒՅԱԿ Ա.ՔՍՈՐԻ ՇՐՋԱՆԵՆ

ՏիրԱն ՔէլէկելԱն այն Հայերէն էր որոնք իրենց տաղանդով, արուեստով, կամ հանրային ժառայութիւնով, մեր «Հարեւանաներուն» տուին բարձր գաղափար մը հայ ցեղին ընդունակութեանց վրայ:

Երկու տարբեր շրջանի մէջ ծառայեց թուրք մամուլին: Թէպէս, թուրք թէրթի մէջ գրելու ստիպուած, հնարք կը գտնէր, ստկայն, Աղջային Դատին դէմ բան չգրելու, բուն թուրք գրչակներու թողլով այդ հոգը:

Առաջին շրջանն էր Համիտի օրով, Հայկական Հարցին սկիզբները, երբ Հնչակեան հովը գերակշիռ կը փշէր Գումզափուի Պատրիարքաց բանին մէջն ու շուրջը: և իրը թարգաման-քարտուզար, կամ յարաքերութեանց միջնորդ իզմիրէան Պատրիարքին քով կը գտնուէին միանգամայն թէ՛ թարութիւն Մօստիչեան թէ՛ Քէլէկեան: Սասնոյ չարգը տեղի ունեցած էր, սկիզբն էր երկանց, բայց համատարած կոտորածն սկսած չէր: «Մայիսեան» Բարենորոգմանց նրագիրը «կը ծեծուէր», իսկապէս, իը յօդուածները, իր ենթականերէն ալ առաջ, սրբուելով, ջնջուելով: Եւ Աըր Ֆիլիպ Քըրքի, Թարապետոյ Միւնիր պէջի հրապուրանքները (*): Թօ՛ղ Հայերը, կային թուրքէր ալ ո՞-

(*) Հայերը այն ատեն կրնային ըսել իրենց Պատրիարքին համար ինչ որ քիչ առաջ իուլիսացիք ըսեր էին իրենց մեծ կուսակցութիւն համար.—

Welcome to Parnell, Ireland's glory,

Who can't be cowed by Whig or Tory.

(Բարի զալուս Բառնէլին, Խոլանտայի պարծանքին,

Զոր չեն կրնար վախցնել ո՛չ Հուիլը, ո՛չ Թօրին :)

Աա' տարբերութեամբ, անշուշտ, որ Բառնէլ, աւելի աղէկ կը ճանշար Անգլիացիները բան իզմիրէան՝ Թուրքերը:

կը կարծէին թէ այս անգամ բան մը պիտի տրուէր Հայերուն (*): Ասպահի խմբագրատան մէջ, քրոնիկոգիր Սելանիկցի թէվիդ այս ստանաւոր կը զրուցես իր հայ պաշտօնակցին վրայ.—

Դըպթա իթոփ Շահը իրան պահթժնա,

Զըգոք Տիրան Էրմէնիսթան թափթընս:

(Նախանձեցաւ անոր բախտին Շահն Իրանի,

Ահա' ելաւ Տիրան ի զան Հայաստանի :)

Բայց երբ Համբատ, իր կանակը միւսիոյ տուած, և Գերմանիոյ և Աւստրիոյ հակայեղափոխական և հակահայ զիրքէն քաջալերուած, առ ոչնչ գրեց Անգլիոյ տոնպումները, և արեան հեղեղներու մէջ իսկդեց Հայկ. Խնդիրը, Քէլէկեան շունչը նեղոսի կողմն առաւ, Գահիրէի ֆրանս սերէն թերթի մը սիւնակներուն մէջ, և այն տաեն Սելանիկցին կրկնեց իր երկտողը, Զըգոք բային տեղ այս անգամ գործածելով ուրիշ բայ մը նոյնայնդ բայց անթարդմանելի, թուրք բառամթերքին սեփական ապանք կարգ մը առութեանց նման:

Կարծեցեալ «Ազատութենէն > ետքը, Քէլէկեան վերագարձաւ Ասպահին, և մեզ հետ 1915ի Կարմիր Երւակին, Պոլիսէն տարագրուած «մտաւորական ներուն մէջ էր Անոնք որ հայ թերթերու մէջ միայն գրած էին, կը զարմանային իրենց հետ նոյն խստութեան ենթակայ տեմնելով զբու մը որ յաւէտ թուրք մամուլին մէջ անուն շահած էր, և թուրք նոր սերունդին ու ուսուցիչներէն էր թէ՛ զրչով թէ զասաւ խօսութեամբ 0սմ. Համալսարանին և Սպայակոյտի վարժարանին մէջ: Սերտ յարաբերութեան մէջ իթիլաֆի հետ բայց վստահելի էր թէ՛ Մահմատանէվքէթ փաշային, իթիթիհատի հերոսին, թէ՛ Ապարքոս Քեամիլ փաշային, իթիթիհատի հակառակորդին, նաև գահաժառանդ նուսուֆ իզզէտին էֆ.ին, որ չէր համակրած թալապակնելիք խմբակին, որուն զոհն եղաւ ի վերջոյ: Թէեւ փրանսասէր և անզլիասէր ճանչցուած, թուրք թերթի խմբագրի զիրքը իրեն դիւրացուած էր յարաբերութիւնը նաև զերման գեսպան վանկէն հայմի հետ Քեամիլ փաշա իր վերջին կապարքոսութեան օրով Քէլէկեանը Սուլթան Մէշտափ ներկայացնել տուաւ, որպէս զի Կայսեր բերնէն լսելիք խօսքերը թուրք հասարակուածեան հազորդէր, ոյժ տալու համար իթիլաֆի կառավարութեան:

Զանկըրի զօրանոց-բանտին մէջ մէկ սենեակ կը գրաւէինք, Քէլէկեան, կոմիտաս Վարդ., Պալաքեան Վարդ., Յովհան Վարդ. Կարտապետեան, Հայ-Աւետ. Վեր. Քերովքէտան, Տքի. Թորդոմեան, վաճառական Յակոբ Դորեան, սեղանաւոր Յովհ. Թէլէմէղէտան, և Բիւզանդիոնի խմբագիրը:

(*) Տէրութիւններէն վերջապէս ճանչցուած Պուլկարիոյ իշխան Ֆերախնանտ երբ Պոլիս եկաւ «իր մեծարանը մատուցանելու զերիշխան վեհապետին», Թուրք չուատ մը կամուրջին զլուխը զինուրական բարեւ կու տարի Տարեց Թուրք մը քովինին կ'ըսէր դժողով դէմքով. «Եատ չանցած մնոք այս . . . ապուրը պիտի ուստինք Հայերուն համար ալ:»

ինչու մեղ բերեր նետեր էին այս գորշելի տեղը, ուր քիչ առաջ ժանտատենդք աւեր գործած, զօրքերը հեռացուցած էին, բայց չէնքը չէին ապանեխած։ ի՞նչ պէտք էր ընկերուք, գո՞նէ քողաք փոխադրւելու համար։ — Աղօթելու մասին, ամէնք համարիս գտնուեցանք, բայց երբ թէլտղրուցաւ Թուրքերուն հետ յարաբերութեան մտնել, անոնց միտքը հաւենալու և ինքզինքնիս պաշտպանելու համար, Տալ-Բեաֆ (Տ. Ք.) դէմ կեցաւ։

«Եկեսցէսի աղօթքը որտարուչ եղաւ Յարայատակ մեծ դօվլուշին մէջ, 130 Հայեր ցուրտ գիշեր մը, փոքրիկ կանթեղի մը աղօտ լրյուղու աւելի խորոշնկցած առուերներուն մէջէն զիրար հազիւ նշմարելով, «Հանող քննտեան» ժամերգութիւն կը կատարէին, «Հաւատաղ Խոստովանիմ» ով, «Տէր Ամենակալ» ով, «Տէր Աղոմենա» ով, հոգինին իրենց ներախին հալած, զգայարանքնին թմրած, անոտուգուշ թեան մզձաւանջովը Ակրւած իրենց միտքը չկրնալով կամ չուզելով կուահէլ թէ վաղրւան լրյուղ ո՞րպիսի ներ աղէտներ կը վերապահէր։ Պահ մը յառաջ մնզի հետ սաստիկ կասկածով վարուցով թուրք պահակներ։ պատւհաններուն առջեւ շարոււմ, հետաքրքիր կը գիտէին Պրլսէն եկած «Ֆէտայի հներուն զերմեռանդութիւնը» և երբ Կ. Բիրով բնակչեան աստուածային այցելութիւն հայցեց մեր տառապեալ աղզին, և եւկնաւոր հրգատարութեան յանձնեց մեր հեռաւոր սիրելիները, որոնցմէ այնքան եզերական կերպով անակնկալ բաժմանում մ'ունեցեր էինք, ամէն աչքեր լեցուեցան, և արցունքը, զոր բարեդիպօրէն կը սքողէին համատարած սոսուերները, թէ թեւացած բերաւ ծանրաբեռն սիրակրու։

Մ'եր մէջ կային երեք վարդապէս և երկու քահանայ, բայց աշխարհականներէն ալ կը գտնուէին «Հաւատաղ Խոստովանիմ» ձայրէ ի ծայր անթերի արտասանողներ, — ի՞նչպէս տարեց թէրացի մը, զոր ճանչցայ կեդր, Բանադին բակը, ձերբակալման հետեւեալ օրը, երբ ծառի մը տակ նստած, ինքնիրեն բաներ մը կ'ընէր Հետաքրքուելով, անունը հարցուցին երբ «Վրբանի» ըստ, մտքի ցնցում մ'ունեցայ։ «Ամական մ'նիդ» շեշտեցի իսկրյն երբ «Փափազեան» ըստ, ապահովցուցի զինք թէ սիրակմամբ բերուած էր իստակէն ու Ակնունին ստուգելով թէ վրժմանէս Փափազեան բարեկանարար հեռացած էր թուրքիայէն և Պուրէշի գործ նոր մէջ էր որ հրամատարին բացատրեցի թէ սատկանութեան վհասածք երիտասարդ հեռացած էր թուրքիայէն ի թիվլիս, Կալիցինի բռնապետութեան օրով, Հայ Եկեղեցւոյ կալուածներուն ու դպրոցներուն զբաւմն առաջնապին ատեն։

(*) «Լ.» ստորագրոն Բիւզանդիոնի Թղթակիցն ի թիվլիս, Կալիցինի բռնապետութեան օրով, Հայ Եկեղեցւոյ կալուածներուն ու դպրոցներուն զբաւմն առաջնապին ատեն։

վարչին մատուցուած աղերսագրով մը խնդիրը ներքին գործոց պաշտօնաբանը ներկայացուեցաւ, և մարդը հաղիւ ազատեցաւ Զանկը թացած ասրագրեալներուն խմբովին տեղահանութենէն ու բնաշնչումէն: Այնքան շփրթած շլմորած էր յեղակարծ հարուածին առկ, (*), որ երբ Պոլիսէն 700 քիլոմետր հեռի Զանկը հանելնի իրեն բնի շատացաւ պատասխանելով. «Բանի ըր ձիմսկրի հասեր ենք (**)»: Բերս մօտ է առկ, ինչու առունենիս չերթանք այլ եսու—Այս տարի (1921) ուրախ եղայ զի՞ք ոզչ առուզչ տեմնելով «Ալբեւագալշի երգեցրդութեանց, թէ՛ Ս. Երրորդութիւն, թէ Գերեզմանատան եկեղեցին:

Հրամատարը մեզի ներկայացրեց երկու թուրք և մէկ հայ վաճառական, որոնց միջոցաւ կրնայինք կատարել մեր գնումները: Հասկցանք որ այս վատառով չը շահանակէն գրւու ելլել չի կար: Բայց վրկութիւնը հոն մնալուն մէջ չէր լնկերներուս առաջարկեցի արտօնութիւն խնդրել թուրքերուն այցելութիւնը բրիտանիկու, աեղոցցներուն հետ յարաբերութեան մտնելով նպաստաւր գաղափար մը տուլւ համար մեր վրայ, և Պոլիս հեռացիր զրկելու համար մեր քնտանիքներուն թէլէկեան հակառակեցաւ:

«Ենոի կենանի թուրքերէն, նեռի՛: Նէ՛ Շամբ շիշիրի, նէ՛ . . . : Մեր «ազգային արժանապատութիւնը պահպանենք այս հայածանին դիմ: «Թուրքերուն ո՞րշափ տղիկ երեւան ուղենի, օգուտ չունի: Երենց միսքը «դրածէն չեն եղիր: Թուրք մողովուրդը կուրօտէն կը հետեւի վերէն եկած «ներենչումին: Խենին հեղինակութիւն մը չունի որ անոր հանրային կար: ծիր առնիլ փորձեն: Մեզի նոս նետցին: Թուրք այս տղին հանեն «մեզի: (***) Թուրքերուն առջեւ չնուասանան: Անոնց ժպիներէն ալ «չխարուին: Վերապահ, լուռ, զզոյ դիրք մը պահենք անոնց հանդէպ:»

(*) Մէնք, աւելի կամ նուազ «քաղաքական» անձեր, ա՛լ վարժուեր էինք ձերքակալուերու, կամ զէմ հարցուփրածի ենթակումնեն 1893էն մինչև 1915, ես արդէն 15 կամ 16 անգամ Ռոտիկանութիւն ուղուած էի լրազրական, բազարական, կուսակցական խնդիրներու փրայ բացատրութիւն տալու և եղած բառեանց ու զբարտութեանց պատասխանելու համար, և երկու անզամ ալ բանտարիուած էի 1915 ապրիլ 11ի ճշշդ կէս զիշերին երբ երեք ոստիկան դուռս զարկին, հասկցայ որ կամ բանտարկութիւն կամ արտոր էր այս, ու ըստ այնմ հասուելով և պէտք եղած նախանող կարգադրութիւններն ընելով համբայ ելայ, մինչ բարի ծերունին բոլոր կենաքին մէջ զործ ունեցած չէր կառավարութեան հետո «Երանի՛ այն ազգերուն որոնք պատմութիւն չունին» ըստեր է: Նոյնն աւելի հջամարիտ է անհատներուն համար:

(**) Քեահատանէի մօտ, թերայէն երկու ժամ:

(***) Տե՛ս Գործ Առաջինց, Ժ. 37:— Բայց Պայոս Առաքեալ Հուվիմայ հաղացացի եր: Ներկայիս մէջ նոյն դիրքը բռնող կրնայ համարուիլ Բյիսանիան հպատակը: Եւ մեսը տեսանը Թուրք-էլ-Ամարայի մէջ զերի ինկած զօրաց պիտին մեծարանքները թուրքերուն: Զօրք. Թառէնզէնտ գիտէր, սակայն, որ իր լոկ անձական բազուբագրութիւնը չ' ու դպչիր իր ազդին բաղաքականութեանը:

Ազգուո՞ր շարժուձեւ, պատասխանեցիւ Բայց ամէն Հայ, անհատապէս թէ հաւաքապէս, նախ և առաջ բնակապաշտպանութեան միջոցը պէտք է խորհի: Անդիջական վտանգը հեռացնելը առաջին գործն է: Նախ ուժի, յնոյ փիշիստիայի կ'ըսէին հին Հռովմայեցիք: Մենք ալ հիմն պէտք է ըսենք. Նախ ողջ մնալ, յնոյ յաղախանուրիւն ընել: Մնաց որ քաղաքավարութիւնը երբեք չի վասսեր քաղաքականութան: Աւորավայրին մէջ թուրքերը և տեղային իշխանութիւնը սիրաշահիլ փորձելով մենք անհատապիս կը գործենք: Ազգին քաղաքականութիւնը յառաջացնող կամ խաթարող բան մ'ընելու կարող չենք: Ազգին դատը հերքող գիր մը ստորագրելու չենք այս տեղ: Ինչպէս պատերազմի ատեն գերիներուն, ուրիշ ժամանակ ալ բանտարկեալներուն, կամ իրնց ազատութենէն զրկուած անձերուն խօսքն ու գիրք հանրային նշանակութենէ զուրկ են: իմ առաջարկս է որ պատուաւոր, օրինաւոր, անվասո մարդիկ ըլլալնիս խօսքով ու գործով ցուցընենք այս տեղի թուրքերուն, որպէս զի մեղի հետ կարելի եղածին չափ աղէկ վարուին: Հրամանները Պոլիսէն կու գտն, այսու Բայց կը գործադրուին տեղւոյն վրայ, տեղային աղդեցութեան ու մասանութեան չափովն ու ձեւովք Առանց հրամանի կամ հակառակ հրամանի ալ շատ բաներ կ'ըլլան: Նո՞յն իսկ Համբաթ հրամանները, 1895ին և 1896ին, ամէն տեղ միեւնոյն կերպով չգործադրուեցան: Եւ ինչէն զիտենք որ մեղի համար բուշ հրամաններ եկած են արդէն: Դուցէ մեղի այս տեղ նետեցին, ու ա'լ չեն զբաղի մեզմով: Մեղի անկ է շարժիլ, բան մ'ընել այս ըլջանակէն դուրս ելլելու և գէ՛թ վիճակնիս հասկնալու համար: «Հովիր դիտողը յի կրնար ցանել, և ամպերուն նայողը չի կրնար հնձնել:» (*)

Տարագրեալներու մէջէն յանձնախմբեր կազմուեր էին հսկելու ներքին կարգապահութեան, պարենաւորման, մաքրութեան և աբտաքին յարաբերութեանց: Այս վերջին մարմարյն մէջ թէլէկեանի հետ ես ալ կայի: Թէկւ մեր երկուքին տեսակէտեները կը տարբերէին, բայց որոշուեցաւ որ ես մտագրածիս պէս կարենամ գործել: Նախ և առաջ, հրամատարին իր թահարերու միմ իլ իման ըսելով, արտօնութիւն առնեք զօրանոցէն դուրս գտնուող վազուն ջուրէն օգտուելու, պայմանաւ որ 20 հոգիէ աւելի գուրս չելենք: Ապա, մեզի եկող թուրքերուն փոխադարձաբար այցելելու արտօնուեցանք: Քանի հողի նախ գացինք սատիկան զօրաց պետին, որ Պոլսոյ մէջ ձէմիլ փաշայի ըրածին պէս, Զանկըրը հանրային պարտէզ մը յարդարել կ'ուզէր Քիլ պաշա շինչիր բարազ: Պազ ընդունելութիւն մ'ըրաւ, յիշելով թէ տեղ Հայերուն ըրածը չէր վայելը, թէ Հայոց հաւատարմութեան հաւատաթքը եալորզը խօսքեր են եղեր միայն: Մեղմորէն պատասխանեցի թէ իր յիշած պարագաները ցաւ և զարմանք կը պատճառեն մեղի, որովհետեւ Պոլս եղած ժամանակ հակառակը կարդացեր էինք թերթերուն մէջ, թէ էնվէր փաշա արեւելեան

(*) Փողովող, ԺԱ. 4:

գաւառներէն դարձին գսված էր Հայրց քաջութիւնը թէօփրիւ քէօյի ծակատամարտին մէջ և այլուր, և խնդակցրւթեան ու գոյունակութեան զիրեր ուղղած էր Դօնիայի առաջնորդին ու Պոլսոյ Պատրիարքին, Այսու հանգերձ, ամէն ազգի մէջ ամէն տեսակ մարդիկ կը դանուին Միթէ իսլամ ցեղերւն մէջ Տէրութեան զիխու ցաւ պատճառողներ քիչ էղած են մասնաւանդ հուրբիլթէն ի վեր Տէրութիւնը դիտէ, ասկայն, որոշել արդարը մեղաւորէն ։ «Ասոնք շիտակ են, յարեց սպան, բայց Հայերէն մենք տարբեր ընթացք մը կ'ապաւէինք քան ինչ որ հիմա չորս կողմէ մեր ականջին կը համարի»

Խոսքը անուշի կապելու համար, իրեն ներկայացրւցինք մեր մէջէն Հայ-կաթոլիկ Ճարտարապետ մք, Ապարապետութեան ծառայոց, որ յանձն առաւ ոգնել իր գարաւատանին յօրինման Տէթ. Թորգութեան ալ, առջի օրու ընէ, հրաւիրուծ էր գարմաններւ հրամատարին կինք, որով ամէնէս առաջ քաղաք ելած էր,

Յետոյ այցելեցինք թուրք Պօն-Մարշնու Ծնկերներւս թէկադրեցի բնաւ շասկաթիել և վճարել ինչ որ ւրզւի ներքնապէն, համոզւած էի որ յաճախորդը խարելու մասին թուրք խանութպանները, մանաւանդ գաւառի մէջ, ուրիշ ցեղէ իրենց մրցակիցներէն հա կը մեանու Հռն չէ՞ թուրք տարրին «օրուոր կողմը» Ապա, այցելեցի Մահմեւտ էֆ. քն, զօրանց եկող վաճառականին ծիչշ այն պահուն, կավի կը պոռային Առի և բարձրածայն կարգացի ու մեկնարանեցի թուրքերը գլուխս ժրդվեցան, Տուած բացատրութիւններէն ու Պոլիսէն բերած լուրերէս գոհ մնացին ։ Կը կարծէ՞ք որ թշնամին նեղուցէն անցնեն ։ «Ժիմացի, ընդլայնելով Բիւզանդիոնի մէջ այն օրերուն յայտնած միուք թէ «քանի որ Դաշնաւ կիցները միեւնոյն ժամանակ թէ՛ ծովէն թէ՛ ցամաքէն յանկարծակի յարձակում շըրմն քանի մը կէտերէ միանդամայն, և մասնակի ու դանագող շարժումներով առիթ տուին որ պաշտպան կողմը զօրանայ, իրենց յաջողութիւնը աւելի քան կասկածելի կը մնայ այլ եւաւ ։ Ունինդիրաներուն աիրտը բացուեցաւ և լեզուն քակուեցաւ Աթիար, խահուէ, թէյ յաջորդեցին իրարու «Չեզի համար ինչե՛ր կ'ըսէին, ու մենք ի՞նչ կը անեննեմք Պոլիսէն Ֆէտայիներ կը սերեն կը, կ'ըսէին, փորուրու, մէջքը կաշի գառի, զլուխը յարդիան, մինչ մենք կը տեսնենք որ դուք պուլսեցի էֆէնտիներ էք ամէնքդ Հոգ մի՛ ընէք, էֆէնտի Մէնք հիւրասէր ենք Զեզմէ առաջ այս տեղ բերեր էին իթիլաֆ ճիները ։ Ախնոպ ալ զրկեցին նորքը թուզ տուին Զերինն ալ անանկ բան մը պիտի ըլլայ, կուսակցաւ կան հակառակութիւն ։ Թուրք խանութպանը, իրանոսեաններուն հետ յարաբերութեան մէջ, հարցուց թէ Համճի Մարուքէ Ազան հետերանին է, կամ պիտի գա՞յ, որովհետեւ չուզեր որ զօրանցը մնայ, տունը պիտի առնի Աղի վարչութեան տնօրէնն ալ հարցուց Ռսկան էֆ. Մարամիկեանը, և յականէ յանուանէ Հանր. Պարտուց Վարչութեան հայ գլխաւոր պաշտօնեաները, զորոնք անպատճառ կ'ուզէր հիւրասիրել, եթէ գային։

Հասկցանք որ Զանկը բը Թուրքերը իթհլաֆեռն են մեծամասնաբար, իրենց վերջին լրէպրւն ալ անանկի Զանկը բի գնդին հրամատարը, որուն իշխանւթեան տակ էինք զօրանրցին մէջ, կառավարութենէն զրկանք տեսած, կը կարեցէր մեղ, բայց ժամատրմայի պետք ժէօն-ժիւրք էր. և հայտաեցից կար նուե թթթիհատի ընդհ. քարտուղար մը, որ գրւէ պայի գործառն մը բացած էր թրքուհիներուն համար, Այզելեցինք, և պայիկահմ գրվեցնէր իր յառաջգէմ ձգտութերը: Բայց միւթէսարը փը ի՞նչ գաղտփար ունէր մէր վրայ: Ասիկա, սուրգելու համար, մեր հասաւ նելուն շաբաթ օրը առանձին ներկայացայ, և հետեւեալ օրը խմբովին եկեղեցի գալով ազօթելու արտօնութիւն խնդրեցի: Ես-Սալարու խայրուն մին կէ նիկմ: Խոլամութիւնը դիւրացուցած է յրիսանեաններուն կրօնային պաշտամունքը: Ազօթեղներէն չի վախցուիրու— Քանի հոգի էք, հարցուցի = 130 մը կանք: — Ամէնքու հոգի էք = Մէկ բողոքական, և 4-5 կաթրւիկ: — Այսչափ մարդ մէկէն ինտո՞ր գաղաք կը գուգայ: — Եթէ թիւ որոշէք, ամէնք ալ գալու կ'ըլլան, և զրկուողը կը գոգոչի, մինչ եթէ ազոտ թողուոք, որը կու գայ, որը չի գար: — Զեր իսկական վիճակը տակաւին չեմ զիտեր: Պուլսէն վերչնական հրահանդի կ'սպասեմ: Միացրուց այսչափ մարդոց վրայ հսկելու չափ սոտիկան չունինք: = Աստիկանի ի՞նչ պէտք: Մէր կրնանք փախիւ: Փեխազրութեան միջրցները զրաւուած: ո'չ կառք, ո'չ այլ, ո'չ ձի կայ այս տեղ: Գանեւածն ալ խիստ հըսու կողութեան տակ: Պուլսը մունայիկովով անած էֆէնափներէն ո՞ր մէկը սոտքով պիտի կտրէ անցնի Զանկը իր մէջը առանց սա լեռնաշղթան: Ինձի վստահեցէք ամէնքը: Մէկ հատը չի փախիրու— Անդամ մը խորհրդա գակցիմ սոտիկանսպետին հետ: Ե՞րբ եկեղեցի պիտի երթաք: = Վաղը առաւու կիրակի, Գուտտասը շիրիմի նամազին հոն գտնուելու ենք: Ասիկա ձումայի նամազին չափ նուրբական է մեղի: — Ես այս իրիկուն լուր կը զրկեմ ձեղի:

Լրօք, նոյն իրիկունը փօլիսին մեծ զօրանոց գալով ծանոց թէ տան հոգին եկեղեցի երթալուն հրաման կայ: — Դիտել տուինք թէ քաղաք ելլելու համար 20-25 հոգին հրաման արդէն կայ, ինչու նուազ թոյլառութիւն եկեղեցի:

Երեւան հոգին աւելի էինք առաջին կիրակին եկեղեցի գացողներու քառասուն առաջ տեղացին հայերը ամբողջ հոն էին: Երախտապարտ էինք իրենց բարեկրտութեան: որովհետեւ մեր զօրանոց համելը հազիւ լսած, 40 ձեռք մաքուր անկողին բերած էին, որով 100 հոգի պատսպարուեցան: (*)

(*) Ես իմ մանիճս մեծ դժուարութեամբ նետս բերեր էի Պոլիսէն: Առաջին անգամ անով հանգստանալ վիճակեցաւ Գալէօնիք, Էնկիւրիի ու Զանկը միշեւ, որչափ կարելի էր հանգստանալ անկողինն ու վերմակը բաժնելով տանեակ մը վիճակիցներու նետ: Զանկը զօրանոցին մէջ, անկողին ընկեր ունեցայ Տըթ. ձէվանիբնեան, թերայի ծանօթ լրազրավաճառ դժբախտ ծերունին Յննիկեան, իր որդին, իր փետան, նաեւ անձանօթներ որոնք «զէթ զլուինին դնելիք» տեղ մը կը փնտռէին:

Տեղւոյն քահանան ալ մեր խնդրանքով ժամագիրքերը առաջ զօրանց
եկած էր մեր զիշերային ազօթքը դիւրացնելու:

Երեք օր ետքը, երբ փողոցները կը պարտէի, — զարմանալով թէ
թուրք Միւթէսարքի մը պաշտօնավարած քաղաքը ո՛ր աստիճան զուրկ
տղեղ, խարխուլ, խրդուրորդ, աղասոտ, վատառողջ, անուշ ջուրէ և օդէ
զուրկ կրնայ եղեր ըլլալ, — թաղ. Խորհրդոյ ասենապետ Յարութիւն էֆ. էն
լսեցի թէ Հայերուն քաղաք փոխադրման թոյլսութիւն կայ, և իսկոյն
վարձելով իր իսկ մէկ կալուածը, եօթն ընկերներուն հետ փոխազրուեա-
ցանք Գայսէրի ձատակսի մաքուր տուն մը, ուր մենք մեզի հոգեւոր
ընտանիք մը կազմեցինք, «գաղափարական» կեանքով մը ապրելով:

Plain eating, high thinking.

Յաջորդ կերակին եկեղեցի գտնուած պահուս, ուր կոմիտաս Վրդ.
կը պատարագէր, Երուանդ Թօլաւան ինձի իմացրեց թէ սստիկան մը
պատուիրած է որ երթամ սստիկանապետին ներկայանամ. Զարագրւշակ
անակնկալ, որովհէտեւ Գալէճիք սստիկանութիւնը մեզմէ զատած,
Պոլիս տարած էր Հնչակեան Արծրունին, պատերազմական տառած
յանձնուելու համար Աստիկանապետէն իմացայ որ զիս ուղողը կառա-
վարիչն է եղեր, Եթէ գէշ լուր մ'ըլլար, Միւթէսարքիք չէր որ պիտի
հազրորդէր, որովհէտեւ անախուրժ գրծերը կը թողունի փոլիսին:

«Իուք այս տեղ անցեալ օր գիմում մ'ըլլար էիք: =Այս՝ Զերդ Վան-
մրւթիւն, ազօթելու հրաման խնդրած էր: — Աստուած ազօթքնիդ լսեր
է, կարդացէք առ հեռազերը»:

Տախիլիյէն կը ծանուցանէր թէ ութ հոգի ազատ կը թողունի: (*
Երեքին անունները տառասկալով էին: Միւթէսարքիք հարցւեց թէ իմ
կարգացած շխտո՞կ էր: Ապահովուելէն ետքը «Հիմա ուր են» քսաւ: —
Եկեղեցին են: — Գացէք բերէք:

Կոմիտաս Վրդ. վերջին Աւետարանը կը կարգար Աւետարանը համ-
բուրելու համար Տքմ. Թորգուեանի հետ իրեն մօտենալով, բախնք թէ
շուտով պատրաստուի, և հետերնիս դայ, որովհէտեւ աղատման հեռա-
գերը եկաւ: Պատուական պատարագիչին դէմքը յանկարծ տարօրինակ
պայծառութեամբ մը չողաց: Իր ուրախութիւնը չէր կոնար ծածկել նոյն
իսկ խռուան բազմութեան առջեւ, ինչ որ կը ցւցընէր թէ մեր վիճակը
ո՛րչափ երկիւղ պատճտառած էր իրեն: Կառավարիչը մեղ ժպտագէմ
ընդունելով, բաւ: Թէ կը փափաքէր որ մեզի հետ աղատուէր նաև
Տիրան էֆ. Քէլէկեան, որուն քրայ մեծ համարում ունի: «Ինչաղակ»
ըսինք սրտանց: Նոյն իրիկունը ներքին գործոց պաշտօնաբանէն հեռազիր
մ'ալ եկաւ, Քէլէկեանը արտօնող որ «Հայաբնակ գաւառներէն գուրս
ո՛ւր որ ուզէ բնակի, ընտանիքով ալ, եթէ փափաքի»: — Երբ իրեն կ'ու-
րախակցէինք, ինք առաջւան շէշտովը մերժեց:

(*) Կոմիտաս Վրդ., Վերովբէնան, Տքմ. Թորգուեան, Թօլաւան,
մանիթամուրայի խանութպան մը, ատամնարոյժ մը, ղեղազործ մը, և ծառանիդ:

«Սրկից հունա չեմ երպար: Զիս նոս նետեցին, բո՞յ այս տեղեն վերցնեն
Պոլիս դարձնեն: Խնչէ՞ն ես իմս պիտի որոշմ եղեր իմ ախովայրս: Ի՞նչ
քրե եմ որ զիս կ'ախորեն: Ա՞վ դասեր է զիս:»

Ի ներկայութեան ընկերներուս, ցաւ ի սիրտ քոփ իրեն թէ շիտակ
չէր խորհածը. որովհետեւ Զանկը լոկ թբքական քաղաք մ'է խուլ
անկիւն մը նետուած, մինչ Տափիլիյէի հեռագրին ոյժով, կրնար ընտրել
իզմիր, և եթէ ան չըլլայ, Պէրութ, եթէ ան ալ չըլլայ Հայէս կամ
Դամասկոս: Այս չորս քաղաքները Եւրոպացին աչքեր կան, չն նուտզ
վտանգաւոր է, և պետական բարձր վարժարաններ կան, ուր իրեն պէս
Յսմ. Համալսարանի մուալլիս կամ միտերիս մը դիւրաւ պաշտօն կրնար
գտնել, և նիւթապէս ու քաղաքականապէս ապահովուիլ:

Զամոզուեցաւ: Ետքէն հասկցանք որ իր յոյոր գրած էր անզօր,
անազգեցիկ նուտուֆ իզգէտին իշխանին ու անարգօրէն հայատեաց
Վանկէնհայմին վրայ որ զինք ալ խարած էր չարաշար:

Թէ և իր մասին անհաշտ ուրիշներու համար թոյլատու էր: — Զան-
կը Արապածի պաշըն պղտիկ գեղին մենձ աղան էր: Անոր աղջիկը կը
խնամէր Տքթ. Բ. Տինանեան, որու մեջնոււմէն ետքը, Սեւակ (Տքթ. Զիլինա
կիրեան) էր որ ի գլուխ հանեց գարմանումը: Գեղեցկադէմ երիտասարդ
մ'էր Սեւակ, և Թրքուհին անոր սիրահարեցաւ: Հայրը հասկցուց բժիշ-
կին թէ իր աղջակեցները չնչելու հրաման կայ, բայց եթէ իսլամութիւն
ընդունի և կարգուի այն աղջկան հետ որուն կեանքը աղատած էր, ինք
ալ կը խոսուանար իր փեսան փրկել գերահաս աղէտին: Սեւակ խորհուրդ
հարցուց ընկերներուն: Ամէնքն ալ, յունիս ամսուն համուզ գոյժերէն զգած-
ուած, զինք խրատեցին առժամապէս համակրաքելու: Քէլէկեան ալ
համամիտ գտնուեցաւ, «զի ամէն բանէ առաջ իր կեանքը պէտք էր»,
Բայց Սեւակ «Երժանալլ նուատանալ հա ըսելով մերժեց, մանաւանդ որ
կարգուած էր և իր կինը աշխոյժ Գերմանուհի մ'էր որ կ'աշխատէր իրեն
համար, բայց տարաբախտ Սեւակ գուցէ չիմացաւ թէ ո'րպիսի ճիւտղ
մ'էր նոյն լիքն վանկէնհայմ, որ «չէր ուղեր երեսը տեսնել Հայու մը
կինը եղած Գերմանուհի մը»:

Քէլէկեան նոյն խրսիս կեցուածքը պահեց ցվերջ: Թալատադ ինչպէս
որ Զոհրապի ու Վարդգէսի ջնջումը ծրագրած էր «Ճիարպիիրի պատե-
րազմական ատենին ուզուած են» ըսելով, Քէլէկեանի համար ալ ուր
ուրիմն հեռագիր կը քաշէ թէ «Սիլվաս պկի կ որկի դատուիրու» (*): Կը
պատմուի թէ ճամրան չէրքէս գայմագոմ մը և ոստիկան մը աշք կը
գոցեն զինք փափացնել ուղոզ Թուրքերուն, բայց ինք յանձն չառներ:
«Ես կրնամ իմզիմս պաշտպանի Սիլվասի պատերազմական ատքեւ»

(*) Էնկիւրիի, Գասթէմոնիի, Զանկը լուսի նն. Հայերուն տեղահանումէն ու
ընաշնջումէն առաջ, պէտք եղած է փոխել այս տեղերու վալիները, միւթէսարրը Փ-
ները, նաև Իթթիհատի Քեսմիսը Ռամումիները, (մայիս, յունիս և յուլիս, 1915),

ըսելով: Հետեւեալ օրք իր գրքը կը լմնցնեն, Զամլը Պէլ չհասած, «Հայ-
կական բարձրաւանդակ» բար չկրիսած:

Պոլիսէն երկու անդամէն տարագրեալներս 300 հրգի մը կայինք,
որոնցմէ հաղիւ քառասունը. ողջ մասցին: Միւսներէն ամէն մէկուն
«յանցանքը» ի՞նչ էր: Ա՞զ քննեց երբեք: Քէլէկեան մոռնաւանդ ի՞նչո՞վ կը
մեղողը բար — Բաւեցաւ թէ իր իթիլաֆականութիւնն ու զահաժառ-
առագին կրզմէ ստէպ հրաւիրելը իրւշ էին իթթիհատի աչքին: Երբ
բատիկանութիւնը ծանօթ գիրքը հրատարակեց «Հայ յեղափրամկան
արարքներու» վրայ, իմացանք որ Քէլէկեան ամբաստանուեր է, իրը
վերջին ստենապետ Պոլոյ Հայ Խամկավարներուն, ստորագրելուն համար
«ազգային ինքնապաշտպանուրիստ» գիրք. միւս երեք
կուսակցութեանց հետ Դաւ իթ 8. Մովսէսան ազատերէ հետապնդուենք,
որովհետեւ Խամկավարներուն ստենապետ եղած էր առաջին շրջանին
մէջ միայն: Երբ Պոլոյ Խամկավարները կազմուած էին ո՛չ թէ համե-
րաշխութեան, այլ Հ. Յ. Դաշնակցութեան գէմ պայքարի համար: Բայց
եթէ Քէլէկեան կ'սպանուելը Դաշնակցութեան հետ համերաշխուեն
համար, յանցանքը ի՞նչ էր թունդ հակագուշնակցական Արխատակէս
փասպարեսնի, ծանօթ փառաբան և Աղջ. Երեսփոխան, որ Այտշի տա-
րողքելոց հետ կրտա:

Երբ շրբ հրգի մեաք-բարրվի գտցինք հրամատարին, Խրատելէն
ետքը թէ շրտով մեկնինք, որովհետեւ երկաթուղին կրնայ փակրւիլ,
խորհրդարար կարգացրեց եկած հրահանդները Հայոց վրայ 1915ի սկիզբա-
ները Սպարապետութենէն զրկուած այս զիրերը ջարդի հրաման չէին
պարունակեր ստականին, այլ միայն հայ զինուորներուն զէնքերը առնել,
և ուր «գէպք» մը պատահի, խկրին չնչել, առանց կեղքենէն հրամանի
սպասելու, ևն: Հայերը կոտրելու ծրագիրը աստիճանուրար զայրացեր
է, 1915 ապրիլի վանայ յեղափոխութենէն ետքը (*), և իր դիւային
մըլուցքին յանդերէ և ամրան վերջերը, պատերազմին հանդէպ Պուլկարիոյ
ընթացքին ստուգումէն ետքը:

Յուղումէն ու յոզնութենէն այրած շրցած աչքերով մտեր էինք
Զանկըրը բանուը: Մեկնեցանք տամակ աչքերով, կէս ուրախ, կէս
տխուը, երբ կամուրջին զլրւիսը, վերջին հրաժեշտը առնե՞ց զոր ա՛լ
մեր ետեւը թշուրւ ստիպուած էինք: Անո՞նք էին որ մեզ կը միսիթարէինու
յօւսալով որ մեր մեկնելովը «Ճամբան կը բացուէր» իրենց համար ալ, և
վստահ էին այսուհետեւ Պոլոյ մէջ ի նպաստ իրենց աշխատազներ ունեա-
նալու: (Այն ատեն անհամական ջանքերով ու բարեխօսութիւններով
ազատուզներ գեռ կը տառուէին):

Աքսորի վերջին ընկերնիս որուն աչքերը համբուրեցի՝ Վարուժանն

(*) Վանայ յեղափոխութիւնը, ապրիլ 6, հեռազրին Պոլիս գալը, ապրիլ 8,
մեր ամէնուս ձերբակալումը, ապրիլ 11 (Հ. Տ. Տ.)

էր, առն որուն վիճակուած էր Սեւակի հետ միտակը նահատակուիլ էնու կիւրիի ճամբուն վրայ, անօրէնութեամբ իթթիհատական դրծիչ ձէմալ 0ղուզի, ինչպէս 1920ին պարզուեցաւ նոյն իսկ Պրլոյ պատերազմական առեանին առջեւ:

Գալէճիք, ուր այն ատեն 200 տունի չափ Հայ կար, թէեւ ուշ հաս սանք, հայ ընտանիք մը չժողուց որ ազատ խանը գիշերենք, և տաք կերակուընկով հիւրափրեց մեզ կէս զիշերւան մօս Առառւն, երբ առուակի մը գլուխը աւորձ կը խմէի, հայ փռապան մը տեսութեան գալով գանգատեցաւ պատերազմի անունով եղած բանագրաւումներէն, և իր Մանուկ անուն որդին ներկայացնելով, խնդրեց որ իր կարգացած թէրթին խմբագրին լուսանկարը անոր տամ «Նրբ մեծնայ, մեզ կը յիշէ»: Վրաս հայերէն այցաքարտս միայն կար, զրբ ազւու տուի, գրելով. «Մանուկիդ նայկազն, նույիք ծխանէդ, Ոյքր մկանէդ, Ալիւր մառանէն, Զէքն ու զինին հնանանէդ, Աղօրքի բերանէդ, և ներն ի տանէդ պակաս շրլան»:—Գալէճիք, 1915 ապրիլ 29. Դ. Տ. :

Հետեւալ օրը Ս. Համբարձման տօնք գայելեցինք էնկիւրիի եկեղեւ ցիին մէջ Թաղ. Խորհուրդը մեզ նախաձաշով մը հիւրասիրելէ ետքը, առաջնորդեց Ս. Աստուածածինի վահքը: Մեզ հետ էր Վեր. Մաքնօթքն քահատացի միսիօնարը, զրբ, իրը անզլ. Հպատակ, Թալատաղ-էնվէր աքսորեր էին Գաղատիա: Հայ-կաթոլիկ ազգայիններ և Յոյներ քաղաքին եկեղեցին ու վանքը խոնրւած էին Կոմիտաս Վրդ-ին երգելը լսելու: Միջօրէէն ետքը, Տօնէւանց այդին մէջ, Սալքրեանք ու պարագայք 60 հոգինոց ճոխ սեղոն մը տուին ի պատիւ աքսորէ ազատած Հայերուս, Դեռատի օրիորդ մը երգեց: Կոմիտաս Վրդ, Խոստմալից գտնելով աղջկան երգեցողութեւնը, յիշեցուց թէ 18րդ տարին չլրացրւցած աղջիկներ պէտք չէ որ բարձր չեւառ երգեն, այլ միշտ խնայեն իրենց ձայնալորշներուն փափկութեան, և անրնց առողջութեան հոգ տանին կոկորդի մարածութեանով, ոչ-պրզուի ու տուեասով, և Հրաժարումով ոգելից ըմպելիքէ, ինչպէս որ ինք բոլոր կետնէին մէջ հակալքրիկ մը եղած էր, և լաւագոյն ըմպելիներէն անգամ կաթիլ մը բերանը չդրաւ մեր առջեւ:

(*) Երեք շաբաթ մէկտեղ ապրելով Կոմիտաս Վրդ ի հետ, սրանչացեր էի իր ֆիզիքական ու բարոցական առողջութեանը: Ո՛չ մանրիի, ո՛չ բարձի պէտք ունէր անմեղ մանկան խոր և անծակ բունը բնանալու համար: Լեզուն միշտ մարուր ու զուարթ, սակաւապէտ, բարեհամբոյք, և վճատողներուն սիրա տուող, նաև վերջին ծայր յարդող պատշաճութեանց, այնպէս որ մեր ազատութենէն ետքն ալ երեքը յանձն չառաւ ուրախ թեթեւ երդ մը երգել, այլ կամ կրծնական կամ ժողովրդային տիսուր տաղեր միայն լուսեցան իր բերնէն: Զինք մօտէն նանչցողներս իր նելազարութիւնը կը վերագրենք երեք պատճառի. (Ա.) Խորունիկ ցնցումը զոր կրեց ի տես և ի լուր ազգային աղէտներուն. (Բ.) Պատճառ բազմին բերմամբ իր նիւթական վիճակին հիմնովին բայբայումը, և (Գ.) Իր խստակոն ժուժկալութեամ չդային նետեւանքները:

Վանքին մէջ աչքէ անցուցինք Գաղատիոյ վերջին հայ Առաջնորդին՝ Կիւլէսէրեան Բարգէն նպա.ին՝ մեծ խնամով կարգի գրած, նօթագրած և երկաթեայ մատուկներու մէջ պահած կարգ մը շատ հին ձեռագիրները։ Հայ-հռոմէական ազգայիններ մեզ մատէն ճանշանալ ուզելով, իրի կունք պատուասիրէցին Գասապեանց բնակարանին մէջ։ Գիշերը Տքժ. Թորգոմեան և ես հիւրընկալուեցանք փաստաբան և խտաբէի Ժողովին



Բիւզանդ

Փէշեան

Են. 1859, օգնական Մամուլի և Թարնեման Էճժեարի (1876-79), խմբագիր Մասիսի և Արեւելքի (1879-1896), հիմնադիր և տնօրէն խմբագիր Բիւզանդիոնի (1896-1916)։—

Հիւանդութեանը պատմառաւ ասպարէզլն քաջուած։

Այս լուսանկարը հանուած է Տէր և Տիլին Քէշեանի ամուսնութեան քառասնամեալին լրանարուն առթիւ (1881 Յուլիս 23 — 1921 Յուլիս 23 Հ. Տ.)

անդամ Արմենակ Էֆ.ի կողմէ, որ Քէլէկետնի և Բրօֆ, Թումանոնի հետ, Հայոց երեք ընտրելիներն մին էր Կեսարիոյ-Գաղատիոյ Մէպուսութեան։ Ուր են հիմա Գաղատեան Հայութեան այս պատուական ներկայաց յուցիչները։ Տեղահանութեան յորձանքը, նոյն ամբան մէջ, քշեց տարաւ անսնց մեծագոյն մասը։ Վերջին վայրկենին, աւստրիական դեսպանին միջնորդութեամբ, հայ-կաթոլիկ ազգայինք միայն ազատեր էին ջարդէն։

կոկիչէնքը Հայու մը մեծակառոյց պանդոկը պիտի իշնէինք, բայց համեստ տուն մը տարուեցանք նրբ պանդոկը հարցուցինք, Ահա՛, ըսին, և ցրց տուին մուշտի մետաքսէ վարագոյներով շքեղօրէն ծածակուած գեղեցիկ չէնք մը, որ վերապահուած էր Սուլթան թէշատի բնակութեան, երբ խոյս տար Պոլիսէն, ա՛յնքան մօտալրւտ կը թուէր Դարդոնէլի անկրւմը Ուրիշ փակ չէնքիր յատկացւեր էին Գահաժառանագին, Մէջիտ իշխանին, են, նաև Յոմ Պահքայի ոսկիի մթերքին:

կոկիչէնքը ու Պիլէջիկի միջեւ, երկոմթուզի հայ պաշտօնեաներէն առաջին անգամ լսեցինք Պրուսայի տարագրումներն ու Խոշտանգումները, Զէյթունի Հայերուն Սուլթանիկ (Դոնիա) անջրդի, չերմոտ տեղ մը փրխադրումը, ուրիէ ալ տեղահանուելով պիտի տարուէին ի վերջնական սպանդ Տէր Զօրի, Ան՛:

Երբ մայիս 2ի իրիկունը Հայտար Փաշա և կամուրջ դարձանք, մեղի դիմաւրող հարիւրաւը աղդականներւ, պաշտօնակիցներու և բարեկամներու չէնք կրնար ժպտագին երեւան, ըրովհետեւ մինք արդէն անոնցէ աւելի բաներ մը գիտէինք աղդին դլիսւն եկած ու գալիք փրձանքներուն վրայ: Ակեզըն էր երկանց, նորագոյն երկանց:

Ու մտածէլ թէ այսօր, վեց տարի ետքը, Մէջ Պատերազմէն ետքը, Կա՛մանաւանի Համաձայնական Տէրութեանց յաղթանակէն ետքը, գեռվերջը չեկաւ երկունքներուն . . . ու վիժմունքներուն ալ:

1921, Յուլիս

ԲԻՒԶԱՆԴ ՔԵԶԵԱՆ

Կ. Պոյիս, Բերա, Ֆերիսիկ, 16

(*) Այս տողերը դրած պահուս իրը հուսկ յետին զոյժ մը կը կարդամ Թերթերուն մէջ Թէ այն կրկին ու կրկին տարագրումներէն ողջ մնացող ափ մը կտրիներ ու իրենց բնասանիքները, որոնք Զէյթուն իրենց աւերեալ բնավայրը կրցեր էին դառնալ կիլիկիոյ խաղաղութեան յոյսվ, անզամ մ'ալ բշտելով իրենց բոյներէն, ի սպառ կրտրուեր չնշուեր են Քէմալիան հրոսակներուն կողմէ, որոնք արդէն մոխիրի վերածեր էին Մարաշն ու Հաճընը, տեղույն Հայութիւնն ալ ի միասին . . . :

Պ Ա Ր Ա Ն Ե Ա Ն Ի Բ Ի Օ Ս Ի

Ո՞ պատմութիւն, ի բաց տուեալ իրերը ճշգութեամբ աւանդող գրիչները որ ստկաւոթիւն են, բազում գրիչներ գեղքերը խեղաթիւրելը բաւական չհամարելով՝ կը յանդգնին իրենց ստութեանց ներքեւ գրել «Այս տողերը պատմութեան կ'աւանդենք . . . , թո՛ղ պատմութիւնը դատէ . . . , թո՛ղ ապագան իր վճիռք տայ» :

Հասարակաց կարծիի, ազգին շահ, արդարուրիւն և ուրիշ գեղեցիկ բառերու տկանջ մի՛ կախէք. մեր «Զայն բազմաց՝ ձայն Աստուծոյնին ալ մի՛ հաւատաք, որովհետեւ աչքովս տեսայ թէ երկու հոգի կարող են «Ասուծոյ ձայն» մը կազմելու, ինչպէս անհատ մը շտա իսկ է ժողովուրդ հանդիսանալու համար:



Պարապետ

Գարագան

ԻՆ ԶՈՒԻ

Ինչո՞ւ վարդերն այնին զունաս են արդեօ,

Ըսկ', ինչո՞ւ, սիրելին.

Ինչո՞ւ կանաչ խոնին մէջ ա'յնին մնչիկ

Մանուշակերն են կապոյք :

Ինչո՞ւ համար ա'յնին արդեօ ողբածայն

Կ'երգի արտոյքն օդին միջ,

Ինչո՞ւ արդեօ բալասանի տունկերին

Դիակներու կ'եղի հոս :

Ինչո՞ւ արեւն ա'յնին ցուրտ, ա'յնին սըխուր

Կու սայ արդեօ մարզին շող,

Ինչո՞ւ երկիրն ա'յնին նըսւմ, ամայի,

Եիրիմի մը պիս և արդեօ :

Ինչո՞ւ ե'ս ալ այնին հիւանդ եմ, սրսում,

Ըսկ', սիրուն սիրելին,

Ո՞հ, Ըսկ', իմ սրասարդիկ սիրելին,

Ինչո՞ւ դուն զիս բողոքիր :

Թարգմ. ԿՐՊ. ԳԱՐԱԳԱՆ

Հ. ՀԱՅՐԵ

Բ Ա Ր Ա Խ Ն Ա Կ Պ է Յ

Սիրելիդ իմ Հասեան (*)

Դիտես ո՞քսափ կը սիրէր զիս Բարունակ պէյք. ոսկիէ պիրա ունէր. այս ներիք է, բայց մարի պէտքեր ալ ունէր. ունէր նաևս պակասաթիւններ, բայց անոնք ալ ընդհանրապէս սիրելի ու գուարճայի : Անիմասա բարկութիւններ ունէր որոնց ընդհաւապ կը յաջորդէր բարութիւնը : Փառքը կը սիրէր, կամ մանաւանդ փառքին պահու ժապասանքը. բայց այդ զգացումը մանկական բան մը ունէր որ ախտօժելի կ'ըլլար : Ի զոր կը բնուուէր մականուն մը, տիտղոս մը (Ֆէրութիւնն եւն). իր անունը, իր ախտղոսն էր Պէյ. Բարունակ Պէյ անունով ճանչուած էր ու միշտ այնպէս սիրտի լիշտուի, ինչպէս թիւի Միւսիւ Թիւէ անունով :

Բայց ինրզինը կը մոռնար բարիկամին համար եւ անծը կը նուիրէր : Իրաւունք չ'ո՞նի՞մ մի զինքը սիրելու, յարգելու եւ լիշտանակ միշտ սուրբ եւ վաս պահիու պրախ մէջ : Հայր ալ զինքը շատ կը սիրէր :

Մի՛ զարմանար այն բացատրութիւնց համար որ կը գործածէ իմ վրաս եւ որք դաստապարտելի եւ աններելի են ամեն տեսակէտով. բայց ես ներեցի իրեն զայդ՝ երկու պատճառներով : Նախ, զի Եղիան վարժեցուց ամենը այսպիսի չափազանց եւ անհեթեթ բացատրութեանց զրս միշտ կը գործածէ, թէ եւ նուազ բան զառաշինն, երբ մէկը զովել ու զէ կամ սիրել, միշտ ամենէն մեծ բառերուն զիմել : Այս բանս մոլորիւն մը եղած է. այս բանս մոլութիւն մը եղած էր նաև մեծ մարդու մը որուն սակայն ամեն մոլութիւն ներելի էր,—Վ. Խելօ :

Խեկ ես՝ երբ իմ վրաս զրուած այսպիսի զովեսաններ կը կարգամ, թէ եւ բացատրութիւնը ըլլան ներելի եւ ճանլուրեկի, երկու ծեռքերովս երեսներս կը զոցեմ եւ կ'ուզեմ որ մա՛րդ չը կարդայ, մա՛րդ չը լսէ : Մանուկ հասակէս միշտ խարշած եմ եւ վախցած՝ զովեսաններէ, համբաւէ . . . :

Երկրորդ, զիս այնպէս բարձրացնելու բնական պատճառներ ունի



Բարունակ Պէյ Յէրուսելամ

(*) Գրիգոր Օտիեան իր արտօրավայրէն իր մտերիմին՝ Մկրտիչ Հասեաննի զրկած է այս նամակը, որուն մէջ հարազառորէն կը պատկերանայ իրեն պէս անշահափնդիր, հայրենասէր և ազատախոն հանրային զործիչ մը, մատենազիր ու զիտուն, որուն բոլորած ազգային-կրթական տիպար զուծունէութեան արձագանզը եղած ենք ներկայ հատորին Գ. Մասին մէջ :

Բարունակ Պէյի աղջիկը՝ Մաթիլտ : Իր հայրը կը սիրէր բարձրացնել զիս-
իր սէրը այնչափ էր որ ուրիշ կերպով չէր կրնար զո՞ն ընել զայն : Մաթիլտ
փոքր հասակէն զիս մեծ տեսած է, ու հիմա ալ հեռուէն բնական է որ
մեծ երեւնամ : Կը պաշտէր իր հայրը եւ դեռ կը պաշտէ անոր յիշատակը,
զիս ալ խառներով այն պաշտեցօղութեան մէջ՝ իրքեւ առաջին եւ ամենէն
մեծ բարեկամն իր հօրը :

Բարիկ

Քոյդ օՏԵԱՆ

ՍՈՆԷՏ

Երազամոլ և զիշերը:
Անհունուրիան մեջ կորած'
Մենակ յուփինն իր յուշերը
Ամսի յօդով և փըռած :

Բընուրիւնն և դիրիչ նազամի.
Աստղերի տակ ոսկեմոյլ
Լիճն և շնորհ հիճ երազամի,
Դրորում ծփամի համեր ու ծոյլ :

Հիշիարով յի և անտառը,
Կարապն — ասես ժիսի սառը,
Եւ ինչ - որ ժիշ չուրճ և կա'ր - կա'ր

Զարկում ժակած ափունիը,
Գաղտնաւրսունիզ եւ աննայնաս,
Ինչպիս սիրոյ արցունիը :

1908

ԼԵՌԵՆՑ



ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆՆԵՐ ԱՆՑԵԱԼԵԿՆ՝

ՆՅԻՐԿԱՅԻՆ, ՅԱՐՄԱՐՈՂ.

Պուտարհայ, 13 ապրիլ 98

Սիրելիդ իմ Զերազ.— Քանի՞ տարի է որ քեզ համար ալ եղանակը նոյնացան, ապրիլին ու մայիսը չնշուեցան Ապագայի վրայ կը խօսին . . . կ'աղաքեմ, բնչ պիտի ըլլայ ապագան, կամ ապագային մէջ ի՞նչ պիտի ըլլայ, Հայերն ապա՞տ պիտի ըլլան, բայց ո՞ր ազդն ազատ եղու որ Հայեա աղասութիւն կ'երակէ գեաւ Դրամին արբապետութիւնը կամ րլուղօգրասին օր ուռուր կը զօրանայ. 89 ն արժէք ունի միայն՝ եթէ ոսկի կը ներկայացնէ. իրաւունք զրամատէրին կամ աւելի ծիչչը գրամինն է, զրամն աւելի տուղինն է կամ մանաւանդ զրամ աւելի շորթել կրցողինն է. Պահանթան կրցու թագաւորել ազա՞ս Ամերիկայի մէջ, իրրեւ հանքահարուստ հողերու վրայ՝ ազիսները հանել հանքաղութիւն հասարակ հողերու վրայ, և աղքատ զործաւորին խնայութիւնները զրպանէն քաշել՝ կառավարութեան զիսութեամ, Ո՞ր է Բառի ան Ամենիցի հեղինակն էնքի՞նքը խարեց լապուէյ թէ բնմէրցող հասարակութիւնը,

Հիմայ սովորիս պահանքները եւեր են ընկերութիւնը կերպարանավոնելու. Երբ ընկերվարութիւնն յաղթանակէ ուր ուրեմն, երբ ընկերվարականք (ոյք յաճախ անփշանականաց կամ ոչնչականաց հետ կ'ույնանան) իշխանութեան տիրանան, ա'լ աղքատ հարուստ չը պիտի ըլլայ աշխարհի վրայ, խաղաղութիւնը պիտի թագաւորէ Երկրի վրայ բնդմէջ գասուց ու ժողովրդոց, և եղիցի մի հօս և մի հովիլ. Դրական իմաստափրութեան հիմանդրէն և ընկերվարականութեան հիմանդրէն հաւասարապէս երազն ու զուշակութիւնն են մարդկութեան այդ վիճակն, և 0կիւսդ Գօնդի ու Աէն-Արմօնի համեմատ մինչեւ դարավերջ չը պիտի տեւէր աղքաց միութիւնն միոյ միայնոյ պետի մը կամ զէթ դաւանանքի մը ներքեւ Աւա՞զ, որքա՞ն դեռ չեռու կը գանուինք հաւահանգիստէն, Անտարակոյն, ինչ որ Աւետարանին մէջ զրուած է՝ պիտի կատարուի. սակայն է՞րբ, որ ձեռամբ և ի՞նչ եղանակաւ, ի՞նչպէս անգամ մ'ալ զբեցի քեզ՝ խանգամառութեան օր մը՝ Վիեննայէն, Աստուծոյ խորհուրդներուն մենք չենք կրնար թափանցել, ինչ որ սուոյդ է սակայն, մարդկային աղջը չի կընար կերպարանափոխ ըլլալ ա'յն մարդոց ձեռքով զորս կը ճանշանք, և որոնք ընկերվարական կամ սամկավար-ընկերվարական կը յորջորջն ինքինքնին Մարդս բան մը կարենալ բնելու համար՝ բանի մը պէտք է հաւատայ. գրապանք մինակ չոր հոցագին մը մնացած օրք դանակը զզիդ զնոզ մարդը բան մը չի կրնար ընել, բայց միայն քաղաքային կորիւներով բոլորովին բնաջինջ բնել քիչ մը բարի բան որ գեռ կը մնայ ասուապեալ մարդկային ընկերութեան Մեր հին բորի փիլիսոփային պէս կը մտածեմ ես ալ. կառավարութեան ձեւն ի՞նչ ալ ըլլայ, ընկերութիւններն ի՞նչ կազմաւորութիւն որ ունենայ, երբ մարդիկ չար են, ամէն բան գէլ կ'երթայ.

Եւ ես յուսահատած եմ որ մարդիկ բարի բլան։ Եւ բոպա այս ուղեւ-
որութիւնս լմեցուց զիս բարոյապէս ա'լ հաւասաք չը մնաց քովս՝ ըսյց
միայն Աստուծոյ ամենակալին վրայ։ Մենք ի Պօլիս ինչպէ՞ս զիտէինք
ժընէվս և ինչպէ՞ս կը ճանչնայինք Զուիցերիացիներն։ Ազատ ես գու-
շելվետիան Եւ բոպայի գրախան անուանել յաւէտ։ այլ թերթդ գրեց,
միեւնոյն ժամանակ, Պուլզարիայէն Զուիցերիա բերուած երեք հայ
որրերու այդ գրախանային ու Հրեշտակային Հելվետացւոց ձեռքէն քա-
շածը պատմելով։ «Ils sont impatients de se soustraire à pareille philan-
thropie» նոյն թղթակիցդ Երուսաղէմի գերմանական որբանոցին յանձ-
նուած հայ որրին համար ալ կ'րուր։ «Il y est mort, ne pouvant sup-
porter les lourdes charges dont on l'avait accablé».

Ե. ՏԵՄԻՐՃԻՊԱՇԵԱՆ

ԳՈՎԱՍԱՆԻՑ ԽԱԴՐԱՅԻ

Խաղո՞ղ, ըզբեզ զովիլ պիտի, բոլոր պատրիդ հասասար, զի դու միայն
ես զեղեցրի, ամէն պաղոց թաճ ու սալիքր։— Թեղդ լ. բաշած ուկոյ միջին,
զու մարզարիտ ուսկին ՚ի շար. բու պրատդ մին ամէ, հազար, տրապազմն,
աւին ու զոհար։— Ազգ մի թուի՞ ազգ մի բախտակ, ազգ մի կարմիր որ
լուս կու տայ, ազգ մի խնկին է, նըմանակ, անուշանու մոշկ ու անզար։—
Անմանութեանց պրատդ ես դու, որ ՚ի գրախանին մէջըն բուսար. քեզ հրեշ-
տակն է բերի նոյի, որ քեզ անկից, էարկ ուսի։— Ըզբեզ բաղեն, տանին
հնձան, ճմին ու տան ըզբեզ յիրար. գարդի նըման չուր կու բդիսն, զեսի
նըման յորդ կու զնան։— Տա՞ին լրնեն ըզբեզ կարաս, առանց կրտկի բո-
եւըն զայ. շատ թագաւորք ժողվին առ քեզ, մեծ մեծ իշխանը եւ հօրմա-
րար։— Թագաւորաց սիրարն բանաս, եւ ամէր անես բարի հազար. թէ
նայ ունի հազար չար կատ, նայ բու սիրովը մոռանան։— Երբոր խրմէ
կոյրըն ՚ի քէն, որ ՚ի մօրէն ծըներ խաւար, հանց բաղարաց տայ մեկնու-
թիւն, որ չէ տեսեր՝ չունի խապար։— Երբոր խրմէ մոռնըն ՚ի քէն որ ՚ի
չեզուէն քամ եւ տըկար, քան ըզիզուն լինի թութակ, մասիսարանայ քան
զիւահար։— Զեռօքըն սուրբ քահանային՝ պատարազիս ամէն տաճար, դու
հիւանդաց բըմիշկ լինիս, մեղաւորացըս բաւարան։

Այս ինինաժիպ տալը յաղուած է ձևուադիր Տաղարանկ մը՝ 1691ին
գրուած «ձեռամբ մեղսամակարդ Խիկկը անուանեալ իրիցին»։

Ծ. ԹԵՌ.



ԿՈՅՍ ԿՈՒՍԵՐԳՈՒԹԻՒՆ

Եռվամոյշմ ես, ծովու բաղիմ
Ես՝ կրակապաշտ սիրուդ կրակիմ,
Մեռամ Աստիկ, Մազրադիմհն
Որ ծընանիս զոյգ ամիւնիմ:

Դաստառակ' երմ ու Մատօնան
Հաղիւ Գեղոյդ կը մօսենան,
Գիտմար այսպիս ըլլալն երկ
Քեզ կը ստեղծէր Տիրը միրք :

Մեծ Քերոսիմ ներուածն անցիր,
Սիրոյ փիւնի՛կ, մոխտիս քլոսիր,
Աչիւր խաչող աչիւր նուշկ
Զիս կը հաշէկ ու կը մաշկ :

Հաշուի կու տաս, մաշուի կու տաս,
Սլրտիկ շուիր շուիս կու տաս,
Գանգուռները՝ ճակախս նարօս,
Գիրկ զիրկ ծաղիկ, ժեսին կարօս :

Շաղամարը որըլ որիմ
Կը զիրակ որ լաւ յուրիմ,
Շրփուն ծաղիկ զանգուռներուդ
Բեկն ալ կապեց սկրըս սիրուդ :

Մեղուն ծընեց վարդն ու ճարդու
Որ իր մեղին թերք ամրու,
Ես՝ ծընեցի Գեղըդ անհաս.—
Այս ներուածին մեղին ըսպաս :

ԼԵԿՈՆ ԷՍԱԶԱՆԵԱՆ

ՊՈԼԱՆ. ՀԱՅ ՅԱՏԱԿԱՆ ԵՐ

կոստանդնուպոլիս, Արեւելեան կայսրութեան սստանն ըլլալէ յետոյ,
ակսու Հայտաստանի ժողովուրդն ալ մագնիսել իր կրօնական փայլով,
շլացուցիչ մշակոյթով և մանաւանդ վեհապետական գերիշխանութեամբ
Հայ կրօնաւորներ, հայ ուսանողներ, հայ իշխաններ կ'յաճափէին հոն,
և հայ գաղութ մը կրցաւ հաստատուիլ այդ հըսաշագեղ քաղաքին մէջ,
Այս գաղթականները սիրալիք քնգունելութին գտան յայն ժողովուրդէն,
որու դաւանակից եղան հաւանորէն, քնգունելով ֆաղկեզնի ժողովը,
հալածանքի անսպառ աղջիւր լուսաւորչի հօտին համար, Հայկական
լեռնագոշտէն եկած քաջակորով ու հանճարեղ աղգայիններ կրցան
աւագ պաշտօններու ալքանալ, և մինչեւ իսկ քանի մօտ Հայեր կայսեր
բակոն գանձ բարձրացան Բիւզանցէան ճամանակագիրներէ քաղելով,
քրոնասցի պատմիչ մը, Վիզար Տիւրիւյ, կ'զրէ թէ Կոստանդնուպոլսի
կայսրերը իբենց պալատին շուրջն ունեին Հայկական հզօր պահպանդ
մը, զոր գեղեցիկ զինուորներց կ'կոչէ՛ Անշու շու մեր ուժեղ լեռնաւ
կաններն ալ կ'մասնակցէին կանաչ ու կապոյտ կուսակցութիւններու
ահաւոր կուիններուն, որոնք արիւն կը հեղեղէին Ասպարեզին մէջ,
բոցերու ճարակ կ'ընէին շըչակոյ շէնքերը և ամբողջ սստանը կ'սորա-
սէին յաղթանակի Շիշերով:

* *


Հայութեան այս փառաւոր անցեալը կ'յիշէի, ամէն անգամ՝ որ
Այխա-Սօվիան երթալու հետաքրքրութիւնն ունենալի, հոյաշէն տաճար
ուր մեր զարգապետները յայն կրօնաւորներու հետ վիճած են ասսուա-
ծաբանական խնդիրներու վրայ, և ուր կազիկ Բ. Հայ անկախութեան
գտաք պաշտպանած է աներկիւղ, Հոն ի զուր փնտառած եմ այն մուտքը
որ կ'կոչուեր Հայկական Դուռ, և այն մասուռք կամ խորանը ուր
Հայ կ'զերն արտօնուած էր պատարագել իր մայրենի լեզուով, Հոն հիտա-
ցու մով գիտած եմ գմբէթը, որ սքանչելապէս կ'հանգչի շորս յենաւ
բաններու վրայ, Տրաշակերտ վեհութեան ու յանդանութեան, և չեմ
կրցած հաւատալ թէ Պարթենոնն ստեղծող աղգը մեր Տրգաա ճարտա-
րապետին պէտք ունեցած ըլլայ, նորոգելու համար Անթեմիոսի կանգ-
նած աւելի խիզախ գմբէթը, որ փլած էր տասնմէկ տարիէն:

Ժողովուրդը կ'սիրէ վէպեր հիւսել նշանաւոր շէնքերու շուրջը,
մնչպէս որ կ'ընէ նշանաւոր անձերու համար, Այխա-Սօվիայի թաւրք
յիշեսնիներուն կարկասած պատմութիւնները զուրկ են գեղեցիութենէ,
մինչ յոնական աւանդութիւնները սրաւաշարժ բանասռեղծութեամբ մը
օծուած են Հանրածահօթ է այն յոյն հըսաշագէպը թէ քահանայ մը կը
պատարագէր մայր խորանին առջեւ երբ օմանեան զինուորները ներս
խուժեցին, և աներեւութեացաւ խորանին քոփի պատին մէջ, ուր կ'ապրի
և պիտի ապրի, մնչեւ որ գայ շարունակել իր կիսկատար թողած պա-
տարագը, երբ խաչին կրօնը վերահաստատուի Յուստիանոս Ա.ի տաճա-

ըին մէջ նուազ ծանօթէ է այն տւանգովէսպը թէ Յոյները, թշնամիէն փոխունել ուղելով մայր խորանին համակ արծաթէ ու սովիէ ձուլուած և աղամանդներով պմուած սեղանը, երկու կից նաւակներու վրայ հաստատեցին զայն, այդ նաւակները, Սամաթիայի բացը համելով, ընկղմեցան իրենց բեռին ծանրութեանը տակ, և սեղանն իջաւ ծովին յատակը, ուր կը մնայ ցարդ ծեր յոյն ձկնորսներէ լսած եմ թէ, երբ ամենակատաղի փոթորքները յուղնեն կոհակները, սեղանին ծաւալին շտփ ջուր անշարժ կը մնայ ծովին մակերեւոյթին վրայ, հսկ ուր իրած է այն անգին մասունքը:

Զարմանալի պիտի
ըլլար եթէ Այիա-Մա-
ֆիա համանման վէ-
պերներչնչած չըլլար
քրիստոնեայ Հայուն
ալ, զաւակ ցեղի մը
որ օժտուած է բա-
նասանզծական բը-
նազլով ու փայլուն
երեւակայութեամբ
Արքարեւ, մանկու-
թեանս ատեն, պող-
սահայ ծերունիներէ
լսած եմ հետագայ
պատմութիւնը:

Ֆաթիչ Սուլթան
Մէհմէտի մահէն տա-
րիներ յետոյ, աւագ
շարաթ օր մը, ան-
ծանօթ յոյն սարկա-
ւագ մը յոյն նպա-
րավաճառի մը խո-
նութը կ'երթայ՝ սա-
փոր մը ձէթ գնելու,
պայմանով որ անոր
աշակերտը շալիկ սա-



Միմաս Զերազ (1921)

փարն ու իրեն ընկերանայ մինչեւ տուն, ուր գրամք պիտի վճարուեր նպա-
րավաճառ կ'ընդունի այս պայմանը, և սորկաւագն ու աշակերտը ճամբայ
կ'ելլեն, իրը կը մօտենան Այիա-Սօփիայի, սորկաւագը յանկարծ անտեսա-
նելի կ'զառնայ և անտեսանելի կ'զարձունե իրեն ընկերացող յոյն պատա-
նին ու սափորն ալ Այսպէս ներս կը մտնեն մզկիթին մէկ ծածուկ գուռ-
նէն, որ կ'փակուի իրենց ետեւէն Աշակերտն ա'լ խանութ չի վերադառնոր,
և նպարավաճառն ի զուր կը փնտուէ զայն ամբողջ տարի մը: Յաջորդ-

աւագ շաբաթ օրը, գուռը կը սացուի և պատանին կ'արձակուի, ձեթին փոխարէն ափ մը ոսկի ստանալով՝ Աշ-մահմետականներուն խստիւ արգիլուած էր մզկիթ մանել, Թուրքերը գաւիթին մէջ կը ձերբակալէն դեռահամար կիառւրը և քաշքչելով կը տանին իրենց զատաւորին, որպէս զի մահավճիռ ստանար իրը սրբավիղծ, եթէ մերժէր իսլամոնալ: Տղան, որ կ'կարծէր թէ նոյն օրը մտած էր Այիա-Սովիս, կ'պատմէ իր գլխուն եկածը և բերել կու տայ նպարավաճառը, որ կ'հաստատէ անոր պատմութիւնը: Կ'յարէ թէ, մզկիթէն ներս մտած ատեն, տեսած էր յոյն քահանայ մը որ կ'պատարագէր խորանին առ ջեւ, և ինք խոր քոնի մէջ ընկդմած էր Տարիկ մը արթնալուն, ստացած էր ափ մը ոսկի և ճամբու գրուած էր: Դատաւորին ցոյց տուաւ ոսկիները, և յայտնուեցաւ թէ չին կոստանդինոս կայսեր կտրել տուած ոսկիներէն էին: Իրողութիւնը պարզուեցաւ բոլորին, և այս հրաշքը այն քան զարմացուց մահանետականները որ անպարտ արձակեցին նպարավաճառին աշակերտը Յիշեալ դուռը տարին անգամ մը կ'բացուի, Զատկի տօնին առթիւ, և կ'արտօնաբուրէ բուրգաներուն խունկը, պատմէն մէջ ապրող կրօնաւորներն այս գուռնէն գուրս կ'նետեն իրենց կերած զատկական հաւկիթներուն կարմիր կեղեւները:

* *

Եթէ երկրայելի է թէ Հայ մը Այիա-Սովիսի գմբէթին վերաշինուածեանը մասնակցած ըլլայ, աներկրայ է թէ ուրիշ Հայ, մը հոյակապյիշականներուն շարք մը թողած է կոստանդնուպոլսի մէջ: Այս Հայը ճարտարապետ չէր, այլ կայսր:

Լեւան Ե. Հայկազն, կայսր Արեւելքի (813-820), չէր հաւատար որ իր ոստանը յարձակում կը էր հարաւի կողմէն, Մարմարայի եղբէն, ուր ուրիշ վեհապետները բերդեր կանգնած են, Բիւզանդեան կիկորինէն մինչեւ Ֆամթիչի Ետի-Գուրէն, որոյ պայտաձեւ զարդերը կարծել տուած են մեր անուս պատաւներուն թէ կոստանդնուպոլսէն Հելլենուհի մը առեւանգող Ս. Սարգսի երկնալուիշ նժոյգին հետքերն ըլլան: Ինք կը հաւատար թէ վասնգը Տիւսիսէն պիտի գար: ուստի հինգ մէծ բերդեր կանգնել տուած պարիսպներուն չիւսիսակողմը, Ոսկեղջիւրի վրայ, բերդեր զորոնք յոյն պատմիչները կ'կոչեն Բէնարի՛րիխօն (Հնդաբուրգ): Հայազգի կայսեր գուշտկութիւնը կատարուեցաւ վեց գար յետոյ, երբ Ֆամթիչ, իր տորմիղը Վասփորէն ցամաք հանելով, սահեցուց իջուց Ոսկեղջիւրի մէջ, և հոնիկ յարձակելով տիրեց քաղաքին: Եթէ վերջին կայսրը, կոստանդին միա, զօրաւոր բանակ մը կեղբանացուցած ըլլար լեւոնեան աշաւառակներուն առջեւ, թշնամին չպիտի կարենար յաղթանակել:

1889ին էր որ վերջին անգամ գացի տեսնել այս բերդերը, Պալաթի հայ ու հրեայ թաղերէն անցնելով թէեւ հաղարամեայ, անխարիսար մացած էին, և մեր ծերունիները բիւզանդեան չէնքերուն այս ամրութիւնը կ'վերագրէին անոնց իրը թէ հաւկիթով շաղախուած ըլլալուն:

լեռնեան ամբոցներուն ճակատը դեռ զարդարուած էր քարէ խաչե-
ռով, այնքան ամբազէս ագուցուած որ հեթանոս ձեռքեր չէին կրցած
ջնջել զանոնք, Ախոնց գաղաթին վրայ ծառեր բււասած էին ու հայ կափ-
րաշներ կ'ըջէին մերկ ոսքերով, Զարմանալի է որ մեր պատկերազարդ
հրատարակութիւնները զանց առած են Հայկացն Լեւոնի բերդեր,
փառաւոր կոթող Հայկական մեծագործութեան ու հեռատեսութեան:

Քանի որ յիշատակեցի Պալաթի երկու թաղերը, աւելորդ չպիտի
ըլլայ յարել թէ հայ թաղին գլխաւոր զարդն է եկեղեցին, զոր, ըստ
աւանդութեան, Յոյներ շատ շափաւոր պայմաններով ծախած են Հայե-
րան, անոր մէջ մարդասպանութիւն գործուած ըլլալուն համար (մեր
ծերունիները կ'հաստատէին թէ Ցոյները ամեն գնով ձեռքէ կ'հանէին
իրենց այն եկեղեցիներն ուր արիւն հոսած ըլլար), Ա. Հրեշտակապետ
ունի ներքին գուանք գարաւոր են և լատին արձանազրութիւն-
ներով ու Ա. Գէորգի պատկերներով ծածկուած: Կալով Հրեայ թաղին,
մեր ծերունիները կ'հաւատային թէ Յիսուսին ապատակ ածող Երայեցին
կենդանի է գեռ ու հոն կ'ապրի, աջ ձեռքով իր ծունկը ծեծելով անդա-
գար, իր պատիժ իր անզգամութեան, թէեւ կոյին ծերունիներ ալ
որոնք կ'հաւատային թէ այս Հրեան Յրուսալէմի մէջ կ'ապրի: Ա. Հա-
յակական աւանդութիւն մը, արժանաւոր զուգական քրիստոնեայ Եւրո-
պայի այն աւանդութեանը թէ Ահամիկրոս անուն Հրեայ մը, թողած
չըլլալը որ խաչաբարձ թիսուսը պահ մը հանգիստ առնուր իր գցանն
առջեւ, իր այս անգթութեանը փոխարէն՝ թափառական Հրեայի
փոխուեցաւ:

* *

Սամանեան տիբապետութեան տակ, բնական էր որ Հայերը չկարենային
գրաւել այսքան բարձր գիրք: Սակայն մեր ամերանները, մեր հանավները,
մեր մտաւորականները կրցան կորեւոր գեր խաղալ այս նոր միջամտյրին
մէջ ալ, և եղաւ ժամանակ ուր ամբողջ Բումէլիի և Անատօնուեր ելմտա-
կան վարչութիւնը Հայերու յանձնուեցաւ Եթէ Սուլթան Մահմուտ
Պէղճեան մը ունեցաւ իր խորհրդական, շատ եպարքուներ, նախարարներ
ու փաշաներ իրենց սեղանաւոր ընտրեցին հայ ամիրաներ, որոց խորհուրդ
կ'հարցնէին ամեն անգամ որ կնճռուս խնդիրներու պատահէին: Այս ամի-
րաները Ակնցի էին ընդհանրապէս և սերած կը կարծուէին Անիի նախա-
րարներէն, որոց կ'ումանէին իրենց հազուագիւտ նրբամտութեամբ,
գոռող ու յիշատակը նկարագրով և փարթամ առատաձեռնութեամբ
Նալեան կ'պատմէ թէ, երբ Ակնայ կ'մօտենայ մեծ եպարքոս մը, որ
Անատօնուի մէջ քննական պատոյտ մը ընելու ելած էր, աեղացի Հայու-
մը կ'հարցնէ թէ ի՞նչ էր այդ քաղաքին գլխաւոր բերքը, «Ո՞ր հայը,
շատ քարուտ ըլլալով, ոչինչ կրնայ բուօցունել, կ'պատասխանէ Ակնցին:
Էկին ատա՛մ պիրիրիր»:

Զինիլի-Քէօշին եղաւ այն առաջին յիշատակերտը զոր թուրքերը կանգ-

նեցին Կոռատանդնուպոլսի տուումէն յետոյ. 1875ին, այս գեղեցիկ շնոքին
մէջ փոխադրուեցաւ Հնութիւններու Թանգարանը. Հնագէտ Տէթիէէն յետոյ,
հոյ արձանագործ մը Երաւանդ Ասկան, թանգարանին գլխաւոր կազմաւ
կերպիչը եղաւ, գտասկարգելով Հնութիւններն ու վերակազմելով հաշ-
մուած անդրիները: Ինք էր որ անօրէն Համտի Պէյին օգնեց, նէմրուա-
ծաղի Դամբարաննէն հւս փոխադրելու Արտաշուրեան Հրանդի կամ
Երաւանդի յանական արձանագրութիւնը: Ինք ճոխացուց Խորաքանդակ-
ները թրակացի ծիաւորներուն, զորոնք քստ հնաբան Ունաքի, քրիստոնեայ
Յոյները շփոթեցին հրէշտապան Ս. Կէորգի և Ս. Դեմեզզի հետ, այնպէս
որ, միշտ քստ Ունաքի, գեռ 1867ին թիլիպէի Հայերը, անոնց հետեւելով,
իրենց եկեղեցին մէջ մուշ կ'առելին թրակացի որսորդի մը մարմար
պատկերին առջեւ: Թանգարանին հայկական մասը շատ աղքատ մասց
ստկայն: Մերաստիայէն բերուած ոսկի ողերն ու մանեակները աւելի յոյն
վարպետներու կրնան վերագրուիլ, և Վանէն բերուած երկու պղինձէ
սփինքները, որոնք կաթուայի կոմմեր էին, բարելական արուեստի նմոյշներ
են, իրենց հոլաթեւեան երեւոյթով ու ճակատին վրայ իջնող ուղղաւ
կըսոր մազերով: Մեզ համար աւելի հետաքրքրական է նդեսիայի արար
գզեակի մը կիսափուլ հիմերուն մէջ գտնուած հին քար մը, որ խոռոչ
շրջանակի մը մէջ կ'ցցէ կանոնաւոր գլուխ մը, փարւգեան վեղարաձեւ
գդակով, և որոյ յատակը երայական արձանագրութիւն մը խոր ու
սեւցած տառերովք ծածկուած է: Ունաքի կ'վկայէ թէ Արգար թագա-
ւորին կիսարձանն է այս, Քրիստոսի կողմէ անոր ուղղուած նամակին
տռաջին տողովք:

* *

Թուրքէրը, զինուորական ու վարչական տարր, պէտք ունէին յոյն
ու հայ արհեստաւորներուն: Աւասի կազմուեցան զանազան արհեստա-
պետութիւններ, բաւական բնդարձակ մենաշնորհներով օժտուած: Վար-
պետներուն լումա օսասիները զրէթէ անկախ դատարաններ էին, և արտօ-
նութիւն ունէին պատժել իրենց յանցաւոր գտատած արհեստաւորները:

Թամբագործներու թրքախառն հսնաֆէն յետոյ, որոյ Սարաճ հանէն
քաղաք ապաստանիի աեղ կ'ծառայէր, ազդեցիկ արհեստապետութիւն-
ներէն էր Պիտիւմի հսնաքի, որ հաստատուած էր Պինագիր-Տիրէքի մէջ,
Այիս-Աօգիտայէն ոչ շատ հեռու Պինագիր-Տիրէք Փիւլոքսենոսի հին ջըր-
շեղն է, յետոյ բոլորովին ցամքած: կ'պարտանակէ 224 սիւն միայն,
այլ իւրաքանչիւր սիւն երեք հաստուածէ կ'բազկանայ, երկու մարմար
գոտիներով ամրապնդաւուծ: Երբ վերջին անգամ այցեցի այս խաւարչտին
շենքը: Հինգ հայ վարպետներ կ'աշխատէին իրենց գեռահաս աշակերտ-
ներով, և ձեզունին խաչածեւ կամմարներուն տակ կ'ատրածէին իրենց
մետաքսեայ երկար լարերը, որոնք շէնքին անառեւ խոնաւութեանը
պատճառաւ բացառիկ կակդութիւն մը ստանալով, շատ յարգի էին
կօշկակարներուն համար Այս հիւսկէնասղործները նիհար ու տժդոյն էին,

Հանքի աշխատաւորներու պէս Յոյց առւին ինձ խաչազարչ սիւն մըտե և յոյժնեցին թէ «ծինիդիզ Գուգանդին» քանդակել առւած էր այս խաչը, ջրամբարին շրջապատն առարտելէ յետոյւ Երիցադոյն վարդետը յանձն առաւ առաջնորդել զիս և, եւանկիւն պատի մը առջեւ տանելով, հետոպայ վիպտիառն պատմութիւնն ըբաւ.

«Ժամանակաւ հոս կայ եղեր պարագնանի մը, ուր տաներեք գեղեցիկ բողեր կ'ընկունին եղեր ու կ'խեղեն եղեր հորուստ ճականաներ, անոնց զբամբ կողապակըով՝ Գամպուր Սուլթան Ալիխմ, իմանալով զայս ծպակալ կ'թափանցէ գարանին մէջ և կ'զբաւէ պոռնիկներուն գանձերը, այնքան ճոփ որ Սուլթան Ահմէտի մզկիթին շինութեան ծափքերուն կրցան բաւել: Կիները կ'աջաւէն որ չդիխատուին, այլ Ալիխմ շգթաց այդ անգութներուն և այս պատին մէջ հիւսեկ տուաւ զանոնք, իրենց զգեստները հագած: Պատին ներսի կորմը պարապէ է. հոն տաներեք ոճրագործները մերժ կ'չարժեն իրենց արիւնուայ բազուկները, մինչ սեւ գերեզմանոցը կ'բացուի իրենց սոքերուն տակ և իրենց գէմ կ'ընզորեն իրենց զոհերուն ուկորները, Ալիխմ մեր կանաչին յանձնեց այս շէնքն իրը կիսիկ (կալուած զոր արհեստաւորը լոկ արհեստակցին կրնայ ծափել), Ամեն պիտի մի հողի բաժին մը ունի հոս, այլ Եւրոպայի մբրցումը մեր արհեստն ալ փճացուց, և հինգ հարիւր հայ վարպետներէն հինգս միայն մատցնք, Անկարող ենք վճարել Պինափիր-Տիրելքի տաքելան տուրքը, 3,200 զրւչ, և պիտի ստիպուինք ծափել Տէրքոսի Լնկերութեան, որ յայտարքեց թէ այս ջրամբարը, ջուրով լեցուելով, կրնայ բաւել ամրող աշխարհի պէտքերուն: Կիւմիւշ-Պատաք Մէնչիքօֆ ձեռնարկեց պեղել այս եռանկիւնը, հոն թիւններ զանելու յուսով. այլ կառավարութիւնը զագրեցուց պեղումները, և Մէնչիքօֆ քսոն ոսկի ոնւիրեց մեզ, որ օգնած էինք իր ձեռնարկին: Մենք ու առաջնորդեցինք զայն Երէ-Պաթան Ալքայի մէջ, ուր փոխադրեց նաւակ մը և անով շըրջեցաւ այդ ջրալիք ջրէ եղջին մէջ: Ամերիկան թղթակից մը վերշէրս արուեստակոն լոյս վառեց հոս և լուսանկարեց չէնքը, պատկերազարդ թերթի մը մէջ հըստարակելու համար»:

* *

Պինափիր-Տիրելքէն կ'անցնիմ լնիչէրիներու թանգարանը, որ զուրկ չէ հայկական յիշատակներէ: Կը պարունակէ գաճէ 150 տրձաններ, Ապու-իւլ-Մէճիսի օրով մըդուած ու Մահմետաթ ժամանակակից տարազներով հագուեցուցած, այն Մահմետաթն որ 1826ին ջարդել տուաւ Ենիքչէրիները, ուշ թէ բոլորը, կ'ըսէ ինձ թանգարանին թուրք պահապանը, այլ քսուրդը միայն, զիս եթէ բոլորն ալ ջարդուէք, մարգ չպիտի մատարացի մէջ»:

Արձաններէն հինգը Հայեր կ'ուերկայացունեն, և կ'կրեն հետոպայ թուրքերէն արձանագրութիւնները.

1. Մասհման բայասը, կիւմիւշմատէնի հայ գործաւոր, որ, բայ յիշելու

պահապանին, անփոփոխ պահած է ցարդ իր համագետութ. կարդիր շերտառէքը՝ լայն գդակ՝ սեւ պատրօշով, սեւ վերտրկու՝ բաժկոնաձեւ, ճերմակ-կարմիք դժաւոր պատմութան՝ շապկաձեւ, այս շարվար՝ զօտիով պնդուած, կարմիք մոյզեր:

2. Երմկենիկրին րիրիրիսի, հայ երիտասարդ՝ սեւամորթ գլխանոցով, գորչ վերարկուով, դժաւոր թուի պատմութանով ու զօտիով:

3. Իզմիր Երմկենիկրին րիրիրիսի, զմիւանահայ երիտասարդ՝ համաւնարազով, ուղարկուով:

4. Խղիիր Երմկենի թերժիւմանը, հիւ պատուարանի զմիւանահայ թարդ-ման, քառակուոփ ճերմակ՝ զդակով:

5. Երմկենիկրին կոկի զրյափիրի, զորչ մորթէ զալփազ, որոյ ձեւք կ'յիշեցունէ պատուազիչ քահանայի տաղաւարու:

Կ'արժէ հայ մամաւին մէջ հրատարակել այս արձաններուն գունաւոր պատկերները, անկորուստ պահէլու համար մեր պապէնի տարագներուն յիշատակը:

Հինգերորդ արձանին մէջ հրատարակել այս արձաններուն գունաւոր զրյափիրի: Այս նմանութիւնը կ'յիշեցունէ ինձ կարեւոր պատմութիւնը, զոր մեր ձերանիներէն լսած եմ:

Սույնան Մահմետ, Յունատանի պատումբութենէն զայրցած, հրամայեց չարգել իր յոյն հպատակները, տանց վասուելու միւս քրիստոնեաներուն, որոնք հաւտարիմ մնացած էին: Մեծ եպարքոսը Ենիշերի Աղասիին հազորգեց այս հրամանը. ստկայն, Կոստանդնուպոլսի մէջ, կոստածին առաջին օրը մի քանի հայեր ալ սպանուեցան, Յոյն կարծուելով Պատրիարքարանը յուզուեցաւ և գիմեց ազգեցիկ ամիրայի մը, որ ծանօթու սիրելի էր սատրազմին Ամիրուն խոստացաւ չարիքին առաջն առնուլ, իսկոյն ներկայանալով մատնիին:

Այն ահաւոր շըջանին մէջ, կարդ մը մահմետականներ պատրուակ կ'փնտուէին խոշանգելու համար կեառւոնները (կ'պատմուի թէ շուկային մէջ Հայ մը ձենած են՝ կանաչ լեմոնի մը կեղեւին վրայ կոխած ըլլայուն համար, առարկելով թէ կանաչը նուիրական դոյն մ'է): Ուստի մեր պապերը խոհմութիւն սեպած էին տեսակ մը գաղանի լեզու հնարել, հայերէն խօսակցութեան մէջ չգործածելու համար այնպիսի բառեր որոնք ակրող ցեղին ու շը գրաւէին ու հալածանքի առիթ տային: Մուհամետի տեղ կ'ըսէին Գունիս, Սուլրամի տեղ Արգայ, Թուրքի տեղ Ալլազզ, ճամիթի տեղ վճարանի, ենիշերիի տեղ փառուոր, սատրազմի տեղ մատնի, ենւ, ութէ ուզէին ըսել թէ իմկիյիկն ու Ֆրանչոզը պատերազմ հրատարակած են Մուկօֆին դէմ, կ'քսէին թէ Կարկու-Լարը ձեծ ունին ջուկ-Ռւսուին հետ:

Մեծ եպարքոսը լսեց ամիրային գանգաւոր, և, կամչել տալով Ենիշերի Աղասին, յանդիմանեց զայն, Հայերուն սպանութիւնն արզիլած ըլլայուն համար «Ծնչչ է Հայը Յոյնէն զանազանելու միջոցը, պատսափանեց Ենիշերիներուն պետք: Երկուքն ալ միեւնոյն կերպով կ'հագուին»: Սատրա-

զամբ, որ յոյն ուրացողի մը զտւակն էր, բսաւ, «Ես կրնամ զիւրին միջոց մը սովեցունել քեզ։ Պատուիրէ օնիչէրիներուդ որ, երբ քրիստոնեայ մը բռնեն, իրենց ձեռքին հինգ մատերը վեր ցցելով՝ հարցնեն անոր թէ քանի մատ է այս լիթէ պիշ պատասխանէ, Հայ է, մի՛ դպչիք, իսկ եթէ պիս արաւասանէ, Յոյն է, թռցուցէք զլուխը։ Այս հրահանդք գործադրուեցաւ կէտ առ կէտ, և պիշ հնչելու սնկարող բազում անմեղներ նախատակուեցան, մինչ Հայը զերծ մնաց վասնգէ, իր մայրենի լեզուին ձայնական ճոխութեանը չնորդիւ։

ՄԻՒԱՍ ԶԵՐԱԾ

ԱԶԱՏ ԽՈՇՀԵՐ ԿՐՈՆԻ ՄԱԿԱԲ

Մարդուս իրաւունքին քով հոգիին իրաւունքը կայ։ Կրօնամոլուաթիւնը խորատիկէ և անսահմանութիւնը պաշտել, ա'յս է օրէնքը, Բաւական չափենք Տիեզերք ժառին առջեւ ծունդ զնել և ասազերով լի ոստերը նկատել ակնապէշ. պարտք մը ունինք որ է աշխատիկ մարդկացին հոգիին համար, խորհուրդը հրաշքին զէմ պաշտպանել, անիմանալին պաշտել և անչեթեթէ մերժել, անմեկնելի իրաց մասին հարկաւորք միայն ընդունիլ, հաւատաքը մաքրել, կրօնքին վրայէն աւելորդապաշտութիւնները սրբել,

Վանականը մենաստանին մէջ կը տառապի՝ վայելելու համար, մահուան վրայ փոփոքի կը քաշէ ան. երկրային խաւար կու տայ՝ տեղը երկնային լոյս առնելու համար։ Արքայութեան ժառանգորդը վանքին մէջ գտոփաքը կ'ընդունի՝ իր ժառանգութենէն իրը կանխավճարու ինքնասապանութիւն է միանձնուհի կամ կրօնաւոր ՔԼԱՄ, փոխարէն յաւիտենուաթիւն կը վճարուի.

Կը պախարակենք եկեղեցին՝ երբ խորամանկութեամբ թրծուի, կ'արահամարենք հոգեւորք՝ երբ աշխարհական իրերու համար հոգի տայ, բայց ամենուրեք կը պատուենք խոչուն մարդը,

Բարեւ կու տանք որո՞ւ որ ծունդ կը կրնէր Մարդուս պէտք եղածն է հաւատաք մը. վայ անոր որ բանի մը չ'աւատար։

Նատ պէտք ունինք այն անձերուն որոնք միշտ աղօթք կ'ընեն ամենեւին չաղօթողներու համար։ Մեր ուղամն է գիտնալ թէ աղօթողք ո'քան կը խորհի աղօթելու տանեն Անոնց դասէն ենք որ կ'աւտան թէ պատրաստուած աղօթքները ողորմէլի բաներ են, իսկ սրտապին աղօթքները՝ վեհաւ աղօթողք ընելու կերպն ի՞նչ կ'ուզէ ՔԼԱՄ՝ լաւ է, բաւ է որ անկեղծ ՔԼԱՄ աղօթողքը։ Հակառակ կողմ գարձուր աղօթագիրքդ ու թռի՛ր գէպ անմահութիւն։

Հ Ի Ւ Կ Օ

Մ Խ Ե Թ Ա Ր Ա Ն Վ

Առ. Տիգրենիկ

Վիշտդ պիտի յաներժանա՞յ, Տիրքինիկ,
Եւ խօսերեն յիւրունակ՝
Զորս հայրենի սերը միշտդ կը բերէ,
Պիս' աւելինա՞յ շարունակ . . . :

Աղիսն աղջկանդ՝ իբած փոր-սապտեհն
Մահով մը հասարակաց,
Բայիշն մէ՛ որ ըլք գՏերի վիթըսին
Բայ իրաւունքը կորսուած :

Դիսեմ ո՞րան մանկութիւնն էր զիդով յի,
Ո՞վ բարեկամ սպաւուր.
Երբեք բախիծ ջ ըսփոփելու փորձ չըրի՝
Անարգանին վը անոր :

Սակայն երկրին հր, ուր յինադ բաներուն
Պահուած է բախտը դաման,
Անի վարդ մը, կիսամբ ապրեցաւ վարդերուն՝
Պահիկ մը սուկ առողջաւ :

Բանեաւոր մահք լունիքի զոյց ընկիւր,
Պաղատանիք են բնդունայն,
Անգոււթը պինդ մը խրցից իւ ականչնիւր,
Զի՞ լըսեր մեր ողբի ձայն :

Աղյատն յարդով պատաս անցոյն հիւլիք խոր՝
Եպարքի անոր բուժին սակ.
Պարխապելուն Խովեր պահնորդը զինուր՝
Զի՞ պահեր բաւ մեր արքայի :

Տրըքեալ ու համբիրուրիւնը հասնի
Անեղի և ու ունայն.
Տիւզ կամփին իջու, հանգիս կիանի մապրիչ
Գիտուրիւնն ա'ն կ միայն :

Թարգմ. Ս. ԲԻԿՐԱՄ

ՄԱԼԵԿԱ

Վարչական Աշխատանք

Զօն Հ. Արման Երեսնեանի

I.

Առաջին անգամ իր վարդուհի անունը լսելուո՞ւ բնազդաբար իրեն նայեցայ, եթէ մինուկ ըլլայի, խնդրէնս պիտի մարէի հակապատկերէն, ինքնինքս բանեցի, զուարձանաւով զիապատճին այս խաղին վրայ որ ինձ կը յիշեցնէր չատ սրամիս բարեկամի մը կտակին ՚ի զէալ յոյն մանկաւ մարդ աղափինի մը՝ կեկոժէի, խլուրդի մը պէս սեւ, զոր յարմաք դատած էր իր քով առնել հօրաքոյրս, ան առնեն մայր երկու մանչու. «Ենուզոթեան խնդիր պարզապէս . . . Միքատոթեան աւազանին վրայ զայն բռնողը՝ սեւը ճերմակի տեղ առած ըլլալու է. . .»

Բառը, թեթեւ տարուղագրութեամբ մը, կրնար պատշաճիլ վարդուհին Պատեհութիւնն ունեցայ մանաւանդ զոյս հաստատելու, երբ յանկործ հանդիպեցայ Պրն. Զ***ի տունը, սպասուհին հետ վիճած առնեն Բացտարեմ ինքնինքս

Ճիրոջը համար — աղնիւ և բոլորովին ինքնատիպ մարդ մը — որ ծնունդու տեսած էր, նաեւ սպասուհին համար զոր Յ տարիներու բնակութիւն մը մայրաքաղաքին մէջ՝ չէր յաջողած յղկել տաշել, նեղացուցչ վեց մը չէր Որով երբ Հայուհին ուղղակի առաջնորդեց զիս ննջախուցը բարեկամիս և այս վերջինը հաւանեցաւ ընդմիջել իր խօսքերը՝ զիս նասեցնելու համար, անսիք վէճերնին նորէն չարունափեցնե Այսուկա տեսեց կես ժամ և ես չկրցայ քմրոնել խնդրոյն էտթիւնը վասն զի երկուքին ձայնները շատ կը խառնուէին իրարու՝ տուր ճիշերով վերջապէս կուինին հասկցոցին ինձ. նոյն իսկ թէ՛ մին և թէ միւսը զիս երբ դատաւոր բանեցին երբ մին ու միւսը կ'ըսեմ, կը չափազանցեմ, տէ՛ը միւսյն հասկնալու կարող կ'ըլլայի Արդարեւ, հակառակ կամքիս բովանդակ ձգտումին, ինձ համար զբէթէ մեռեալ տառ մըն էր տարօրինակ զաւառարարքառը Վարդուհիի, որ՝ ընիկ Մշեցի՝ իր կատադուռթեանէր մէջ նախազասութիւնները կը լումումէր, իրաւոնքը շահելու համար Հրաժարելով ուրեմն զատաւորի դերէս, ուրիշ ոչինչ լաւագոյն դատայ ընել՝ քան յօրինել պատկերը Վարդուհի զէմքին:

Ճիշտ ի՞նչ տարիք կրնայ ունենալ . . . զժուար պիտի ըլլար ըսելը՝ վասն զի եթէ հաղար ծեքածուու գիծերը կը կորէին կ'անցնէին երածմրկուծ ու կաշխացած մորթին վրայէն, սակայն և այնպէս իր քողին քառակուսիէն զուրս ցցուող մազերը փայլուն ածուիս սեւութիւնն ունէին, առանց աւելի պայծառ թելի մը ստուերին. շրթունքին շարունակական կծկումովը բաց թօղած ակռաներն ալ սպիտակ էին և տռողջ. մատմատ ընքուիներ՝ երար կպածի պէս արմատին վրայ քիթին որ գիշատիչ թռչունի մը կուածագ կտուցին կը նմանէր. պղափիկ սեւ աշքեր՝ շարժուն, զբէթէ վայրենի՝ սարկութեանը պահերուն՝ կը լուացնէին ամրողը

Դիմագծութիւնը որ չէր կրնաք անշուշտ ո՞չ խսկ հեռաւանց յիշեցնել
«ծագկանց թագուհին», որուն անունը կը կրէր ինք:

Այս հաստատութիւնն ընելու վրայ էի, երբ ծերուկ բարեկամու՝ որ
զայրացած կայսեր շարժուած քողլ յաջողած էր Վարդուհին փուռերը
զրկել (հացի համար), ինձ գարձաւ աղասուողի խոր հառաջողլ մը.—
«Ահաւասի՛կ իմ կեանքս! Ապուշին մէկի է, երբ գլուխը բան մը գնէ,
ո՛չ Աստուած և ոչ ալ սաստանն կրնայ հանել անկէ: Բայց ո՞ւր գանել
Հաւագոյն մը: Կը տեսնէք, աղջորս. Տշմարիտը ոսէ որ երբ մարդ իմ
ատրիքիս հանի և ունենայ զաւկըներ որոնց հո՛գն անդամ չըլլայ ինք,
աւելի լաւ է երթալ անկիւն մը քնանալ մշնչնական կերպով . . .»:

Իրեն նայեցայ Դէմքը թէեւ քիչ մը պաղ, բայց հակառակ 82
տարիներուն տակաւին գեղեցիկ՝ կորուսած էր իր յարձակող արտայայ-
տութիւնը: Իր պրկուած դիմագծութիւնն ու կքուն մարմինը համակե-
ցին զիս կարեկից աղապատանօք: Զրկումամերձ տանջանքի մը մէջ այս
անոքիկ ու մենաւոր ալեւոյթը քաշքանելու դաստապարտուած բարեկամիս
ճակատագիրը, չգիտեմ ինչո՞ւ, այդ վայրէեանին, մտածել տուաւ ինձ
Հայր Գորիոյի պատմութիւնը: Եւ եւ անիծեցի փափկանկատութեան
զգացումը որ գիւրազգած առաջորկը քանիցս գամած էր շուրթերուս,
իր մոայլ զոռողութիւնը վիրաւորելու վախով:

Այս խորհրդատութիւններն ընելու վրայ էի, երբ Վարդուհի, առանց
իմաց տալու, թաթառի մը պէս և կռուազան շան մը երեւոյթով ներս
մտնելով՝ հարցուց տիրոջը թէ կրնա՞ր սեղանը դնել: Պատասխանի տեղ,
ծերունին բռնեց թեւէս, և ձեռքը գաւազանին ի յեց՝ այն իցիկը գնաց
ուր առառու իրիկուն կը ճաշէր. մէջը բնդեղէններ լողացող սեւ ապուրէ
մը քանի մը գգալ լափեց լուռումոնչ, մէկդի հրեց գրաւիերայի կտորը՝
զայն առանց խորելու, և մնաց մտածկոտ, արմուկները սեղանին իրեն
նայելով, միաք բերի իր տղաքը որ քաղաքին մէկ կողմը բանուկ ու
բարգաւած վաճառատուն մը ունեին, միտք բերի իր աղջիկը զոր
չքնաղ գեղեցկութեանը համար փարթեամ հայ առեւարական մը կին
ընարած էր ինեւ. և ահա՛ իր խօսքերը տիրորէն հնչեցին ականջիս.
«Երբ մարդ իմ ատրիքիս հանի . . .»:

—Կերէ՛ք, բայց կերէ՛ք, մարդ Աստուծոյ . . .

Եւ որովհետեւ իր աէքը խոչերու մէջ խորսոյզ՝ չէր պատասխաներ
իրեն, կորուութեամբ մը որ մազ մնաց սեղանին տակը պիտի զրկէր շիշ
ու գուաթթ, Վարդուհի յաղթականորէն սփոսցին վրայ՝ խարտիչագեղ
պնակի մը մէջ դրաւ նոր նոր խաշած երկու հաւկիթ: — «Ուեք ինձի թէ
թարմ չեն այս գոհարները . . . կրնայ մինչեւ անդամ լաւ չգտնել զա-
նանք, — աւելցուց նէ՝ ինձ գառնալով, — երբ կ'ըսեմ ձեզի թէ օրուան
հաւկիթ են առնք, օրուան . . .»: Յետոյ, Հայուհին որ տիրոջը հան-
գէա ակնածանքի նշոյլն իսկ չէր ցուցներ՝ համարձակ գիմացը տեղա-
ւորուեցաւ աթոռի մը վրայ և սկսաւ անոր ճակատը պրել ուր քրաինքի

Խոշոր կայլակներ կը պապղոյին ծերունին ակնարկ մը ժուռածեց աղաւինին և ախորժ ազգին իս. հաւկիթներուն վրայ!—«Վարդուհի!» ու օկտամուն բայց միաքը փոխեց. Դրէթէ զջջացող մարդու իր ձայնին քաղցրութիւնն ու խոհեմութիւնը զարմացման ընդուս շարժում մը ընել տուած էին ինձ. բայց արդէն իսկ խոհանոց աներեւութացող Հայուհին պատասխանը կորսուեցաւ պղինձ սանելու աղմուկին մէջ. և և նորէն դարձայ ծեր բարեկամն մտածելու, որ հիմտ կը ճաշէր անձայն, սիրած պնակին առջեւ անցնող որկրամոլ տղու մը հապճեպով!

II.

— «Զաւակ ունի՞ս, Վարդուհի! . . . Ո՞ւր տեղացի ես . . . Գեղերնիդինչ ձեւ ևն տուներըց՝ Հիմտ հաճոյք կ'զդայի զինք հարցաքննելէս, երբ արեւու աղւոր օրերուն՝ հազուադէպ, միսակ գտնէի տիւ ընչը բացակայութեանը իր բարառը, չիչ քիչ — մանաւանդ երբ չափաւորէր բառերը լպուտելու իր շուապը, — նուազ անհասկանալի կը դառնար ինձ, ասեն ասեն ընտանեկան ըլլալու տաթաւնութեանը, մանչ մը ունէր, թէ իր ընտակարտնը, թէ * * ի մէջ, սասորերկեայ էր՝ պատուհանի տեղ լւասանցոյց երդիքով, և թէ ձմեռ երկայն կ'ընէր հոն ու ձիւն կը դար բարձր, բարձր . . . :

— «Հոսկէ աւելի ցուրտ է հոն կը հարցնէի երբեմն նէ, շրթունքը ծումուկելով արհամարշտու, կը պատասխանէր թէ իր աշքին՝ իմստրաբառն էր մայրագաղաքին կը միաբերւ անդամներուն իւրիքը մէջ, ինձ կը թուէր տեսնել անցնիլը ձմեռներուն պատկերին՝ իր մանր քիրեւուն խորքէնու Ռւրիշ անդամներու, երբ Պրն. Զ* * * իր տիւանդորը կ'ընէր, կամ երբ իրիկուան կը մրափէր՝ անվերջանալի և փասիանաց բանալէ եաք, անոր վրայ կը բերէի խօսակցութիւնը, հետաքրքիր պարզելու՝ թէ այս բղեղով ու շարժուածերովը նախնական արարտածին ծառայութեանը մէջ, — հակառակ ինչ ինչ պատասխաններու իր բնդվլեցուցիչ լրբութեան, և, վերջին խօսքն իրեն ըլլալու յամառութեան, նոյն իսկ և մանաւանդ երբ անիրաւ էր, — չէ՛ր սպրդեր անձնութեան պէս բան մը գէպ իր աւերը: Անփոփոխ կերպով կ'ըն-



Տիկին Խոկուհի Մինասի
աղջիկնութիւնը

գունէի վարդուհին ուստի միեւնոյն թօժվումը՝ որուն կը հետեւէր նոյն պատասխանը կարճ ու կտրուկ. «Աշխըրքիս վրայ աղայիս պէս պինդ-զլուխ մարդ չկայ . . . > 1

Պինդ-զլուխ. ո՞վ սիստի կարևոր բարձ թէ երկուքն ո՞րն առելի այդպէս էր, եթէ հարկ քլար գտան իրենց հակածառութիւններէն — միշտ աւելի յաճախադէպ՝ սկսեալ այն օրէն երբ ես Վարդուհի գիղիւքականին վրայ սքանչանալու շարանցիւթեան պատիքը գտած էի, — և իրենց կամշտութենէն իսկ՝ որով կ'ամբաստանէին մէկոմէկի. Պէտք չունէի անշտուշ իմաստասէրին «Մանի՛ր զքեզ»ը Հայուհին զլուիը մտցնելու. ասուլիսը կը փոխէի իսկոյն, հարցնելով իրեն՝ իր զիւղին բարքերը, ժողովուրդին աքսորչ, արդերքը, Վարդուհի եզ պատմէր կարճ, արձանի պէս անզգայ, կանգ առնելով երբ զադրէի հարցափորձելէ, չհամեցածս կրինելով տռանց յուզումի, առանց ար անհամրերութեանու — «Բանի՞ տարու են աղջիկներդ» հարցուցի օր մը — «Երկի որեակ են: Հայրենիքն ելած տաենու 12 տարու էին»: — «Այդ հաշուով հիմա 18 տարու, Հարսնցու. կ'ուզէի՞ր տեսնել զիրենք»:

Անձրեւոս ու մատոյ ձեւոնային վերչալոյս մըն էր: Պղինձ մանկափ մը տռչեւ՝ ուր խեղճ կրտկ մը մարելու վրայ էր, ծունկերուն վրայ կկզած՝ վարդուհի ինձ նայեցաւ հակածառութեան օրերւ իր աշքերով, շողշոգուն ու վայրագ, նետելով ձեռքի տնելին որ ինկաւ կրակարանին ծնուցին՝ մետաղային մեծ շառաչով մը. — «Աստուածը որ մեզ պիտի գտատէ՝ վկայ ըլլայ թող ինձի, Համբաւ եթէ տեսնեմ որ հաւատքին չեն ուրացեր, եթէ տեսնեմ որ աղքասէր. են մացեր, սիրով պիտի տայի անոնց ապրելիք ապրիներս ալ. բայց եթէ բանութեան տակ տաճկըցան, թող շան պէս սատկին յարգի վրայ . . . > 1

Առանց զարմանալու, նայեցայ այս համակ իսկան, անճոռնի տգեղութեամբը գրէթէ գեղեցիկ: Բայց այդ վայրէն անին չէի մտածեր այլ եւս իր խօսքերուն վրայ՝ զորս մայրական աղիք ունեցող մարդակային որ և է էսկ պիտի վարանէր արտաքերելու: Արգարութեան զգացումի ընդլզումով մը, նորէն միտք կը բերէի լոմիի մէկ պրօշիւը՝ որ քանի մը շարաթ առաջ զիպուածաւ ձեռքս կը ինկեր: Նւ իմ ըզեղս ցաւադին կերպով տաղեցին՝ ի՞րապէս շատ քիչ սարկացած ցեղի մը ստորհացման մասին տիեզերքը համոզելու սահմանուած անուանարկիչ խօսքերը, ցեղի՛ մը որուն սրտին մէջ աւանդութեանց սէրը գերիվեր և միսին և արեան ձայնէն . . . :

III.

Արտգ, միշտ աւելի արագ կը հետեւէի մէկուն որ կը քալէր առջեւ ևս և որ եկած էր Վարդուհին լուր մը բերել, դեղեցիկ ու իխուտ ձմեռուան մը իրիկունն էր. մայթերուն վրայ ժուռ. կու գար ճեմասէր ամրոփ մը՝ հեռաւոր գարնայնի օդ մը շնչելու բաղկանքով: Անոպայ և ըմբիշ գերման զօրքեր ամէն քայլափիթ իրար կը խաչաձեւէին և կոպիտ

բարեւտուքով կ'անցնէին, կօշիկներու և բիտերու ազմուկով։ Առուժ՝ էր գութէ, ինքնաշարժի մը ժիորը ցնցեց բղեղսւ լ'տածէլիք մը չունէին Երբեմն ինձ կը թուէր յափշտակուած գիճել գէպ ի մանկութեանս յիշտասակները։

— «Ե՞րբ տեղի ունեցաւ ատիկա» հարցուցի յանկարծ, բռնելով ձեռքերը մարդուն, — փաթթոցաւոր ծեր թուրք մը, այն բարի և միամիտ մարդոցմէն՝ որոնց նմանը սակաւաթիւ է նոյն իսկ ուամեկին մէջ։ Անձնայիցաւ, նախ հարցումէս ապշած, յետոյ մտարերելով «Այս առաւոտ» բառ, և աւելցուց, «Արդար մըն էր ան, Աստուած ողորմի հոգուն . . .»։

Հասած էինք տուն. չնչասպառ վէր ելայ՝ ուղղուելով առաջին յարկը։ Ներս մտնելու համար կը բաւէր հրել դուռը որ գոցուած չէր։ Վարդուհին զիս չէր կրնար անսնել. թիկունքն ինձ գարձուցած՝ բազմած էր թիկուաթոռի մը մէջ, կրկնին աթոռներու վրայ զետեղուած գագաղի մը առջեւ Անհածայրիկ յառաջելով հանգերձ, կը զիտէի ներս գիշտիչ հաւու կերպարանքը որոն ապէղութիւնը արմանք չէր պատճառեր ինձ այլ եւս Գլուխք քիչիկ մը ծուած գէպ տուած, ձեռքերը կուրծքին խաչառ ձեւ, նէ կը մուլտար անձաւակ ու սխուր և զանակ մը և կարճ դադարով մը կ'աւարաէր երգը։

Զւմ կընար բսել թէ ինչ էր աւելի որ կը ճմլէր սիրոս, անձանօթ բառերը որ կը թափէին անոր չուրթերւն, թէ տեսքը մերկ և ամայի խուցին՝ այդ ողորմուկ նոջեցեալով որ կը հանգչէր զլնուն դին դրուած կերոնի մը լոյսն ներքիւ. Արծութ պղտիկ խաչի մը մօտ՝ վայրի մանուշակներու մնչիկ մը կար բարեկամիս կուրծքին. . . Դէմքը նախկին պաղ գեղեցկութիւնը չունէր և թեթեւ, խզճալի ժպիտ մը կ'անհետացնէր պակունքին երբեմնի յամառ ծալքերը։

Յանկարծ, բոլոր անցելը — իմ կողմէս սէր, իսկ բարեկամիս կողմէ գուրզուրալի խնամածութիւն, — որ միացուցած էր զմնզ՝ վեր հանեց սիրսու Ծուեցայ. և ճակարին զրոշմեցի շրթունքսւ վարդուհի տեսած էր զիս, բայց բաւական տաեն դեռ չարունակեց իր երգը։ Չուզենալով կը դիտէի աչքերը որոնք չոր էին։ — «Աստուած ողորմի հոգուն, յարեց վարդուհի. կը սիրէր այս ծաղիկները, տարուան առաջին մանուշակները»։ և նշանացի ցոյց կու տար տիրոջը կուրծքին վրայի լուրթ բիծերը։ Նստաց աթոռի մը վրայ, պղինձ կրակարանին մօտ՝ որով հանգուցեալը խեղճ մսկոտ ձեռուրները կը տաքցնէր ստեպ, չիմա հանգիստով մը՝ որոն օր մը այնքան ըղձացեր էր գառնօրէն և որովհետեւ այդ օրը, չուզենալով, զարմացայ սոյն ճշգրիտ նմանութեան որ կը ներկայացնէր բարեկամիս անտէրունչ մահը՝ Պալզաքի դիւցաղնին թշուառ վախճանին. մեքենաւ բար հարցուցի. «Զեկա՞ն գեռ. . .»։ նէ խոշոր ձայնով մը պատասխ անեց, խածնող շան իր աչքերը սեւ գոգնոցին յառած. «Այսաները կդզիները գացին. Հանըմը հարբուխ եղած՝ անկողին է. . .»։

— «Բայց բա՞ն մը չունեք» մըթեզեցի, խորհենով սրաի տագնապին մասին՝ ուսեկից խեղջ բարեկամս ազտանը էր ալ: — «Նը! . . . բան մը չունեք . . . » մըմաց Հայուհին, «գիտեմ թէ չէր կրնար աղէկնալ. բայց այս քարսիրս մտրդերք կը կարծեն արգեօք որ բրածնին իրենց կը մնայ, Զաւակ ունեցել՝ որ զան աշուրնիդ գոցել . . . » :

Աշքերու սեւեաած մանիբին՝ կը դիտէի անօր մէջի հուսկ երկու կայձերը . . . կը դիտէի զանոնք մարդկային յանկարծական վատութեամբ մը, այն պէտք զոր կ'զգանքը, ու շացնելու ցաւագին յայտնի թիւները — ի՞նչ ալ, ըլլան, — և որ կը զանուի ամէն մարդու սրան խորը, և երա աշքեր վեր առի, հետացնելու համար էր խօսքեր՝ օրոնց գալք կ'զգայի:

— «Վարդուհի՝, ըստ, պիտի երթան հան . . . > : — «Հնո՞ւր . . . հիմա հայրենիք, տռն ունիմ մի եռ . . . > : — Հապա աղադ . . . աղջիկանիրդ . . . > : Են է թօժվեց ուսերը. — «Ծղաս թշնամիներուն զէմ կը կռուի, ո՞վ գիտէ ո՞ւր, սատանին մէկ ծակը . . . > : — «Հապա աղջիկանիրդ . . . > : Պահ մը կեցաւ վարանոտ. — «Մէկը վեց ամսու ծրցւոր էր. էրկանը գիմաց փորը ձեզքեցին. . . մէկաւը Քիւրա մը փախցուց . . . > :

Բա՛ս չգտայ, ոչ ալ կարեկցութեան շարժուածք, զիսնալով թէ
ամէն ինչ անօգուտ էր մէկո՞ւ մը համար որ իր արհաւրիքները սովո-
րական իր ձայնովք կը պատմէ ինձ: Բառականացայ հարցումներ ուղղե-
լով իրեն, ազտաօրէն ձայն հանելու համար ստիպուած՝ կոկորդս քերե-
լու. «Ինսո՞ր իմացար այդ բանները»: — «Գաղղթականներէ: Սկիզբները լուր
կ'առնեի իրենցմէ: Ետքը չուզեցի որ նամուկ զրեն, քանի որ ստակ
չունեի զրկելիք . . . »: — «Բայց ամսականնե՞րդ . . . » զոչեցի տպշա-
հար: — «Ամսականնե՞րս . . . »:

Նէ դադրեցաւ ոլքը իւ գողնացին չու թքերը . Լաւ մը զննեց զիս իր կլոր քիմույոյ աշքերով, բմբռնած չըլլալուս բան մը՝ անտարակոյս ա՛յնքան պար և բառ իրեն. յետոյ կատաղօրեն. «Ի՞նչ պիտի ուտէր առ խեղջը — լուսերուն մէջ պառկի, — եթէ ամսականներս ինձի համար գործածէի. . . Աղանձը երեք ամիսը անդամ մը դրաւի կը զրկելին . . . » :

Զե՞սքս պլլուեցաւ իր թեւին — «Վարդուհի» . . . բայց ան,
զիտէր ան » մըմնջեցի շնչառեղձ, նեւ ինձ նայեցաւ, իրը թէ տես-
նէր խենթութեան հոսիք մը անցքն աշքերուս մէջէն: — «Ա՞ն . . . իթէ
զիտնար, անօժիք կը մեռցնէր ինքզինք . . . ինչո՞ւ բաէի իրեն թէ վկայզաի
հացը լաւ է մեզիք պէս չունեւողներուն համար »

Չեմ գիտեր թէ ի՞նչ անցաւ իմ մէջս այդ բոպէին, պիտի չկընայի
քսէլ նոյն իսկ հիմա որ կը զբեմ այս տողերը: Բայց ինձ թուեցաւ թէ
աներեւոյթ ձեռք մը կը ծանրանար ծոծրակիս վրայ, զայն կը ծռ. Եթէ
գէպ առաջ, միշտ աւելի ցած, միշտ աւելի ցած, մինչեւ որ ճակատա
հասաւ: Ասթուածուքներէ ակօսուած կոնճ ձեռու ըներդուն + .

— Հայութը . . .
Եւ այս էտկը — կոշտ ու կոպիտ՝ իր տգեղութեամբ, զերեզմանէ
աւելի յան՝ երա բառ բառ չեն ապ, ապեր շրթունքնէն, — որ հինգ տարի

Խարած էր իր քողցը սեւ հացով, և այս զոհողութիւնն ըբած էր տիրոջը
համար՝ ի վասս իր զաւկըներուն . . . այս ետ'կը որ քիչ մը առաջ
յաջողած էր խեղդել իր մաշու չափ վիւաւոր սնասունի աղտղակը՝
պատմելով ինձ անոնց մարտիրոսութիւնը, վրաս դարձուց տկանողիքը՝
որոնց մէջ կը փայլէին վերջապէս արցունքներ . . .

Թարգմ. մրն. ձեռագրէն

Նախօյի, 2 Փետր. 1921

Գրիգոր Տիրոս


Մեծանուն գրագիտութիւն այս սրբայուզ պատմուածը գիրի առած է:
յատկապէս մեր Տարեցոյն համար :

ՏԱՐԱԾՈՅՑ

• • • Եղիս ի յամպիճ զինէ զարնան արեւ,
Գևողիկ գունով զիրդ վարդի ժրեւ :
Ի բեւդ է շարած ուկի ապրքան,
Իմ աչաց լոյն՝ իմ նողի եւ ձան
Ով զինզ համրուրկ՝ յի տեսներ վախճան :
Քու ծոցդ է բացուեր զիրդ դրախտի դուռ
Ի մէջն է բուսեր շատ նարինչ ու նուռ,
Հոտդ անուշ կու զայ զիրդ խունկ ու զըմուռ :
Պազադ է բուսեր շատ նուռ ու շաման,
Ի ծիլ ւ'ի ծաղիկ զին յեղիր բաման,
Շատ ցաւոց դեկ կու չերմունկի համան,
Քիզ իմ խոսացեր՝ ի յուխս պիսի զամ :
Լուսին նո ծիծերդ զիրդ ուխսի խաղիր,
Խունկ ու մոմ առեր ուխսի եմ եկեւ,
Զեսին ի վոր կարեր աղազմեմ արեր,
Ենորնց է հասեր ցաւս է վարասեր :
Մոցըդ նըմանի Աղամայ դըրախս,
Մեծ բազաւորին՝ Սոլոմոնին բախս.
Ով չէ նեզ տեսեր ճուռ կու զայ անքախս,
Ով որ համրուրկ՝ օրերն է անխախս :
Դու կու պարասանն, Յիւրըն մեռոնի,
Երեւն այն մարդուն որ զինզ ունի,
Հետդ ասէ լրսկ՝ կամ ի տուն տանի,
Վարիպ մեռաւորս արա՛ ընտանի :

Գրուած 1691ին

Կուկար ԵՐԵՑ



Նօսան Պէ-

օխկրառեան

ԵԳԵՄԱԿԱՆ

Խնձօսն, ինչքան կ'ուզիի որ դրամիսն իմ երազիս
Շնչառուուկ ու ըլլար տիեզրին միջ ովասիս :

Ըլլար վեց օր կիրակի, եօթիերորդ օրը միծ սօն .

Ու տաճարին միշ անճառ՝ մատուցանեւր մեզ պաշտօն

Խնձը, Յիսուսը, խաջիալ եղայրը մեր բաղրանոյ,

Ու մեզր հոսկ ու նեկար իր խօսերհն երաշաղոյ.

Տաճարին միշ երգիին զըւարութեներն երկմային,

Եւ Ասունոյ աչենը ժպերով մեզ նայիին . . .

Ու դըրախին ղուոն ըստար բաց լայնորհն՝ բոլորին,
Եւ մեր ամրան ըլլար յի ոսկիներովը արտին

Եւ բիւր րերսով երկրի . . . Քընարը հոն երգիր սկ'ր,

Այս, ամեն ոյ, Ասունած իմ, ամեն ոյ միկը սիրեր.

Զըստ մերժումն ու վիշտը ու արցութեները այնտեղ.

Համրոյ, զրգուամի շնչիին ամեն փայրինամ ոյի տեղ.

Խաղաղուրիւմ ըլլար հոն, ազատուրիւն ու հանճար,

Ասունած խօսկ մեզի հետ, մրսերմանար անպատճառ . . .

Հոն ծերուրիւնը չը ըստ, րդայ' եվ միշ պարմանի,

Եւ յաւիտան փառապանձ, եւ յաւիտան գիշամի :

Երբանկահիւ բոյնն ըլլար ու Ցնծուրիւնն ոնն բոյնիկ.

Քամենչորս ժամ ծափ եւ ծիծաղ, ամենուրեմ հարսանիի:

Հոն Խնձորուրիւնը՝ արժայ, Արթեցուրիւնը՝ օրհենի,

Նոր համոյին մյուացումն հոն սեպուհը զիս ու օրհննեն.

Ծով Ծուրուրիւնը ծաղկիր, հոն Հըրացը աշխատիր,

Եւ երգիւ, երգիւ ու Մարդկուրիւնը պարհ . . .

1921

ՆԵՐԻԿԹԱՇԼԵԱՆ

ՈՎԱԱՆԱ

ՓԲԱԱԹԵԱՆ ԽԱՅԱԱՐԴԱՆԱԲ

Երբ ամէն քայլի ու խորհուրդի մէջ՝ բարիկն հաւատքն է որ կը մղէ մեզ ՇՀմարտութեան ու բարիկն՝ որչափ հնար է մահկանացու անկեալներու. նոյն իսկ զիսուրին ըսուածին առաջնորդողն ալ հաւատ'ոքն է, եթէ չհաւատամ թէ սիրած կը սիրէ զիս, կա՛յ ստոյգ գիտութիւն մը՝ չեմ կը բերել զայն իմ ուշի իս ու տիրանալ ստոյգ գիտութեան կամ տեսնել ասնց ստոյգ կամ սուտ ըլլալը Հաւատալու բաւականութիւնն ինկած մարդուն համար կը բանայ բարձրութեան գուռ մըն ալ՝ եղնելու համար անդուղէն դէպ ի անհունը:

Ինչպէս մեր անկաւորած պարտէզներուն մէջ կը կարդացուի մեծ մասսմբ իմաստը մեր գիտումին, նոյնպէս բնութեան շրջարողը բուսականութեանը մէջ՝ զրոշմուած է ու կը կարդացուի անհունի կարգն ու իմաստը, որ հուն կամ ծայր չունենալուն համար է որ անկարգ ալ կը թուի Բայց իր անհուն կարգը՝ մեր հունաւոր միտքին անկարգէ տարբեր անհունեակարգ մը թուելու չէ՞ր չէ՞ մի որ անհուն կարգն ու բանն է վարողը:

Արօնն ազգութեան գաղափարէն առաջ և անոր անբաժան լծորդ դաւանող պետական ազգերու մէջ՝ կրօնի ու աղջի տարբերութիւնները վերջնապէս կը հարթուին իսխատ պատիժով. իսկ այդ գաղափարները զատող՝ մահաւանդ ազգութիւնը կրօնէն յառաջակատող ժողովուրդներու մէջ՝ կրօնական զանցմունք և անզանազանութիւնք զրէթէ անպատճէ կը մնան ու չեն ալ հարթուիր. և ազգութեան դէմ յանցանք միայն քաղաքականապէս կը պատժուին կը հարթուին՝ ըստ տիրող և շահող օրինաց. առաջնաներն հզօր ըլլալ կը թուին ինքն ըստ ինքեան ու աշխարհակալական, երկորդներն համաշխարհօրէն այլ յաճախ ի վտանգի խռանման և ապականութեամն:

Օրինակուած օրէնսդրութիւնք և ինչ և է կարգի նորոգութիւնք՝ չեն ըլլար հայրենիքի մը համար տեւական ու օգուարեր այնքան՝ որքան «հանճար»ի միջոցով ստեղծուած շրջադիտուած և պատշաճեցուցուածներն ընտրող գատողութեամբ, ուր տեսանողական իմաստութիւնը մեծ իմաստութեան (բնութեան կարգին) լծելու չափ հոգեստեամբ օժառուած է օրէնսդիր հանճարը կամ օրէնսդրական Աւագածողովը. այս կողմէն շատ տուժած է հայ ազգը:

Կողմի ու պահքի և անոնց կցորդ ժուժկութեանց մէջ՝ թէ՛ կրօնապէս թէ՛ փիլիսոփայաբար թէ՛ ընախօսը կա՛յ խորհուրդ մը երանաւ կան վիճակի ձգտումին և թէ չկութեան անկեալ ու հիւանդացեալ արդեան մորդուն նոմի ատեն՝ բանականութիւնն արագ և ազատ կը գործէ, և պահքը՝ ժուժկուալ ու խաղաղ իմաստութեան խնամակալն է. ժուժկուածողովը.

Հութիւններն առելի կը զօրացունեն բանին տիրապետութիւնը զգայարած նաց վրայ՝ Ծոմելն իմաստութիւն մըն է լոելուն նման և պահելն՝ ոյժ մը կարճ ու քիչդ խօսելուն նման Պղասան և Պիւթագոր Հիներուն մէջ մասթող և ժութ կալ փիլիսոփաներ էին. առաքեալք մանաւանդ Պօղոս բանջարեղէնով և կաթող միայն կը սնանէին. Նեւառն և Լամարդին բուսակերպութ էին. Ֆրանգլին օրն երկու անդամ միայն բրնձէ ապուրով կը սնանէր, այսպէս շատ նմաններ

Անփոփոխ և անսրբագելի մտաեանն՝ ինք բնութիւնն՝ անոր համար ալ շնորհած է ամէնուս ինք Արարիչը, բրուս զի ի սկզբանէ անգրագէտ



Յարութիւն Գ. Մրգրեան (1922)

Զաւիտենական անցեալքը, այլ անոր յաւիտենական ապագայքը,

Մարդ՝ մանաւանդ անկեալ մարդը՝ տեսնելու համար լաւագէս ինքզինքը՝ զէթ իրմէն կանգուն մը հեռուն ունենալու է երկու աչք եւս. ասոր համար հաստեր են հայելին ալ, մանաւանդ անո՞նց համար որ մարմնաւորով միայն դատելու չափ տկարացուցած են իրենց հոգեւորը, բո՞ւն դատումը՝ որ է իդամտանքը:

Տեղի տալ հակառակորդին՝ թէ՛ իմաստութիւն թէ՛ ապահովութիւն

թէ՛ փորձ է, և անդի տալ մինչեւ անհունն, զայս կը յանձնաբարեն կրօնք ալ խորապէս եթէ չար է սոսին՝ տող հեռացուցած և իր չարտթեան մէջ յողնեցուցած կ'ըլլաս զինքն, և իմաստնաբար կը պրծիք երկուստեք եթէ հզօր է՝ նոյնպէս. թէ բարի է՝ մինչեւ թէ անհուն կը զրահետիր և գործնական անհունասոյզ փորձովդ ետ կը գառնաս շարէդ՝ որ ՚ի քեզ, և ո՞չտափ լայն ու արգինատեր են խողաղական միջոցները. Հիներուն մէջ բարբարս քառած Ակիւթք (Թաթարք) տուին ասոր մէկ զարմանալի փորձը՝ պարսկական ձայնատուը և աշխարհակալ բանակի մը:

Կոյութեան և չգոյութեան մէջ տարբերութիւնն ու վերաբերութիւնն անհուն է և ըլլալու ալ է. ասպ գոյութիւնն իր ամէն մանրաւմասերովն անհուն անմահութիւն մը ունենալու է բնապէս՝ ըստ այդ անհուն տարբերութեան, ասոր համար ալ է որ ստիպուած ենք փիլիսոփայապէս խոստովանիլ՝ թէ այս անհուն գոյ տիեզերքին մէջ հոգիի անմահութիւնն ունի անհուն կարեւորութիւն և ստուգութիւն մը, զոյութեան և չգոյութեան հաւասար անհունութեամբ, անհունը չի մեռնիր, չէ՞ մի որ մենք ալ մասերն ենք անոր, նեծէ՛, չքթէ՛, քամէ՛, չոգիացուր, կոփէ՛, թխէ՛, կորէ՛ չուրն որչտափ որ կրցնաս, և չի չքանար:

Առաջ մը, ժողովուրդ մը նորոգելու. կանզնելու և կազմելու համար էական ու բնական քանի մը անհրաժեշտ միջոցներ կան՝ որ նուիրագրածուած են սրբազն պատմութեամբ ալ. ասոնց մին և էականներէն է, ըստ Արքատուելի եւս, պոսնըկութեամբ բարձումն ու ընտանեկան կենաց ամբահիմն հաստումն որ և հիմ է հայրենիքի:

Իւսիւտար, 24 Մայիս 1921

3. Գ. Գ. ՄՐՄԾՐԵԱՆ

ՏԱՐ ՚Ի ԶՐԻ

Այդ վալրի լիունէդ ՚ի վայր, ցուրն ՚ի շնուրգ մէջ անցանի. թուխ մանուկ մի դուրս ելեր, ժնուր ու զերեսն է բացեր, բացեր՝ զարծեր ՚ի ջուրն հարցմանը արեր : — Զուր, զու ՚ի յո՞ր լիունն կու զաս, իմ պապուկ չ չրիկ ու անուշիկ : Ես ՚ի յայն լիունն կու զամ որ նին և նոր ծիւն կայ վրան : — Զուր, զու ՚ի յո՞ր առուն կ'երթամ որ փունճն շատ լը մանուշկին : — Զուր, զու ՚ի յո՞ր այզն կ'երթաս, իմ պապուկ չ չրիկ ու անուշիկ : Ես ՚ի յայն այզն կ'երթամ որ տէրն ՚ի մէջն է այզեպան : — Զուր, զու ՚ի յո՞ր բունկ կ'երթաս, իմ պապուկ չ չրիկ ու անուշիկ : Ես ՚ի յայն բունկ կ'երթաս, իմ պապուկ չ չրիկ ու անուշիկ : Ես ՚ի յայն պապչան կ'երթամ որ պլպին է քաղցր եղանակ : — Զուր, ՚ի յո՞ր աղրիւրն կ'երթամ որ պլպին է քաղցր եղանակ : Ես ՚ի յայն աղրիւրն կ'երթամ որ բունկ զայ ջուր խմէ. դէմ զնամ, զբերանն պազնեմ, ապա սիրով ՚ի յետ զանսամ :

ԽԿԿԱՐ ԵՐԵՑ



Բանասեղծուհի Լեյլի



Հոգուս մորից անոր թերն են պարուրել,
Բոյր զգանելով նոր երազներ են հիշում.
Յոյս մորից ինձ տեղումներ և բերել,
Հին կոկիծը և իմ հոգին յի յուզում:

Անյոյս կեանիիս վիշտ յուշերի մորմոնիս
Անրամիւս ծաղիկներ են բոլորել.
Յոյզի բոյրով ցողում, ցայում են հոգիս,
Հին կոկիծս և նոր ծաղկոցում մոլորել . . .

Հին կոկիծս և նոր ծաղկոցում մոլորել,
Ու վզերս և սնձիր, բախսու կ'բացեն.
Նոր օրերիս հաճոյիններ են բոլորել,
Ինձ նոր բախսի նոր եղիսներ կ'բացեն . . .

ԼԵՅԼԻ

ԲԱՆՏԻ ՕՐԱԿՐՈՒԹԵՆ ԷՍ

Դեկտ. Բանտ, 30 Յուլիս 1915

Արտասավոր բան մը կայ այսօր բանակը նուս մէջ. շատեր հազուեր սգուեր՝ պարտէզն են լեցուեր. կարծես հիմա պիտի տղատ արձակուին Առաջին օրն է Պայքամի Հեռուն, թնդանօթները կը գոռան. հոս՝ շերի թիին բոլորչի պատշգամէն՝ մուկզոյինը կ'երգէ ահա աստուածաղերս իր մեղեղին, մինչ գատապարտեալք՝ խայտպատն նոր շապիկներով, փաթթոցաւոր, շալվարաւոր, կը փութան մզկիթն ու ճամբաներուն, սանադուղներուն վրայ, նրբանցքներուն մէջ, ծառերուն տակ, ամենուրե՛ք ողջապուրանք, ձեռքի սեղմումներ, գետնամած բարեւտուք, շաքարի ու սիկարի բաշխումներ:

Աւազանին մօտ «կուամօֆօն» մըն են զետեղեր, շուքերուն մէջ: Աեւ գլանները կը գտանան աւտուքնէ ի վեր և արեւելեան երաժշտութեան ալեւտիներ կը վետվէտին ձագարածեւ մէծ փողէն դուրս, բանտին հայշոյալից մթնոլորտք վերածելով տեսակ մը տրտմանոյշ զուարթութեան: Դոնիացի երիտասարդ մը անոր գէմն անցած և փայտէ գդալներ մտաներուն մէջ «չիմթէ թէլլին» կը խազայ, Ամբողջ օրը կ'անցնի բարեմազթութիւններով, բերնի արուեստական անուշութիւններով, նուտգով, պարով ու ծիծազով: Մեղքերով և ոճիրներով պատժարատ այս մարդ գիր կը լոզան անպարագրելի երջանկութեան մը, ինքնախարէութեան մը մէջ՝ որ սրտի սեղմում կ'առթէ ինձ կ'ուզէի որ ականջներս չլուին և աչքերս շտեւնէին այսօր նրժամ երազեմ քիչ մը անկողնիս վրայ: Զէ՞ մի որ, Միքայէլ, երազելք զազափարներ ծիւել է:

Ո՞չ, սիրելի ամայութիւնը Գօղուշիս, ուր լոյս և սառւեր կայ միայն՝ փոխան հրէշային գէմքերոււ Ահա մինակ եմ նախ հետ, սրտմութեանս հետ, խոհերուս ասրամ զարթումին հետ, Կանակիս լուսամուաններէն՝ ճաճանչներ եկեր թափեր են առջիս, ուր տախտակամածին վրայ, մտածումիս զանակներուն պէս կիսափայլ: Նրչանիկ անո՞նք որ կը հաւան բանի մը, պէտք է հաւատալ ամէ՞ն ատեն, ամէ՞ն տեղ, ի՞նչ փոյթ թէ հաւատքին անոյշ տակ յաճախ խարկանքը կը ննջէ եղեր: Croire, c'est se tromper: ՄՌքան ահատնելի ու երկայն է եղեր Յոյսին ճամբան: Բանտարկեալին հայցածք հաց չէ, գութ ու ներում է միայն Հապա մեղք ու ոճիր չգործող բանտարկեալլը: Ի՞նչ բան ունիմ ես անբանցած մարդերու այս խառնակոյաբն մէջ: Գութ, ներում, որմէ՞ և ո՞ր յանցանքիս համար: Չորս պատի մէջ և սա թանձը կամարներուն տակ, ի՞նչպէս գիւրին կը թազուի եղեր Հայու մը տղատութիւնը:

Դուրս կը նետուիմ, աւելի ազատ չնչելու համար: Իչ-Պազչէն ամայի է. կ'երթամ հոն առանձնանալ, արեւմտաւք նայող պարփազներուն շտաքին: Զորորդ Գօղուշէն մօրուքուր մը կ'ելլէ զուրս: Թահսին Ազան է, «պէկիրծին, խմաններուն և հաշեշամոններուն բիրը, մորմնեզ, հսկայ, զերծ խոշոր գանկը՝ ծոծրակին հաստութեանք վրայ չոքած, մերկ

թեւերուն վրայ սիրտի ու թուրի այլանդակ համիներով։ Բարեւը չեմունար. յեսոյ ներս կը մանէ՝ այժենի մը բերելով ինձ։

Եալապատիկ կը նստիմ վրան ու կը դիտեմ. աջիս, պարփակներուն իրար կտրած անկիւնին՝ երկաթէ զուռք, կես մէջքէն՝ հողին մէջ։ Մեատազեայ անհեթեթ ցցուածքներ կան վրան. փականներ են շղթայով։ Սամսոն'ն եղիր. Ներքիւլ եղիր. կոտրելիք քակելիք բաներ չեն ատոնք Բանտին զընտան է ասիկա, մահապարաներու որչը՝ որ թափոր է այսօր բարերախտաբար։ Առակումով կը գարձակմ զլուխու գես ի ձափ. վեր ու վար կը նայիմ. ամէն զի քար ու պատ. պատ ալ չեն, Բարելանի աշտարակ։ Ճաթած խոզովակներէ յորդող ջուրեր հազիւ կրցեր են տեղ տեղ թափել անոնց ծեփը, բուցնելով աւերակներու և ամայութեանց սիրահոր բոյսը խոնարչ, ապակեխոտը։ Մ՛զէզ մը, ո՛րիէ ուր, վեհերոտ, ապշազին, իր զմբուխու իրանը կը պարացնէ քարերն ի վեր և խսկոյն կ'ըլլայ ծակամուտ։



Խեմ (1921)

Պատերուն ճակտին, պատուհաններուն ազիւսահիւս կամարներուն մէջտեղուանիք, կարգաւ խոռոչներ ահա՝ փայտէ տաշտիկներ առաջքնին, կոկորդիլոսի կզակներու պէս կարկառուն Աղտունետուն են բոլորն ալ։ Մեծ ողեւորութիւն կայ հոն, ամէն օր, ամէն ժամ։ Անոնց բնակիչները, — մզկիթի ազաւնիներ՝ խառուտիկ, խաթունիկ, — կը մտնեն կ'ելլեն անզուլ, ջուխս ջուխս, առանձնակի, երբեմն մոլորելով ծերպերուն սեւութեանը մէջ, յեսոյ կրկին գուրս սպրզելով տաշտիկներուն վրայ՝ պարանցիկ ման զալուեզերովի, սիրութելու, պազտուելու, և գուանքներէ յափրացած՝ կամագինի թաղերու թեւերնեն տակ։ Հանգիստն ի՞նչ է՝ չեն գիտեր անոնք, երկուք-երեք, կը թռին վեր, զէպ ի տանիք փոխագրելու մացորդ մտուք տարփանքի իրենց քնքուչ արարողութեան թեւերնին բաց՝ այդ իւս իշխնեն տաենն է որ բախտը կ'ունենաս տեսնելու գորշափայտ փետուրներուն տակ ծուարած իրենց իրանը, ճերմկոտիկ, համբուրելիք, իրենց մանրիկ կարմրուկ տոտիկներուն հետ միասին, Անձնիւրը կարծես թոննթու մարապետ մըն է մանակամարդ — գուլպաներէ զուրի՝ վարդապոյն բումբերով — որ արագ արագ հանելու վրայ է կապուտիկ վերաբկուն, ներքեւի շուշանաթոյը շապիկն ի տես՝ ակնթարթի վայելք մը առթելով աչքիդ։ Բը՛ռռռ.

իրենցմէ զոյդ մը կը փախչի ընդուստ, երդիքներու և գմբէթներու իրենց իշխանութենէն դուրս Ազա՛տ ևն Եւ բանտարկեա՛լը միայն կրնայ գիտանալ, միսովն ու հոգիո՛վը զգալ թէ ի՞նչ իմաստ ունի երկինքներէ իջնող, անպարագիծ անհունութիւններէ փրթող այդ բառը չ+նոր, ազա՛ս . . . :

Իրենց վերադարձին կ'սպասեմ Նայուած կը յամառի յամենաւլ մնալ պատերան այդ մութ հորիզոնին կողմ՝ ուրկէ աներեւոյթ եղեր էին անսկարծ փայլուն տարկայի մը շարժիլը կը նշմարեմ +իւերուն կտեւէն, առ ի շեղ պառկած լի տօսին ձեւով բան մը որ, արեւ վին ճառագայթներովը չնարակուած, կայծակի կտորի մը տեսը կ'առանէ՝ գեղի կ կապոյտ երկինքը բրած, Գիտցա՛յ. «Փատու՛րն է, բանտին պարիսպներուն վրայ զիշեր ցորեկ պարտող ժամացման, բանափի տ'չքը,

Արեւելքի պատէն երբ հարաւի սա հմանը կ'անցնի ան, երկու գըմբ մէթներու հատանողին մէջ, կը ցցուի ահա՛ իր կերպարանքը, սպառանագին, անյոդողով, ուրիշնար հրացանն ուսչպամութ, որսորդ-զինուորի տարազով: Ութը հոգի են իրենք և նօցրա կենալու իրենց կայաններն ունին. Նիզամիկ Գաֆուսը, Խէրսունէ Գաֆուսը, Մէհմէրհանէ Գաֆուսը, Մարանիզանէ Խոմիւ, Ալմէնճը Արտը, Պինակիր-Տիրէք Խոմիւ, Մէհմէթէրհանէ Խչի, պաշտօն ունենալով, քարի ու կերի այդ բարձուութիւններէն վեր բանտարկեալի մը՝ փախստ փորձած պահուն, գնդակահարել զայն:


Ազանիներս, երկար թեւածումներէ խոնջ, կը դառնան բոյներնին, իրենց անսանձ աղասութեանը մէջ՝ գլխովին անդիտակ թէ ո՞վ են իրենց մօտերը ժուռածող այդ սպառալէն մարդերը:

Երբորդ Գօղուշէն երկու Հոյքեր գոյս կուգան: «Վէր ո՞ւր կը նայիս, բարեկամ'ը՝ կը ձայնէ թերջանցի Գրիգոր, — «Ազանիներուն»: «Գիւտե՞ս աստոնց ի՞նչ կ'ըսնի մեր երկիրը, դուս», — «Մէր երկիրն ուլ, կը յարէ վանցի Յակոբ, եղլընիկ կ'ըսնի»:

. . . Եղլընեկ, զոխ, տատրակ կամ հուփալ, ի՞նչ կ'ուզես՝ կոչուէ, աղւո՛ր խումբի: Թու անուններէց աւելի՝ կը հիանամ ճաշակիդ, երբ կ'երթաս բոյնդ շինել սրբավայրերու տանիքին տակ ուր ազօթքը խունկի պէս կը ծաւալի շարունակ, կոմի, պարիսպներու սա փուլ կատարին՝ որուն բանտարկեա՛լ մը կը նայի հիմա, մարդկային արդարութենէն մոռցուած' մը, գու աղասութեանդ նախանձելով արտասուագին:

Վուզուզ, գուրգուրանքի այդ երգդ ինչպէ՛ս անուշ ունիս կտուցիդ: Եւ, ըլլաս մարի կամ վարուժան, քուկի՞նդ ունիս, ցմահ անկէ անբաժան: Գուկդ են բարձունք ու եթեր, ցորչափ ունիս մանաւանդ թեւեր՝ գէպ անհունութիւն ճափրասլաց: Օն ա՞նդ, բանտիս վերեւ թռչակը շնորհ բանութեանց գէմ:

Թ Է Ո Դ Ի Կ



Մեծ (5152 մէր) ու փոքր (3914 մ.) Արարատներ

Ա. Ռ Ա. Ր Ա. Տ

Ո՞վ ալեվիշտ լեռ հայրենի,
Այս անզամ ալ, անզամ մըն ալ զահանդական,
Ճերմակները սէց կատարիդ կարմըրեցան
Սարսափափար մառախուղէն արիւնի
Որ կոկորդէն զաւակներուդ դեռ կը հոսի,

Անզամ մըն ալ օճախներու այրացաւեր
Եռուխն ու միտիբն ապերսան
Դ խուզ վրայ բռւ անսասան
Կապեց սեւեր,

Առդ անզամ մ'ալ դու տեսուր
Կարմիր զօտին Արարսի
Որ հեղձամեղձ զալարուելէն
Կը գանդաչէր փէշդ ՚ի վար
Ջղագար,

Եւ արդ ահա անզամ մըն ալ զեհենային
Քռւ կողերդ խուլ սարսեցան
Ամպոպաձայն
Կործանումն Հայաշխարհին:

Ո՞վ լեռ, որ հին Առտուածի պէս անայլայլ
Սփինքսացած ես անզայտ,

Եւ խորհուրդիդ մէջ ալ ամէն ճառագայթ
Թաղեր ես մոայլ.

Ե՛լ, զայրացի'ք ու բորբոքէ՛ զէթ մի բէչ
Ու բաշերդ Թօմափելէն, ժանիքով սոր,
Կողերը զեր բարձրացո՞ւր
Եւ ա՛ս լքուած ազեղը ոի՛ լայնալիճ:

Շարժէ՛, ցրուէ՛ դարաւը բունն աչերուդ.
Եւ եթէ չես կարող ընել որիշ բան,
Պատռէ՛ կողդ, փշո՞ւ զլուխդ անվարան
Եւ լախտահար սատկեցն'ւր
Զաւակներուդ դանիճները ժանտաժուտ:

Բա՛ւ է այլ եւս, ո՞վ Բարձունքը համբերատար,
Անդ երկաթեայ լոռութիւնն մահական,
Խեչպէս սնրան,
Զյոգնեցար իրելէ
Դարէ ՚ի դար:

Բուէ՛, այդ բան համբերութեամբ դու ի՞նչպէս
Վեր սլացար ամպերէն ու ամպրոպէն.
Ի՞նչպէս եկաւ խելացնոր այն բուպէն
Ուր դէպ երկինք ժայթքեցար դուն լուսազէս՝
Աղշամդջին անդոհին:

Ժայթքն այդ անեղ՝ զալբոյթիդ, բորբն ալ զանխուլ ընդերքիդ
Խնչո՞ւ շիշան այնքան վաղ,
Մինչ զարշ ձեռներն զազաններուն անսուադ
Շամբուրներու անցուցած
Դարերով կը մենճերեն
Թշուառ սիրու զաւակներուդ հարազատ:

Ըսէ՛ թէ Ե՞րբ զառեցիր դուն
Նրաբուխլդ լոցաշունչ,
Եւ թէ որո՞ւ արևակուեցան
Լավաներուդ զուլաները հրնոսան.
Զո՞վ թազեցիր, զո՞վ ժայռեցիր,
Զո՞վ մոխրեցիր սնմոռնչ:

Արարչութեան երբ դեւերն զազրաթորմի
Աւաօր շուրջդ կը շուայտնն զեննապար,
Եւ կը հանեն իրենց լեզուն ժաղրաբար՝
Քու ամենի մեծութեանդ ՚ի հեծուկ,

Երբ օձերու և կարիքնի տեւ արքան
Զարդեց մինչեւ ոսկորները զերեզմանին,
Ահարնեց մինչեւ սաղմը որովայնին,
Մինչեւ օրոցը մանկան.

Ըսէ՛ մեզի՝ այն ժամանակ երբ զայրացար
Հրատրսոր,
Մարդն աւելի՝ հորթայական, դժոխակար
Եւ իւազզի՝ եր արդեօք
Քան այսօք.

Մարք աւելի՝ արդեօք էի՞ն բարբարոս,
Աւելի՝ էր մարդախոշոշ՝ լէնկթիմուր,
Շահարասն ու ներոններ արդեօք էին շա՞տ մաքուր,
Միթէ նուա՞զ արիւնարու էր Կիւրոս,
Ըսէ՛ մեզի, ո՞վ Բարձունքը վշտափու :

Դզրդեցո՞ւր, սարսկ', ո՞վ լեռ անմռունչ
Եւ զայրոյթիդ, դատաստանիդ արհաւիրքն ալ
Մրրիկներուդ բերանովը անսանձակալ
Յրուէ՛ ցանէ՛ յամենայնի՝ փայլակնահունչ :

Իսկ բու վճիռ կարկաչառնոս ակերդ ամէն,
Օշնողըրի' փոխէ անոնց բերնին մէջ զարշ.
Որ սատակին զանգուածօքն :

Եւ կամ հուրիդ ու բոցերուդ տակ անյուշ
Դերեզմանէ՛ զանոնք ա՛յնպէս միահամուռ
Որ խարկուին յաւերժօքն
Եւ չծաղկի վլանին
Ո՛չ իսկ մամուռ :

Աև կը ննջես, լուռ ես դեռ,
Ո՞վ տորբ լեռ,
Աչերդ ինչո՞ւ ես փակեր. . . .

Արդ արմացի՛ր, զէմ մէկ վայրկեան արձակէ՛ դուն
Ճերմակ մազերը արագ,
Ու անոնցմէ՛ շրնչէ՛ բամզակ՝
Մեր վլրբերուն :

Օ՞ն, հոսեցո՞ւր՝ բարեւ տալով արեւուն՝
Կարկաչաղեղ չուրերդ զուլալ,
Որ մենք շուտով նստինք լուալ
Մեր խոցերը շարաւարին :

Եւ բոյսերուղ բալասանը ծաղկեցո՞ւր
 Զմբան մէջ իսկ դժնդակ,
 Որ բսելով մեր խոցերուն վրայ տաք՝
 Ցան ամոքի սայրասուր ։
 Այլ լուռ ես դու, կը ննջես դեռ,
 Ասելի՛ լուռ ։
 Այս ի՞նչ բուն է որ կը ննջես.
 Տե՛ս, մեռելներն զերեզմանին՝ կը յառնեն,
 Տե՛ս, կը շնչեն ուկորները կմախքներուն.
 Մինչ ատելի՛ մեռեն ես դուն
 Որ չի՛ զարթնուր յաւերժապէս ։
 Նարժէ՛ մի բիչ, ծակի՛ պատանը անվարան,
 Մ' զ մարած կասեր
 Ինչպէ՛ս եղար՝ (զարմանալի՛) հիւրընկալ
 Դու Տապանի՛ն մարդկութեան ։
 Մինչ մարդկութիւնն ձեռքն է առեր եռալար
 Ասեղները փրկութեան,
 Հոս՝ բռն Տապանն
 Զարդ ու չափչափ կ'ընէ մուրճը բարբար ։
 Խակ դու հանդաբատ կը ննջես դեռ,
 Ասելի՛ լուռ ։

⊗

Փրկեալները երբոր դառնան ցնծագին,
 Եւ խարոյկներ վառեն դարձեալ Տէրնտասի,
 Եւ զիւդէ զիւդ—զետի նման—դարձեալ հոսի
 Արբեցութեան կարմիր զինին.
 Երբ ազդիկները դավինիներով տօնազարդ
 Եւ վառահունչ երգելէն
 Քու կողերեղ վեր ելլնն՝
 Ճերմակ զլիուդ կապել վարդ,
 Ու կանգնեն հոն յաւերժական ցնծութեան
 Լորս-Աստուածը հեթանոս,
 Դուն, լե՛ռ, միթէ վշտանոս
 Աչքդ դարձեալ
 Պիտի չուզես պահ մը բանալ՝
 Ողջունելու գէթ վերածինն խանձարուր
 Հայաստանիդ զեղագանգուր ։

1917 Աբովյի մէջ

ՅԱԿՈՒ ՏԵՐ-ՅԱԿՈՒԹԵԱՆ

ՄՈՐ ՍՈՒՏԸ

(ՆՈՐԱՎԱԿՅՊ)

Ամուսնալուծուած կնոջ երջանիկ զարթումով մը աչքերը բացաւր Յօզով բեանաւորուած լիւաներու կծու բուրմունք մը պատւհաննեն ներս կը ծաւաւէր, իր յոդնած ուղեղը խովելու բայց դեռ քուն ունէր Աչքերը իրարու վրայ կը գոցուեկիւ, ծանրացած արտեւանունքները չէին կրնար դիւրաւ բացուիլ լոյսի յորդահոս ցնցղումին տակ: Արեւին անառ ուակ ցուքերը կ'ողողէին ճերմակ բարձերը, և լոյսը իր խազերը կը պարտցնէր բիւրեղէ աշտանակին, հայելլին եղեքքներուն և ցայդասեղանին պորփիւրին վրայ:

Այս ամէնուն անտարբեր, ան՝ իր փարթամ մարմնը կողմնակի և յուլորէն տարածած ա՛լկողինին մէջ, հաճոյքով կ'երկարածքէր գարնան արեւին գաղջ լոգանքը, մէկդի նետած ծածկոյթը, կոնքերուն յղկուն ցայտքն ի վար: անփոյժ՝ պարզելու խռովիչ կլորութիւնը անուշաբոյր կուրծքերուն, ժանեակներու չըշշողին ներքեւեն:

Մնաց որ, զլուխը կաթսայի մը չափ խոչորցած էր արգէն, և սիրու՝ տսեղի ծակի մը չափ փոքրիկ՝ ահարկու ծշմարտութիւնը ներս առանելու համար:

Հովէն թրթուցող վարագսյրներու անհանգարտ տատանումները իր թմբիրը կը հալածէին, և տակու միտքը իր յատակութիւնը կ'ստանար, ամպերէ մաքրուած կապոյտ երկինքի մը պէս թեթեւ մը գրտնած վարպագոյն մորթին վրայ, զիմագիծերը անսովոր թարմութիւն մը ունէին, և աչքերը իրենց խորքերէն կը խնդային: Կիսախուփ ակնարկը յառած պատին՝ որուն վրայ ճառագայթները կ'ոգեւորէին կարմիր, կապոյտ, կանանչ մազմզուքներով, ան հեշտոքէն կ'երազէր ու կը ժպտէր սկեպոր, հեռակ մը կարծես:

... Անհուն բուրաստան մըն է աշխարհը, ուր չատրուանները երաղներ կը ցայտեցնեն: մարդիկ գինովներ են, երջանկութեամբ յղփացած, և իրենց խելայեղ վաղքին մէջ իրարու կը զարնուին: Անոնք բառ մը ունին իրենց շրթունքները վրայ իրարու աւետելիք. — «Ազա՞տ, ազա՞տ, ազա՞տ վերջապէս»:

Ու կ'երգեն, Անդնդախոր երգ մըն է ան, ժայռէ իջնող ջուրի մը պէս սարսառուն, շառաչուն, ծիծաղներու ներդաշնակութեամբը հիւսուած: — «Ազա՞տ, ազա՞տ, ազա՞տ» կը վերջանան անոր յանկերգը:

Երանութեան տակ ընկճուած իր կուրծքը ծա՞նը ծա՞նը կը ներշնչէր իբլաներու կծու բումունքը, թռքերուն յետին պրկումներովը:

Ահա՞ այն մարդը, սարսափելի՛ մարդը, գորչ աչքերով, որուն ահարկու տիրապետութիւնը պիտի չկըէ այլ եւս: Անոր տակը ծայնը իր

ականչները պիտի չլսեն, անոր ոճքագործի կարճ կորճ մասները իր միսերը պիտի չչօշափեն, և ապուշի կամարակապ յօնքերուն տակեն անտանելի գորշ աչքերուն հալածանքը պիտի չդդայ այլ իւս ԱՅ իր ամուսինը չէ այլ եւս Օտարականն է յնք և ան երկու տարրեր բռներ են, երկու անջատ աշխարհներու մէջ. Այլով պիտի ուղեր մռանալ հինգ տարիներու կապակցութեան մը տաժան+ը. բայց բնչով Այնքան խոչոր է տաելութիւնը իր մէջ.

որ երկու պզտիկ ձեռքերով պիտի կրնայ խեղդել զոյն, պարանոցէն Բայց ինչո՞ւ, ինչ հարկի. ան բարոյտայէս և գիշեակապէս փացտած՝ աչագետ տինը կը տապլտի, ցեխեռուն մէջ:

Լիւաները ծա՞նը ծա՞նը կը բուրեին, և լոյսը պատին զբայց իր ցանցերը կը պրեր, Տակաւ աչքերը բուրովին կը փակուէն:

Աչագ ան, Օտարականը, ուրիշ կնոջ մը բազուկներուն մէջ, Անիկա սիրուհի մըն է կամ երկրորդ կին մը. ո՞վ դիմէ:

— Իմ սիրականու, կ'ըսէ անոր նոյն այն շեշտով, ինչ պէս բասծ է իրեն՝ ամուսնութեան առջի զեշերին մէջ: Եւ կինը կը գրկէ զայն, խանդադանքով, առանց երկրաց կերուն մէջ:

Եւ, շուկայի մը խառնափոր մէկ անցքը, ուր «սէր»: «Խիզ» և, «պատիւր», «մարզկութիւն»: Ճկնորսի հոտած տաշտի մը մէջ դրած կը ծախեն . . . թոքավաճառի մը կը մօտենայ մէկը և մէր կը սոկարկէ: մորդը կը հայհայէ իր ուղած գինը չարուելուն Գինով մը կ'անցնի, ան հաւասարակշխու, այլանգակ կարճ թեւերը ուսն ի վար կտիս. անոր մէջ կը զանազանուի Օտարականը՝ որ կ'երթայ պատի մը տալու իր կռնակը: Ամէնը կը ժաղըն զայն:

Ու դատաւորները որ երեկ իրեն կ'ըսէին. «Ումուսնութուած» էք,



Տիկին Հայկանոյս Մառն

Տիկին, գուք՝ զվերամուսնալու պայմանու . . . Ապա, նըրբանցքին
մէջ, իր գեղեցկութենէն տարուած նոյն այդ զատաւորները զինքը կը
շընապատեն . . . ու, անոնցմէ մին կը հետապնդէ զինքը մինչեւ տուն,
և կանգ կ'առնէ ուժեղ սաստի մը տռչեւ

Ծառե՛րը, ծառե՛րը, ուժգին կը տատանին, և պղտիկ տղու մը
թռուցիկը կը պլուի անոնց սասերուն, Տղեկը յուսահաս շարժումներ
կ'ընէ՝ իր խաղալիքը տղատելու համար, ի վերջոյ կապիկի պէս կը շուշ-
լըւի ծառն ի վեր, ու, փառ՛ֆ, կ'իյնայ վար, սուր ճիչ մը արձակելով:

Այնքան զիւ էր այդ ճիչը, որ կինն քննուս արթնցու մղձաւանչէն:
Արաներու բուրմունքն աւելի ծանր կը ծորէր, և արեւին ճառագայթ-
ները մորթին փափկութեան վրայ զգալի չերմութիւն մը կը դնեին:
Պէտք էր քմբուխնել զարնան՝ այլապէս գեղեցիկ այս առաւօտք, հան-
գարու խզնի մը ցայդանդորէն վերջ:

❖

Վարք, էրեկմարդու ուժեղ ճայն մը կը հաչ. նոյն իսկ քայլեր կը
լսուին սանդուղներէն վեր, բայց կնոշական նուրբ ձայն մը կ'ուզէ արա-
գելք ըլլալ անցը Սպասուշին չի համաձայնիր Տիկինը խուզե-
լու, մինչ այցելուն կը պնդէ անպատճառ Տիկինը տեսնել:

—Ո՞ւս . . . պէտք չէ որ արթնայ ան:

—Բայց ես զործ ւնիմ, և չեմ սպասեր:

Այս փոխասացումին մէջ կը յայտնուի այցելուին ինքնութիւնը:
Փաստարանն է որ կ'աճապարէն:

—Մարիս', վայրկեան մը, և աչա կ'իշնեմ:

Տոն թեթև զգեստով մը, ցփուի մը ուսերուն, ան՝ տռառուան վարդէն
ու աւելի գեղեցիկ՝ ըլջանակուեցաւ դրանը բացուածքին մէջ ճաշտա-
սրաշին, որ օրէնքի մորդք՝ թղթապանակը թեւին տակ՝ արագ հաշ-
ուետութիւն մը քնելով կ'ուզէր խուսափիլ:

—Այսքանը՝ երթեւելի համար, այսքանը՝ պաշտօնագրերու խմբա-
գրութեան, այսքանը՝ վկաներու, այսքանը . . .

—Համազումն՝

—Ցիսուն ուզի եւս . . .

—Առե՛ք, եւ շնորհտեկալ եմ ձեր աշխատութեան համար:

—Աշխատութիւն որ դժբախտարար աննպաստ եղաւ ձեզի համար,
—Մի՛ մտահոգուիք, պարո՞ն, կը բաւէ որ ես արդար եմ իմ խզնիս
առջեւ. Բնչ փոյթ հանրային կարծիքը. անիկաւ կրնայ ծափուիլ քիլոյավ.
մինչնքը կը դնեն անկէ ուզած չափովնին և ուզած կերպավնին. ինձի
ենչ փոյթ համարակաց կարծիքը. ինձի համար կայ միայն խզնի աղա-
տութիւնը . . . և ան մի՛ւս աղատութիւնը. Մասճեցէ՛ք որ, այսօր
Օտարական մըն է ինձի այն մարդք որ մինչեւ երէկ ամուսին, այսինքն՝
դահիճու էր. Ես երախտապարտ եմ օրէնքին որ զիս դատապարտէց,

բայց և ազատեց այդ մարդէնս կը կարծէ՞ք որ վերստին ուղեմ ամուսնանալ, չիմա որ այնքան լաւ կը ճանշամ մարդիկը Այսուհետեւ իմ միակ սէրս, միակ գուրգուրանքս, միակ հողիս՝ ամփոփուած են միակ էակի մը մէջ, և այդ՝ զաւա՛կս է:

— Զոր հայրը պիտի առնէ . . .

— Զո՞ր . . .

— Ըստ օրինի, «յանցաւոր» կնոջ քով չեն թողուր իր զաւակը:

— Ա՞չ . . .

Ու, հոյակապ մարմինը փլաւ աթոռին վրայ, վայրկենապէս գրէթէ զգայազբկ:

❀

Ի՞նչ բան կրնար զաւակն իրեն ձգել, ո՞ր ստորին, ո՞ր յետին տրարքը կրնար զայն արգիլել, ո՞ր գետնաքարը աշխատանքը կրնար զայն փրկել, վերջապէս, բարյական ո՞ր մուրը . . . Արգե՞ք . . . Բայց ո՞չ մէկ այդ մէկը . . .

Գիտով ուղեղին մէջ տարտամօրէն գաղափար մը ծնոււ, որ սկսաւ արմատանալ, մէծնալ, պայծառանալ, Աչքերը խոշոր խոշոր բացած, յիմարի պէս կը խնդար. այո՛, կրնա՛ր ընել այդ բանը անոր համար:

Ու վեր վազեց սանդուղներէն Պղտիկ անկողինին մէջ, ան, երեք քարեկան, կը քնանար, գեղին խոպոպիքները վարդագոյն բեհեղէ բարձերուն վրայ ցըցքնուած: Ծուեցաւ ի՞նչքան անոյշ էր մանուկին հոտը խոռվեցաւ, ազիքները գալարուեցան. աչքերը կը մժադնէին, և չիյնալու համար մահճակալին երկաթին կառչեցաւ: Մեղմօրէն համբուրեց անոր թաթիկը, և վճռաբար քաշուեցաւ ես: Այո՛, կրնա՛ր ընել այդ բանը անոր համար, և այնուհետեւ ազա՞տ, ազա՞տ ըլլալ զաւեկին հէտո: Պիտի կրնար զայն պահպանել, ինչպէս կը պահպանեն ստուերի մէջ ածող փափկի ծագիկ մը, հոգ չէ թէ ի՞նչ անուն տրուի անոր . . .

Լիւաներու կծու բուրմւանքն աւելի ուժգին կը ծաւալէր սենեակին մէջ, չիմա, միջօրէի բո՞րկ արեւէն կենսաւ որուած:

Խելայեղօրէն վար խոյացաւ սանդուղներէն, և առանց մտածման, և հետեւարոր զզչումի ասեն ձգելու, եղերօրէն զողզացող ձայնով մը բառ.

— Ալիբելի՛ պո բոն, գաւաճանեցի անկեղծութեան գէմ: բայց իրականութիւնը, ցնցող և հոյակապ իրականութիւնը զիս յուշքի կը բերէ: Ամուսին չի՛ կրնար այդ զաւակը խլել իմ մայրական բազուկներէս իմ պարտականութիւնս է ամէն բան ըսել: Բայց ի՞նչ հարկ ամէն բան ըսելու կը պաղատիմ վերջին, գժռաբին այլ փրկարար աշխատութիւնը ընծայել ինձիւ Դացէք ըսել անոր, որ չփորձէ այդ բանագրաւութն ալ: Ես՝ որ զաւկիս մայրն եմ, անոր վարդ կետնքին լոյս տուողը, ձեզի և ամէնուն ահաւասիկ կ'ըսեմ. ան իրը չէ՞ . . .

ՀԱՅԿԱՆՈՅԵ ՄԱՐԶ

Ալիւսար, 17 Օգոստս 1921

Ա.Պ.Ա.Գ.Ա.Ց ՏԵՍԻԼՆԵՐ

Դ.Ա.Գ.Ա.Դ.Ա.Ռ.Ռ.Ը.Ը.

Մըռալ բանուոր սակաւախօս, վայրահալ,
Ացն անդունզին, ու միշտ պապած մեկուսի,
Դագաղագործն հիւղակին մէջ միայնակ՝
Կը սրգոցէ շերտերն անվերջ երազի :

Անտառներուն արիշն է կանգ առած հոն.
Ու կազնեփայսն համաչափ նեղ շերտերով
Մութ ծեռքին ասկ կ'ըլլայ արտևատ, մուսէսն,
Անդրաշխարհի լրջութեամբ մը հոգիւառով :

Կ'ըլլայ տուփ մը թաւշապատ ու ձանր ինքնին,
Խորհրդաւոր ջինչ զարդերով անսպէ,
Տուփը Խղճին, տուփը Միրոյ անհունին,
—Տուփն որ Անդորր ու Աստուած կը պարփակէ :

Ու գերազոյն Յաջողութեան մը զադուով
Կը պայման շիլ շիլ մհաադ զարգելն այն . . .
Բանւորին արք՝ Նախանձուս ու վրդով
Անտնց փայլին մէջ կը սեսնէ Ապագան :

Ալար մը լոյսի, խըլլառումով մը զադունի,
Կ'ինայ վերէն դազաղին ներս կիսարաց.
Այդ լոյսին հնեւ՝ մըտածումն ալ — րորենի՛ —
Կ'յօշէ ընդերքն ապազայի մը անկայծ :

Անհուն ստույն որուն թելերն արծաթէ
Երկընքին ու վիճին միջեւ են առ կախ.
Այդ մըտածմանը մերկ հոգին զորս կը ցայտէ,
Այդ մըտածմանը կը ծաղկի՛ մէն մի դազալ :

Զարդն անագէ՝ խառնրւած մութ թաւիշին՝
Ապազան է ժէք նիրկային փաթթուած,
Բանւորին ա'ցն է, բազառած մեծ Ոյժին
Արգար երազն է աղաղակզ, ո'վ Աստուած :

Կիսարյսին մէջ հիւղակին, բանւորն ալ
Կ'աստուածանայ երբ իր զործն է աւարտած . . .
Խոհանքն անհուն կը թաւալի հոն թալ թալ
Սիկատի մը ծախսերուն հնեւ յամբընթաց :

. . . Մարդիկ ալ չըպիսի կառչին ներկային,
Վայելլներուն, փառքին ու սին յոյսերուն,

Կիրքերէն վեր՝ անցաւորին պիտ' նային,
Ճիշդ կը նային ինչպէս կապկի մ'անանուն :

Յաւիտեաններ պիտի վառին աչքին տակ,
Միշտ բոցավառ մորենոյն պէս Քորեփին.
Յաւիտեանն է Եղբայրութիւնն անսպակ,
Մըսուծումն է, արցունքն է, սիրոն է, հոգին :

Կեանքը ծըրի՛ պիտի ըլլայ բոյսին պէս.
Ներքին մարդը պիտի պոռթկայ անկաշկանդ.
Պիտի փլշի՛ արփւնլըւայ ոսկւոյն դէզ.
Պիտի խօսի՞ն միայն մուածում, սիրա, եռանդ :

Աշխատութիւնը, միացած սիրոյ հետ,
Պիտի ըլլայ մուածման պէս հեշտ, թևաւոր.
Ու ամէն մէկն, իր երազին նմանած զլթ,
Ալ արժանի՛ պիտի ըլլայ միշտ անոր :

Ամէն մէկն իր ճանաչման մէջ ըսպառած
Ու գործադրած ներքին մարդը միովին,
Աշխարհակալ Բանին որ կեանքն է լարած,
Պիտի դիմէ հողին՝ իրբե՛ւ իր Եսին :

Ու դագաղներ, թէեւ գամուած առ յաւէտ,
Բա՛ց պիտի մնան Սրափն համար միշտ անշէջ.
Մարտաճիւնին ու՝ երկնին միջեւ՝ ինկաւէտ
Ճառազայթներ պիտի ընեն ելեւէջ :

Մինչեւ այդ ի՞նչ ծանր, անհամրոյր ու դաժան
Պիտի ճնշեն ըստուերներով թանձր, երկա՛ր,
Եւ տուփերը զոր կը կերտէ բանորն այն,
Դագաղները մարդկութեան մը միշտ թշուառ :

* *

Նոր սրգաւոր մ'ահա իր դէմ կը կանզնի.
Ուշ ատեն է, եւ դագաղներն են պատրաստ :
Զի՛ սակարկեր, քան զի մանը զին չունի,
Եւ դագաղն ալ կեանքի մըն է հուսկ զըրաստ . . .

Ու բանորը, յանկարծ խոհանքն իր ցնցած,
Իրբեւ փոշին դագաղներուն վրբայ թառ,
Ապազային համար չունի ո՛չ մէկ լաց.
Մութ ծիծաղ մը կը պեղուի ներսն անդադար :

Ինք իր գործը կ'արհամարհէ ա՛լ տակաւ.
Դագաղները կարգաւ դուրս կը սրպըրդին . . .

Սակայն ազքա՞տ մ'է միշտ, (զիտէ՛ այդ շատ լաւ),
Եւ նոյն ասեն արհամարհա՞նքն է, զնորդին :

Տասը զաւակ ունի. ծախըն է զինք ընկճած.
Տա՛ս պատուհան տունին՝ իրե՞ն կը նային.
Տա՛ս սերունդ—ի՞նչ վրէծ մանուան դէմ, ո՞վ Անսուած—
Այդ վրուժով վսիմ աղքա՞տ մ'է ինքնին :

Եւ ինք որ ամուրան դազաղինք էր կերտած,
Պիտի թագուէր գուցէ՛ առանց դազաղի.
Օք մը գուցէ՛ փոսավեղին բանը թաց՝
Մերկ դիակին պիտի թքնէր բռուն հողի :

Ի՞նչ փոյթ, սակայն. լաւ է թաղոիլ անդազազ:
Հողն ընդգրկած ուղղակի՞ մերի իր մարմին՝
Աւելի շուտ—ճառազայթի մը զերդ իադ—
Պիտի սփուլ՝ տարրերուն իր երազն հին. . .:

1921 Օգոստոս

ԵՐՈՒԱՐԴ ԳՈԼԱՆՑԵԱՆ

ԶՈՒԱՅՆՈՒԹԵՒՆՆԵՐՆԵՐԱՎԱՐԱՅՈՅՍ

Անց ըստուիրի և փառի մարդոյ,
Հորովի յար՝ որպէս անուոյ.
Տարուերի՝ նըման հորմոյ,
Միմէն անկցի ի գուր տղմոյ :
Մարդոյ աւուրժն՝ որպէս խոտոյ,
Եւ փառի նորա՝ նըման ծաղկոյ.
Յամամի խոտն՝ ի խիս տապոյ,
Թափի ծաղիկն՝ ի սուս պատուոյ :
Կառն և անիւ հորդական,
Միշտ վեր՝ ի փայր տարերական .
Բախսն և նըման կոյր աղջրկան,
Տայ ըզգամի անզամապան :
Կեանին և մարդոյ՝ իրերն երազ,
Ըզեսանօղն առնի ըրմազ.
Ո՛չ տայ յազուրդ քերն երազ,
Այլ սորի՝ միշտ իրերն աւազ :
Զես պղպջակ և փառի մարդոյ,
Եռու շիշանի՝ դիպմամբ հողմոյ.

Մեծանուն աստուածաբան-մատենազրին մահէն 41 տարի ետքը միայն, 1805ին
է որ Տ. Պողոս քննի. ձեռք ձգած և հրասարակած է հանգուցեալին 26 տունով
մէկ տաղը (տաճկ. Թարգմանութեան հետ՝ դէմ դիմաց) որմէ այս թը միայն բա-
զեցինք ընտրանոք, բազմարդիւն Սրբազնին խորհելակերպէն և ոճէն իրքն նմոյշ:

Կամ փըմով լի՛ նըման ըլկոյ,

Ասդամ ծակիւ պայրուցերոյ :

Մարդի ուսայն է կեան մարդկան,

Ցոր քի դիպի օդ մահական

Եւ կամ զնուու իմէ մասնական,

Խըզի՛ շուտով ծըլենական :

Հաւասն է հիմն այսորիկ տան,

Ցոյսըն նեցուկ սիւն ամրական,

Մերն առասաղ ծածկողական,

Վայելն է մէկ ուրախական :

Բոհննմուրինն՝ շշապարիսապ,

Ցամին դիմաց սունք ըզջիսպ,

Արդարուրինն՝ հաւասարող,

Ողջափող կեանն՝ աւել մարտոր :

Ալորին է այս տան բանալի,

Գահին է ամրոց անմատչելի.

Ողորմուրինն է աման լի,

Բշեմարան ցորենալի :

ՆԱԼԵԱՆ ՅԱԿՈԲ ՊԱՏՐԻԱՐՔ

ՊԱՏԿԵՐՆԵՐԸ ՀԱՅ ՏԱՐԱԳՐՈՒԹԵՆՔՆԵՐՆ

(ԱՅՆ ԱՅԻ ՕՐԵՐՈՒԹԵՆ . . .)

• • • Կիներու կարաւան մըն էր եկածք, բայց ի՞նչ զարհութելի կաւաւանու կարելի չէր որ պատմութեան ո՛ւ և է շրջանին. աշխարհի ո՛ւ և է անկիւնին մէջ՝ մարդկային համախմբում մը թշուառութեան այս աստիճան ահանելի խմբանդրի մը ձեւացուցած ըլլար. . . . 30էն մինչեւ 50 տարեկաններու խումը մըն էր. բայց իրապէս տարիքի տարրերութիւն չկար իրենց միջեւ. ամէնքն ալ համատի էին. աւելի չիշչը՝ տարիք չունեին, որովհետեւ՝ մարդկային էակները լնոր չող ամէն մասնայատակոթիւնու կորացուցած էին . . . իրօք Հալէպէն կու գային, գաղթականութիւնը կը շարունակուէ տակաւին. Շատ յոյն չունեին, բայց վերջապէս Ո՞ր մահապրատը, կառափնատին նոյն իսկ քայլ մը մացած, չէ յուսացեր. «Ո՞ւրիէ կու գայ» հարցուցին ամէնէն առաջ հասնողներուն «Զո՞ւր . . . » եղաւ պատմախանք . . . ու բոլոր հասնողներուն բերանն ալ նոյն միակ անփոփի հայցումը. «Զո՞ւր . . . չո՞ւր . . . » իրենց ամբողջ գրյութիւնը, ամբողջ ցանկութիւնը, բովանդակ ամեզերքք այդ մէկ համբիկ բառին մէջ խտացած էր. Հալէպէն մինչեւ Մէսքէնէ՝ վեց օր ամբողջ էւս սհօթի անցուցեր էին. բայց տհօթութիւնէն աւելի զարհութելի բան մը եղո՞ծ էր ծարաւը . . . անդուդրում արշաւ մը ժանատարմաններու խարազանին տակ, հրդեհի արեւով մը, փոշի թանձր յորձանքներու մէջէն:

• • • Ցիստան հատ էին, բայց իրապէս կի՞ն էին, կի՞ն եղա՞ծ էին, մայր եղա՞ծ էին, սիրս՞ծ էին, Այդ զէմքերը, այդ մորթը, այդ տչքերը, այդ մազերը, այդ ձայնը՝ ամէն բան զարհութելի այլափոխութեան մը ենթարկուած էր իրենց վրայ կարծես կարմիր երբեք չէր ծաղկեցուցած իրենց դէմքը, մորթերին երբեք չէր ունեցուած թուփին տաք երանգն ու սպիտակին նազենի թովքը, կարծես աչքերուուն մէջ ո՞չ երկինքէն պուտ մը կապոյտ ինկած էր երբեք, ոչ ալ զիշերէն սեւի զանակ մը և այդ մազերը՝ իրարու փակած, ցեխին և փոշին տակ ազտով օպայուած, կուպրացած, բնական լաշակներ գարձած իրենց զլխուն վրայ, այդ մազերը գոյն ունեցե՞ր էին երբեք. սոկին իր խարտեաշ երանգներով օծե՞ր էր անոնց հիւսկէնները. երենոս իր սեւով չնարակէ՞ր էր զանոնք. տարիքին ալիքը իր սպիտակ երաները գծե՞ր էր անոնց երկայնքը. Եւ այդ խռպոտ, անտխորժ, անասնական ձայնը՝ երբեք ունեցե՞ր էր մանական բարբառն թովիչ փափկութիւնն ու անուշութիւնը, երբեք թրթռացե՞ր էր սիրոյ տաղի մը տարփագին վանկերով, երբեք մեղմիկ քներդ մը կարդացե՞ր էր օրորոցի մը ճերմակներուն մէջէն իր վարդադոյն տոտիկները խաղցնող և արթուն մնայու յամտութեամբ աչուք ներուն նուշը միշտ աւելի խոշորցնող մանկիկի մը զլխուն:

Աարելի չէր որ ատմիք աղջիկ, քոյր, սիրահար, ամուսին, մայր

եղած ըլլային Աւելի՝ այն խռած մեղերաներուն կը նմանէին, զորս
մէր մամիկոներուն երեւակայութիւնը՝ Տէքեամժունակ անտառներու մու-
թին մէջէն հանելով կը բերէր մեր մամկական մտքին կիսալոյսին մէջ
կը ժողուր մեր զուտքութեան համար, և որոնք սակայն մեր սարսափը
կը դառնային — «Յիսուս, կ'ըսէին անոնց ընդ առաջ եկող Մէսքնէցի
կիներ, աս ի՞նչ կերպարանք է», ի՞նչ կը մեղքնային զանոնք Բայց երա-
պէս անոնց համար՝ Եր այդ կարեկցութիւնը, թէ իրենց վրայ կը մեղ-
քնային Զէ՝ որ այդ կիները իրենց ապագայ վիճակին հարազատ պատ-
կիրներն էին Անոնցմէ ոչ մէկը հազուած էր ինովին իրը հագուստ՝ լոկ
ձորձի կտորուանքէ շինուած պարզ հնրայիներ, հազիւ մէկ երկուքին
մէջքը հասարակ չուանէ գոտիով մը, և կամ գուրձէ պարկերու բեկոր-
ներով կարգուուած վարտիքներ, ոմանք մերկ կէս մէջքն վար, ուրիշ-
ներ՝ կէս մէջքէն վեր, ցուցագրելով ահանիկ մորթ մը որուն վրայ աղտի
խաւերը այլ եւս չնարակի կարծրութիւնը ստացած էին, և զորս պէտք
էր քերիչով ու մուրճով խորակել՝ մորթին բնական գոյնը երեւան
հանելու համար, Եւ աղտով ու ցեխով հագուած այդ մերկ կուրծքերն
ի վար՝ ծիծերը կախուեր էին մորթուած անսասններու լեռագին պէս,
սեւի, կապոյտի, կանանչի խանանուրդէն զոյտցած տեսակ մը դիտնային
գոյնով որ սրտի խառնըւուք կու տար, Խորհի՛լ թէ այդ ստինքները
իրենց կուտական չնրչալիութեան շըչանը ունեցած էին, ամրապէս
կոնացած այդ կուրծքերուն վրայ՝ վարդաթոյր պտուկներով և սպիտակին
ամէնէն ձիւնափառ երանգներով շողշողուն, Խորհի՛լ թէ ցանկասէր
ձեսքերու շոյանքին տակ անոնք երբեք ճանչցած էին հեշտանքին թու-
լութիւնը, Խորհի՛լ մանաւանդ՝ թէ լոյսին նոր բացուած մանուկներու
չըմունքները երբեք կեանքի հիմքը քամած էին անոնց պտուկներէն.
Խորհիլ այս ամէնուն վրայ՝ պարզոպէս զիխու պտոյա կը պատճառէին
կիներ չէին եւս, այլ թշուառութիւնն ու զարհուբանքը հեզ-
նելու համար՝ անշնարին նսխախնամութեան մը կողմէ ձեւակերպուած
հրէշներ, մարդկային մարմնով՝ լայց անսառնի կերպարանքով, որուն
վրայ՝ նոյն միօրինակ, անփփոխ տրտայայտութիւնը՝ տեսակ մը ձու-
լածոյ կծկում — միանգամայն ցաւ, վիշտ, տառապանք, հիմաժափու-
թիւն, սրտնեղութիւն, տաժանք, բայց մանաւանդ՝ համակերպութիւն,
անսանական համակերպութիւն կը նար թարգմանուիլ, առանց բնաւ երա-
նաւ էտ զգայութեան մը գաղափարը արթնցնելու

Դժուար էր երեւակայել որ ժպիսը երբեք ծաղկած էր այդ գէմքե-
րուն վրայ, թէ ինդացած էին անոնք, թէ արտեւանունքներու գըգոտ
չըշանակէն որբացած և անոնց տեղ՝ ցեխի, փոշի ու աւազի սեւածիր
մօղաբքներով և զերուած այդ աչքերուն մէջ հրճուանքի, յոյսի, վայելքի
շողք մը ծառագայթած էր երբեք:

■

... Հիմտ որ խմելէն յագեցեր էին, յանկարծ իրենց մէջ արթնցած



Երևանդ Օսեան

Արամ Աճառիսան

Արամ Շալվարնեան

1915ի աշնան ի Տարսոն

էր այն միւս ցաւը՝ որ ծարաւին քոյրն էր և որ անոր պէս միշտ անբաշան մնացեր էր իրենցմէ, — անօժութիւնը վանի՛ որ կար որ բերանին չենք չնորհք պատու մը չէին զրեր, կը խայլին ու կ'աշխատէին զիշեւ բազահներու զիմազրութիւնը բնկծելու, և ու նոյն միւկ հայցումը կը խուսէր ամէնուն ալ բերնէն. «Հա՞ց . . . հա՞ց . . .» ։ նոյն կոստանդն էր որ իրենց չաշուրուած մարմինը կը խօսակը. լիկ յանկերգն էր վրիուած. Անոնք այլ եւս կարեւ բութիւն չէին տար զիշե, ու անհերու հարուածներուն Անօժութիւնը ճոկաններէն չէր վախնաց. Մարդիկը յայտնապէս կը քրամնէին զաննաք զսպելու համար, և ա'լ հայհոյութիւնն ներն ու նախառաջները իրարու լը յաջւրդէին անընդհատ — «Երթաքի՞ն; պիտի ընէք» ըստ անոնցմէ մէկը. — «Հա՞ց . . .» կը պառային անոնք նորո՞նւ. — «Բայց զրամ անէր՞ց» կիմերը առշութեամբ իրեն նայեցան Դրա՞մէ ինչ էր. Տարի մը կար որ մինչեւ զսրափնին կողոպուեր էին, և ա'լ զրամ չէր անցած իրենց ձեռքը. անանկ որ՝ մոռցեր էին ապրելու համար անոր ոնեցած անհամեշտառթիւն. Մարդը կրկնեց հարցումը. — «Չունինք կմէլացին. — «Հապտ կ'ըսէիք թէ հաց պիտի առնէք» ։ Ամբողջ պատմութիւն մը՝ այդ պարզամիտ պատմախանը. լրիւ տարի մը ձեռքը բաց չըչիւ սնունկ ճողովութիւններու մէջ՝ որոնց աշակ՝ յետին վշրանքն իսկ արձէք մը ունի, տարի մը շարու նասկ բերանը բաշնալ՝ լոկ աղաւելու, պաղատէլու, մեւրալու, ընդհանրապէս քորի ամառութեամբ սրաեր ողոքելու, կակզեցնելու. ապերափաս փորձերուն համար, տարի մը ամբողջ նախառուիլ, անիծուիլ, վանառուիլ և հալածուիլ գռնէ զառն՝ գոստ շան մը պէս՝ երբեմն կիցի կամ գաւազանի հարաւածներով, օրերով անօժի պառկիլ՝ առանց երբեք սպահով բլալութէ վաղորդ այնը պատառ մը չըր հաց պիտի անենան ձամձելիք, — ամբողջ այս մարտիրուս թեան պատմութիւնն էր որ էր խսանար ոյդ պարզուի պատմախաննին մէջ. Եւ զայն արտօներով լինը, անշուշտ նաև իրեն վիճակակից կիմերէն շատեր, թերեւս հարուստ բնանինելու կը պատկանէին, մեծցած էին բարօրութեան մէջ, կ'ապրէին՝ կեանկին բոլոր անուշութիւնները վայեկելով, երբ տեղահանութեան այն զգոստին հովրու եեր ու խլեր էր զիրենք իրենց հայրենիքն բունէն, և առերք քշեր էր մինչեւ այս տարածերք և մարդասպան անոպառն ելը

ԱՐԱՄ ԱՆՏՈՒԵԱՆ

Մ Տ Ա Յ Ո Ւ Խ Մ Կ Ե Ր

❁ Այն մարդը որ կը մեռյնէ մի քանի անձեր՝ կը կոչուի մարդասան. իսկ այն անձը որ կը վճացնէ մի քանի հարիւր հազար մարդ՝ կը կոչուի աշխարհակայ:

❁ Օրէնքն այն օգակն է որ իրարու կը զօշէ բնութիւնն ու մարդականակրութիւնները. Այն անհատը որ խզէ այդ օգակը՝ կը կոչուի շարագործ. իսկ այն ազգը որ կը խստակէ զայն՝ կը նկատուի ամենազօր:

ԵՐԳԵԼ

Ա. Ն. ՆԻԴԱՆԻ

Զըւարք բանասեղծ անուամբ զըւարքուն
Աւետարերին, որ կ'որդէ զարուն,
Գողրնեան յրմարիդ հնիչուն շարերին
Ո՞ղբ, վիշ ու կական բընաւ ըլծորին

Մ՞հ, ինչո՞ւ ծրգել երկինն ասմազուն
Եւ քաղուիլ յաճախ խորդը վիշտերուն,
Կհանին արդիօֆ չհ մի եղերեցուրիւն.
Բանասեղծ, ուրախ, զըւարք եղիր դուն :

Երգել, անայրայ, նըման զեփիսուին,
Եւ իրեւ վըսակ երգել հեշտազին,
Սոխակին նըման եւ կամ ծիծառնին
Բանասեղծ, բող երգ երկին սաւանի :

Բարիզ, Ապրիլ 1913

ԱՐՄԵՆ ՏՈՐԵԱՆ

Գ Ա Ր Ո Ւ Ե Ս Ե Ն Ի Շ Խ Օ Ս Ւ

Ի նպաստ այլոց աշխատուրիս. — Այս զիտութիւնը թէեւ չին՝ բայց
շատ ուսուցչաց անժանօթ ըլլալով, պզափկ բացարութիւն մը կարեւոր
է: Անով՝ մարդու ուրիշներու օգտին համար միայն կ'աշխատի և իր
չահուն համար աշխատող մարդերէն աւելի կը չահիր Այս զիտութեան
անձնութուրիւն անունը կու տան ումանք:

Բանաստեղծք ոմանք Գարունի կը տեսնեն իրենց փոքրիկ զըւասենա-
եակին մէջ, ոմանք կը տեսնեն զայն հոգւոյ անմանչութեան մէջ, ոմանք
իրենց սիրուհոյն վարդապեղ չըթանցը վրայ, ոմանք մարմնոյ անմա-
հութեան մէջ, ոմանք անմեղ կուսին (և մեղաւոր կոյս չըլլար) խարտ-
եաշ մաղերուն մէջ, ոմանք օղիի գաւաթթին մէջ, ոմանք գրական իմաստ-
տասիրութեան մէջ. և այս բանաստեղծներն իրաւունք կու տան ինձ
հաւատալու թէ իրենք ալ տեսած չունին բուն և ճշմարիտ գարունը որ
տեղ մը կը գտնուի և ո՛չ 2 տեղ: Եւ արդարեւ գարունն իր գարկը կը
կոտրէ եթէ օղիի գաւաթէն մեկնի և անմեղ կուսին չըթանցը հպի և
յեսոյ անկէ ելլելով չգիտեմ ո՛ր պարոնին սիրուհոյն մաղերուն մէջ
մանէ, և այսպէս ճամբորդութիւն ընէ ամէն տեղ հանդիպելով:

Հաստատուն կամք և անխոնջ ջանք՝ ամէն աղդային պաշտօնի մէջ
էական և անհրաժեշտ պայմաններ են: Կամք՝ ամոռոին վրայ ամբապինդ-
մնալու համար, և ջանք՝ անոր վրայէն: իջեցնելու նպատակու եղած
փորձերը զիմագրաւելու համար:

Չօնուած ?ին

Երբ ձեւնք հալեցաւ լեռան կողէն ու երկնքը լազուարթ քողով մը շղարշուեցաւ հորիզոնին վերեւ, երկնակամարին պաղպաջուն խորէն մազուող մանիշակ գոյներ ներկեցին հողին խոնաւ գորդը՝ որ իր թաւաշային կանանչէն մերկացեր էր:

Սէզի զուս հասկեր միայն պահեր էին բառին տակ կանանչ հասականին բուսականութեան կեանքը խոր թմբիրով քնացեր էր շուշանէցուրս պատանեքին տակ:

Հիմա ցողաթուրմ կայլակներու տդամանդը կը շողար՝ սասափէ վճիս կայծկլառումներով՝ որոնք երէկուան մնուելութիւնը կը հեղնէին: Խնչ թունաւոր խորշակներ և ի՞նչ փոթորկաշունչ քամիներ հարածուածեր էին լեռաք պհնող խնկարոյր ծաղիկներու ցողունները՝ որոնք վաղազրաւ թարշամեր էին՝ գեռ կեանքի հեշտանքէն գինով՝ կանիահասօրէն զգեստնուած:

Ժեռուութի մը ձեկազին մէջ պահուքատած ձիւնածաղիկի ցողուն մը՝ զերծ էր մնացեր հալածական հողմերէն, մեկուսացած իր շէն աշխարհին առանձնութեանք մէջ՝ ուր ճակատազիրին քմայքը նետեր էր զինքը: Բոլոր ձմեռ շուրջի արհաւերքը դիտէլէն, ցաւէ կծկուած, բայց հաւատաքով առոյգ՝ բմպեր էր ցու բտին ու հովին վայրի ցասումը, սպասելով այդին՝ որ պիտի բացուէր օր մը ձմեռուան ու զիշերներու մութ անդոչէն ետքը: Եւ աշա կեանքը վերադառնալ սկսեր էր համատարած բնուաթեան ծոցը:

Երբ արեւին հրեղէն գունաք հորիզոնէն դուրս ոլացաւ՝ ողողելով միջոցը իր ճամանչներուն բոցերով՝ ծիրանի շող մը թռու գգուել ձիւնածաղիկն մարմինը՝ որ խայտաց այդ կորսիր փայփայանքին հէշտողող սարսուաէն: Իր երակներուն մէջ ցորսէ ու մնութենէ թմբած զգայութիւնները յեղակարծ արթնցան ու զգաց իր հոգին մէջ նոր հրայրքի մը շըջան ընելը, կքած կատարը ցցուեցաւ ամփոփեց հասոկը: Թմբածեց ըրուկը տիեզերական անճառ վայելքի դիտակցութեան և արբեցաւ զինովութիւնովը բոլոր զգլիխ հմայքներուն՝ որոնք կ'ալեկոծէին իր էտոթիւնը: Նոր կեանքի, նոր շունչի, նոր զգայութեան աւիւնով ողեւորուեցաւ ծաղիկը՝ բմպելով տաք հուրքը արեւին՝ որ ծագեր էր իր վրայ, վանելով իր հոգիէն ձմեռին մռայլը, ցուրտին խածատումը և քամիին մտրակումը:

Ու երբ իր սնդուս թերթերը տարածեց արեւին ոսկի զանակներուն փայլակումին տակ՝ զգացած երանութեան հրարիսումով հոգիին հառաչէն կուծքը պատռելով՝ զուրս ցայտեց Աիրաք՝ որ նոր տենդով տրոփուն՝ կը հեւար շնչառակառ . . .

ԵՆՈՎԵՐ ԱՐՄԵՆ



Ա. Օհանեսյան

ՏԱՐԱ

ՎԵՐԱԴԱՐԱ

Գիշերն ուշ էր, երբ վագրիկ հասաւ ուսամ ծառաշատ։
Ճամբաս ամրողը կը բուրեր թշակ ու վարդ ու փշա։
Շաղկեր էր բուփ ու պարսկա, ծաղկեր անուշ լուսրնկան
Շաղկեր էր իր հոգուն մէջ սէրի վարդը դիւրական։

Ու կը դոփիկ արար ձին որպէս վայշակ բոցարեւ։
Գևսն իր կողմին կը հոսու երզով անուշ ու քերեւ։
Լուսինն զիրի բոներու համար կուժեն կը վազիր,
Խսկ ան վլամիս զեսն ի վար կոյսի մը պէս կը նազեր։

Բրին շանչին երեւաւ իրենց տոհը հընամի,
Որի գլխին անցած էր հազար վորմանի ու յամի,
Խսկ ան կանգուն կը մընար ժայռի մը պէս անսասան։

Վագրիկ մնաց. «Ո՞վ իմ տուն, վասին օրերդ ալ հասան»։
Քուրմի մը պէս երկիւղած՝ բացաւ բակի դուռն արոյր։
Ներսն էր փրբեր յափուր վարդ, կարմիր ինչպէս է համբոյր,

Բացուկը էր բոյլ նունութար՝ ասդի նըման զուինին շուրջ,

Բակը յըրախսն էր անձառ, համակ փրիր ու անուր։

Փուրով նըմոյզն իր կապեց ամուր օդի մը երկար,
Ուր ձին զուռնէն դիւրական բմակեց ասդ ու լուսնի կար։
Եւ զով սիսկն վար բափած նըրուան քերքեր կոխելին»

Սիրը նույի պէս փրբած՝ Վագրիկ մըսաւ տան դոնէն։

Ինչպէս ըստու՞ր՝ ամենուխն Վագրիկ սողաց դեպ ի վեր,
Սիննակն երաւ Նըրարդի՝ անձա՞յն ինչպէս մի սուսիր։

Ու նովն անոր սըմարին կեցաւ բուռ ու մեւազին.

Լուսնի շողը կաքեր էր մարմար ալին երդիֆին,

Եւ շուրջ դեմքին նըւարդի րյուկ պրսակ էր կապեր.
Թուխ մազն անոր ծովի պէս բարձին վլրայ էր բափեր,
Դեմքը վլճիս երազի եւ բիւր բովի էր մատեան
Զոր գուսան մ'էր զրւած, նաև կեմած յաւիտեան :
Եօրը սարուայ երազն էր մարմին սուած իւր տոքեւ,
Դեմքն այդ ուղղած էր ձամբան, ինչպէս անմուս վառ արեւ,
Այդ կեն յօնիւրն էր յիշած երբ կապսած էր ծխածան .
Անկ սիրուն՝ յէր տեսած ո՛չ մեկ պատկեր ու արձն ն :
Այնչա՞փ մեղմ էր իւր շունչը, կարծես երբեք յիշ' շնչեր,
Բերանն հասուն նուռ մըն էր, կարծես միս ու արին յէր.
Կոպերն իւր նուրը անպի պէս ծածկետ կին իւր այն,
Հրեղեն կարապն էր որ կար լլնի մը ափ կը հանգէէր . . .
— Նըւարդ, հոգիակ, իմ անգին, Վագրիկ մնդմով վլսափրսաց,
Մորար մամրուրդդ է եկեր, բաց ծով աչերդ ու վիր կաց.
Սկրի մե՛կ բառ խօսի ինձ, մեռնիմ տաճար յուր բերնին . —
Ապա դողով ըսպասեց, ինչպէս բացող ուռինին :
Նըւարդ աչերն էր բացաւ. այդ ի՞նչ անձառ բերկուրինն,
— Վագրիկս ես դու քե երազ, յուն իմ արդիօք քէ արբուն,
— Վագրիկդ է որ նեզ կու զայ, բողած իւր զան ու կարւան .
Նըւարդ ոսին էր եղած, ինչպէս լոյսի շատրուան . . .
Եւ զիրկն ինչան իւրառու զոյզ մը շողի հանգունակ,
Բերան բերնի ծաղկեցան, ինչպէս երկու բարունակ.
Ապա ամիսու դէմ առ դէմ սմյազ զիրար դիտեցին,
— Զոյզ մը սիրու բաւանաւ մրրուն ժրցուած առանձին . . .
Վագրիկ հանեց մի մանեակ՝ ամրուդ մարգրիս ու սուսակ,
Եւ զայն կախւց նըւարդի կարապ վլրին ըսպիսակ,
Ու եօրն անգին մատանի—եօրը սարուայ իւր նըշան—
Անցուց անոր մատները, մինուշ ինչպէս յշշուշան :
Հանեց սըրսակ մը շրինդ տասը տասէկ յօրինուած
Միշտիդ շրուակն արեւ մը, կարծես քէ սկ' ն էր վառած
Ու զայն դրաւ նըւարդի սիրուն զիինն, եւ ըստա .
— Իմ սկ' եւ իմ բազունի, փառի մնծ օրդ հասաւ . . .
— Վագրիկ, տանքուած իմ զիսին՝ դո՛ւ եւ բնի բաց ու պսակ,
Ու փառն՝ ուրպէս բարտենի մզուոդ դալար այդ հասակ.
— Բիրեր հեզ նեզ սմբաւ զանձ, ապրանի, զօֆ ու զոհար:
— Սիրըս միայն նեզ կ'ուզք, ի՞նչ լնին զանձն ու աշխարհ . . .
Գիշերն ուշ էր, երբ անուր յուր յուն մրտան բուսնի մնե—
Բացուած երկու բարմ կոկոն յափուր վարդի հոտակ,
Ու չես զիսեր քէ արդիօք պիտի բացույն վազ նորհն
Առանց անդարձ խըլունու սիրու մնուք մ'անօրհն . . .

Յիլատէլիսա

Կ. ՍԻՏԱԼ

(Հասուած մը «Կարսաւանի Ետեւէն» անտիւպ երկէն)

ԱԶԴԱՑՆՈՒԹԻՒՆԸ

Բառ մը՝ որուն հնամենի իմաստը բարեփոխուած է այժմ։ Ներկայ ընկերաբանք համամարդկային շարժումներն ու գաղտփարական յեղաշընութերը որքա՞ն ալ ջասագովեն՝ անհատական ազատութեան և իրաւագոր հաւասարութեան գետնի վրայ, գարձեալ համաձայն են եղբակացքներու թէ մարդկաւթեան բնականոն զարգացումը հնարաւոր է միայն ցեղային և ազգային խմբաւորութերով։

Յարդ ազգերը զեկավարող այլամերժ և ազգայնամոլ ձգտութերը պէտք է որ աեղի տան համաշխարհային իտէալներու, գեղեցիկ ներդաշնակութեան մը պայմաններուն մէջ ապահովելով իւրաքանչիւր ազգի զարգացումը, իր խառնուած քին և ինքնայտուեկ նկարուգրին համաձայն Անշուշտ անիբագործելի է. և նոյն իսկ վասակար կրնան նկատուիլ դաղափառկան այն զրութիւնները՝ զոր կ'երազեն ծայրայեղ յեղափոխական ընկերվարականներէն ոմանք, կարծելով թէ կարելի է առանց ազգայնական պատուարներու և ցեղային գասաւորութեանց՝ ստեղծել ընկերութիւն մը ուր մարզիկ կարենան երշանիկ ապրիլ, առանց ցեղային նո խապաշուրմանց և առհաւական իրերամերժ զգացութերու։

Հայ ազգը՝ որ փոխանցման շրջանի մը բոլոր կղեւական երեւոյթներ ըովք կը ներկայանայ այժմ, որուն պատմական հայրենիքը կոյտ մըն է աւելուներու, և որ վերածնունդի և ազատազրութեան հսկայական ճիզ մը կը փորձէ, առաջնորդու ելու և առաւելտապէս առողջ ու ճշմարիտ ազգայնութեան մը գաղափարականովք Տեսական այն հրապուրիչ իրաւակարդ երգ էր միայն բնական գրութեանց մէջ կը ման և գոյութեան իրաւունք չեն կետնէին մէջ, պէտք չէ՛ որ փորձուին հայ նորակազմ ժողովրդեան վրայ։ Հարկ է պահել և զաւգացնել այն բոլոր էական առ բրերը որ կը կազմաւորեն ճշմարիտ ու կենզանի ազգութիւն մը, համաձայն արդի պահանձներուն, ինչպէս էր օնք, լեզու, ցեղային սովորոյթք և մասնաւորապէս ազգային աւանդութիւնք Յիշատակն ու աւանդութիւնը մասնաւորաբար կրուած առապանքներուն և տարուած յազթանակներուն, երգերով և զրոյցներով արաւայրուած, խտացած մեծ անձնաւորութեանց սիրելի անուններուն մէջ՝ որոնք կը թուին մարմանաւորել ազգին նկարագիրն ու գաղափարականները։ Նոյնպէս նուիրական քաղաքներու անուններուն մէջ՝ որոնք առաջներն են ազգային յիշուղութեան և փառքերուն։ Այս հոգերանութեամբ կարելի է բացատրել ազգայնական շարժութերուն ու անխորսակելի վերականգնութերուն այն փոքր այլ հերոսական ժողովուրդներուն որոնք գարաւոր ստրկութենէ վերջ վերածնեցան ու կենզանացան, ինչպէս Պալքանեան ազգերը եւն։

Հայրենի հոգն աւանդութիւններով լուսազակուած այն նուիրական միջովայրն է ուր ժողովուրդ մը իր անկութերուն մէջ իսկ կ'ուժաւորի Մոյլ Հայրենիքն, ինչպէս եղբայր գիցարանական Անտրէսս ափառնը

կուժաւորդէր երկրէն, երբ Ալտամազգի շանթերէն ընկճուած՝ կ'իջնար երկրի վրայ՝ Ահաւասիկ այս վասմ յէշատակներուն մնունցն է որ կը պարարէ ազգի մը ողին, հոդ չէ թէ այդ ժողովուրդն ապրի իր հայրենի ստհմաններէն ալ դուրս:

Ու ըեմ, զիստական աղդայնութեան մը ։ սկ ուներուն վրոյ յ հարկ է կառուցանել Հայութեան ազգային տաճարը, որ բոլոր ընկերուն բարեա շնչութերու իր բնդունակութեամբ, զարգացնէ և բարձրացնէ հայ ժողովուրդը քաղաքակրթութեան լուսաշող զոգաթներուն վրայ, կազմելու համար համամարդկային ներդաշնակութեան և սիրոյ քաղցրաւուր նուազներէն մէլք:

Պալս, 13 Օգոստ, 1921

ՄԵՍՐՈՒԹ ԵՊՍԿ. ՀԱՐՈՑԵԱՆ

ՀՅՈՒՄԱՐՏԱԽԹԻԿԵՆԵՐ ԱՇԽԱՎԱԼԻԿՆ

... Դրամք կը պակսէր Այդ սակաւութիւնը կը վերագրուէր տառապրութեան, գաղթականութեան և չարակամութեան թուն պատճառը՝ խռովութիւններէն յառաջ եկած վաստիւթեան պակասն էր Երշարերութեամբ է որ զբամ կ'ելլէ մէջտեղ. երբ վաստիւն տիրէ՝ փոխակութեանց զործունելութիւնը թափ կ'առնէ, զրամք կը քալէ արագ արագ, տմենուրեք կ'երեւայ և աւելի մեծաքանակ կը կարծուի, որովհետեւ աւելի կը ծառայէն Բայց երբ խռովութիւնք սարսափ տարածեն՝ դրամագլուխները կը մաշին, դրամք զանդադ կ'ընթանայ, յաճախի կը փախի, և յանքըստի կ'ամերաստանուի իր բացակայութիւնը լւա ահա՛ մետաղադրամին կը յանորդէր գանձատումը (զբամաթուղթը):

◎

... Եթէ բանութիւններ և ոճիբներ զործուեցան, աղջային կամքը ձեռքերնուն մէջ ունեցողներուն կը պատկանէր զանոնք պատժելու կամ մոռացութեան մէջ թաղելու իշխանութիւնը Ա. Ե. Ն. Քաղաքացին, ի՞նչ որ ալ ըլլայ իր ախտղոսը, պարտի արդարութիւնը միոյն ինդիել իր երթին որէնքներէն Ազգականութիւնը, թագաւորներու մէջ եղած տնձնակոն խնամութիւնները ուիշնչ են ազգերու համար, զերի ըլլան թէ ազատ, հասարակոց շահէրը զանոնք իրուր կը կապեն: Ազգը պիտի զայրանար՝ եթէ համարձակէն նոյն կշռքին մէջ զնել միլիաններով մարդոց ճակասապիրն ու քանի մը անձերու համակութիւնները կամ գոռողութիւնները: Դատապարտուած են ուրիշն տեսնելու տակաւին որ ժողովուրդներու կամաւոր ատրիութիւնը երկրիս կեղծ աստուածներուն սեղանները շրջապատէ մարդկային զահերով, Ա. Հ. վեհանձն և ազատ ազգ մը մարդկերը չի ծախեց բնաւ, գերութեան չի դատապարտէ զանոնք, բռնապիտներու չի մտաներ երբեք, անզամ մը որ ազտութիւնը վայելելու հրաւիրած է զանոնք: Եթէ թագաւորներուն գոռողութիւնը շուայլ է իրենց հապտակներուն արեան, ազատ ազգի մը ներկայացնուցիւններուն մարդասիրութիւնը ինայող է՝ նոյն իսկ իր թշնամիներուն արիւնին:

ԹԻԷՌ

ԵԳԻԱ ԻՐ ՄՏՏԵՐԻՄՆԵՐՈՒՆ ՀԵՏ

Յորմէ հետէ այս մեծապայծառ իմացականութիւնը եղերականորէն հեռացաւ անդաբձ մեր զրական հորիզոնէն, չդադրեցաւ իր վրայ խօսեցնելէ, հակառակ անոր որ մէկ մէկու ետևէ անհետացող այնքան սիրուած ու կարկառուն դէմքեր մոռացանքի մատնուեցան քաղաքական իրերայշորդ դէպքերու հետեւանոք Եղիա ողջութեանն ալ նիւթ դարձած է շատերու անվերապահ հիացումին ու քննադատութեան, վասն զի արտասովոր — ըսնեք բուն բառը — զարտուղի միտք մըն էր ան, բամելէն մը որ մէկ օրէն միւսը գոյն փոփելուն համար եղական ու չնաշխարհիկ կը զառնարտ Սիրապատար զմայլելի բերթուածներէ վերջ՝ սովոր էր դամբանին դանդիրը եղերգել, իմաստափրութեան բաւիղներէն հագիւ դուրս ելած՝ կը ժարդնէր Անպարազբելին վերլուծել և խելայեղ սաւառնիլ դէպ ի ոլորտն լինածնոթին, Այսօր ներթօն մը կ'ակտէր ուամիկ կեանքէ, վաղը խմբազական մը կը մրտուիր, կամ հրաշունչ ճառ մը կը փայլատակէր, միւս օր բարգելու համար խստովանանքի մթին շարք մը իր «Ներկութենէն», միշտ մեկուսացած Հասբէօյի ճգնարանը։ Դրական էջերու այդ բառախն մէջն դուրս կու զար ան առեղծուած մը՝ իր իմացակերպին վերիվայր տատանումներով, հակառակիւններով, տարականոն զաղափարներու մնանկներով — արդիւնք ներքին խոռվայոյդ կենցարին և իր խառնակ վերծանումներուն, — բայց մանաւանդ իր իեզուուոր որ զաշնակութիւն ու չնորդ էր ծայրէ ի ծայր, Մահէն քիչ յետոյ ունեցանք իր Սիրային Նամակները. հերու ալ կեղոնականցի 2 պասկաւորներ զինքը զրանկարեցին անշատ հատորի մը մէջ. Ո՛քան ալ զրուի և խօսուի սակայն իր վրայ, անկասկած պակաս բանք մը պիտի մնան դեռ իր ժխտամոլի թերութիւններէն և անժխտելի արժանիք երէն, ֆիզիքապէս բայքայուն, երեւակայութիւնն ալ օրօրուն անէուենան երազով, անքիա իր բեղուն զրիչը շարժեց նորէն և արտադրեց անհամար էջեր՝ արձակ և ուսանաւոր, բաշուած Ասմալը Մէամիտի իր մենաստանը որ ուր ուրիմն իր մանաստունը եղաւ «Պահապան հրեշտակ»ը՝ Մատամ Նիսլն ափառն որ մեղանչեց իր տիտղոսին դէմ, չմնալով պահապան իրն յանձնուած այդ անտիպաներուն ինչ որ կը մնայ դեռ եւս անտիպ՝ դէպադէզ իր ՆԱՄԱԿՆԵՐԻՆ են — համակ զրականութիւն — մեծամասնութեամբ իր մտերիմներուն՝ Մ. Զերազի, Հ. Ասասուրի, Գ. Նեմցիկ և այլոց ուղղեալ, առանց հաշուելու ասդին անդին մոլորած իր բերթուածները, Ուրախ ենք որ կենդանանեանը վերջին տարիներէն մինչեւ այսօր մենք ատոնցմէ հատակուուներ այս էջերուն մէջ հրատարակելով կորուսէ փրկեցինք զանոնք, հիմա ալ միրալի վունչ մը կը ներկայացնենք իրէն բայց նախ բան այդ փունչը, հարկ կ'զբանք ժամանացնելու Եղիայի հին մտերիմներէն մին։

ԵԶՆԻԿ ՓԱԼՓԱԶԵԱՆՆ է այդ անձը, սկիւտարցի զարգացեալ երիտասարդ, խոհուն միտք և զգայուն սիրտ որուն հետ սերտորէն կապուած էին Եղիա և Զերազ և նամակներ փոխանակած իրարու Եզնիկ որդին էր Սէլամազգի Ս. Խաչ եկեղեցւոյ Աւագերէց Նշանաւոր Տ. Յովհաննէս բահանաւոյի։ Խոր հմտութիւն ունէր գերմաններէն լեզուի մէջ. զրաբարախառն հայերէնով մը կատարած է «Վէր-Ֆէր»ի Թարգմանութիւնը որ անտիպ կը մնայ. իւկ 1886ին տպուած է Էմիլ

Օղդոյի «Դպրութիւն կամ զլուցաւրական նոր մեռու ֆրնս. լեզուի» 409 երեսէ
բաղկացնալ զերմաներէն Թարգմ. իր դասագիրքն «ի պէտու ժարժարանաց և

բնընթանել ուսանողաց»։ 1880ին, կարճ մի-
ցոց մը անդամակցած է Ռևուլյոնի թոփհուր-
դի, պահ մըն ալ ուսուցիչ Պէտական
վարժարանի Երիտասարդութեանը դրազու-
թեամբ զբաղած է կայս. պալատներու շի-
նութեանց մէջ, այնունեան կառավարական
պաշտօն վարած է յէստէմիշ, «նախա'աշ»ի
զործով Մեռած է 1901ին Սկիւտոր —
Եղիկի, Եղիային պէտ որբան բանաւոնդ,
իմաստամիրական հարցերով ալ կը սիրէք
պարապիլ, հակամիտելով յուստութեան.
ապացոյց՝ Զերազի ուղիւալ նամակը որուն
մէջ կ'ակնարկէ «հոգւոց յախտենականու-
թեան խորհուրդը» վերլուծող իր մէկ զըր-
ուած քին զրոց չկրցինք ձեռք ձղել — Եղիա
համարիս պաշտոն մը եղած է Եղիկի։ Վա-
զանակի եղորով՝ Պօղո Տէմբահաշեանի
զանուիկ եղորով՝ Պօղո Տէմբահաշեանի
զրած իր մէկ նամակին կ'արագրենք սա տողերը։ «Ո՞վ ունի աւելի մոքի
«խորութիւն, ոնու վունութիւն, խօսրով մը սրտիդ բոլոր Թելերը Թրթուայնելու,
«բառով մը հոգիդ անձնատոր ընելու ո՞վ է կարող, ո՞վ նայ Կէօթէն — եթէ ոչ
«ինք Եղիկի Տուրք իրեն անձնաշբճ համբոյըներու, անո՞ր որոյ աղհաներն ին
«իւր զոյուրիւնը կազմող աշենիլ»։ — Անաւասիկ իր նամակիներն մէկ
քանին. նաեւ քերթուած մը՝ զրու Եղիայիններուն հնաւ ազնուօրին մեզ տրամա-
դրեցին. իր եղորով ազդիկները».

Եղիկի Փափազեան

գրած իր մէկ նամակին կ'արագրենք սա տողերը։ «Ո՞վ ունի աւելի մոքի
«խորութիւն, ոնու վունութիւն, խօսրով մը սրտիդ բոլոր Թելերը Թրթուայնելու,
«բառով մը հոգիդ անձնատոր ընելու ո՞վ է կարող, ո՞վ նայ Կէօթէն — եթէ ոչ
«ինք Եղիկի Տուրք իրեն անձնաշբճ համբոյըներու, անո՞ր որոյ աղհաներն ին
«իւր զոյուրիւնը կազմող աշենիլ»։ — Անաւասիկ իր նամակիներն մէկ

քանին. նաեւ քերթուած մը՝ զրու Եղիայիններուն հնաւ ազնուօրին մեզ տրամա-

դրեցին. իր եղորով ազդիկները».

Աղիմաղ, 17 Յնս. 1874, ԲՀ. զիշեր

Աղրեցւալդ իմ Եղիս,

Ա, ի գալարագեղ մարգագետնին վրայ՝ ուր կարի զգայուն ոգի մը
կը շըջէր երեմն, ուր սիրուչեաց և սիրտհարաց խմբակներ կը ճեմեին
և ուր երէկ իրկուն տակաւեն մէկտեղ կ'զգնայինք՝ բարձր նիւթեր մէր
խորհրդածութեանն առարկայ ընտրելով, միայնակ մնջիկ կը թափառիմ
ես այս զիշեր, իմ լուսիթիւնս խափանող բան մը չկայ՝ բաց ի մի քանի
զորտուց կարկաչն և մօտակայ մեղսուաց բզզիւններէն որք փեթակին
մէջէն այնպէս կու գան ականչի, որպէս թէ խիստ հեռուանց լուսող և
իրար յաջորդող որոտք եղած ըլլային և որք կը սոսկացնեն զմարգ,
բոլորովին խաւար են ձեր ընակած՝ բնչպէս նաև նոյն կողման ամէն
տաւներն ու բնակք ի խոր քուն կը հանդէմն, իթէ երկինքը զիտեմ, Աթջ
համաստեղութիւնք աշքիս կը զարնէ, Վերթէ ըլլ կը յիշեմ երբ ընդ եր-
կիր հայիմ, մօսս զոյդ մը կաղնին (նման զոյդ մը թմբենւոյն) կը տես-
նեմ, Վերթէ ըլլ կը յիշեմ Զեր տանն առջեւի լճակն ալ ցամքեր
և լուսինն ի զո՞ւր կը ճգնի ցուանալ անոր մէջ, իսկ ես այսպէս յու-
սահատ կ'երթամ ննջել,

Խամսիկ, 23 Յնս. 1875

Արտակեցող իմ Եղիս,
Երեկ իրկուն քնկալայ համակդ: Ի՞նչ հողի է եղեր, որ սրտի
թարգմանը թռոյց հայոց իմ ձեռքս. արգեօք այն պատուհանն թռաւ՝
ուրիշ բնդ գեղաշուք համատեղութիւն կը թռին հառաջք սրտաբուխ:
Մոռացութեան մէջ թողեր էիր զիս, յարաժամ յիշատակեալդ յինէն,
Եղիս: Ի՞նչ բան քեզ յիշել տուաւ զիս, միթէ աղէտնե՞րդ: այս՛: անոնք
են, գիտեմ, այսինքն գոյութիւնի կազմող տարերքը . . . Քու սրտառուչ
տողերդ յուղեցին զիս, գառն յիշատակեր վերանորոգեցան մտացս մէջ:
—Արտաս սրտիդ, բնդունէ՛ այսափք. թղթի կտոր մը՝ յուշ ածող զշայ-
րէնիս՝ նուիրտագործեալ է օտարին համար:

ԵԶՆԻԿ

Եղիս'
Փաղաքշութիւններդ չափազանց եղան, ի՞նչ են գիւցաղներգակ բաւ-
նաստեղծք, — յորդորիչք ու իրախուսիչք մարգատանութեան ու տու-
լութեան: Ինչու համար Հոմերոս և Օսիան զմարտիկները (չարտագործ-
ները) գովարանելով՝ մարդկութիւնը կուրութեան մէջ պահել նկրտե-
ցան, — որովհետեւ համան զնմանն սիրեց, Հոմերոս և Օսիան երկու կոյ-
րեր էին...: Ի՞նչ այլանդակ ճաշակի տէր է եղեր Վերթեր:

ԵԶՆԻԿ

Արելի Եղիս
. . . Այս՛: վշտոկիցդ իմ, սէրը թթուածինի կը նմանի, կը կենաւ-
գործէ և կը մահացնէ. շատ անգամ ալ «Եղբայր եմք մեքով ծագում
կ'առնէ», — իսկ այն ծառ ին պառուղք զոր չկրցինք վայերել, համեզա-
ճաշա՞կ է թէ մահածին: Բայց այդ պառուղք՝ Աղինայ ծառին պառուղէն
գերազոյն՝ մահացուց զմարդիկ . . . : Ուստանան, այսինքն դրսիմի լին-
նէն, գիտցաւ միայն ճանաչել ծառոց բնութիւնը . . . կենաց աճեցա-
կան յառաջատութիւնը կազմող վերջին անդամը թող ըլլոյ կինը:
բայց նա սիրոյ տարիկան է բոլորովին: — Կը տարսկուսիմ: — Երեք
կողմը լուսաւոր, մէկ կողմը միշտ խաւար, գողի լապաեր է նա . . .
Քոյդ ԵԶՆԻԿ

Խամսիկ, 30 Օգոստս 1876

Արելի Մինաս Ջերազեան
. . . Աշխարհի վրայ կը սոսկամ նմանելու գաղափար ունենալէ:
Բնութիւնը միօրինակութիւն չի սիրեր: Ի՞նչ հպարտ ես, պիտի ըստ ինձ
հիմա, և իրաւունք ունիս: Ես խոնարհ չեմ քեզ չափ որ կը խոնարհիս
քովդ ունենալու անկերպարան մէկ պրուածքիս օրինակը՝ յորում չղիտեմ
թէ հոգւոյ յաւիտենականութեան խորհուրդը, այսինքն ժմի. գարու-
րարձաստիճան նախապաշարումը, կամ, տիեզերքի անէծքներէն առաջ-
նոյն՝ կը անքին Ահ ու Քհ պիտի գտնե՞ս, որ աւելի քերականական կանոն
մ'է՝ ի օրինակօք ասացուածոց, ցնորք մը տղայ ու տղէտ միտքի, ի մի
բան՝ անարգանք արուեստի, որ զկեանքը կը գեղազարդէ: Օ՞ն, մատի՛ր

ի քնին իմ այս բանից, և պիտի համոզուիս, բայց պիտի չդանդաղիս
վկայել թէ յիմ հոգին եղած զգացական ազդեցութեան մը քնդունելուա
թիւնը գրել տուած է ինձ ներփակեալը՝ զոր ըստ փափաքանացդ կը
յդեմ քեզ, և գիտեմ թէ զայն՝ իւր համայն թերութեամբքն հանդեռն՝
սիրելի մը յիշատակն ըլլալուն համար միայն պիտի պահես, զի սիրա-
յին յիշատակ մը յարգելը՝ ուրն արդ իւնաւորել կը նշանակէ:

Քոյդ ԵԶՆԻԿ

ԾԱՌԻՒՄԻԿ ՏԵՐԵՎԱՅՐԻՒ

Գուրբու կշարժես, ոու հիմ ծառիկ,

Կ'Յ շոյս այսպիս

Ծերացեր ես

Տիրանիրդ են վայրընիցիկ

ի'այնիան սժոյն

Կ'իյնան խեռյն

Եռնեցովն հողմոյն ձըմերայնի

ի'այնակս մընսան մեր հողանի :

Մատիկ, մ'ըլլար այնիան ողիուր,

Մրժի անձուկ

Լ վազանցուկ,

Սահի տարին երազասուր :

Չիս լինակիր,

Կանաչ կարմիր

Ամիկ մ'անդրին կը պճնի զինգ

Մարը էիմ հըրաշապիս :

Թրզմ. ի զերմ. բնազր.

ԿԵՕԹԵ

ԵԶՆԻԿ ՓԱՓԱԶԵԱՆ

Յառաջ բերենի եկմա նդիայի տողեր :

Պէջիկրաշ, 28 Փիսր. 1879

Երեք օրէ ի վեր հիւանդ եմ գարձեալ, նզնիկ՝ — Օրացոյցիս մէջ
կը հշանակեմ այն օրերն ուր սովորականէն աւելի տկարութիւն կ'զգամ,
երբ որ մ'ինձ յայց գաս նորէն, ցոյց տամ քեզ այդ նշանները, քե՛զ որ
ցաւակից սիրտ մ'ունիս . . . և Ա'հ, կարեկից գէմք մը տեսնելով կը
մեղմտնոյց ցաւդ, և ա՛լ կը մոռնաս գեղերդ, կը մոռնաս մանաւանդ թէ
քարտափառ մորգեր կան աշխարհիս մէջ: Եւ իրօք կա՞ն միթէ քարտափառ
մորգեր. ես չեմ կրնար ըմբռնել. . . Յաւէտ պիտի չկրնամ ըմբռնել
որ սիրտ մը քարի փոխարկուի. երբ կը տեսնեմ տիեզերաց մէջ որ քարն,
ապաւառք քարն անգամ դալար կ'զգենու, փափուկ փայփայուն երես մը
կ'ընծայէ՝ փափկագոյն կուսին թարմագեղ երեսին պէս, բողոքելով
այսպէս Արարշին զէմ որ . . . սիրտ ստեղծած չէ զինքն:

❀

100

Երեկ երիկուն երբ մայրս ծրարդ երկու ձևուցք մէջ բռնած, ներս
մտաւ խցիկէս, ուղեւորութենէ կարծեցի թէ կը դառնար. ա'յնքան
աշազին էր ծրարդ, և ա'յնքան ծանրագին Բացի զայն անհամրեր. և . . .
երբ վերթերն ելաւ մէջէն, չէ՛, չես կընար երեւակայել սրաիս յուղում
այն ատեն: Ա՛հ, այդ գիրքն . . . այդ գիրքն ի՞նչ է, բարեկամ. ի՞նչ է
վերթերն. Տրեշտա՞կ է, գե՞ւ է: Եթէ բոլոր այդ տառերը իւելով գրքին
մէջէն՝ զանոնք ի մի ձուլել հնոր ըլլար, նոյն ի՞նք էից ի՞նչ հետ գէմ
առ գէմ պիտի շգտնուէի՞նք միթէ: Որքա՞ն վսեմ, մանաւանդ որքա՞ն
Ծշմարիտ է խօսքդ երբ կ'ըսեն. «Վշտահուր սիրսոս այդ երկնարեր մա-
տենկան առջեւ յառանձնութենոն բացած միջոցիս, կարծես թէ Մովսէս
մ'եմ և Աստուծոյ հետ կը խօսիմ ի Մինս . . . »

❖

Չիս ո՞ւր կը հրաւիրես, նզնի՞կ. Ալէմտա՞զ Ա՛հ, ճամբան շատ եր-
կոր է, և գէպ ի վեր կը առնի, միշտ գէպ ի վեր: Կը յիշեմ թէ հնի
ամզիրը մինչեւ տանեաց կը մատէին, հնի ա'յնքան մօտ է երկինք:
Կրնայ մարդ շդառանալ Ալէմտազէն: Հզարձաւ նարլեան, Պէշիթաշլեան
չվերագրձաւ. Ալէմտազէն . . . Մի՛ զիս հնի հրաւիրեր: Եթէ նոյն իսկ
վերագրանամ անտի . . . ճամբան նուռազ երկար է, այլ միշտ երկար. և
գէպ ի վար, միշտ գէպ ի վար. և անդո՞ւնզն է ճամբազորհին ծայրն . . .
անյատակ անզունզն:

❖

Դամբարամ(*)իս վրայ կը խօսիս, այլ չես խօսիր գամբանակիս
վրայ: Հաւաքածոյս զայն չի՞ պարունակեր միթէ: Գո՛ւն ուրեմն պիտի
գրես գամբանականս. Զերազ, Պէրպէրեան, Դարեզին (անմոռա՞ցն Գարե-
զին) պիտի խօսք առնուն ուրեմն գամբանիս վրայ, և ձեր խորափորհուրդ-
որտաթափանց ձայնէն մեռելները պիտի գուրս գան գամբաններէն,
ողբացելոյն ողբը լսելու համար . . . Այլ, ո՛չ, ողբ չեմ ուղեր, չեմ
ուղեր ես գամբանական . . . Երբ աշունն հանի, մահաշունչ աշունն.
Երբ ծառին վրայ գողզզայ գեղագոյն տերեւն. Երբ վէմն աւելի ցրտա-
նայ, ցրտասարսուու վէմն. յայժամ, ո՛ բարեկամ, յայնժամ. . . այլ երբ
ո՛չ ոք ըլլայ գերեզմանատան մէջ՝ բաց անբարբառ. մահարձաններէն,
երբ հնի ո՛չ ոք գեզերի՛ բաց ի գոյ աերեւներէն. Երբ անդ ո՛չ ոք ձայնէ՝
բաց աշնանային հովէն, յայնժամ միայն, առաջնորդուած որ ասոզէն
որ կ'ուզես (ամենագեղն իր քոյքերուն Սայլն է քու Աստեղատուն)՝
ուզզէ՛ քայլերդ, նզնի՞կ, գէպ ի շիրիմն նզիային . . . և զիս պիտի գտնես
նստած տապանիս վրայ . . . և հո՞ն պիտի պատմեմ քեզ սէրս և կեանքս,
պիտի պատմեմ քեզ սէրս և մահս . . . և շիթ մ'արտօոր պիտի հեղուն
ականողիքդ . . . և այդ շիթն իմ բոլոր գամբանականս պիտի ըլլայ:
«Զոր ինդրեմս համայն ուխտիւք՝ է շիթ մը լսկ արտասուք» :

(*) Եղիս 1878ին լոյս ընծայած է այս խորապով՝ 28 էնոց զրբոյկ մը որ
կը պարունակէ Յ դամբանական, Յը Զերազի, Յն ալ իր զրէն ելած:

Նզնիկի եղրօր աղջկամ՝ Օր. Մահրինէի հիմէնին առքիւ օնորհաւորագիր
մըն է նեսնենալն ալ, ուղղուած փեսին Տիար Անտոն Թէյեանի :

Անձու առանձնութեան յարեալ՝ կը սուզուի յիշտտակաց հրապու-
րանբաւ աշխարհին միդամածային ալուց մէջ, ուր գաղտափարային մարմ-
նացմամբ կը գերերեւին ազնուտտիպ կերպարանք՝ արևուն ներքեւէն
առ յաւէտ անհետացեալք: Այսպէս, յաճափ կը տեսնեմ չին աւագե-
րիցանց աւագագունին: Ակիւտարի այն եղական Տ. Յովհաննէս Աւագ-
Քահանային անդրանիկ որդին, երիցս ողբացեալ Փափազեան Գարեգին
Էֆէնտին, որ եթէ չլինէր Աստուած զեզոյ գերտափարան՝ Աստուածէն վեր
ապաքէն պիտի պաշտէր Իեղեցիկին: Ամէն ինչ որ այդ չքնաղ անձէն
երկրի վրայ կը մնայ՝ զիր ու գործ՝ կը կը Գեղեցկին դրոշմն. ընտրող և
ստեղծիչ՝ որքան պաշտող՝ հանդիսացաւ Գարեգին Էֆէնտին Գեղեցկին:
— Եւ զուք, Տէ՛ր, իր քնտրեալ իրեւ մայր կ'ընդունիք Զեզ, և իրմէն
ստեղծեալն՝ իրեւ ամուսին: Գեղաշնորհ երիտասարդ թարմատի, այն-
քա՞ն կը նմանիք ե՛ւ զուք Մակրինէին, մինչ զի գեղեցկարեր Ամպէր
իւր մայրը Զեր ալ իրական մայրն ըլլալ պիտի կարծուէր անծանօթ Զեզ
մարդոցմէ: Զգիտեմ Զենէ ո'րն աւելի շնորհաւորել ընտրական կարո-
ղութեան նկատմամբ, զշէ՛զ թէ Զեր խօսեցեալք, որ այն վայրինին՝
ուր զիրս պիտի կարգաք՝ պիտի եղած ըլլայ Զեր պատկեալն: Եթէ
գտնուէի հասարակութեան մը մէջ որ զիս հասկնա՞ը և եթէ այդպիսի
գործի մը համար պահանջեալ հեղինակութիւնն ունենայի, ամուսնական
պակի հանգէսն յետոյ պիտի կազմաւորէի գեղեցկագիտական պակի
հանգէսն, և յանուն Գեղեցիկին որ իմ Աստուածս է՝ պիտի պատկէի
Անտոն-Մակրինէն:

Ե. ՏԵՍԻՐՃԻՊԱՇԵԱՆ

Ա. ՓՈՐԲՐԻԱՆ

ՔՆԱՐ Գ. ՓԱՓԱԶԵԱՆ (*)

Ո՞վ կենդանի ժպտուն Քընար,
Ոյր կրնէրնոցն է շողն արփոյն,
Մի՛ ներողին, մի՛ հեռանար.
Նա հոդին է, դու ձայնն հոգոյն:

Քընա՛ր մարմնի, Քընա՛ր անուն,
Ո՞յի ևն շարերդ. Էկ՞ր ժո ք ծղի՞՛.
Հայիս յիրկին ուպիս րոշուն,
Եւ զիրդ րոշուն չունիս աղի՞՛:

Կամ քի կարմիր զոյց ժո շրունի՞
Լար ևն ժոյին, զոր շող երկինայի:

(*) Այժմ Տիկին Քնար ներշապուն Արթինեան:

Կամ մայրական շունչ եւ այկունի
Շարժեն մեղմիւ ի մէջ տօնից զուգը ալիքը

Համապատօր տօն ի տա'նի հ.
Տօն երբ ննջես, տօն երբ դարբեուս,
Տօն երբ կարդայ հայր յո Տանիկ,
Եւ դու զերփեից բանս ըզդրունս :

Մեղմից ի պար, անևոյ ի հոյը,
Թողունի ի ճախտ, աւելին ի ժուռ,
Կամ ին ի ժոյդ տիւ, ո՛ մրշոյ
Դենդանատիւ, աստուածառու :

Ըզմին նուազիս, դու զով երգիս.
Ըզմոյսն անեղ, զանեսն ըզդրախ,
Կամ մածակառ ըզմուր Փանգիս,
Ըզմին ըզման ըզմիս :

Երգի յահս. Ելւազ պիսպիս
Ի յն ելմի, Քըմար մանիկի.
Զի՞ փոյր րե զմի, զո՞վ, հի՞մ երգիս.
Ցուղին երգիկ համայն նողիի:

Բամաստեղմին թիւնց վայել,
Ե՛կ ինձ, ո՛ Քնար . . . Այլ հնացա՞ր.
Զերդ ոսկեզմին հաւրկ կ կապտի
Ըզմին, ո՛ Քնար, ոսկի Քըմար :

Ե. ՏԵՄԻՐՃԱՊԱՅԵԱՆ

Է Զ Մ Ը Ո Ր Բ Ա Ն Ո Ց Ի Օ Ր Ա Գ Ր Է Ս

Գուղիի, Կիրակի 22 Հոկտ. 20

Այս առաւօտ որբերէն շատին քայլերն ու աշքը Որբանոցի մուտքի
դրան ուղղուած են. ազգական ու բարեկամ այցելուներու սպասելու
արտօրանք մը, անհանգիստ խայտանք մը կայ իրենց կերպարանքին
վրայ ինչո՞ւ պահեմ, ես ալ, անոնցմէ բոլորովին տարբեր հանգամանք
ներով որբացած մը այսօր, Կ'սպասեմ սրտիս մօտիկ գէմքերուն. Ներսիս
գիս թեթեւ ու քաղցր վլոււկ մը կայ որ իրերուն և մարգոց՝ կիրակին
հարցազրած ճառագայթումէն կը բիի, և օրուան ժամերուն հետ զու-
գընթաց կը մեծնայ ու կը խորունկնայ, Կիրակին, մանաւանդ հոս, շաբ-
թըւան միօրինակ ու ընթացիկ տափակութիւններէն գերազանցօրէն
կը շեշտուի:
Եւ ահա' իցիկիս գուռը կը զարնուի. որբ մըն է որ կ'աւետէ. —

Պարոն, երկու պարոններ եկած են ու վարք ձեզ կ'սպասեն: — Հապճեւ պով դուքս կը նետուիմ, քայլեր զիրար կը խաչաձեւեն, ու բոլոր սիրելի գէմքերս, մինկևափ պատկերներու պէս արագ երեւակայութեանս առջեւէն կը սուրանու ինձմէ աւելի Որբանցին համար եկած ժանօթներ են, Արբանցին մասին դուրսի ըսի-ըստաներու մտալլկումով պայմանա դրական խօսքերն ու ձեւերն ալ մոռցած առաջին խօսքերնին կ'ըլլայ. — Իրա՞ւ է որ հոս կարգ մը տպիրատ մարդիկ որբերը կը շահագործեն: — Ժուժկայ բացտարութիւններով կը յաջողիմ իրենց գերագրգոռւած ջիղերը հանդարտեցնել, և ըլլալիք մաքրագործումի մը յուսադրանքով կը ճամբեմ զիրենք:

Կէս օրէ վերջ բակը կ'իջնեմ. Խոյտարդէտ հազուսաներով և այլա հնչիւն բարբառով այցելուներու բազմութիւն մը խռնուած է հոն.



Ազգ. Կեդր. Արքանց Գուլելիի, Զէնկէլիօյ (Վասփոր)

Վայրապար աշխատանքի լծուած մարդերու, դաւառացի Հայերու քրամիքի հոտը կը տիրապետէ մթնոլորտին մէջ. ոնմիջապէս կը յիշեմ պատոննեկութեանս օրերը, 90ական թուականներուն, Պոլտոյ եկեղեցինեւ բուն մէջ կիրակի տուաւոսներ կուտակուած Հայաստանցի զարիպներու տքնարոյր քրտինքի հոտը, որ այնքան բարկ կու գոր մեր նշրանաշակ քիթերուն իշնչ սեւ ճակատագիր որ, հակառակ այդ երկար տարիներու ընթացքին, տակաւին այս խեղճ ժաղովուրդը չէ կըցեր ազատիլ գրաստայն աշխատանքի վիճակէն:

Սեւ ու հինուկ հանգեթձներու մէջ փաթուուած կիներ, գունաս գլխարկներով և կարկառուած կօշիկներով տղամարդիկ, բոլորին գէմքերը ենորշումած և գոլկահար, անվերսապահօրէն կը պատմեն իրենց տառա պանքին ծերութիւնը. ամէն մէկը կը թուի առանձնացած ըլլալ իր

որբուկին հետո իրենց խօսակցութիւններուն մէջ հանդիսաւորութեան ո'չ իսկ գոյզն նշոյլը կայ. քնդհակառակն իրենց չարժումներուն, նայուածքն ներուն և նոյն իսկ ժափաններուն մէջ կը յայտնուի ժանրակշիռ. ժուժակալութիւնն մը նշկու կողմն մերժ քնդ մերժ բերած զուարթութիւնը բանազօսիկ, շննդու բան մը ունի իր մէջ, որ ո'չ մէկ կերպով կ'այլափոխէ, կը ժափակ մանաւանդ մեր որբերուն ափօրեն խոչուն և գլխահակ կեցուածքք: իրենց գլխուն վերեւ առաւանող բաժանումի, լքումի զիստակցութիւնն է որդեօք որ կը վանէ ամէն զուարթախոչ խօսք ու շարժում. չեմ գիտեր, միայն սա բացարձակ է որ կարօտներու հանգրուանին հասած հոգիներու երջանկութիւնը ո'չ մէկ կերպով կ'արեւէ անոնց վրայ: Հոս գտնուող կիները մեծամանութեամբ մայրեր են, որոնք ամէն երջանկութիւն առ յաւէս կորուած, չես գիտեր տակաւին ի՞նչ ուժեղ և առըր կամուգով մը յանձնապատճան կ'ըլլան այս ճզճիմ խլեսեներուն: Մայրական խորաթափանց տեսողութիւնն ի՞նչ մեծութիւններ կը փնտուէ ու կը գտնէ այս պղտիկութիւններուն մէջ, և այդպէսով անոնք տակաւին իրենց մէջ ի՞նչուն ուժը կ'զգան կառչելու կեսնքի ալեծուփ լաստափայտին:

Ասոկում. . . Աստուած իմ, ի՞նչ կը տեսնեմ. գետին չինալու համար կոնակս կու տամ պատին և աչքս կը դոցեմ չտեսնելու համար անոնց խուզարկու և ցաւադիորէն գաժան նայուածները . . . Սա զիմացի փակ դուռին, որ Որբանոցի պարտէզին կը բացուի, երկու կողմի մեծ պատուհաններու ապակիներուն ետքն, երկաթ ձողերէ տակախ փոքրիկ բազուկներու մէջտեղ, որբերու զլուխներ կը դիտեն այս կողմի մայր ու զաւկի մտերիմ tableauները: Ապահովարար անոնք ալ իրենցը կը փնտուն ու թերեւս կը տեսնեն մանուկ հոգիներու յատուկ միամիս պայծառատեսութեամբ մը Այնքան ոլացիկ ու սուր են այդ նայուածքները, որ կ'զգաս թէ անոնք մորմարեայ սիւներն ու հաստատուն պատերը կը ճեղքին, և, աւազ զ, կ'երթան կորսուիլ անձանօթին և ունայնութեան անսահման վիճին մէջ: Երիցու չորնան այն ձեռքերը որ կոկոնը ցօղունէն բաժնեցին: Ա՛յ չեմ նայիր անոնց, որովհետեւ չեմ կրնար, Գունաշ պանին խոպու ձայնն ամէնուն հետ զին ալ ուշգե կը բերէ. — Հայտեցէք, աօն վարօրը կը փախցնէք: — Ամէնքը սոտքի վրայ են. ժիսրը կը սաստկանայ, արագ և սեղմ զրկափառնումներ, տաք ու կրկնակ համըրյներ, ձեռքպաղներ, կարճ ու վերջին պահուն վերյիշուած մտերիմ յանձնաբարութիւններ, և անպարազրելի հայեացքներ . . . : Նորսագըծաւած կանոններէ, օրէնքներէ բխող կեանքի դժնդակ իրականութիւնը կը պարտադրէ որ մոյրերն ալ բաժնուին իրենց ձագուկներէն, ինչպէս համանման պարմաններու տակ ոչխորները կը չեռացուին ամէն առաւօտ իրենց զառնուկներէն: Բայց օրին մէկը անոնք երբ պարտասին ու ձանձարանն կեանքի տաղտուկն, գարձեալ պիտի վերադառնան այդ ազազութիւններուն քով, ո'չ միայն մոռնալու երեկի խոնչէնքն ու անձական ու մեծ ոյժը որ պէտք է՝ զիշենք վա՛զն ալ ապրեցնելու համար:

ՇԱՐԱՍՏԱՆ

ՅԱ ՀԵՇԻ ԿԱՌԱ ԱՆԴՐԻ ԱՐՄԵՆԻԱՆ ԳՐԱԿԱՆԱԹԻՒՆԸ
ԽԱՅ ՀԵՇԻ ԱՆԴՐԻ ԱՐՄԵՆԻԱՆ ԱՆԴՐԻ ԱՐՄԵՆԻԱՆ ԳՐԱԿԱՆԱԹԻՒՆԸ ՄՔ ՀԵ ԱՆԵցած Ամերիկա Հանգստի Առաջական առումով գրականաթիւն մք չէ առնեցած Ամերիկա Հանգստի Առաջական առումով գրականաթիւն մք որ նոր շունչ մք կրեր իր վրայ և միանգամայն արձադանդը եղած ըլլար իր միջավայրին Գրականաթեան անուամբ հրապարակ զրուած զրէթէ բոլոր երկերն ալ յաւետ փորձեր են և հետևողականութեան զրումք կր կրեն իրենց վրայ Նիւթապաշտութիւնը հոս այնպէս բռնած է ամենը, որ գրականութիւնն իսկ առեւարական ձեռնարկի մք վերածուած է Էտպէս Ամերիկահայը լրագրութիւն մշակած է յաւետ և զրէթէ զլիովին անփոյթ գանուած



Ա. Տ. Խաչատրյան պատճենագիր
(Խաչատրյան պատճենագիր)

Ա. Տ. Խաչատրյան պատճենագիր առաջական գրականութեան վերաբերմումը, որմէ ճաշակ առնելու համար պէտք էր որ իր մէջ ունեցած ըլլար աւելի թիւով ու ուժամագաններ, իմա՞ «զրոց» աշակեաները և յս գաղութիւ լրագրութեան հայրեն՝ կիմեան, Տքթ. Գարբիկեան և այլք նկատի ունենալով ազգայինիներու մեծ մասին անուածթիւնը, ցրուածութիւնը, նաև ձուլումի վտանգը, ջանացածեն գաղթականը հայ տառին անհաղորդ չպահպանը և ճառով ու ճառախօսութեամբ հրահրել անոր ազգային պիրական զնորդները, Զգտութեան մէջ կարելի չէր անշուշտ

գրականութիւն մշակել բռնին գեղարուեստական հմտատովք թողթ թէ յիշեալ անձինք պահանջուած գրական խմորն ալ չունէին, եթէ նոյն իսկ պատրաստի հոգ գտնուած ըլլար գրականութեան

Անհատական փորձերան յաջորդող խմբական ջանքերն աւելի աշքառ և արգիւնաւոր չեղոն գրական ուղղութեամբ Այս կամ նա անունով կազմակերպեալ ալիքներ ծաւալելով՝ մէկ մէկու դէմ սպասնալի կեցուած քեր առին և զրար մզեցին անդուլ ծաք պայքարներու կրկես հանդիսացող լրագրական այս հրապարակին վրայ դժուար էր անշուշտ զուա գրական-գեղարուեստական շարժումներ ստեղծել, մանաւանդ որ հոս ո՛չ ունեւարները կը հետաքրքրութիւն այդպիսի ձեռնարկներով, ո՛չ ուսանողները — մեծագոյն մասը խորթացած, — ոչ ալ հասարակութիւնը որ հակածառութիւններէն համ կ'առնէ և օրուան լուրերով կը գոհանայր Ասով հանդերձ, ժամանակ առ ժամանակ, պակաս եղած չեն գրական ուղղութեամբ մասնակի ջանքեր — ՍՈՒՐԵՆԻՆ, ՊԱՐԻՄԵԼԵՆԻՆ, տաղանդաւոր

գրագէտն ու պերճաբարիսը՝ արձակադիրը՝ գրական տաք շունչ մը
 ծառալած է իր օրով լոյս տևած Ազգի էջերուն մէջ։ Մինչև Անհանի խըմա
 բազրած լոյսը՝ ժամանակին՝ քիչ շատ տեղ տուած է անկ ոստքոն
 գրականութեան ՄՈՒՇԵԴԻ ԱՐԲ ՊՊԻՍԿ. Կորովի գրագէտը չքեղ ու մատա
 յուն արժեք ներկայացնող իր Տարեցոյցներով նոր բմբանում մացաց ցած
 է ընթերցողներուն ։ աքեն սէլ Հայրենիքի իր շարտմօքեայ թիւերը գրա
 կանութեան նուիրած էր կոչնակ տէն տմիս դրական-գեղարուեստական
 թիւ։ մը հրապարակ կը հանէ։ Այս և այսորինակ կողմակի ջանքերն
 դուրս եղած են նոււ շեշտեկի ջանքեր։ Վիեր։ Հնակեան կուսակցուա
 թիւնը շուրջ 10 տարի առաջ սկսած հրատարակել Արագած անուն պատա
 կերապարզ շարտմթթերին մը որ
 գքախատաբար զոհ զուց հրգեհի
 արկածի մը։ Ամերիկահայ Հրատա
 րականալը Համաշխարհիկ Պատե-
 րազ ին վերջերը հիմնեց Փիւնիկ գրա
 կան-գեղարուեստական հանգէսը որ
 մօտ 3 տարի բաւական րեզմաւոր
 և արդիւնալի կեանք մը բոլորեւէ
 յետոյ զաղըցաւ, չկրնալով տոկալ
 նիւթեական Ճնշումներուն Փիւնիկ
 մէկ մէկու յաչորդող խմբագիրները
 եղան ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻ և Ն ՏԵՍԼ-
 իիիլ, որոնք չանացին արծարածել
 գրականութեան ու գեղարուեստի
 հուրը՝ նիւթեականցած այս մտայ-
 նութեան մէջ ։ Ի պատիւ այս ջան-
 քերուն, պէտք է քսել որ Փիւնիկ եղաւ
 անափ ընթաց երեւոյին մը Ամերի-
 կահայ գը. կեանքին մէջ և իր շուրջ Հաւաքեց օրուան հօրահոս գրիշ-
 ները Անոր պատուակուտ աշխատակիցներու շարքին կ'արժէ յիշել անունը
 ԵԼԻՍ ԵՐԱԽԱՆԴ ՄԵԼԻՔԵԱՆԻ որ յայտնուեցաւ իրրեւ լուրջ ուսումնա-
 սիրող և կարող արձակագիր թերթին փայլ տառաւ նոյնովկա իր. ՄԵԼԻՍ-
 ԵԱՆ որ քաջ ժանօթէ է վրնս. գրականութեան Յայտնուեցան նաեւ կարգ
 մը բանաստեղծներ որոնց մէջ առաջնին տեղը կը գրաւէ կ. ԱԵՏԱ. (որ
 բազում զողորիկ քերթուածներ հրամցուց հանրանթեան), ԼՈՒԺ ԱՌ
 ԿՈՐԿՈՏԵԱՆ, ՀԱՄԱՍԼԵԿ, Ե. ԳԱԼՈՎԱԿԻԵԱՆ եւ. Փիւնիկ սոսկ նորահան-
 ներու հանգէսը չեղաւ։ Ան ժամադրավայր մըն էր արդէն իսկ անուն
 հանած զրագէտներէ ումանց, Բնչպէս Արշակ Զօպանեանի, Հր. Նազար-
 եանցի, Արու շանի, Ա. Խաչակեանի, Վրժ. Փափազեանի և այլոց, յաջու-
 զելով անտիպ զրութիւններ հրամցնել Ու Զարդարեանէ, Եր. Արմագեշ-
 իանլեանէ, Ու. Պէրպէրեանէ և. Տուաւ նաեւ թարգմանական յաջող
 էջեր սերպ և պուլկար, ռուս, Շնդիկ և այլ գրականութիւններէ։ Այս



Ա. Խաչակ Քիւրենիսն

(Խմբ. «Առանական»)

կահայ գը. կեանքին մէջ և իր շուրջ Հաւաքեց օրուան հօրահոս գրիշ-
 ները Անոր պատուակուտ աշխատակիցներու շարքին կ'արժէ յիշել անունը
 ԵԼԻՍ ԵՐԱԽԱՆԴ ՄԵԼԻՔԵԱՆԻ որ յայտնուեցաւ իրրեւ լուրջ ուսումնա-
 սիրող և կարող արձակագիր թերթին փայլ տառաւ նոյնովկա իր. ՄԵԼԻՍ-
 ԵԱՆ որ քաջ ժանօթէ է վրնս. գրականութեան Յայտնուեցան նաեւ կարգ
 մը բանաստեղծներ որոնց մէջ առաջնին տեղը կը գրաւէ կ. ԱԵՏԱ. (որ
 բազում զողորիկ քերթուածներ հրամցուց հանրանթեան), ԼՈՒԺ ԱՌ
 ԿՈՐԿՈՏԵԱՆ, ՀԱՄԱՍԼԵԿ, Ե. ԳԱԼՈՎԱԿԻԵԱՆ եւ. Փիւնիկ սոսկ նորահան-
 ներու հանգէսը չեղաւ։ Ան ժամադրավայր մըն էր արդէն իսկ անուն
 հանած զրագէտներէ ումանց, Բնչպէս Արշակ Զօպանեանի, Հր. Նազար-
 եանցի, Արու շանի, Ա. Խաչակեանի, Վրժ. Փափազեանի և այլոց, յաջու-
 զելով անտիպ զրութիւններ հրամցնել Ու Զարդարեանէ, Եր. Արմագեշ-
 իանլեանէ, Ու. Պէրպէրեանէ և. Տուաւ նաեւ թարգմանական յաջող
 էջեր սերպ և պուլկար, ռուս, Շնդիկ և այլ գրականութիւններէ։ Այս

Առաջին մասը՝ մասնաւոր գործութիւնները՝ հանդերձ չեղաւ քննագատելի կէտերէ, որոնց որոշ մէկ մասը կընար զարմանուիլ թերեւս, ևթէ հանդէսը ստիպաւ ուստի շրջադաշտի առաջնական պահանջներու առջեւս թերցումի պահանջները ուրժան որ այս բանաւոր ընդունութիւնը առաջնական պահանջները ուրժան որ այս բանաւոր



Փրօք. ՄՇ. Յ. Անանիկեան

առաջնակարգ գլուխ տար հասարակական գիտութեանց կալուածին ժարժուածներու արձանագրութիւնները անգամ չըրաւ և էապէս անհազորդ մնաց հայ գրականութեան խլրտումներուն իւրեն զրկուած կտորներուն մէջ խիստ ընտրութիւն չըրաւ և տղայական փորձեր ու անարժէք գրութիւններ հրատարակելով վասուց իր գարկին Ուրիշ մարզերու մէջ ևս ոտնձգութիւններ ըրաւ և քիչ մնաց որ ա-

ռաջնակարգ գլուխ տար հասարակական գիտութեանց կալուածին ժարժուածներու արձանագրութիւնները անգամ չըրաւ և էապէս անհազորդ մնաց հայ գրականութեան խլրտումներուն մէջ խիստ ընտրութիւն չըրաւ և տղայական փորձեր ու անարժէք գրութիւններ հրատարակելով վասուց իր գարկին Ուրիշ մարզերու մէջ ևս ոտնձգութիւններ ըրաւ և քիչ մնաց որ ա-

պայմանական ամէն թերութեանց, չեշտե՞նք որ ան նոր գրականութեան մէջ, աւելի ճիշդ՝ հիմք գրաւ անոր, որ թերեւս ծիլ արձակէ ապագային և ինքզինքը յայտնաբերէ տւելի յատակ ու վաս գոյներով, Ստոյգ է որ ամերիկահայ հասարակութիւնը գրական կարկառոււն զէմքեր հանած չէ իր ծոցէն, և սակայն այս գաղութիւն մէջ լոյս տեսած են գրքեր որոնք կրնան հայ գրական հրատարակութեանց առաջին կարգը գատուիլ, Ասոնք չեղինակութիւններն են անմաց որ կամ կարճ այցելութեամբ մը պատուած են մեր գողզութը, կամ սոսկ հեռուէն ըերած են իրենց մասակարգութիւնը մէջ առաջին առաջնակարգ գործութիւնները կը գրաւեն Հայրենիք Հրատարակականի կողմէ լոյս ընծայուած հատողներէն շատերը, Այս մարտին



Տեք. Արօնի Տէր-Մարկոսեան
(Խմբ. «Խուժակօթ»)

Ե որ հրագարակ հանած է երկեր Ա. Ահարոնեանէ, Աւ. իսահակեանէ,
Շիրվանզադէէ, Ա. Անտոնեանէ, Է. Ակո-
նունիէ, Սիամանթոյէ, Տիկին Զապէլ
Եսայեանէ ևն. , Ան. Վ. Վահան Հայու ընտու

Օրուան գրականութենէն երբ Ամե-
րիկա Լոյս տեսնող հայ գրքերու արձաւ-
նագրութեան անցնինք, կը տեսնենք որ
ուսումնասիրութեանց շարքին մէջ աչքի
կը զարնեն ՏՊԹ. Յ. Թիրելլելլելլնի Հայ-
կական Տաղաջախուրիւն ու Հայրենի
գլուխումները, ԲԱԲԴԼՆ ԵՊՍԿ. Կիլիլ-
Սլիրելլնի Քաջն Պարդանք, ՎԱՀԱՆ-
ՔԻՒՐՃԵԼԼՆԻ Սահակ Մհերովովը, Վահան
Մամիկոնեան ու Պատմական Կիլիկիան,
Ա. Յ. Սինանելլնի Պարդանանց Պահե-
րազմը, ՏՊԹ. Ա. ԳԱԲՐԻԼԵԼՆԻ Հայ
Ցեղը, Մ. ՄինԱՍԵԼՆԻ ԲԱԱՉՐՃԱԿԱՆԻ Մը
Ներշնչումները, Մեր զգացումները, Կրա-
կան Խեհալները, Ա. Ա. ԵՌԵՒԿԵԼԼՆԻ Արարատ-Կովկասը, Հայկականը, Ա.
ՆԱՐԵԿԵԼՆԻ Գրուպներ Հ. Յ. Գ. Գրուպութերինից, ՏՊԹ. Յ. ՊՈՂԱԾԵԼԼՆԻ
Հայ Ցեղը Հոգերանուրիան Լոյսին Տակը, Ա. ԶԱԳՄԱԳՃԵԼԼՆԻ Պատմուրիւն
Հայոց ևն. — Վիսուական երկերն յայտնի են Շիրվանզադէի նօր պատ-
մուածները, Արամ Ահարոնեանի Այն սկզ օրերունք, Ա. Մելիքի Խորտակ-
ուած Երկիլիմներ ևն. — Բանաստեղո-
ծական երկերն կան Սիամանթոյի
Ամրողական Գուծը, Աւ. իսահակ-
եանի Հայրենի Աղբաւրիցը, Կ. Սիստիք
Գուսաններիցը, Հայտն Նաթալիի
Սկրի և Աղեղուրիան Երգելն ու Քեզին,
Լութեր Կորկոսեանի Հրեղին Երգերը,
Լութեր Մինասի Նիրկարին ու
Այգերզը, Եր. Մեսփաեանի Քերուած-
ները ևն. : Ճառախօսական-քերթո-
ղական երկերն են Ա. Ահարոնեանի
Հայրենիին համարը, Է. Ակնունիի
Բողոքի ճայնը ևն. : — Թատրերգու-
թիւններն են Թէկատինցին Ո՞ր մե-
կուն հետեւը, Հայտն Նաթալիի
Արյան Պիլը, Եր. Մեսփաեանի Սկրին
ալ զօրաւորը, Սիրվարդի Զախաջախ-
ուած զանկերը, Վահան Թօմթովենցի Գարունին սիրը, Ա. Հայէնի Տան-
ըլուածները, Կարկառուն կամարները ևն. : — Նկարագրական երկերն են

Մ. Սիաման



Վ. Ա. Արացիկիան

Զ. Եսայեանի Մուրատի ճամբորդութիւնը, Եղիշե Առքանեանի վասպուրականի հանաւութիւնը և այլ մասնաւթիւնները կ'արժէ յիշել Տքիթ. Յ. Թիրեագեանի Պուտրին, Մ. Համբարձումեանի Զինուրը Վակոր Խաչմանեանի Ծպուն Տիկինը, Գեորգ Սարաֆի Պատույ Եսեւինը, Թ. Զարդարեանի Երևանի Տայխարիի մերը, Մ. Գույշյանի Տէյբամէնձեանի Աւեռուածները և այլ Ասոցյան զատ, յիշատակութեան արժանի են Կամեր Հայրինին, Ազգի, Ասպարհի, Վերածնորինինինին, Կոյնուի և Պահակի բացուո թկները, Պահարնի հայ գրականութեան գրք, աւագածոն և զանազան վերատպութեան, բնչով Բնիշի նորավիկերը, Պէտքթաշեանի Տաղեւու բատրութիւնները, Դամբականի Տաղեւու բատրութիւնները, Ետքանի Աստվածները ևն, Պէտք է յարել սակայն թէ վերատպութեանը կատարուած են յաւէտ նիւթական շահու ակնկայութեամբ և ոչ թէ գրք, Ճաշակի գարկ տայու նպատակաւ:

Չուտ Ամերիկահայութեան արտագրութիւնները եղող երկերը նկատի ունենալով, կը գտնենք թէ անոնց մէջ որոշ չափով արժէք ներկայացնողներն են ուսումնասիրական աշխատութիւնները Եւ ատիկա անո՞ր համար անշուշտ որ ուսումնասիրութեամբ պարապող մշակներուն մէջ կան ողբացեալ Տքիթ. Թիրեագեանի, Բարզելու նպականի, Վ. Քիւրենիկեանի, Մ. Անանիկեանի և այլ կարող անձեր որոնք երկարաշունչ հրատակութիւններ պրապելէ, վերլուծելէ, անոնց վրայ աշքի լոյս թափելէ չեն յոցնիր և չանագիր կ'ըլլան խղճամիտ գործեր հրապարակ հանելու — ներբողի անվերապահ խօսքեր չունինք սակայն ամերիկահայ գրականութեան բուն իսկ գեղարուեստական տեսերուն վերաբեր մամբ, որոնք համեմատաբար բազում երկրագուներ ունին՝ ինչպէս այլուր նոյնական և հուս Ամերիկահայ բանաստեղծութիւնը՝ շատ չնչին բացառութեամբ՝ չետեւակութիւններ կ'արժէ յիշել Տքիթ. Յ. Թիրեագեանի Պուտրին, Մ. Համբարձումեանի Զինուրը Վակոր Խաչմանեանի Ծպուն Տիկինը, Գեորգ Սարաֆի Պատույ Եսեւինը, Թ. Զարդարեանի Երևանի Տայխարիի մերը, Ազգի, Ասպարհի, Վերածնորինինին, Կոյնուի և Պահակի բացուո թկները, Պահարնի հայ գրականութեան գրք, աւագածոն և զանազան վերատպութեան, բնչով Բնիշի նորավիկերը, Պէտքթաշեանի Տաղեւու բատրութիւնները, Ետքանի Աստվածները ևն, Պէտք է յարել սակայն թէ վերատպութեանը կատարուած են յաւէտ նիւթական շահու ակնկայութեամբ և ոչ թէ գրք, Ճաշակի գարկ տայու նպատակաւ:



Նոթան Տէյբամէնին
(լուս. «Փիւնիկոս»)

բացառութեամբ՝ չետեւակութիւններ կ'արժէ յիշել Տքիթ. Յ. Թիրեագեանի Պուտրին, Մ. Համբարձումեանի Զինուրը Վակոր Խաչմանեանի Ծպուն Տիկինը, Գեորգ Սարաֆի Պատույ Եսեւինը, Թ. Զարդարեանի Երևանի Տայխարիի մերը, Ազգի, Ասպարհի, Վերածնորինինին, Կոյնուի և Պահակի բացուո թկները, Պահարնի հայ գրականութեան գրք, աւագածոն և զանազան վերատպութեան, բնչով Բնիշի նորավիկերը, Պէտքթաշեանի Տաղեւու բատրութիւնները, Ետքանի Աստվածները ևն, Պէտք է յարել սակայն թէ վերատպութեանը կատարուած են յաւէտ նիւթական շահու ակնկայութեամբ և ոչ թէ գրք, Ճաշակի գարկ տայու նպատակաւ:

կայծը Ամերիկահայ վիճակը ութիւնն անդոյն է, անչեղ և անաբուեստ
 Հրապարակ զքուած թատրոնութիւններն առհասարակ քարոզ կը կար-
 դան և ճառ կը բուրենու Դուռն ուրեք Շահան Նախալիի Արշան Պիկին
 պէս քիչ շատ ներկայանալի երկեր լոյս կ'ընծայանու եւ եթէ, այս
 այսպէս ըլլալով հանգերձ, առկաւին Հրապարակը ողողուած կը գտնենք
 գրագէտի կամ բանաստեղի հովեր առնող գրչակներով, պատճառն
 այն է որ լուրջ քննագատութիւն զոյութիւն չունի, և ամէն կուսակ-
 ցութիւն իր առաջ պարագաներութիւնը կը սեպէ ջատագով հանդիսա-
 նալու զրիչ շարժող իր
 ընկերոջ, ո՛րքան ալ որ
 զբական հայեցակեսէն
 ոչնչութիւն մը ըլլայ
 ան լիւ արդէն իսկ,
 ներկայիս, շտա քիչեր
 կան այս գաղութիւն մէջ
 որ կրնան չտարուիլ օր-
 ուան հոսանքէն և մնալ
 գեղարուեստի իրենց
 պաշտամունքին մէջ
 անխախտ Այսպիսիներ
 գիտեն թէ աժան ժո-
 զովրդականութիւն մը
 չի սպասեր իրենց, և
 սակայն անոնք կը բո-
 ւականանան հոգեկան
 այն ներքին գոհոնա-
 կութեամբ զոր կը ներ-
 շընչէ գեղարուեստի
 պաշտամունքը, Մենք
 կը սիրենք յուսալ թէ,
 վազ կամ անազան,
 կիրքերը պիտի լուսն և
 հեւ ի հեւ օրագրու-
 թիւնը տակաւ աեղի
 պիտի տայ գեղարուեստական գրականութեան առջեւ՝ որ իրեն ճամբայ
 պիտի հարթէ նաեւ այս գաղութիւն մէջ, և ապազոյ քննադտոր ներ-
 բողի խօսքեր պիտի ունենայ գաղութեան այն սեռերուն նկատմամբ
 եւս որոնց մշակները, ներկային, մեծաւ մասամբ զորկ են իրենց ան-
 ձերուն գերագրուած կոչումներէն:

Ցովի. Աւագեան

ՅՈՎԼ, ԱԿԱԳԵԱՆ

Նիւ-Յօրֆ, 30 Մայիս 1921





ԱՌ ԱԶՆՈՒԱԾՈՒԵՆ

ՏԻԿԻՆ ԱՍԹԵՆԻԿ ԹԱՐՁԵԱՆ

Զմայրանօֆ ևս պատկառիմ,
Երբ տեսնեմ Ձեզ շրջապատուած
Զաւակիներով զողորիկ, ուշիմ,
Մոր համբոյրով այժերելին բաց :
Եւ յակատայս յիշեմ խսդոյն
Հռովմայ բամբիշն առաջինին
Որ աշնաւիկս ականցն ոսկոյն
Նախադասէր որդիին անգին :
Եւ պարձանօֆ նա ցոյց կու տար
Մեծահարուս մի այլ տիկնոչ
Խւր մանկըսին ուսմամբ զարդար,
Գրկացը մեջ յուսաբողոք :

Այնպէս եւ Դուի, Տիկինն ազնիւ,
Ուրախ եղիմ միշտ բարպանձ,
Ցիշեղով որ Բախսին անիւ
Ձեր գրկաց մեջ զորեց մի զանձ :

Եւ այդ զանձն ևն Ձեր զաւակունիք
Որք մարդկութեան, ազգի'ս ևն յոյս.
Դուի ծաղկաւան՝ նոյն ծաղկունիք,
Միրոյ քահին հոգիվառ լոյս

89. 2. Ապրիլ

Պ. Հ. ԱՌԱՄԵԱՆ

ՏԱՐԱՎԱՐԱՆԻ ԲԽ ՄԵԶ ԱՊԵԳԱՆԻ

Ա. սորանքի շարչարանքներուս մէջ ճշմարիտ վայելք մը եղաւ այն երեք շարաթթները զորս անցուցի Տարան, կիւզնուի եղերքը, նաև վարաններու ալիւրի մեծ գործարանին մէջ: Հո՞ն այլ եւս ազատ էի վայրկեանէ վայրկեան սատիկաններու կամ Սէվիտի պաշտանեաններու կողմէ ձերբակալուելու և քշուելու մղաւանչէն: Պոլիսէն ճամայ հանուելու, այսինքն երկու ամիսէ ի վեր, առաջին անգամն էր որ քիչ մը համարձակ շունչ կրնայի տանելու միանգամայն կեանքի անհրաժեշտ հանդիսար վայելք:

Պ. Մարտիրոս Շալվարճեան՝ վարիչը այդ մեծ հաստատութեան, որ 30,000 թուրք զինուրներու օրական ալիւրը կը հայթայթէր, զիշերները կ'անցընէր հաստատութեան մէջ, մօտէն հսկելու համար աշխատաւթեանց, որովհետեւ աղօրիքները՝ օրուան 24 ժամերուն՝ անընդհատ կը գառնային, ցորենք ալիւրի փոխելու համար: Պ. Շալվարճեանի ներկայութիւնը, ամէն իրիկուն, նոր վայելք մը կ'աւելցնէր ու կը սրտապնդէր հոն առաստանող տարագիր Լայերը որոնք իրբեւ գործաւոր կը ծառայէնի հաստատութեան մէջ:

Իմ հոն երթալէս քանի մը օր վերջ եկաւ նաև նզիս Առաջիկեանը, Ժամանակի «Նոր Քաղուքագէտ»ը, որ նախ իրբեւ զինուրը շարչարուելէ ետք՝ տարագրուոծ էր, և հոս ու հոն թափառելով՝ ինկած էր Տարան և ի վերջոյ Անասնեանի ու իմ յանձնարարութեան վրայ Շալվարճեան եղբայրներու տապնջականութիւնը վայելած: Ենոյ, կամաց կամաց, ուրիշներ ալ եկան միացան մեզի, ինչպէս Ակունի, Լեւսն Մողեան և յետոյ Արամ Անասնեան Բոլոր այս խումբը առաջարկ կը կերակրուէր Շալվարճեան եղբայրներու հոգածութեամբ:

Ու այս հանգստաւէտութեան մէջ, կը մոռնայինք մեր կրած ու կրելիք տառապանքները. մեղի այնպէս կը թոււէր թէ խաղաղ և երջանիկ օրերու մէջ՝ օգափոխութեան գացած էինք կիւզնոսի եղերքը, Լամբարդի լեռներուն զիմաց:

Բայց մէր երազը երկար չաեւեց: Իրիկուն մը Պ. Մարտիրոս Շալվարճեան եկաւ, սովորականին հսկառակ՝ տիտոր և մտածկոտ դէմքով մը Ռւզեցինք պատճառը հասկանալ, պատասխանեց թէ բան մը չկար և թէ պարզապէս գործի մը համար սիրաթ նեղացած էր: Բայց զիշերը, երբ ինք և և առանձնացանք այն սենեակը ուր երկուքս կը պառկէինք, իմ ստիպութերուս վրայ ըստ:

— Զեր այստեղ ներկայութիւնը իմացուուծ է: շատ կը վախճամ որ այս օրերու յանկարծ գործարանք պաշարեն ու մանրակրկիտ խուզարկութիւն մը կտարարէն . . . եթէ բանուիք ձեր զիճակը շատ գէշ կ'ըլլայ և մենք ալ հաւանորէն կը վատնգութիւնք:

Արգարեւ շատ հիմնաւոր էր Պ. Շալվարճեանի այս երկիւզը, իրենց գրաւած զիրքն արգէն թուրք պաշտօնեաներուն նախանձն ու տակելու

թիւնը զրգուած էր իրենց գէմ. և եթէ մինչեւ այն տուեն զիրենք չէին
աքսորած Տարաննէն ու զէպ ի անսպառք քշած, պատճառն այն էր որ
պէտք ունէին անսնց ազօրիքներուն իրենց զինուորները կերակրելու համար:
Դիմէի որ երկու օրէն Գօնիայի առաջնորդ Գարեգին Վլդ. Խաչտա-
մուրեան Տարաննէն պիտի մեկնէր զէպ ի Սամանիէ, որոշեցի անոր Տետ
Ճամբաս շարտանակել և ընկերներուս ալ յայանեցի որ պէտք չէր չարտ-
չար կերպով զործածել այնքան աղնուաօրէն մեզի բնծայուած ասպըն



ՀԵՇԻ ԱՆ ԱՐԵՆԻ ԹՀԵՊԻ
ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԱՆ

ջականու թիւնը Անոնք ալ պատրաստուեցան մէյմէկ նոր ապաստանա-
րաններ Շաբել իրենց համար:
Հետեւ նալ օրը գացի Գարեգին Վարդապետի մօտ ուր անցուցի զի-
շերը և առաււն կանուխ ճամբայ ելանք, երկութւողիով, զէպ ի Սամանիէ:
Մինչ չուկասը քր կ'անցնէց պարակներու մէջէն ու կ'ուղղուէր
զէպ ի Քիւլէկի չարաշուք կայարանի, վականին պատուհանէն ահսայ
Շալվարձեաններու զրծարանը ծառ երով չըչ ապաստուած: ու ափրօրէն
յիշեցի այն անզորութեան քանի մը շալմէները զորս անցուցած էի հոն,
զերսկուէ առաջ մեր զժիսային գնացքը զէպ ի անծանօթ սարսափները:

Եղիպատիք, 1921

ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԱՆ



ՈՂ ԶՈՑՆ ԱՌ ՀԵԼԼ Ա.ԳԱ

Անոնք որ առիթն ունեցեր են Հելլադայի ծովափունքը եղերելու և իրենց մտքին մէջ բանել մը ունին իր վերյիշում մեծ ազգի մը մեծագոյն անցեալէն, իրենց յիշողութեանը մէջ պատկերացած պիտի տեսնեն անպատճառ այդ երկրին պատմական անցեալին դրուագները:

Նոյնը պատմակցու ինձ, երբ «Գլէօրագրա» կը տանէր զմեզ նզէականի գեղածիծաղ ջուրերուն վրայէն, կիտադրուած՝ կղզիներու և կղզեակներու անհանում խումբերով, որոնց ամէնքն ալ անցեալին մէջ իրենց կառարած գերէն գաղանք մը ունէին տալիք, և այսոր, իր վկայ կանգնած անմուռնջ՝ ուղեւորին լը մասնանչէին այն ճամբան ուրիէ պարս էր յառաջանալ նա անվրէպ: Այսպէս կը սահէր կ'անցներ «Գլէօրագրա» կղզիներու մանուածապատ կիրճերէն, երբ հորիզոնին վրայ նշմարնեցաւ հեռուանց ՄԻԼՈ կղզին:


Ի՞նչ հակտպատկեր կը ներկայացնէ այդ անջրդի սեպ կղզին՝ իր փառաշեղ անուան հետ՝ զր կը վայելէ այսօր գեղարուեստի աշխարհին մէջ. Ի՞նչ հպարտութիւն կ'զգայ այսօր, որ կըցած է 23 դար ամբողջ անվթար պահէլ իր մէջ հնոյն Հելլագոյնի ամենամեծ զաւակներէն միոյն հանճարին հիմաքանչ մէկ արտագրութիւնը, որպէս զի օր մը զայն յանձնէ ապագայ մեծ ազգի մը գուրգուրացող ինամքներուն. չէ՞ մի որ 1820ին այդ կղզին մէջ գտան Յրանասցիք հնութեան մեծագոյն աղբագործին՝ Փիգիասայ ձեռակերտն, Ասոյիլի արձանի, կղզին անուամբ կոչուած Միլոյի Աստիլի, թանկազին և անզու գտկան հնութիւնը փարիզու «լուգր» թանգարանին:

Միլոյէն անդին ցամաք չերեւիր այլ եւսւ: «Գլէօրագրա» կ'արտորայ ժամ՝ տուաջ անցնելու Մաֆարանը, նաւորդաց այդ անցքը վատնեցաւոր՝ ուր ծովը միշտ կ'եռայ, կը փրփրի ու կը գոռայ, և երանի՛ այն հաւուն որ կ'անցնի այդ խռովայրզ վայրէն, ծովուն ու հովին քմահաճոյքին առանց ենթարկուելու: Եւ մենք բախտաւորութիւնն ունեցանք հող կէ անցնելու հանգարտ օղով, և դէպ հիւսիս ու զջուելով մտնելու Յանիակնի խաղաղ ջուրերը Եւ ահա կը պարզուի աշքից տուշեւ նկայիլինը, լոյն խորշի մը մէջ կանգնած, բրաւելով յունական ազատագրութեան պատմութեան ամենափայլուն էջերէն մին. Հո՛գ էր որ փշրուեցաւ բարսրոս ազգի մը նաւատարգիզը որ եկած էր խանճարուրքին մէջ խեղդել ազատութեան մեծ կռիւնի առիւծասիրտ զաւակները. այդ աննշան ծովախորշին մէջ անդի ունեցաւ հելլասակն երից ազգաց տորմիզներուն հանդիպումը բարբարսաց նաւերուն որոնք վշրուեցան և այրեցան: Այդ օրէն իսկ պատուեցաւ Յունաստան և թօմօթափեց սորեկութեան ու անարդււթեան իր լուծը դարաւոր:

Բայց «Գլէօրագրա» կը սուրայ միշտ գեղածուփ ալեաց վրայէն, և քանի մը ժամ ետք արդէն կ'անցնինք իթԱկէ կղզին բացէն: իթակէ, որուն անուան կապուած են քաջումարտիկն Ողիսեւս, Տրովադայի պատե-

բազմ և ամեն դարերու ամենամեծ քերթող-երգիչը Հոմեր որ անոնց զբուագներն անմահացուց Միեւնոյն ատեն, կարելի չէ սակայն յիշու զոթենէ վրիպեցնել ուրիշ մատենագիր մըն ալ, ֆէնքլօնը, ա'յնքան հմայիչ լեզուաւ երգած արկածները Ողիսեւսի որդւոյն՝ Տեւեմոքի, որ, ի ինպիր իր հօր, ձովելու վրայ կը թափառի բնդ երկար և նիւթ կը կաղմէ այս զեղմհիւս քերթուածին:

«Գլեօրագրը» կ'առաջէ շարունակ և գիշ յեսոյ կը տանի մօտեցնել զմեղ խողբառի ծովախորչին, որուն հիւսիս գիշ, լերանցամէջի մը վրայ, կանգուն է զես Մի՛ՌՈՒԽՈՒԿՈՒՆ այդ արծուերոյնը որ իր անունը կը կցէ ամբողջ ազգի մը ազատութեան փառապահ պատմութեան: Հոգ, այդ Լերանց սեպերուն վրայ, ափ մը զիւցագներ տարէներով գիւմադրեցին բարբարոսաց դէմ և սկիզբ առնին ընդհանուր շարժումի մը որ ճիշդ մէկ զարու բնթացքին կրցաւ կաղմուիլ, բնդարձակուիլ, երկիրը փրկել տերակներէն, զարկ տալ ժողովուրդին բարգաւածման և անոր յանձնել մերձաւոր Արեւելքի բոլոր ծովերուն գեղանշոյլ մականը: Այս ազդի մը ժամանակակից պատմութեան ամէնէն վսկէմ էջը, հայրենասիրութեան ամէնէն փայլուն օրինակը՝ որուն նմանը ո'չ մէկ ազգի տարեգրութեանը մէջ կարելի է զանել:



Առաջին պիտեսնեան

Բազրասի խորչէն ներս՝ ծովը կը նեղնայ և կը սեղմուի երկու ցամաքի մէջ, Պեղոպոնէս և բուշ նաստան զերար կը զիսեն ակնապիչ, և աչտ հո'ս է որ ՀԵԼԱԱՐՈՒՆ կը պարզուի իր ամբողջութեանը մէջ, Հելլադ՝, պաշտելի անուն անցեալ քազաքիթութեան, մէծ որպան մեծագոյն ազգի մը որ բոլոր հին ունոր ազգաց ստնասուն եղած, մնու ցիր զանոնք անտպական կաթովդ: զո'ւ, խանձարուր դպրութեանց և արուեստից, քու անդիմոդրելի հմայքովդ աշխարհը լեցուցիր, քու հանձարիդ գեղահրաշ ներշնչմումը ամէնքը թովեցիր, զո'ւ, ճառապայմիթ բոցանշոյլ՝ որմէ մաքիդ թռիշները ցուցան, ամէն կողմ սփռելու և բեղմաւորելու համար միտքի խոպան գաշտերը նորանոր քնզաքակիթութեանց ընձիւ զներով: Ողջո՞յն քու հանձարներուդ, ողջո՞յն ձեզ, ողջո՞յն փափեաքնարդ Անակրէոն, քնտարերգակդ Պինդարոս, արծուաթուիշդ Հոմեր, ողբերգուք ևս քիշէս, Սոփոկլէս և Շրիփիդէս, կատակերգուդ Արիստոփան, մեղքածուանդ Հերոդոս, թու կիտիտէս, Քանոնփան ու Պլուտարքոս, մէծդդ Պղատոն և Արիստոտէլ, իմաստունդ Անկրտ և Լիկուրգոս, աշխարհազիրդ Սորա-

փոն ու Պաւանիսաս, դուք, Համաստեղութիւնը Դպրութեանց, որ լուսառեցիք և կը լուսաւորէք յարաժամ խաւար անկիւնները տիեզերքին: Եւ դուք, Գեղարու եստից չաստուածներ, Միքան, Փողիկղէտ, Փիղիսս, Պրազիղետէս, Լիսիպոս, Պողիկնէտ, Միկոն, Պաւսիսաս, Ապեղէս որ Ծողուցիք յետնոց արձանագործութեան ու Նկարչութեան հրաշտացներ և ատոնցմով զարդարեցիք. Ճեր յիշաւանկարանները, Ճեր քաղաքաները ծածկեցիք մեծագործ շենքերով, կոմողներով, անօթիւ անգրիներով, կանզնեցիք Պարթէնոններ, Քարիստիաններ, Եղէքթրէնոններ, Ճեմարաններ, Թատրոններ, Ամֆիթատրոններ, Կրկէսներ, Տաճարներ, Տարտարովութեան զլուխ-գործոցներ, անշունչ մարմարը ոգեւորեցիք, Ճեր Ճեռակերտներուն թեւ ու հոգի տուիք որ չնշեն ու արփողեն Ճեր հանճարին հմայքն բնդ ոլորտ աշխարհի:

Ա. ՊԻՐԵՇԵԱՆ

Պ Ա Ր Ո Շ Ե Ս Ե Ր Կ Բ Խ Օ Ս Ի

Որիան բժիշկ՝ այնիան հիւանդուրին. — Ժամանակաւ այսքան բժիշկ չկար և հիւանդութեանց թիւն այսքան մեծ չեր ։ Նաքարի հիւանդութիւնը ծանօթ է արդէն. քիչ ատենէն խահուէի հիւանդութիւն մ'ալ պիտի ունենանք և բժիշկները երթալով խահուէի, շաքարի վաճառականութեամբ պիտի զրազին: Աստուած կազի հիւանդութենէն պահէ զմեզ: Այս օրերս յօնքի բժիշկ մ'ալ երեւան ելեր է կ'բան: Այս լուրջ տռնելուս պէս՝ ես իսկ յօնքերուս վրայ անհանգստութիւն մը զգաւ սկսայ. որովհետեւ այս բժիշկներուն ծանուցմանց եղանակը մարդու երեւակայտկան հիւանդ կ'ընէ:

Իրենց խօսակցութեանց մէջ «ինքնինքս գովելու համար չէ որ կ'ըսեմ» ըստզներն են որ ամէնէն աւելի կը գովեն իրենք զիրենք:

Դերեզմանատուններէն միայն պարծանք ակնկալելը մեռնելու որոշ շում տռուտ ազգերու վայել է:

Ազգին մէջ տռկաւին չեն պակսիր դժբախտարար հրապարակախոսներ որոնք կը շարունակեն կարծել թէ լիբր, գող, անառակ, անբարոյական, աւանակ տիտղոսները նուիրելով այն հասարակութեան որուն մէկ անդամն ըլլալու պատկեն ունին՝ իրենց խմբագրական պաշտօնն անթերի կատարած կ'ըլլան, իրենց ընդունած դրութեամբ չվարուող խմբագրաներէն աւելի ազատախօս կը հանդիսանան, ազգին մեծ ծառայութիւններ մատուցած կ'ըլլան: Ասոնք հաւատալ կամ հաւատացնել կը ճգնին թէ ճշմարտախօսութիւնը հայհոյութեան մէջ կը կայանայ և թէ այն որ օրը քանի մը անգամ լիբր, գող և այլն պատուանչանները չի տար քր ազգին՝ շոշորթ է և չահանէր:

Կինը, գրական բացատրութեամբ, պայծառ այլաբանութիւն մ'է, որքան ալ անթափանցելի պաշտի մէջ բնակի:

ԳԱԼԻՒԼԻ ԱԿԱԴԵ

Գալիլիական հեռանքը ուղարկում
Ներքեւ՝ հոգիս կը դոդրդայ այս զիօն . . .
Հո՞ս էր ուրիմ որ օքիցաւ Սէրն անհուն,
Մոկիբ ամբողջ, երկինն անզամ դիւրող Սէր . . .

Ո՛վ Աշարդապիս . . . Յաւերմական լիուրի՛ց՝
Ներկայութիւնով այս վայրեն է լրցուցեր.
Ըզմեզ օնչած օւնչեր կան խորն այս հոգուն,
Այս հոդին մէջ կան Ռեզ դրամած եիւլէներ . . .

Լեռներն ահա՛ ու համբաներն՝ որոնց վրայ
Գուն այսպիսի լուռ զիօնեներ խոսեցար
Աւ ձայնը դեռ կը բրրուայ ու կ'երայ . . .

Արդի՛ Մարդոյ, ահա՛ երկինն ալ պայծառ,
Ու Ռեզ տեսաւ, լրսեց, սիրեց Ռեզ տակաւ
Եւ առաւօս մ'իր ծոցին մէջ Վիզ տաւ . . .

Երևանի, 1918

ՎԱՀԱՆ ԹԵՐԵԵԱՆ

ՊԱՐԱՆԵՑԱԿ ԵՐԵ ԽՈՍՔ

Ոգելից բամպելեաց սիրահարներն այցելում երու հետ հաշտ չեն.
բնու այցելում չեն դրկեր գինեառուն, միշտ անձամբ կ'երթան:

Ամենայն վերապահութեամբ կը փոթանք յայսնել թէ հրապարակի
վրայ յաճախ գործածուած քանի մը փոխարեւական առաջուածներ՝
թէ նուիրագործուած՝ արժանապատուութիւններ վիրաւորելու հոնա
գամանքն ունին խթան՝ ինչպէս զիտէք՝ երկաթեայ սրածայք գործիք
մ'է որով զիւզացին կը խթէ արօրի կամ սայլի լծուած եզները, որպէս
զի քալեն, թաղաքացին ալ երբ Ասրբ-Եար ջուրերը երթայ՝ յիշեալ
շործիքը փայտի մը ծայրն անցրնելով կը գործածէ խթելու էշը, որպէս
զի շուտ քալէ: Էշերուն ներելի չէ յամը քալելը, Արդ, շատ անդամներ
կը կարգանք լրագրաց մէջ: «Ասիկս խթան մը պիտի բլլայ մեր զըս-
գէտներուն և բանաստեղծներուն ևն Պաղ չէ քիչ մը, մանա-
ւանդ թէ վիրաւորել չէ մեր զբագէաներուն և բանաստեղծներուն
փափուկ . . . զիստերը :

Թէ հարուսաներն ինչո՞ւ աղքատներուն կ'օգնեն և իմաստաւերներ-
ուուն չեն նպաստեր. — Որովհետեւ ամէն մարդ կը վախնայ աղքատ
բլլալէ և ո՛չ ոք կ'երկնչի իմաստաւեր բլլալէ:

Զ; Գ. Զ; Ե; Ե . . . Զ Ե Գ. Զ

(ԽՄՅԱԳԻՒՐ), ՄԲ ՅԵՇԱՅԻՆԵՐՈՒ)

Կիսեմ թէ թէլթէ մը ներքին լուրեւու բաժնով հետագայքուողներ չոտ կօն, բոյց չեմ գիտեր թէ անօք միաքէ կ'անցքնե՞ն արգեօք որ թէրթն ե՞նք ալ ունի իր ներքին բարեր, — ևմիազբասան ուշ պատահած գէպքե' որոնք հրատարակութեան սահմանուած չեն և սակայն հրատարակուածներն շա՞մ աւելի շահեկանութիւն ունին, քանի որ խըմ բագրակն կանքի յատկանչական գրուադները կը կազմն և կ'որդէ որ յիշատկուին, իբ տառագձ զործածուելու համար հայ լըսագըութեան ապագայ պատամագըն կողմէ, Այս տեսակիտով է որ կ'ուզեմ պատմել զուարծափ գէպք մը՝ 20 տարի առաջ պատահած խմբագրատան մը մէջ:

Բայց ան գաղափար մը տալու համար այն խստապահանջ ողիքն վրայ որ կտիրէ հօն, պատմեմ հետեւեալ մանրագէպը — Առառու մը հեռագիրը հաղորդեց թէ Անգլիոյ Պանքան իր զեղչի սակը հարիւրին Յէն 21/ց իեցուցած էր (երանելի' օրեր)։ Այս 2 տողնոց լուրը . . . Կոյանա ճեանի կամ կատանեանի պէս խորհը լապաշտ լանուսոկան համար կընար նշանվութիւն չունեալ, առկայն ընթաց մըն էր յիշեալ թէրթին խմբագիրներուն տեսակէտով, որոնք իրենց անօրէնէն սորված էին թէ հարէրին կէսի զեղչը նշան մէն էր որ առեւարակոն հրապարակի վրայ զամբ շատցած էր, — թէեւ իրենք այս դասն աւելի ազէկ պիտի տպաւուիին իրենց մըտքին մէջ, եթէ տարը չօշափելի տպացոյցը տեսնէին իրենն . . . թոշակներուն վրայ:

Եւ որովհնեւ նոյն թէրթին ընթերցողները մէծ մասամբ տակւարու կոն գառակապին կը պատկանէին, ուտափ Անգլիոյ Պանքային զեղչի սակը միշտ մանաւոր խորագիրով մը կը հրատարակուէր, ինչ որ ամէն լուրի արուած էր զայելել թէրթին վերչին 2 մի՛զ ան յամերը մեքենային մէջ զեղպաւած էին կէս օրին մօա էր Հո՛գ տպած բլալու է մորդ «կէս օրին» աւ էր խօսքին կարեւորութիւնն ըմբռնելու համար թէրթը սկիզբէի զեր մասնաւոր համակրութիւն մը կը զայելէր իզմիրը մէջ ուր ո՛չ մէկ հայ թէրթ իրեն չափ բաժանորդ և ընօտերցող ունեցած էր . . . առեւգիլ կանիսի գանձելու պայմանաւու Արդ, կէս օրը մասնալուն պէս՝ տարանք կ'սկսէր իրարանցում մը, իզմիրի թղթատարը շփափշնելու համար Մեքենան կ'սկսէր թաւալիւ ամենամեծ արագու թէրթմբ Տպուած թէրթերը հետզհետէ կը ծալլու էին, կը պատաստուէին և կը զըումտէին Հոգեբանական վայրկեան մըն էր ասիկա, որու միջոցն ըուլոր պաշտօնաներուն միտքը, ձեռքք, ուաքք կ'ուղղուէին զեպի . . . իզմիրը իզմիրի ողն էր որ կը սաւասնէր այդ պահուն տպարաննն մէջ: իիսն անսովոր բա մը պիտի պատահէր որ մեքենան կանգ առնէր ույդ թզնածամին:

Ցանկարծ տհօնին ահնեակէն հրաման մը գոռաց, զանգակին ջղայւ նոտ հնչիւններուն կերանալով . . . «կեցուցէ՛ք մեքենան . . . » :

խմբագիր, գրաշար, վարչական պաշտօնեայ իրար անցան, ի՞նչ պատահած էր արդեօք, Մեքենային տպած ուռողին թերթը կը նկատացուէր անօրէնին, որ չնդհանուր տկնարկ մը կը պարացնէր, Անգլիայ Պահպային վերաբերեալ հեռագրին մէջ զիշ բառը «չ» ովկ գրուած ըլլաւոն՝ անօրէնը սասափիկ բարկութիւն մը զգացած էր, և իր սնեակին դրան առջեւ կեցած՝ գէմը ելլող գրաշարին կը հրամայէր «չ» մը տանել և մեքենային քովը վազել: «Չ» իրու յացաներն այդքան իրարանցումի ենթակայ եզած չէին բնաւու Համոնզ գրաշարը «չ» մը տանեալով վար կը վազէր, մինչեւ որ վերջապէս ատոնցմէ մին զետեռեցաւ հեռագրին մէջ և մեքենան սկսու բանիլ: Կարծես թէ անօրէնի՛ այնպէս կու գար որ Անգլիոյ պանքան «չ» տեղ «չ» տեսնելով՝ պիտի բարկանար և 2½ քորձեալ Յի պիտի բարձրացնէր, որով . . . գրամը պիտի նուազէր հրապարակին վրայ:

Այս ինքնին աննշան միջագէսը յիշեցի, բո՛ւն պատմիքիս . . . աշաւորութիւնը չէշտելու համար: Տնօրէնը միանգում ընդ մշտ չնշեալու համար ապառիկ թերթ կարգալու յոյսի սովորութիւնը, սմենոխիստ միջոցներ, ձեռք առած էր: Ասոնցմէ մին էր այն կարծ և ագու զեկոյցը որ երկար ատեն հրատարակուեցաւ թերթին մէջ և որ հշակաւոր է իր սպառնայից «ապա թէ ոչ . . . » ովք, ի պատիւ անօրէն պէտք է բաել թէ անիկա յաջողած էր ընթերցողները պարտաճանաւ ընել Մամուլին հանգէպ, այնպէս որ բաժնեգիները կու զային ո՛չմէ որը օրին, այլ օրե՛ր, շաբաթնե՛ր առաջ: Այս կարգադրութիւնը բնու բացառութիւն չունէր, յետին զիւզի մը վարդապետին թերթին իւս կը զադրէր . . . կաթողիկոսին թերթը, եթէ Պոլսոյ մէջ անօր զրծակալը մէկ օր յապողեցնէր բաժնեգինին վճարումք:

Առառ մը նամակատան ցրուիչին բերած և մեր եղանին վրայ ձգած նամակներուն մէջ քարդ մը կար, անմեղ գիր և սակայն . . . ուսւմբի պէս պիտի պայթէր խմբագրատան մէջ Մալաթրցի ընթերցող մը այդ քարդին մէջ խորին չորոշ հակառութիւն կը յայտնի այն մասնաւոր . . . գտահութեան համար, որով կը շարունակուր իր թերթին առաքումք, մինչ բաժանորդութեան պայմանագամք լոցած էր . . . ամիսէ մը ի վեր Մալաթրցին թէկե բարեմտութեամբ գրած էր այս տողերը, բայց անոնք իսկապէս հեղութիւն մըն էին «կա քէ ոյ թիրը օրին կը դադրիսի սպառնալիքին հանգէպ:

Հիմա երեւ տկայեցէ՛ք թէ «Չ» և «Ճ» համար առողջ տպարանն իրար անցընզ անօրէնին վրայ ի՞նչ ազդեցութիւն պակ զորձէր այս քարդը: Այսին հարցումին պատասխանը կարգացինք վահական պաշտօն եացին գէմքին վրայ, որ կապարի գոյն առաւ՝ երբ ուշադրութեան յանձնեցինք քարդը: Վարչական պաշտօնեան՝ Յ. Տօրակինան՝ ազնիւ, ուշիմ և լուրջ երիտասարդ մըն էր, որ իր աշխատափրութեամբ և կանոնապահութեամբ կը թերթին գժուարահճ անօրէնը դոհա-

ցընել ըստ բաւականին Բայց ասիկա բաւական պիտի չըլլար որ իր մէկ անգամնան անուշադրութեան պատիժը չկրէր և անօրէնին ամենաքռուն զայրոյթին չենթարկուէր:

Միշոց մը Տատրակեան հեռացաւ տպարանէն, և երբ դարձեալ տեսանք զի՞նքը՝ դէմքը պայծառացած էր: — «Փոթորիկին ժամը կը մօտեանայ, բայնք կատակեալ, շանձերը պիտի տեղան հիմաւ: — «Ես շանթարդելը պատրաստած եմ» ըստւ: Հետաքրքրութիւննիս սրուած էր: Յայտնի կ'երեւար թէ ճարտար միջոց մը յղացած էր՝ փոթորիկէն ազատելու համար:

Յանկարծ անօրէնին ձայնը լսուեցաւ վարէն Ստորնայարկի մաքրութեան համար իիստ հրահանգներ կու տար բենակիրին, ամէն օրուան պէս: Ձայնին շեշտէն յայտնի էր որ լաւ տրամադրութեան մէջ չէր այդ օրը: Տատրակեան իր սեղանին գլուխի էր: Անք գիտեր ի՞նչ պէս եղած էր որ գիշել մը առաջ մահարդ գանգակը հնչեց անսպոր ուժ գնութեամբ: Տնօրէնն իր զայրոյթին առաջին թափովը կը առըսէր երկաթի այդ կտորը, ոը կը ճչէր, կը ճռւար, կը պոռացը լսեւէն: ստենորեան ձայն մը... «Կանչեցէ՛ք Տատրակեանը...»:

Ամէնքս ալ հաւաքուեցանք նրբանցքին մէջ և Տատրակեան մահարդ գանգակը անցաւ մէր քովէն ու սահեցաւ սենեակ...»:

— Ի՞նչ է առ, պոռաց անօրէնը, Մալաթիաչին քառագը՝ դողդոջուն ձեզ:

— Օ՛չ, այդ քա՛րգը՝ կմկմաց յանցաւորը, կէելով աթռուի մը վրայ: Նուազած էր: Տնօրէնը, որուն բարկութիւնը վայրէնարար անհետացած էր, անմիջապէս օգնութեան փութաց Տատրակեանին, փայփայիչ խօսքեր ըբաւ անոր, Տակաստ շիցեց: Զուր ալ վազցուցին վերչապէս Տատրակեան... Հաճեցաւ աշքերը բանալ և հատկուեալ ձայնով մը քսաւ: — Օ՛չ, այդ քարգը... պատուեցէ՛ք զայն... աեսքէն մարիլի՛ք կու գայ կոր վրաս...»: Արգարեւ Մալաթիացին քառագը պատառ պատառ եղաւ և անոր խօսքը շլսուեցաւ այլ եւս խմբազտատան մէջ: Ցաջորդ առառու Տատրակեան մտերմարար կը պատմէր մեղ թէ իր դալ կութիւնը... մօտակայ գեղաբանէն առնուած գեղի մը կը պարտէր և թէ իր նուազու մը... արհնաստակա՞ն էր:

Կ'երեւակայիմ այն խոր զարմանքը, զոր անշուշտ պիտի ունենայ յիշեալ թէերթին յարգելի անօրէնը, սոյն տողերէն հասկնալով արհետականութիւնը նուազումի՝ մը զոր ինք իրական կը կարծէր քուսն տարիէ ի վեր, Միւս կողմէ, ներում կը խնդրեմ սիրելի բարեկամէս՝ Տատրակեանէն, որուն այս անմեղ խաղը երեւան պիտի չհանէի, ևթէ քսան երկար տարիներ անցած չըլլային, այսինքն եթէ... միւրուրը զիւսն եղած չըլլար:

Ե, Պօլիս, 12 Մինչ. 1921

ԶԻՆՈՒԱՐԻ ՆԱՄԱԿՆԵՐ

METAMORPHOSIS! . . .

Ա.

We thought her dying when she slept,
And sleeping when she died!
For when the morn came dim and sad —
And chill with early showers,
Her quiet eyelids closed — she had
Another morn than ours!

Thomas Hood

Ազնիւ պարոն,

Մերուժան Պարսամեկան, շռայտ ու գուշակ չեմ յիշեր։
Թերեւս նախագոյութեան մը մէջ եղած ըլլուք բնձ՝ սիրեցեալ ընկեր։
Մէկը զոր երեմն կը տենամ ճանրան ու կը բարեւեմ և որ ի՞ն
կորպին, նախին բարեկամ մը կը թուի բնձ ըլլուք, առջի օր նամակ մը
բերաւ ծրարի մը հետ և ըստու. «Ասիկա ձեզի համար է»: Ծրարը ալպօմ
մըն էր: Համակին հասցէն էր. «Մեծայարդ Տիար Զիֆթէ-Սարաֆ.» Ահա
ւասիկ անձանօթ մըն ալ: Միայն, յիշովութեանս մշտչին մէջ, այդ
տեսակ անուն մը, բոլորդին օտար չի թուիր բնձ. Կոյն իսկ, երեք տարի
տառչ, երեսուն տարի առաջ, թէ երեք հարիւր տարի առաջ, թուա-
կանը մօտաւորապէս չեմ կրնար ճշգել, այդ անձը, «Շանթ» անուն
թերթի մը մէջ, «Նարկիլէ» զերնագրուած իր գերչին յօդուածը կ'սոս-
րոգրէր կարծեմ: Անկէ ի զեր տեղեկութիւն չիկայ: Իր մօտին Մեռած
կրնայ չըլլու, բայց գոյութիւն ալ չունենալու է այլ եւս այդ տեսակ
մէկը, թէկ տարիկա, առջի բերան կրնայ տարօրինակ երեւալ:

Համակը բերողն իմոցայ որ Պարսամեկան Մերուժան զինուոր մըն է
եղեր, ուրեմն ընկեր մը, և քանի որ Հայ զինուոր մը՝ ուրեմն եղբայր
մը: Ահաւասիկ միութեան զիծ մը՝ մեր միջեւ Ատկէ համարձակութիւն-
տանելով կը բանամ համակը: Հիմա գոյութիւն չունեցող, նախապատ-
մական մէկու: մը ուղղուած նամակը, կարծեմ ամէն մարդ կրնայ բանալ
առանց անպատեհութեան, մտնաւանդ եթէ ծառայութիւն մը
տուցանել կարենալու հաւանականութիւնը կայր Յետոյ, զինուորութեան
մէջ շատ բարտկը չի նայուիր, իմո քուկդ չիկայ: Հաեւ ձեռքինուա-
եկածը կ'ընենք իրարու, պարտական ենք ընկելու: «Չեր լաւագոյն ան-
տիպ մէկ էջը՝ ալպօմին համար»: Այս է եղեր Զիֆթէ-Սարաֆէն ուզ-
ուածը: Հիմա բնչ ընել: Միւս կողմէ: «Ուս անանկ բաներով հետա-
քրքրուողներ կան եղեր», խորհեցայ ինքնիրենս զարմացած:

Առով մէկանեզ, ինչպէս նամակը բացած էի, բոցի հաեւ զուուը այն
սալօնին, ուր Ալպօմին հըսուիրեալները բազմած էին կարգավ. ափկիններ,
օրիորդներ, եկեղեցականներ, տարեց ու լուրջ պարոններ, անձանօթ
անձնաւորութիւններ, երազի մէջ եղածի պէս, ուրիշ աշխարհի մը մէջ

անշարժացած ուղուականներ թռուեցան ինձիւ Զինաւորի երկութ գամերով կոշտ կօջեկներովս վախցայ կոմելու կակուղ ու ճոփ կապերաներուն վրայ որմեք կը սփռուէն սալօնն դուռնէն գէտի ներս, մինչեւ տիկիններուն մետաքսեայ կիսակօշիկներուն ու կրօնաւորներուն թաւիշէ հողաթափներուն տակ, լայն վերորկուս, բուրդ թաթպաններս, սրունքներուաքութեք, հասա կտաւէ դլաւանցոս ու կերած սփռորիս հոտք կրնային ապականնել անուշ խնկումները սրահին ու գեղուհիներուն, վիրաւորել երազուն ու գրաւիչ աշխերը ներկաներուն, ու նոյնիսկ զուցէ ցնդեցնել աեսիլքը այդ ուրիշ աշխարհի մը անիրական, սիրունայնքան:

Անմիջապէս զոցեցի գուռքը ու պահ մը քարացած մնացի գուրսը, ինքնիրենս խորհելով. «Ապահովաբար ներս մտնելու համար չէ որ հրաւիրուած եմ. չըլլայ որ պահակ կենալու կանչուած քլլամ հոսուց եւ կեցայ պահակի գիրքին մէջ, ուղղաձիգ ու անշարժ։ Այդ ինձ յիշեցոց վափորեան գեղազուարճ գեղի մը բարձունքին վրայ, հրաշալի տեսարանի մը առջեւ, մայիս ամսուն մէջ, պահակ կեցած գիշերային ժամերս Պարզ զինուորի կոպիտ տարազին տակ, կ'ապահովցնեմ ձեզ թէ ներս, հոգիիս մէջ կ'անցնէր այնպիսի խորին խոռվագներ, անխառն այնպիսի հրճուանք մը՝ այդ տեսարանին հանդէպ, որուն ոչ ոք պիտի ուղէր հաւատալ, Ո՞ւրիշ ուրիշ այդ գեղեցկաղիսական վայելքին կը հետեւէին աեսակ մը իմաստասիրական խորհրդածութիւններ, որոնք ինձի պէս մէկու մը համար անիսաստ պիտի թռէին օտարի մը։

Հիմա քանի որ Զիթթէ-Արաֆի անունը յիշեցուցիք ինձ, կը մտածեմ որ հոգեկան այդ անբացատրելի կացութիւնս միութեան ուրիշ գիծ մընէր, այս անդամ անոր ու իմ միջեւ։

Որչափ որ կը յիշեմ, Զիթթէ-Արաֆի, կենցազասէր, գեղապաշտ,



Յ. Ասպիս՝ զինուոր

սկեպտիկ անձնաւորութիւն մըն էր, և եթէ դեղեցկութիւններու հանգեցալ կամ վայելքներու առեն «աստուածային» բառը յաճախ գործածած է իր զբութիւններուն մէջը, բնաւ պիտի չի հանդիպիք սակայն գլխագիրով գրուած «Աստուած» բառին, որու մասին հաւատքի նոյնիսկ թեթև արամազրութիւն մը ցոյց տուած ըլլայ. Անաստուած մը չէր հարկաւ, բայց սկեպտիկ՝ ըսի սկիզբէն լինչ ես, պարոն, կամ զինուորեղբայր, ևս Աստուածոյ ջերմ հաւատացող մըն եմ Ահա ինչ որ միուաթեան գիծ մը չի կազմեր իմ և անոր միջեն, այս անգամ եթէ Աստուածոյ հաւատացող կ'ըսեմ, անշուշտ չէք հասկնար, քարոշէն ազօթաբաններու պատերը պագնող, կամ ծէսերու գերի եղող, կամ կրօնաւորներու շահախնիք շատդրոցութիւններու բերանարաց ունկնդրող ու գործիք եղող մէկը:

Կը հաւատամ Աստուածոյ մը որ հոգի է և անմահ, Կը հաւատամ որ այդ հոգին մէկ անմահիկը կը կրենք նաև մենք Հետեւաբար կը հաւատամ մէր ալ հոգի անմահութեան, և հոգիի անմահութենէն գէսի հոգեփոխութիւն քայլ մը միայն կը մասյ Մէկը, առանց միւսին գժուար պիտի ըլլար բացատրել:

Այս բոլորը ինչո՞ւ կ'ըսեմ ասկայն, հանելու համոր սս տրամաբանական եղբակացութեան, Մահը, ինչպէս սիսալմամբ կը կարծուի, վախինալու բան մը չէ ինքնին, նոյնիսկ ցանկալի է, եթէ գոհ չենք մեր այսօրուան վիճակէն, հաւանօրէն, նոյնիսկ ապահովաբար լաւագոյն վիճակի մը մէջ պիտի դանք ուրիշ անգամ, ատոր գլխաւոր ապացոյթը սս է թէ — Մարդկութիւնը կը բարելաւի, հակառակ ամէն իոչընդուներու, տագնաապներու, յեղաշրջումներու, Այս եղբակացութիւնը գուցէ ձեզ չի շահազրգուեր, բայց զիս կը շահազրգուէ շատ, Միայն թէ կայ ուրիշ եղբակացութիւն մըն ալ, որ թերեւս իր կարգին, ձեզ պիտի կրնայ շահազրգուել, Այն ալ սա է հաւատալ թէ, ձեր բարեկամը, զոր չէք մացած, անշուշտ օր մը պիտի վերադառնայ, եթէ Աստուածուզէն նոր ձեւի մը տակ, և երափառապարտ պիտի զդայ ինքնինքը ձեզի հանդեպ, — որ չէք մոռցած զինքը,

Հիմակու հիմա, մնամ ձեզ յարգող ընկեր ու խոնարհ նէֆէր:

ԳԻՐԳՈՐ ՕՂԼՈՒ ՕԶԱՆՆԵՍ

24 Մարտ 918

Բնականակից
ՅՈՎԼԱՆՆԵՍ ԱՍՊԵՏ.

Բ.

Աղնիւ եղբայր,

Խորապէս կը ցաւիմ որ նախորդ նումակս, իմ կամքէս անկախաբար, նոյնիսկ քիչ մը անզիտակցաբար, գրական կարք մը երեւոյթն էր առեր ի վերջոյ, և գուն՝ փոխանակ լրջօրէն կարեւորութիւն տալու անոր մէջը բերած պատճառաբանութիւններուն, թեթեւ փանթէզի մը նկատած ես զայն, և հետեւաբար առաջնորդուելով այդ թիւրիմացութենէն, տար-

ուել ևս տարբեր եղբակացութիւններու յանգելու և վերադարձուցեր եւ ինձ աշխատամզ, կարդ մը գիտողութիւններով, զորոնք աւելի պիտի ու զէի որ ըրտծ չըլլայիր ընաւ, հայց եղածք եղած է, պիտի ջանամ որ նոյն սիստը անգամ մըն ալ չի զրծեմ:

Ալպօմիդ մէջ չզրեւու համար, մէկէ աւելի պատճառներ ունէի. և կը ինդրեմ որ չկըտանաս ասոր համար: Այդ պատճառներուն անցնելէ առաջ, ըսիմ սակայն որ բնաւ միտքէս չէի կրնար անցընել որ այդքան քիչ նկատողութեան արժանի բանի մը այզքան մեծ կարեւորութիւն կրնայ եղեր տրուիլ, յուրչ մէկու մը կողմէ, մանաւանդ ասանկ ժամանակ, ու բ Գրականութիւնը, զլիսագիրով գրականութիւնը, համաշխարհանակ, ու բ բական արժանի բէ աւելի, գրչի զբոսանգներու, խուսափուկ նօթերու ու մտածումներու անհան ցոլաբան մը ըլլալու է զ ձգափ կարծես:

Վերոյիշեալ պատճառներուն առաջինը զուտ անձնական ըլլալուն, ներք' որ հիմակուհիմա ինձի վերապահնեմ բայց ամէն պարագայի մէջ, բնաւ քու միտքէդ անցածներէն չէր կրնար ըլլալ: Երկրորդը, ըստ եմ արգէն, բայց կ'երեւայ թէ աննշմար է մատցեր քու կողմէդ: Ալպօմիդ ձեւէն ու մինչեւ հիմակուհու ուղղութենէն կը յայտնուի որ նպատակդ է կազմել հաւաքածոյ մը՝ որուն մէջ տեղ ունենան աս կամ նա անձերը, կամ աւելի ճիշդը, սա կամ նա անձերու զիրերն ու սառցազրութիւնները, ինչ որ ալ եղած ըլլայ անհնց՝ այդ էջերուն մէջ նետած պատաս ու կիներուն կամ երկողեակներուն բուն արժէ երբ Անուշա ատիկա ճաշակի ինդիր է, և քիչ մը վերջը զայն քննադասելու իրաւունքը, — բարեկամութենէդ թոյլատրուելով անշուշտ, — ինձի վերապահնելով հանգերձ, անմիջապէս բում թէ ճաշակի ինդիրներու խառնուելու բխուն ու անփոփկանկատութիւնը չպիտի ուղեմ գործել: Բայց ի՞նչ ձեւի տակ իրկնեմ, հուտատացնելու համար ք'զ, թէ այդ քու ուղած սարու զրութիւնդ այլեւս իսկապէս զոյութիւն չունի երեք տարիէ ի վեր: Հարկ պիտի ըլլար թերեւս, որ մէկի ընկերով փոխարեւական ձեւը, պարզուն ըսէի թէ եկթէ բան մը կ'ուղես որ գրեմ, շամ'ու լւու, գիմուս վրայ, որչափ որ կ'ուղես» բայց ստորագրել համը է թէ ոչ, բնականարար «այս», ուրեմն ի՞նչ ստորագրութիւն, աշա խնդիր մը, ոչ մէկ գինով այլեւս պիտի չուղեի գնել, երեք տարի առաջ գործածուած անուն մը որ այսօր այլեւս իմս չէ, որ գոյութիւն չունի ալ, կ'ըսեմ, որ մեռած է ինձի համար: Եմ ասոր վրայ, եթէ այսօրուան փոխանցման շատ լըջօրէն խորհած եմ ասոր վրայ, ինձէ այսօրուան փոխանցման շրջանի մէջ եղած անունս գնել հարկ ըլլար, ինչպէս սա նամակներուս ստորեւ, վստահ եմ որ առ ալ քեզ չպիտի գոհացնէր: որովհետեւ ինչպէս ըսի, քու վնասուածդ, ծանօթ զրողներու կամ մտերիմ անձերու ստրա զրութիւններ հաւաքել է և ոչ այլ ինչ: իսկ փոխանցման շրջանին վերջ

գանելէն յետոյ, ողջ մնալիքս, ոոր մարդուն ինչ ըլլալիքը, և ինչ անոն
կոկիքը. ես իսկ չեմ կոնար զբանալ, հիմակոց կանխելու և սոսրա-
զբելու համար զոյն ալպօմիդ մէջ Աստուած միայն զիսէ. անոր կամքը

Ալպօմիդ մէջը տուող տող բան շգրելս, թող ալպացոյց մը նկատուի
թէ աւելորդ յողնութիւն մը չեմ նկատու զայն. ապա թէ ոչ, հինգ
վայրեանի աշխատութեամբ կոնայի օձիք աղասիւր Հոս փակաղիծ մը
եթէ կը հաճիւ (ինձի կ'առաջարկես նախորդ նաւմակու ընդօրինակել և
սոսրագրել), կը բառէր որ զիսն ու սոսրագրութիւնը իմս ըլլային. իրը
թէ զրուելիք նիւթի մը սովոր ունենայի մոցիս կամ նօթերու մէջ
Դալով զինու որի կեանքէ պատկերներու, հիմակու հիմա չպիտի ուզէի
խոռնչակել զոնոնք յիշողութեանս մէջ, երկու պատճառով, որոց առա-
ջնուց կը կին ինձի կը վերապահեմ և երկորդու ալ աս է որ ապագայ
հատորը մը նիւթը, որ շզմայ մը կը կողմէ, պիսի վաստուէր ու չքանար,
եթէ երբեմն երբեմն, օգանէներ նողէի անկէ, անհարի պատճառներով մէջ,
նմանապէս չեմ բնդունիր որ — ինչպէս խորին ցաւով կարգացե, — զոյն
կարենաս մտածել բաներ՝ որոնք իմ միտքէս իսկ չէին կրնար անցնիլ և
քու միտքէք ու պէտք չէին անցնիլ, գոնէ ինձի նկատմամբ Ասէ առաջ,
երեք տարիեն տուած բայլ կ'ուղեմ, այնչափ գրական ալպօմներու մէջ,
երբեմն նոյնիսկ տղայակոսն ու աննշան ալպօմներու մէջ բաներ գրած եմ,
որ բնու կարելի չէ չչի բարեհաճած, ըլլալու մեծամտութեան սոգտանքը
ներել երեսիս Մեծամտութիւն, տէր Աստուած, եթէ առկէ առաջ,
յաջողութեան ու կենսավայելուումի սքանչելի օրերուն, ամենագոյզն մեծա-
մտութիւն մը ունեցած ըլլայինք իսկ, — մէկւ ես իմ մտաիս միշտ մեր-
ժամ եմ այդ տեսակ զաղափար մը, — կը բառէր որ աշաօր Աստուած
մեղ գետնէ գետին զարկած ըլլար այնպէս ինչպէս բաւ, որպէս զի մեր
ները, մանանեխի հատիկի չափ իսկ չկրէինք այլեւս ողորմելի ու
քամահրելի այն բանը զոր մեծամտութիւն կոչեցի,

Դալով ալպօմիդ մտաին վերապահած գաղափարիս, ահաւասիկ,
անկեղծ օրէն բանի, — և զոյն՝ բնաւ յետին միտքէրու մի՛ տարուիր, —
թէ անոր ո՛չ նախամտածուած ձեւին և ոչ ալ գործադրութեան մէջ
տուած ու զզութեան հաւանած եմ: Եւ, կը կրնեմ, կը զարմանամ
որ տակաւին սիրտ ունիս սիրտ հատցնելու համար նմանօրինակ բանի
մը: Արդարեւ ինչ է ան և ինչի պիտի ծառայէ: Նոր դպրոցաւարտի
ողոց կամ գրասէր պղամիկ օրիորդներու ալպօմ մըն է ան, որոնց փառա-
սիրութիւնն է ունենալ տեսր մը, ուր երեւելի — ահաւասիկ նաև ոչ
նուազ ողորմելի ու քամահրելի բառ մը քան անոր թէկադրած մեծա-
մտութիւնը, — անձնաւորութեանց զիրերն ու սոսրագրութիւնները
հաւաքուած ըլլան, հոգ չէ թէ կառը փրթուճ, ու վայրկենական տպա-
ւորութիւնով դուրս տրուած յաճախ ահարժէք տողերու տակ, և օր մը
կարենայ զոյն ցուցաբեկ իրը գեղօր մը՝ գդուող իր պղամիկ սնափա-

Աւարք փոխարէն, ցոյց տալու համար թէ որն է իմ հունածու, ան-
միջապէս ըսեմ թէ ես ալ ձրագրած եմ կազմէլ շարք մը ալպօմնեց,
որնք իսկապէս արժանի ըլլան «Ոսկեմասեան» անունին: Հիմտկու հիմու,
չորս հատ միայն սկսած եմ, միւսները թողլով ապագային: Ա.—Հայ
բանաստեղծութիւն. Բ.—Հայ արձակ. Գ.—Ֆրանս. բանաստեղծութիւն.
Դ.—Անգլ. բանաստեղծութիւն. Այս գերջինները, իրենց բնագրին մէջը
հարկաւ:

Հիմու, գուն ալ քու կարգից, իրաւունք ունենալ պիտի կարծես
հարցնելու ինձի. — Դուն ինչպէս սիրա ունիս եզեր զրազելու նման
բաներով: Կը պատասխանեմ. — Իմ պատրաստածու, խորքով ու ներքին
արժեքով շատ բարձր բան մըն է, թէև այդ, իրօք որ և է կարեւորու-
թիւն չունի հիմտկու հիմու: Ինձի համար կարեւորութիւն ունեցողը
այն է որ զայն կազմէլու համար ստիպուած եմ, հանգիստի սուզ
ժամանակէս շատ բան յատկացնելով ու գեշերային հսկումներով աշքէ
անցընել Հայ բանաստեղծութիւնը, — մասսմբ ալ անդիմական ու փրամ-
սականը, — նաեւ Հայ արձակէն ալ բաւտկան մը, անոնցմէ քազելու
համար այն մեղրը որ պէտք է ինձի Այդ աշխատութիւնը ինձի կը ծառայէ
առժամանակս մոռնալու ինքինքս, ինչ որ պատիկ բան չէ: Իսկ այդ
աշխատութենէն առաջ եկած արդինքը, թէեւ զոյզն, գժուաց ու գործ-
գողաշարժ մը, ցոյց արդինք մըն է գերջապէս, որ հետզետէ կատարեալ
սպեզանի մը ըլլալու հանգամանքը կ'ստանայ այն տեսուկ մը անօրինակ:
անձանօժ ու անիմանալի հիւանդութեան, որ մեզի պէս հոգիները
վարակած է, ներկայ անօրինակ ժամանակիներուն մէջ, այն պարզ պատ-
ճառով որ 914էն առաջ, բացառապէս շուաւ տպաւորուով միտքով
սաստիկ զգած ուուզ հոգիսվ, գեղեցիկին ու քաղցրին երանելի պատ-
քանքներովք ապրով մեզի պէս մարդիկի, մէկ օրէն միւսը, յանկարծ,
իրենց նախակին կեանքին դէխովին հակառակ հասանքի մը մատնուած
անկուր ու ահաւոր ապաւորութիւններու տակ մորմուքեցան ու կքեցան:
Նոր ժամանակներու կատարեալ Յոր Երանելիներ, որ կը համբերէր ու կը
միաբժարուէր ազօթքով ու համակերպութեամբ իսկ ես երշանիկ եմ
անով որ ազօթքէն զատ ունեցայ նաեւ այն սպեզանին զոր յիշեքի վերը,
գրական սպիտականներու տակիմով թող ուսկոյն քեզի հակասութիւն
մը չժուի, երբ մէկ կազմէ, ամբողջ գրականութիւնները անարժէք կը
նկատեմ ներկայիս համար, և միւս կոզմէ Հայ բանաստեղծութեան
փոքրիկ հաւաքածոյ մը կը նկատեմ ազօթքի չափ վեհ ու միթթարիչ՝
հոգիին համար և դեղի չափ ազգեցիկ ու բարեբար՝ սիրտին համար:
Դրականութիւն մը, իր ամրոզ չութեանը մէջ, մեծ մասով զրուանք մը,
ժամանց մը, քմոյք մըն էր գրեթէ, ասկէ առաջ, իմու՝ գրական իսկու-
թիւն մըն է աւելի, հոծ ու պատիկ, բուռն ու ազգեցիկ Այսպէս, շեմ
գիտեր քանի թօնո հոգի պէտք կայ, չեմ գիտեր քոնի կրամ բարիոմ
ձեռք բերելու համար: Այդ հոգը, ինքնին ոչ մէկ յատկութիւն ունի:

բատիօմը ամենազօր է կարգ մը պարագաներու մէջ։ իմ ոսկեմատենիկիս հիւթը, բատիօմին պէս մշտատեւ, մշտալոյն է, ազդու, կենատու բնձի համար։

իմ ոսկեմատեներս կողմելու համար, ես փոյթ չունիմ ոչ ոքի դիմում բնելու, հետեւաբար ոչ մերժուելու և ոչ ալ անարձէք էջով մը պտտուուելու Այսպէս, օրինակի համար միայն յիշեմ ուշտգրու պարագայ մը Դուրեան Արբազան, որ ամբողջ ալպօմիդ մասնակցողներուն մէջ, ամենէն բարձր գրական անձնաւորութիւնն է ապահովար, ի՞նչ է տուած։ «Հայր մեր»ը, սահանաւոր մը որ յաջող չէ և նոյնիսկ բանապրօս սիկ բան մը ունի, շատ գեղեցիկ նիւթով մը որ իրը չէ, ինչպէս ինքնիսկ կ'ազդաբարէ, և ի՞նչ ընէր. ամէն տուեն, մարդ չի կրնար զերչապէս հրաշտակերտներ արտագրել կամ զանոնք ալպօմներու արամացրել։ Առ ամբողջ իր բանաստեղծութիւնները կորդալով առեր եմ՝ «Այլիին զրոյցը», աւելի խորապէս բարախուն ու մարդկային, աւելի յաջողած կոտր մը բանաստեղծուն, գժուար է երեւակայէլ. քանի կարգամ, այնքան աւելի կը յուզուիմ ու կ'զմայլիմ կարգացե՞ր ես Ռ. Սեւակի «Գինով սէր»ը. ես ասանկ խոսիչ ու գերազանց բանաստեղծութիւն շատ քիչ եմ կարգացեր. և գրեթէ հարիւր անգամ ոի կարգացեր եմ և հազար անգամ ալ գեռ եթէ կարգամ, պիտի չկրնամ ամէն անգամուն արցունք զսպել, և եթէ զսպել կ'ըսեմ, այդ ալ բաելու ձեւ մըն է միայն, որովհետեւ ինչո՞ւ զսպել. ի՞նչ աւելի անուշ բան հիմա քան այդ թափուած արցունքը. թող ըսեն թէ կանոցի է այդ. մենք իսկ այդպէս կ'ըսէնք ասկէ առաջ. մինչ հիմա. . . Նմանապէս, միւս Դուրեանի «Ծրտունջք»ը և դեռ ուրիշներ, այնչափ համբաւաւոյներէ, որչափ համեստներէ, անծանօթներէ երբեմն զերւակայէլ, զատուած զտուած այդ հրաշտակի կոտրները, բազմաթիւ միջակութիւններու, աւելորդաբանութիւններու մէջնէն նոյնիսկ միեւնոյն հեղինակին, ի՞նչ զմայլելի հաւաքածոյ մը, զոր ամենէն սրանեղ կամ սրատրեկ վայրինիդ կրնաս առնել ձեռ քդ և վայրինարար վերանալ լաւագոյն աշխարհ մը, փոխուիլ բլլալ ուրիշ մարդ մը, լաւագոյն մարդ մը և հանգարտիլ ու սփոփուիլ։ Յայց կ'անդրագառնամ որ նորէն ինկեր եմ այն սփային մէջ զոր այս անգամ կանիսաւ առաջադրցի չգործել։ նամակ գրել ու բաշարութիւն առաջեցի և նորէն դրականութիւն ընել սկսայ, ի՞նչ անիծեալ ախտ է սա, որ մեր ծուծն է վարակեր անգարմանելիօրէն։ ի՞նչ որ ալ բլլայ սակայն, չեմ գիտել թէ քեզի չնորհակալութիւն յայտնեալ ո՞ւ եմ թէ ոչ, քու կողմեդ առանց կանիսաւածումի անշուշտ, զիս գրդած բլլալուն՝ այս նամակագրութեան, անշուշտ ոչ՝ նամակներուն անխուսափելիօրէն ու ակամայ սատածած գրական ձեւնեն եթէ դատենք, որովհետեւ կը կրնեմ թէ չեմ ուզեր այլ եւս գրոկանութիւն ընել, կ'ուզեմ խուսափիլ անկէ հիմակու հիմա գէթ, եթէ ոչ միշտ, բայց անպայման չնորհակալ եմ քեզ, սիրելի եղբայր, որ առեթը ստեղծեցիր

ինձի, այս նաևակներովս խօսակցելու հին բարեկամի մը հետ, բան մը
ուրկէ զրկուեր եմ և որուն այնքան սասափիկ կարօտը ունիմ հոգիիս
մէջ, իբր ցանկալի անցեալին մէկ ցոլքը, աւաղելի ներկային մէջ . . .
Եղբայրական ողջազուրանքներով, միշտ քոյդ ու նոյն խոնարհ նէւ
ֆէրի մէքքում՝

7 Ապրիլ 918

Բնիդորինակեց՝ ՅՈՎԵԱՆՆԵՍ ԱՍՊԵՏ.

Վահագն Զահարիյը



(Մ. Շամաննեան)

ՏԱԳՏԻԱ Ի ԼԱՅՐԵԻԿ

Ա. Ռ. Խ. Օ Տ Ի Ն Մ է Զ

Գիտերին մեծ առապանին
Խարիլ կարիլ քրանելով.
Մեզ կը դառնայ Լոյն երջանիկ,
Եւ մարզին մէջ երկինքներուն
Նոր կապոյ մը կը ծաւալի :
Մարզարայնո ծաղիկներու
Գոյներն ամէն,
Բուրումնաւոր յուզումներով,
Արալոյսի հպումին տակ երեային
Կը նորածնին մարդկայօրէն :

❖

Մէզերն եւկա՞ր,
Գոռներու պէս, լեռնց կողին,
Երեց սարսամ ալիբներով
Ծուէն ծուէն կը կարմքրին:
Եւ Առզի համրուն, մարդկան հոգւոյն,
Գիշերին մէջ մխարէն խոնչ,
Կը վերածուի կապոյս կանաչ,
Մարդկան Յոյսի
Երանգաւոր բռիչներուն :

❀

Յուր՝ Երկար Ռունումին,
Յուր խորունի՝
Ամենօրհայ Չախողանին,
Նոր խանդերու արեւծազով կրակ առած,
Նորահրած,
Նորոզ կհանի ջիճ աչերով,
Միծ աղօրքը սուրբ Արուեստին
Ե՛ռուսուցանէ մանուկ մարդկան :

❀

Առաւտօսը կը լայնանայ.
Արշաւանիք խօ՛լ, կը սկսի.
Սուրբ արաւան է աննրպատակ :
Արեւին տակ, և եանին համրէն
Կը խոյանայ Սայրը մարդուն.
Ամենին համբուրդ, Յաւն կոռուպիդ,
Վեր վախճան, Յոյսը խրան :

❀

Խարաւանիք մեր օրերուն
Կ'ընքանայ յամր, վախճանօւին.
Երիկութներն կը մըրքնան
Սոււերեներովն Յափրացումին,
Գիշերին մէջ, Սուզին կը մըխսյ.
Եւ մարդն անցած
Մըրացումին Ցառապանին,
Այզերուն հետ նորոզ ծազող,
Կը վերածնի նոր Աւխարիին :



Ա. Ա. Խ Ա

Մալէզեան

Դ Պ Ե Ա Կ Ս

Ուզեցի ձանչնալ ինչ որ կհանին ունի
վեհ եւ զեղեցիկ, կհանին առանց ամսի,
Սիրտն որ չի ստր, ձեսն որ չի խարիտ,
Եւ հոգին որ մի՛շ կը սաւանի վեր :

Երազներով ող կհանին եի ձեւած,
Զի զեղեցիկն եր իմ մեակ Ասուած :
Բայց, աւաղ, երբու իշայ դդեակիս,
Տեսայ որ բարին կ'ըբայ ողջակեզ :

Պատրաճը զսայ հմայֆին վոխան,
Հոգին՝ սրբայինծ, սիրմ ոսին կոխան,
Բարեկամն իր ուխս կը մասն հիշչիւ,
Ամեն բանի տակ սայրանի ու հաշիւ . . .

Ո՞վ երազներուս դդեակն երկնային,
Պիսի ուզի օրերս վերցին
Անցընել ուզի կամարներու տակ,
Հո՞ն սպրիզ, բանի սկր եւ յիշասակ
Մոոցնին թրես ցաւերս համերորին,
Զոր աշխարհի մէջ ձանցայ այն օրին
Որ երազներս դուրս երգակուրեան
Զաւսաց խեղճ հոգիս՝ զեղապաշտ խորան :

Բօրբ-Այիս, 30 Օցոս. 1921.

Վ. ՄԱԼԵԶԵԱՆ

Մինակ էր այլ եւս Արուս աշխարհի վրայի Փաթորիկ մըն էր Փրթեր
իրենց քաղաքը՝ նօղղատ. և ի՞նչ փոթորիկ Հայուն օջախը մարեր,
առաներ ամայացուցեր, սիրելիներ ու գրացներ ցիրուցան ըրեր; իր պըղ-
տըլիկ ուղեղին մէջ կերպով մը չէր կրնար սեղմեցնել թէ ի՞նչպէս ի՞նք
հոն էր գեռ, մէկ դիմ շցանցուցած, նոյն իսկ գիթը շարիւնած: ի՞նք
ապրու ազնակ մը կրնայ գիտնալ թէ ի՞նչ է նղեռնը, կրնայ մանա-
ւանդ չափել մեծութիւնը Արասափին Դիտար միայն որ աղբարիկները՝
մայրիկին ու հայրիկին ձեռ քերէն բոնած՝ խառնուեր էին պահ մը մարդ-
կային այն մեծ թնջուկին որ կարաւանի մը տեսքն ունէր, Տեսած էր
որ շատեր կու լային, ուրիշներ ողիկ ողիկ կու գային, և անոնց քովն
ի վեր «արևիկի լի» մարդիկ կը թուէին խուլ մնալ տառապանքի բոլոր
ձայներուն: Այդ որ Դժոխքի աօնն էր կարծես Շատ բան չէր յիշեր:
ինչ որ կը յիշեր որոշ, սոսկալի խառնիճազանձին տաեն, սա էր թէ
կանանչ փաթթուցով առարիքու մէկը մօտեցեր էր իրենց, զինքը միայն
դատեր առեր էր: ծնողքը պուտցեր կանչեր էին, ի՞նք ու միատեղ: Ո՞չ
ոք սակայն տկանջ էր կտսեր իրենց ողբուկոնց:

Արուս՝ անծանօթ տան մը սեմէն ոտքը ներս զնելուն, ծերունին իր
կնոջը սապէս էր բաեր, «Ահա՝ աղւորիկ աղջիկ մը քեզի. Ադիին քուրիկ
ըրե՛ւ: ի լուր այս խոստովանութեան, աղջիկը գողացեր էր՝ հովէն
առարուբեր աշնան տերեւի մը հանգոյն: Քշուելու, ուստի և մեռնելու
ճակատագրուած հէք Հայուհի որ տակաւին մեռո՞ն ունիս երեսիդ և
անգիտակ ևս աննման աղւորութեանդ, լսէ՛, գեղեցկութեա՞նդ: է որ կը
պարսիս ողջութիւնդ, և ափս՛ո, որրութիւնդ ալ . . . Արուս՝ Հանքմին
աշքին լուսն է հիմա, տունին ծրագը, կենդանութիւնը մեռելական այդ
ոլորտին: Պիտի մեծնա՛ր, կազմին վայելչութիւնն ալ հետք. օր մը կիսը
պիտի ըլլար իր սիրական զաւեկին: Գուրգուրանքի բառերով էին լեցուած
եր ականջները շարաթներէ. ամիսներէ ի վեր: Խմածը «Շէքէր Փունարչի
ջուրն էր. հագածը՝ սնդուսէ պարեգօտ. թո շունին կաթն անպակաս էր
հոս, իր մինինիկ որկորին համար:

Եղի մեղըի այս յղփութիւնը սակայն, չէր գիտեր ի՞նչո՞ւ, թոյնի
համ մը ունէր իր քիմքին: Թոյլլ չէին տուած երբեք որ խոհանոցի զոր-
ծերով զբազէր, սանկ մատը մոխիրը թաթիթէր: իր քնքուշ մարմնոյն
հրապոյրները պէտք էր որ անեղծ մայիսին մինչեւ: . . իր հարսնութեան
օրը: Այս ամենուն անգիտակ, Արուս կ'ապրէր այդ որչին մէջ, ճիտիկը
ծուռ, բեռանը լուռ, երբեմն իեղուռելու պէս բաներ մը զգալով, զգա-
լով մանաւանդ անանուն ցաւ մը՝ սիրալ կրծելու ետեւէ: Ո՞ւր գացեր
էին իրենները. պիտի գառնային, ե՞րբ, ո՞րչափ ատեն գատապարտուած
էր ի՞նք՝ հոս բանտարկեալ մնալու: — Հարցումները որ կը ցանդորդէին
շարունակ գէպի մանուկ իր երեւակայութիւնը, ցերեկին վանդակապատ
պատուհանին առաջք անբարբառ: նստելուն, գիշերը՝ գլուխը բարձին

գնելուն, արցունքը սեւ աղւոր թարթիչներէն առկան։ Օրերով նայած կը լուսամուտէն պարզուող տեսարանն, Աօզուժ-Յլուք և Նօչուալը շքեղ լեռներուն, չորս բոլորի սարերուն ու ձորերուն, և համայնապատկերին մէջ՝ արցունքէ պղտոր իր նայուածքը զուր կը թարթափէր ծանօթ ստուերի մը, սիրելիներէն մէկուն դոնէ հանդիպելու համար։

* *

Ու եղաւ որ մօրուն օր մը բաղնիք տանէր զինք Հերարձակ, տեսալիք, Եւայի իր մերկութեանը մէջ, տաք մօնոլորտէն նըբագեղ իրանն ամբողջ վարդաթոյք, Արուս կը թուէր մարմացումը Ենորչին և Անմեղութեան, Թեւատ հրեշակ մը՝ երկինքներէն վար գահավիժած։ Մօրուն զմայլած կը նայէր անոր, ծաղկատի իր հարանցուին. Տերմակ մարմարինին վրայ նետուած կարծես Գամելիա՝ մը բոստու

ծիտէն կախ բան մը կար։ Հանքը նշմարեց զայն ու տժգունեցաւ։ Ասկի պղտիկ խաչ մըն էր։ — «Ի՞նչ է ադա ոռնաց յօնքերը վեր վեր։ — «Կնքամայրս տուած է պղտիկութեանն. . .» չծծեց որբուհին, կնոջը նայուածքէն ահաբեկ։

Կնքամայր, ատ ի՞նչ բառ. էր Աերագարին խաչը քակուած էր ճիտէն։ . . . Անունն ու տարազը փոխեր էին, ձայն չէր հանած. սիրականներէն ի սպառ բաժներ էին զինք, չէր տիրած ա'յնքան որքան հիմա, երբ կը յափշտակէին իրմէ Եոյսին իր նշխարը փաղփուն, յրիստնիայ աղջկան այդ միա'կ նշանը զոր կրցեր էր պահել Մեծ Փոթորիկէն ի վեր լաթերուն ու շապիկներուն ներքեւ, լանջքին թաքթաքուր մէկ խորշը, Գիշերները երբ անկողին մտնէր, այլ եւս որո՞ւ պիտի տար կարօտի իր համբոյները. Բնիչ բան պիտի սրբացնէր իր անձայն Հայր-մերը վերման կին տակ։ Եւ իր վիշտն աւելի՛ մեծցաւ, խորունկցաւ։ երբ Հանքը Հակառակ իր պաղտառանքներուն — չվերագարծոց իրեն այդ առարկան ու տարաւ կղպեց վերի սենեակը, գղրոցի մը մէջ։

* *

Ցաջորդ օր մօրուն գուրս էր ելած։ Տունը մինակ էր, Փորձութիւնը մտաւ մէջը՝ զգրոցին ձեռք զարնելու, Լքտեսած էր բանալիին թաքքաւոցը, Երբ զգրոցը բացաւ, պահ մը չուղեց հաւտալ տեսածներուն։ Ուժգին կը տրոփեր սիրաց։ Վախցու նոյն իսկ որ որդեօք պիտի պայթէ՛ր ան։ Հո՞ն գտաւ օղեր որոնց վրայ չորցած արիւնի բիծեր կային, տեսաւ մանեակներ՝ ծռած ծռամակած զարգոսկիներով։ տեսաւ իր փոքրիկ խաչն ալ՝ թեւիկները կոտրտած։ Սոսկումով կղպեց զգրոցը։ Աչքերը մթաղնած էին։ Զլացաւ, Զգաց միայն որ հրդեհ մը կար ներսիզին՝ մէկէն ի մէկ բռնկած։ Այդ տուփին պարունակութիւնը կարծես անզիր պատմութիւնն էր գործուած Զուլումին։ Հայուն շարչարանքին խորհրդանիշը, մանրացոյց մէկ պատկերն էր անիկա։

Ու, ինչպէս թիթեռը՝ բոցէն հալածական, ինչպէս եղնիկը՝ վառօղիկ

մուխէն գողահար, փախաւ տնկիւն մը, կծկուեցաւ բաղմոցին զբայ,
տարապայման յուզումի մը տնձնատուր, Այդ վար գնելն էր գլուխը,
վեր չկըցաւ տռնել մէյ մընալ, Դուռ-դրացի վազեցին եկան, անօգնւա
ամէն գեղ-գարման, ոչինչ կըցաւ բուժել, ուշքի բերել զինք, — «Բաղ-
նիքը մսեցուց, անկէ է» կ'առարկէին ոմանք, Ոչ ոք կընար անդրա-
դառնալ զարհուրելի այն տռամին որ տեղի էր ունեցեր իր հողիին
զազփազփուն բեմին զբայ, զզրոցը բացած պահուն:

Եւ աչքերը սեւեռոծ սենեալին այն անկիւնն ուր ահաւոր սեւ
տուփը կը հանգչէր, մեռու Արուս երկար հոգեվորքով մը, արյնպէս
ինչպէս պիտի թօշնէր մտնիշակ մը՝ եղիճներու թաւուտքին տակ, կամ
պիւլպիւլ մը՝ ագռաւներու վանդակին մէջ:

ԹԵՌՈՒԿ

Պ Ա Ր Ո Ւ Ե Ս Ա Ն Ա Բ Խ Օ Ս Ի

Առանց ստորաբաժանմանց մէջ մտնելու, հայ աղզը գլխաւորաբար
երկու թերութիւն ունի, ժամանակը չնչած է անոր սիրակն զիւցազ-
նութեան ոգին, և միջավայրն ուր ապրած է՝ ստիպած է զինք վաճա-
ռականութեան մէջ ետ մեալու, չետեւոպէս աղքատ ըլլալու Այս
թերութիւններէն կը բիին անտարերութիւն ազգ, գործոց մէջ, անկա-
նոնութիւն վարչական մարմեց մէջ, ընթերցասիրութեան պակսու, անհո-
գութիւն պարաւոց և իրաւանց ճանաչման, անփութութիւն՝ եւրոպական
յառաջդիմութեան հոսանքին մէջ քշուած եզր մը զանելու, անփոչե-
մութիւն՝ ամէն հողմի առջեւ տռագասաւ բանալու, անու զզութիւն՝
ամէն հողմերու համեմատ ուզգութիւն մ'ունենալու ևն, ևն, բայց
հայհոյութիւնն ու զրպարտութիւնը շատ տկար են ուզգելու համար
այս թերութիւնները:

Ի՞նչ աղէկ բան է ճշմարտախօսութիւնը, կարծես թէ մարդուս
սիրտին վրայէն բեռ մը կը բառնայ և չնչառութիւնը կը զիւրացնէ.
մարդիկ պարտաւոր են ճշմարտախօս ըլլալու՝ գէթ առողջապահական
տեսակէտով:

Լուսաւորեալ գարուս մէջ զիմակի գործուածութիւնը սովորութիւն
մը, պէտք մը գարձած է: Մարդիկ սովորած են ա'լ իրենց գէմքը գիմակ
անցընել, ինչպէս վորժուած են իրենց ոտքը կօշիկ և ձեռքը ձեռնոց
անցընել, Ծնկերութեանց մէջ, խորհրդարաններու մէջ առանց զիմակի
մտնելը բոկոտն ու բոպիկ ձեռքով մտնելու շափ ծազրելի է: Ուստի
անոնք որ անդիմակ են՝ ըմբանած չեն տակաւին գարուս քաղաքակըր-
թութեան ոգին, անկիբթ են, յանձնապաստան, տիրացու, գասատու,
անտես, ժամկոչ, մեռելաթազ, անջեցեալ, և իր այն՝ արժանի զիմա-
կաւորաց կորեկցութեան:

Բանաստեղծ մը աղաս է, երբ ներդաշնակութեան վրայ է ինդիրը

մանաւանդ, խղճմտանքը սրուռկի մէջ լեցնել և տրամաբանութիւնը գաւաթով խմել նոյնպէս խղճահար մորդու մը համար կընայ ըսել. «Ահա մարդ մը որ սափոր մը լեցուն խղճմտանք ունի», ինչպէս նաև անխիզ մարդու մը համար. «Ո՞նոր խղճմտանքին մէջ ջուր խտանուած է»:

Գեղեցիկ հոգին պճամոլ չէ, և այս՝ իրաւունք պիտի տար ինձ պնդելու քիչ մը թէ հոգին իզական չէ, եթէ անոր անմահութեան վրայ ճառող կը օհաւորն այնքան ուժով չի կընար զրկել զայն:

Ամօրխածուրիւն. — Միակ զիմակ որ կարող է մեր պակասութիւններ ծածկել:

Ա. Գիրքը կ'ըսէ. «Ոմենեւին մի՛ երդուուշ», մենք երգում ըրած ենք որ ամէն օր երգնունք. — «Եթէ ակն քո աջ զայթակղեցուցանէ զքեզ, խլեա՛ զնա և ընկեա՛ ի քէն», մէյ: աչքը եթէ գեղեցիկ կնոշ մը հանա զիսպ՝ ակնոց մ'ալ կը զնենք որ կինն աւելի ազէկ զիտենք. միաքէ զայթակղութիւն անցընելեք ժամանա՞կ է, հոգիդ սիրենս: «Սիրեցէք զթշնամիս ձեր», պատուէ՛ք որ կ'ապացուցանէ թէ ժամանակաւ բարեկամենը ալ կան եղեր: — «Եյլ դու յորժամ ողորմութիւն առնիցեն, մի՛ գիտացէ ձափ քո զինչ զործէ զաջ քո». Ո. Փրկչի. Հոգաբարձութիւնը լրագրաց մէջ ամէն ամիս կը հրատարակէ նուիրատուներու ցանկ մը, և նուիրատուներն ալ դոհ են: — Պատուետ՝ զհայր քո և զմայր». մենք հարուստ զոքանցները միայն կը պատուենք. — «Ոմենայն որ հայի ի կին առ ի ցանկանալոյ նմա, անզէն չնացաւ», երանի՛ կոյրերուն: — «Եղիցի ձեր բան, այսն այս և ոչն ոչ», մեր այսն ոչ է, ոչն ալ այս. շատ անգամ ալ մեր այսն ո՛չ այս է և ոչ ալ ոչ. նշանակութիւնն ապագային կ'որոշուի պարագաներու համեմատ:

Ազդր. — Ո՛քան կը ծափահարուի թատրոններու մէջ և ո՛քան փառակը հեղինակներ գերասանունի՛ մը ազգքին ու զզուած ծափահարութիւններն իրենց թատրոնքութեան կը վերընծայեն:

Գերգիման. — Անդիի աշխարհ բանող «թիւնելցին կայարանը, երազ. — Մաքի նուարկութիւն՝ առանց կողմնացյցի և զեկի:

Հայենյուրիւն. — Փաստի սով: Հաւատակիսուրիւն. — Խղճի գողթմականութիւն: Բնականը միայն գեղեցիկ է, առյն իսկ ազեղութիւնը շինծու գեղեցիկութենէն շատ աւելի սիրեմ: Եինձու գեղեցկութիւնը մարմինին շռայլուած շողուքորթութիւն մըն է, և ով ոք կը շողոքորթուի՝ կը տուժէ միշտ:



ԱՄԵՆՈՒՆ ՏԱՐԵՑՈՅՑԸ, ԺԶ. ՏԱՐԻ

207

ՄԱՍ



ՀԱՅ ԳԵՂԱՐՈՒԵՏԱԾ ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՈՐ

1922

ԹԱՅՏԵՐԱԿԱՆ ԱՐԱԽԵՍՏԱՆ

ԵԽ ՆԱԽՆԻ ՀԱՅԵՐԸ

LԱՏՐՈՆԻ. — արգիսկան ըմբառումով թատրոնը — շատ յեղում ու յեղաշրջում կրած է հին հին դարերէ ի վեր, հասնելու համար այսօրուան բարեկազմ վիճուկին որ զայն արժանի կ'ընծայէ «ժողովուրգներու կրթարան» անունին նշանակա անոր օրբանը եղաւ, և բուն թատրոնը, ողբերգութեան ու թատրերգութեան զանազան սեռերուն ծնունդ տալէ առաջ, Աթէնքի ազատասէր և զրօն ասուէր ժողովուրգը կու գար այն հրապարակը հաւաքուիլ ուր հնձանեան աստուծոյ (Դիմիտոսի) անուան ձօնուած տաղեր ու գանձեր կ'երգուէին:

Աշնան այդեկութքի օրերուն, աշխատաւոր այգեգրծներ, ի յիշատակ
 իկարոսի, նոխազներ կը զենուին, խրախճանքներ կը սարքեին և նոր
 զինիով զօրացած զուարթացած՝ կառ քերով շըջոնը կ'ընէին գաղաքին
 թեսպիս եղաւ տառչին բարենորոգիչը որ զիներրուքի երգերուն և
 անկարդ խաղարկութեանց վերջ դնելով՝ ահոնց տեղ սահմանեց աւելի
 կրթիչ ու բարոյացուցիչ հանգէսներ, որ նսինի Նելլէնք կուզային լսել
 աղջային պատմութեան սրտաշարժ գէպքերը, իրենց գիւցազանց գաջա-
 գործութիւնները, աշխարհաւեւ, պատերազմներն ու երկրաշէն գործերու
 պատմութիւնները, նսքիդէսին արուած էր այդ ողբերգական թատրեր-
 գութեան ծնողն ու բարեկարգիչն ըլլալու փառքը. Սոփուկլէս ալ անոր
 արժ անաւոր նախանձորդն ու յաջորդը եղաւ, առաջինն իր եօթանասուն
 ողբերգութիւններով, իսկ երկրորդը՝ հարիւրէ աւելի ողբերգութիւններով
 որոնցմէ քանի մը հատր հազիւ ծողովրած է ժամանակին աւերքէն
 Ասոնց կը յաջորդէ Եւրիպիդէս որուն նկատմամբ կ'արժէ հոս յիշել մեր
 Քերթողահօր գովքք. — «Որ զմեծ յազթանակ զովութեանցն տռեալ
 տանի Եւրիպիդէս ճանաչի ողբերգակ, զի զորովագոյն իմն և զեղեցկա-
 յարմար զիւցազնական ողբերգութեամբքն ուրախացուցեալ զովիս
 մտսաւացն, անջնջ յիշատակու ՚ի նուին և զիրատուցն արձանագրեալ,
 անմոնչորար եթող արժանի յիշելոյ արուեստ Որ մինչեւ ցայծմ եւս
 (այսինքն մինչեւ Խորենացիին օրերը) զորմոնալի արայս անցեալ կենա-
 ցաղ օգտակարագոյն պատմի հմտութիւնն Հելլէն ողբերգութեանց այս
 ծնողք իրենց արժանաւոր արձագանցն ունեցան ուրիշ ազգաց քերթող-
 ներուն մէջ, և թատերական գրականութեան զոհարներով փալեցազ
 Ռասին, Գունէյլ ու Մոլիկս, ինչու և հոյլ մը ուրիշներ՝ Եւրոպայի
 այլ և այլ ազգերուն մէջ, որոնց շարքը շատ երկար պիտի ըլլար հոս
 զետեղել, Մեր քերթողահայրը շըսեր սակայն թէ մեր մէջ ալ կային
 այդ սեռ մշակող մատենադրները Բայց եթէ Հայր շունեցաւ իր նսքի-
 զէններն ու նմաններ, ազգային աւանդութիւնը մէկէ աւելի զըսւագներ
 կը ըերէ մէկ այն հանգիստ թիւններէն ու ժողովրդային իրախճանքնե-
 րէն, ուր կը զանենք Հելլէն թատրին նախակարապետը եղող՝ թեսպեսն
 շըջանի խաղերն ու պարերը, տաներն ու ցնծութիւնները, որոնց մէջ
 ազդային զիւցազանց կեանքն ու զործը կը փառաւորուէին կամ հան-
 քային գժբախտութիւններ կ'ողբերգուէին — Յիշենք նախ Փաւասոս Բիւ-
 զանգացին որ իր Բիւզանդարանին մէջ Գնէլի մահը պատմելու առթիւ-
 կ'ընէ. «Ապա իրրեւ մեծ իրքն համարձակ յայտնեցան ի լսելիս ամենե-
 ցուն և ի ձայնարկուքն ամենայն, եղեւ նա (Փաւանձեւ)՝ սպանեալին
 կինը մայր ողբոցն, և ձայնարկուքն ամենայն ի ձայն ողբոցն սկսան
 նուազել զիրս առփականացն Տիրթայ, զակն դներն, զիտրին, զինարու
 մահու նիւրի, զապանումն, ձայնիմ մրմնցոցն ի վերայ սպաներոյն ի մէջ
 կոծոյն բարրառիին զիդիկեալ խանդադատութեամբ, ևն, ։ ծչմարտատիպ և
 արդիսկան իմաստով ողբերգութեան մը յուզիչ զբուազներուն տողան-

ցումը չե՞ն տառնք, խօսքերն ու իմաստները երգերով արտայայտուած, ինչպէս Օբէրայի խաղորկութիւն մը, և չէ՞ քսկը թէ Փառասոսի նկարագրած այդ եղերական գէպքէն 14 դար ետք, թէ թէրզեան ուրիշ բան չէ ըրած, բայց եթէ նոյն տեսարանները պատշաճեցնելով արդի թատրոնին պահանջմանց, յօրինել իր տաղաջախուած Արշակ Բ ողբերգութիւնը, որուն երաժ: տաւթիւնը կը պարտինք Տ. Զուհաճեռնի (*).

Ի՞նչ է, դարձեալ, եթէ ոչ յաղթական Արտաշէս Բ. ի կեանքէն, սիրալի թատերանուագ մը զոր անշուշտ ժաղովուրզը կու գար լսել հաղներուներու բերնէն, զանազան ազգէ նոււագարաններու բնկերցած սրտայոյզ տերելներու չարքովք՝ որմէ կը մնան միայն հետեւեալ պատառիները.

Հեծաւ արի արցային Արտաշէս
Ի սեաւ զեղեցիկ,
Եւ հանեալ զոսկող
Շիկափոկ պարանն,
Եւ անցեալ որպիս զարծուի
Ուրարեւ բնդ զետն,
Եւ հանեալ զոսկող
Շիկափոկ պարանն,
Ընկից 'ի մեջ օրիորդին Արտանաց
Եւ շատ ցաւըցոյց
Զմէկ վափուկ օրիորդին,
Արագ հասուցհան 'ի բանակն իւր:
Եւ հարսանեկան չքեզ չա՛ գէսներու պարագաներէն,
Տնդի ուկի սեղայր
Ի փեսայուրիան Արտաշիսի,
Տեղայր մարզայիս

Ի հարսնուրիան Արդինեան :

Կարելի չէ չմիւտասկել նաև նաւասարդի և այլ տարեւոր հանգէնոներու առթիւ կատարուած ժողովրդոյին խաղերը, հրապարակային հանգիստութիւնները, ոյժի, ճարպիկութեան, յանգչնութեան փորձերն ու հանրային խրախճանքները՝ որոնց արձագանգը հասած է մինչեւ մերօրեւը, մինչեւ գեռ երէկ, երը Հայաստանի այլ և այլ կողմերը լըշու Սուլթան Ա. Կարսպետի կամ ուրիշ տօնական հանգէնոներու առթիւ խաղեր ու ցուցքեր կը կատարուէին Հնութեան՝ մեզ աւանդած զուսանական կամ Գողթան տաղերէն կը յիշատակուին հետեւեալները. — Վէպ: Զբոյց, Առասպել, Երգ բանից, Պատմութիւն և Գերթուած, Թռելւեաց երգք, Երգ պարուց, Ցուցք կամ Երգ ցցոց: Ասոնցմէ Քերթուածը

(*) Արշակ Բ. ի այս ողբերգութիւնը Թատերախաղի վերածուած է նաև ուրիշ հեղինակներու կողմէ, Հ. Պետրոս Մինասեան (Վենետիկ), Մկրտիչ Պէջիկացինան, Խորէն Էնդիկոսոս նար Պէյ, Էմմանուէլ Սոյական, Արագինն Թղթեան և Սեպուհ (Լազ) Մինասեան:

զանագան անուններ ունի. դիւցաղներդական, դիւցաղնազաւեշտական, վարդապետական, փիլիսոփայական, քնարական, տրամադիքական, հովուերգական, վիպական, երգիծական են. ևսկ նուազաբաններն էին բամբիս, սաւիզ, կանացաւոր ազերազիս գործիք, նաքր, ձնձզայ, թմբուկ, փող, սրբնազ.

Ենչ էին ապաքէն Գողթան երգերը. Եթէ ոչ ներկայացումներ ուր երգը կ'ընկերանար պարին և ցուցքափն, որոնք մաս իր կազմէին ժողովրդային տեսաբաններու ազգային կեանգէ թատերախազերու, — Գուշաներգութիւնը պարզապէս որ իր մշակուեր հին Հայերու մէջ:

Բայց մեր նախնիք անմասն չմնացին նաև յոյն և լատին ցեղերու սեփակոն թատրոնէն. և եթէ իրենք չսաեզծեցին զայն՝ փոխ առին Արեւմուտքի հուլլանական աճով թատրոնը Ահա թէ ի՞նչպէս:

Ո և է ազգ իր գրացի ժողովուրդներուն ազգեցութենչն չի կրնաբանման մասը. բլլույ բազաքական կամ ուղմական, բլլույ ընկերային.



Տիգրան Բ.ի դրամը

կամ իմացական կեանքի մէջ՝ Արդ, զիստնք թէ, մեր նախնիք սերտ յարընչութեան մէջ էին մէկ կողմէ հելլէն ցեղերու. (որոնք զէպ արեւ մուտք և արեւելք կը տարածէին իրենց կրօնական, մտահնազրական). Քաղաքական և ընկերական ազգեցութիւնը), միւս կողմէ Աքիմենեանց (նախնի Պարսիկներու) որոնց սերաբը կապուած էին աշխարհազրական գիրքով ու լեզուաւ, սովորութիւններով և ուրիշ պայմաններով. Այդ գրացիական առքնչութիւնը՝ Քրիստոնեական թուականներէն առաջ՝ կը տարածուէր մինչեւ հսովանքական ցեղեր որոնք սովոները եղան հայկան կան բարձրաւանդակներուն տիրապետող Տիգրան Բ.ին, մինչեւ որ անոր Պայազատին վիճակեցաւ հսովանքական լեզունները նուածելու փառքը. Նոյն այդ Պայազատը, Արտաւազդ Գ. մատնութեամբ կը պարտուի յետոց Անտոնինոսէն և ոսկի չզթաներով կապկազած՝ Հոռմմ կը տարուի, հսնկէ ալ Աղեքսանդրիս ուր երեք տարի գերութեան մէջ սուայտելէ ետք՝

Կղեսպատրայի հրամանով կը զլիստուի: Պլուտարքոս կ'աւանդէ: Թէ այդ թագաղուրկ իշխանը՝ նժդեհ կեանքի ու զերութեան ցաւերը մեղամիւն միակ հնարք՝ բանասիրութիւնը կը գտնէր, շարադրելով այլ և այլ թատերական գերթուածներ, ողբերգութիւններ, ճառեր ևն.» որոնք մեծապէս յարգի եղած են: Արտաւազդի այդ բանասիրական երկերը չէին միթէ շարունակում իր արքունի նախասիրութեանց, որով թատար բերգութիւններ կը յօրինէր և ներկայացում ներ կը սարգէր, ինչպէս ներոն Հռովմի մէջ:



Արտաւազդ Գ. Արամը

Թիւն ունեցեր է Պալսկաստանի մէջ, նոյնը կը հաստատէ նաև Անաթօլ Ֆուանս իր «Ամփիս» գործին մէջ ուր կը յիշէ նոյն Աղեքանդրեան շրջանի համբաւառոր դերստանուհին ծոյին պոռնիկը:

Հելլէն թատրոնի գոյութիւնը Պարսկաստանի մէջ ալ կ'ոկոի մոկեադնական արշաւանքի թուականէն և պարսկական արքունիքին մէջ կը ներկայացուեն և լրիսկիւնուի ողբերգութիւններն ու Արփագումանի կատակերգութիւնները, որոնց շնորհիւ էր որ հելլէն լեզուն գերակշիռ զիրք մը ունեցաւ Սասաննեան աշխարհին մէջ, մինչեւ որ Արտաշեր իր գահակալութեան օրն իսկ ի Ֆիրոզ-Ապատ, հրովարտակով մը արգիլեց հելլէն լեզուն, և մէկ շաբթուան ընթացքին՝ տասնեակ հազար մարդոց լեզուն կորել առուած, վերջ դնելով հելլէն ազգեցութեան:

Արձանագրութիւնները կը կիսյին թէ Միջնարքատի տիրապետած բոլոր քաղաքներուն մէջ թատրոններ կային: Բաս թէսոս Ռէյնագի, Տիդրանակերտի մէջ թատրոններու և յօյն արուեստագէտներու կամ գերատաներու գոյութիւնը յայսնի է, ինչպէս կը պատմէ նոյն հեղինակն իր Mithridate Ephadore. Roi de Ponte անուն գործին մէջ: Փոքր Ասիոյ այլ և այլ կողմերը, Մեծ թէ Փոքր Հայքի և Կիլիկիոյ մէջ, այսօր կենդանի և շօշափելի վկաներ ևն՝ տեսլաբանի, թատրոնի, ամէիթատրոնի նմանող շէնքեր, ինչպէս Ամասիա՝ ուր թատրոնը գոյութիւն ունէր Քսէ երկու դար առաջ, ինչպէս Կարին՝ ուր «մօղսիգ» ով շնուռած համբաւառոր Զիֆթէ Մինարէ մզկիթին մէջ թատրոններ սրահ և այլ բաժանումներ կան, ինչպէս Անթալիայի կողմերը (Կիլիկիա) կրմէնէկի մօս ամփիթատրոններ հնութիւնք, նաև Շոր-Ճէրէ քառած զիւղագաղաքին մօս (Կիլիկիա) համանման ամփիթատրի աւերակներ: Կիլիկեան աշխարհի այդ թատրոններն շնորհելու ուրիշ հետքեր ու յիշատակներ, պատկերներով մէկտեղ, մեզի կ'աւանդէ և. Դ. Ալիշան, իր Սիսուանին մէջ:

ինչպէս արտաքին պատմիչներէն Յովհան Ռոկերերան և Օգոստինոս կը վկայէն թէ Դ. և Ե. դարերու քրիստոնեայ Բիւզանդիանը, Անտիոք և ուրիշ ասիական քաղաքներ թատերախաղերով և զուսաններով կը զուարծանային, հայնապէն Ե. դարու ազդ «Մանր Գրողներէն Ա. Եովչան Մահա գակունի կաթողիկոս իր կրօնա-քարոյական ձաւերուն մէջ լը խօսի Հայ Թատրոնի վրայ Ե. դարուն Այդ զրուածքը մեր նիւթին համար գերազանցապէս հետաքրքրական է, երբ նաև առնենք թէ Մանդակունի կը խօսի Հանրային հանդէսներու, Թատերական ներկայացումներու և զրուածքներու վրայ զորս «անբարոյ» և «լպիր» մակդիրներով կ'որակէ, և մեղադրելով հայ ժողովուրդին հաճոյաւը հակոսմերը՝ հեղնարար կ'ըսէ. «Ուր մեր իր թատրոաց խաղուց... ևն ՚ի ցաւս» իրմէ օ դար վերջ, նարեկացին ալ կ'ակնարիկ ներկայացումներու կամ թատերական խաղերու, «թատերս տեսարանաց» բառերով, ինչպէս նաև ուրիշ եկեղեցական մատենագիրներ թատրոնի գոյաթիւնը կը խօսավանին, ցաւելով հանդերձ անոր «անբարոյ» նկարագրի մասին՝ բակով. «Յորժամ թատերախաղը հարկանին, յայն ժամ ոզրոյ Եկեղեցի զկորււստ ժողովը վըրդեան»:

իրեւ եղբակացութիւն, բակնք ուրեմն թէ նախնի Հայերն ալ իրենց. հոգիկոն վայելքներուն յագուրդ տալու համար սովոր էրն համախմբուիլ՝ իրենց դիւցակներուն արիստոկան զործերը տարփողելու, խրախճանքներու մէջ խանդավառուելու, ազգային յաջողութիւնները հազներգելու կամ հաւաքական ցաւեր ողբերագելու, քնարի, տաւզի, թմբուլի նմանող նուագարաններու ընկերակցութեամբ, ինչպէս Դաւիթ որ կ'առաջնորդէր Երբայեցինեա.

ըստն, ինչպէս հելլէն և հռովմայեցի քերթողներ Միջնարերդի ու Կոլուսէնինի պարփառներուն մէջ ընկերանք կամ սոսկում կը սփռէրն հանգիւսական ամբոխին վրայ:

Բայց յաջորդ դարաշրջաններուն, երկար միջոց մը զագար տոին այդ ամէնքը քաղաքական գէպքերու և ազգային զժրախտութեանց բերմամբ, մինչեւ որ վերջնագոյն դարերու մէջ, ազգային զիսակցութիւնն արթնցաւ, և բոպական քաղաքակրթութեան շողերը թափանցեցին. մեր մէջ ալ, և իմացական մշակոյթը վերարծ արծեցին զեղարուեամբ ճաշակը, տալով ծնունդ արգիսական թատրոնին զոր Հայերը սփռեցին ու մշակեցին աւելի քան ո՛ւ եւ է ուրիշ ազդ՝ Մերձաւոր Արեւելքի մէջ:

Բերա. 14 Յունի 1921



Սմբատ Գաւաքեան 1898

ՍՄԲԱՏ ԳԱՎԱՔԵԱՆ

(1920 ՅԱ. — 1921 ՅԱ.)

1920ի ամսանային շրջանին, վ. Շահներանի առաջնորդութեամբ կազմուած «Կիլիկեան Հայ Տրումեթիկ Թատերախումբ»ն էր որը ներկաւ-յացումներ սարքեց Բանկութիք, Շահզատէ-Պաշի, Ակիւտար ևն, իսպանակն էր Սիւզան Խմային (Խղճի Խայթ), Արօնի օճը, Հայ հերոսութին, Երկու միերիմ յիսնապիտիւր և Արտ-Պատիւ-Վրհ, մեծամանութեամբ «Ճշ-Լուրամ» Խումը, բ մայուն կազմ չուներ, բաց ի Շահներան քնառանիքն վ. Շահներան, Օր. Հօրմանն և Լիւսի, Կուսպար և Պերճ), իրենց մասնակցութիւնը բերին Տիկնայք Հ. Ֆելէկեան, Ա. Ալիքսոնեան, Ա. Պինանէմլէկեան, Օր. Ք. Առաքելեանց, Պէտքիս և Պարոնայք Ա. Մատաթա-եանց, Տ. Նշանեան, Զոպանեան, Պալժազար, Պապաեան, Գրէմ Սի-մոն, Պագանասարեան, Ջկունի և եւ



Աղքացեալ Սեւումեան
Խւեկեւիշի սիմագաւոր թատերախանի թատրումնեանէ «Յունիկ քնյաց» դերը
«Փրումանսի անզուգական դերով» ստեղծագործ կեղադադար պատմա-
դրուեցաւ նաև Շիրգանդադէ Եւղինին Ակպատ. 15ին պաշտօնապէս վերա-
կազմուեցաւ Պ. Հ. Տ. Դնկ.՝ Հետեւեալներէ. — Տիկ. Հ. Ֆելէկեան,
Թնար, Ա. Ալիքսոնեան, Ա. Պինանէմլէկեան, Օր. Լիւսի, Պ. Վ. Փափազ-
եան, Մատաթեանց, Թօլայեան, Չափրաստ, Հրաչեայ, Նշանեան, Ստե-
փանեան, Ջկունի, Պազարեանոք Ակպատի սկիզբ
անպաշտօն վերակազմութեամբ բերա
և Շահզատէ մէյմէկ հեղ բեմա-
դրուեցաւ Ա. Արքիարեանի Կար-
միր Ժամունցը՝ թատերախագի վե-
րածուած Վ. Թէքէկեանէ և Ա. Պար-
սպանի միջնորդ կեղադադար պատմագործ կեմա-
դրուեցաւ նաև Շիրգանդադէ Եւղինին Ակպատ. 15ին պաշտօնապէս վերա-
կազմուեցաւ Պ. Հ. Տ. Դնկ.՝ Հետեւեալներէ. — Տիկ. Հ. Ֆելէկեան,
Թնար, Ա. Ալիքսոնեան, Ա. Պինանէմլէկեան, Օր. Լիւսի, Պ. Վ. Փափազ-
եան, Մատաթեանց, Թօլայեան, Չափրաստ, Հրաչեայ, Նշանեան, Ստե-
փանեան, Ջկունի, Պազարեանոք Ակպատի սկիզբ
անպաշտօն վերակազմութեամբ բերա
և Շիկ Դովոն-Պիննէմլէկեան, որոնցմէ Փափազեան, Ֆելէկեան, Թնար,
Ալիքսոն, Չափրաստ և Սուրաբեան ամուլք Հետպատէ քաշուեցան
խումբին Ե. Հըշանն էր և Բ. տարին, 100 ներկայացումներով. — Մատաթ
Սան-Ժին և Հայրինի (Խառուու.), Մամ. Մօնիօսին (Հէնքքէն), Հանձնատ և
Շփորուրիւն (Հայր Տիւմա), Գրկանի (Կամաւրական-Կիւրճեան), Պատի-
համար, Չար ողի և նամուս (Շիրգանդադէ), Մափակը, Օրկոյ, Արգայի
լիր, Քին և Համիկը (Շէքսրի), Տրիլիի (Դէ), Պաղասաւ Աղրար (Յ. Պա-

բռնեան), Բօրաչ Թիրլամուրը, Տհաւեր Միր, Յա՞ երպաս. (ԱԷսքիէվիչ), Երկիյեան շիփոր (Ատում Բէյէրէյն), Աւրիկ Ակոսա (Գուցիով), Արցունիի հովիս (ԱՀարոնեան); Ուր և Նինջ (Շիլլէր), Սատանայ (Գորգինի), Կիւդանի մուեաթմիր, Հին Աստածմիր (Լ. Շանթ), Թայժում (Լ. Էնգրէլի), Խամաճիկնիր (Բիէր Վոլֆ), Մարտու մազնիր (Ա. Արէլեան), Վարդանանի (Լ. Էօ), Հարսանեկան խայլիր (Հ. Պալմայլ), Բոցը (Քիսովմէքըրս), Բարիզի այլաները, Մրրիկ (Պէրնչժայն), Քորրաս (ձիտզօմէթթի), Սարօնի օձը (Վ. Փափազեան), Օնդրիկորի հօրիուս (Բոլ Կավօ) Կրրլ Մշաուր (Գրէմ Սիւմոն), Փորուրիս բոյն (Վ.միլ Ֆազլ), ու Մինիր և իր մարտը: 57ը տեղի ունեցուն Բերտ, 19ը Բանկալմիր, 6ը Ակիւտոր, 6ը Կատրքէօյ, 6ը Մագրէօյ, 2ը Սամաթիս, 2ն Արնաուտչէօյ, 1ը Շահզատէ-Պաշի և 1ը Գումմ-Գափու: Դերուսոյցն էր ՄԱՍԱԹելնոց որ իր ծանր և ապերտախտ գործը — մեր մէջ անշուշ — գլուխ հանեց իրեն յատուկ ձեռներիցութեամբ ու կարողութեամբ, չարժանանալով ո՛չ միայն մեր վարձկան քրննկազիրներուն (բացառութեանը թէն չեռուն, բայց միշտ յարգած եմ) ածուրդի հանուած գնահատութեանց, այլ նոյն իսկ սրամտափառն հեղնութեամբ քնդունելով անոնց թուղթէ սլաքները: Ինչպէս ՏիդրԱն-Պօղոս խումբին հոգին, Մատաթեանց ալ անոր միտքն էր: — Յուշարաբն էր ԱՄՇԱԿ էլլիլլ, իր արուեստը ճշմարտապէս իւրացուցած ըլլալուն, իրրեւ պատուանուն՝ այդ մտկանունն ընդունած թուրքերու ամենամեծ թատերագէտն, Բէշատ պէյէ, էլմաս իրեն օգնական ունէր Արարատեանը: — Բեմական կաս ավտրիչն էր «Մուսկեան խումբ»ի վազեմի վաստակաւոր՝ կատակերգակ Գ. ԶՊԱՆԵԼԻՆ որ այդ պաշտօնով անզոյդ նկատուած է, կարգապահութիւնը պահպանել պարտադրելով բեմի անսանձ բըռնականերու իսկ: Խումբին բժիշկներն էին Գափամանեան, Տէօքսէնեան և Հինդեւան որ թատերաշընին վերջերը թատերական մաս Տիկ: Հրանոյ Յելիկեան նախումբ մը կազմեց, յետոյ թատերական միութեան վերածեց զայն, փափաքելով նիւթական ու բարոյական բարձրութեան մը հասցնել հայ բեմի աշխատաւորները: Տիպար թատերասէրի տիպա՛ր փափաք որ, ափս՛ս, զանազան ու զարմանազան պատճառներով պիտի երթայ բոլոր տիպար փափաքներուն օթեվանը . . . եթերային: — Առորեւ կը ներկայացնենք գերերը զոր մարմաւորեցին Պ. Հ. Տրամտթիք լուկ, եան գերասանուհիներն ու գերասանները:



Տիկ. ՀՐԱՆՈՅ ՅԵԼԻԿԵԱՆ: — Գարերին Հիւրշ (Սան-Ժէն), Գլուհը

(Մօնկօտէն): Առաջինը մին է իր բեմական յաղթանակներէն և գնու-
հասուած արուեստի հայ և օտար քննադատներէ: Բայց, բարիզեան կիւ-



Տիկին Քնար

կանք), Եւփիմիկ (Պատուի համար), Շուշան (Հար ողի), Մում Մօնկօտէն (Շոյն), Եսրի (Ու. Ակոստա), Փիրի (Արց. հովիս), Գիրինազ (Նամուս), Տիկ. Միւլյիկ (Սէր և նենգ), Իշխանուիկի (Հին ասուածներ), Աննա (Արք. առաջարկ), Տիկ. Պիրի (Բարիզի աղքատները), Խոզան (Համելէթ), Տիկ. Պիր-
տիկ (Բարիզի աղքատները), Խոզանիա (Քամուս), Տիկ. Վայլերպ), Տիկ. Պիր-
(Քորրատօ), Լիգրայի (Ամէնի օձը), Մում Ակուման (Մում), Տիկ. Վայլերպ (Մում և նենգ). Տիկ. Հարլան (Մով. հօրքուր). Տիկ. Հարլան (Փողոստան), Մում Միւլյիկ (Մում և նենգ), Տիկ. Վայլերպ (Միւլյիկ): «Անսամպլը» գո-
հացնող փորձ գերասանուի և յոր-
դորալի մայր գերասանուց:

Տիկ. ԱրԱթՍ ԶԱՐԻՒՅԵԼԿՆ. — Ցու-
յիր (Ու. Ակոստա), Տօրոնիկ (Հայրե-
նիք), Մուսան (Նամուս), Լուիզա
Միւլյիկ (Սէր և նենգ), Աննյշ (Պ. աղ-
քար), Ֆրկյիսա (Պատահայ), Միկա
(Հին ածներ), Լիկն Հկ. Ծիր (Քայ-
լուն), Աօնի (Հար ողի), Մարգա-
(Մ. ձրագներ), Տկզշիմօնա (Օթէլլօ),
Վարժ գերասանուի մը:

Տիկ. ԱՏՐԻՆԻ Պինիմիյելկն. — Աննա Տամոյի (Քին), Խոզանիա
(Պատուի համար), Աննյշ (Պ. աղքար), Իրմա (Բօթաչ և Տնաւեր սէր),
Լիկիս (Յու երթաս), Խոյայիկա (Հայրենիք), Մուսան (Նամուս), Տիկ.

Տիկ. Արամի Զարիմեան



մօնա (0թՀլլօ), Ալեքսանդր (Բ. աղևանձնիբը), Լուժա (Քորպատօ) — Քերոջյանի բարոնութեան հր.

ՕԲ. Լիիլի (Թօդիլիլիկն) .— Նուայ (Կ. Ժամուց), Էմիլիո (Օթելլո), Լիսիին (Մանկուն), Շուշան (Պ. աղբար), Պապիկ (Յան Երժուա), Հիւրի (Արց. Հովհան), Առաջարար (Համուու), Լիյիլա (Քին). Մատու ՏՐՎԱՐՈՒԾԻ (Խամուու), — Խռովոնիաւ լից « Ա. Ա. Էթ » մը.

Պ.Ա.Հ.Ա.Մ. ՓԱ.ՓԱ.Զ.Հ.Ա.Ն.՝ Նար. թօն
(Ասու-Ժ.Հ.), Մայիսի և Քիմ (Ասու),
Առերկե (Քրկեանք): Հայ բանի այս
չերտան աշ գծը բախտաբար շուտ հե-
ռացաւ խոս մը է:

լը. ԹՈՒՅՑԱՆ. — Ֆուշշ (Այս-
ժեն), Սարգսն (Քին), Սուրեհ (Պատու-
համար), Թօնևս Պիզոս (Տրիլբի),
Պաղեճնի (Բօթաչ), Ներն (Առ եր-
թոս). Կոյշ վանական (Հին ածները),
Օքո Մարգրենկ (Թայֆուն), Նիդրո-

Տիկ. Ասրին. Պիտիմ. Տեան

Օրբ Մարգուկ (Թայֆուն), Նիդրո
(Խամաճիկներ), Ա. զիրհղմանափոր (Համելէթ), Պիկրոս ոք Մօրի (Բողը),
Բաներցօք (Ա. ազգատները), Ճիւմնիծո (Քօրբառո), Շարլ Պիրիկ (Ծն. Փ.
Հօրքուր) — Տրամաթիերն «գոմիքք», «գոմիքքներուն արամաթիեր, գերա-
սաններուն վարչապետն ու դերա-
սանուն հիներուն վար . . . պետ:

ԱԱՓՐԱԱՍ.— Պ. Մօնիկահն (Հոյքն),
Բիկոր (Քիեն), Բ. Գամիկիարեան (Եւ-
գիսէ), Նալպանն Ռոկան (Չար ողի),
Ուդարիկ (Փրկչանք), Ռերամուրը
(Բաթշաչ), Քիկն (Յու երթառ), Խեղ-
կասակ (Լիբ), Ժօնաս (Հայրենիք),
Հայրապէտ և Նպիջծառը (Նսմուռ),
Բօրջիուս (Համելթթ), Տօրլանձ (Ծնփ.
Հօրքուր), Պօնիկո (Խսմաճիկներ),
Բժիշկ և Թադոս (Կենդզ. մեռեալներ) —
Տաղանդաւրը և Համակրելի կա-
տակերգական:

ՏՐԴԱԼԸ ՆԵԱՆԵԱՆ. — ՄԱՖԿՐ
(Մաքրէթ), ՄԻՀԱՂԻ (Քին), ՑԱԽԾ
(ԳԹԷԼԼՈ), ՔՈՐՐԱՏՈ (Հոյին), ՏԱԺՋԻ
(Տեհրէի), Տ. ՀԱՐԱԲԻԺ (Փ. բայն), ՕՐ



2.3.2.2. *Openings through*

թառ), Էսմին (Լիր), Լը Պուռ (Մըրբեկ), Լը Շարիլիկ (Հարս, քայլերդ),

Դուսա Ալպային (Հայրենիք), Խշխան (Հին ածներ), Բուստամ (Նամուս),

Տը Ֆերնիկ (Խամաճիկներ), Գրօֆուս (Համելէթ),

Տը Ֆոնսկներ (Բոցբ), Լը Ֆերգր (Սահն-Ժէն), Վասակ (Վարդաս-

նանիք), Իր մասին խօսած ենք հերու:

ՀՐԱՆՏ ՍՏԵՓԱՆՅԱՆՆ. — Ռուրիկ

(Պ. Աղբար), Պիլի (Տրելրե), Կասիօ

(Օթէլլօ), Ալիսիկ Լըպուր (Մըրբեկ),

Կուն Նեյպիր (Ս. Ժէն), Վարժոն (Խա-

մաճիկներ), Հօրացիօ և Լկյորիս (Համա-

լէթ), Բարզեն (Արց. Հովհան), Տիգի-

լինու (Յո՞ երթառ), Լահիւրիկ (Մի-

քէթ), Մ. Հարդամի (Փ. բոյն), Գարո

Ազարեան (Եւգինէ), Նուանկար (Հայ-

րենիք), Սուրեն (Պատրի Համար),

— Նուրբ, Թեթեւ երիտասարդական

գերերու համար մասնաւորապէս



ՀՐԱՆՏ ՍՏԵՓԱՆՅԱՆՆ

Հնորհաւորելի գերասան մը որ այս ըլջանի յառաջիմութիւն մը,

ՀՐԱՆՏ Կարս. — Կարիսի իշխան (Քին), Մուրաս (Զար ողբ), Սահնի (Տրիլ-

րեկ), Էսկառ (Լիր), Ֆոն Լառուփիկ (Ե. Հեփոր), Լինդինիփիլս (Թայֆունին),

Բ. Վաշեն (Խամաճիկներ), Պօլուն

(Բոցբ), Գլոս (Փ. բոյն), Օրարեան

(Պատրի Համար), Ռոպկը (Մօնկոտէն),

— Լաւ օժտուած գերասան մը որ

պէտք է թողու բնդօրինակողի մոլու-

թիւնն ու անիմաստ դիմախազերը

որոնք ձգելիք բաւական ուժգին

ապաւորութիւնը կը խաթարեն:

ՎԱՀՐԱՄՄ ՊԱՂՏԱՍԱՐԵԱՆ. — Մի-

խայիկ (Ե. Շեփոր), Զուզու (Տրելրե),

Գօրտասէլլա (Հայրենիք), Դիկիան (Օնֆ.

Հօրքուր), Վարդան (Պատրի Համար),

Թադոս (Կենդ, մեռեալներ), Ֆրան-

սուա (Մօնկոտէն): Շատ խօսամնալից:

Ո. ՍՈՒԻՐԱԲԵԱՆ. — Զօփուր Կարա-

պիս (Զար ողբ), Ժելֆօ (Տրելրե), Գոր-

ծակալ (Բօթաչ), Ֆապիուս (Յո՞ երթառ), Քինս (Լիր), Ռ-կ Մօօ (Արց.

Հովհան), Ռինգօն (Հայրենիք), Վուրմ (Սէր և նենդ), Բիյըր Բիյը (Քին),

Ճերմակաւոր և Մովսէս վանական (Հին ածներ), — Բաւական վարժ գերա-

սան մը, Կովկասեան գերերու մէջ շատ աւելի յաջող:



ՎԱՀՐԱՄՄ

Վ. ԶԵՆՈՒՅՆԻ. — Պրիզոս (Ա. ԺԷՆ), Ռօսրիկօ (Օթէլօ), Ամբակում (Պ. Թղթառ), Ռօգհնիկրաց (Համլէթ), Կոկիկ (Սալոնի օձը)։ — Այս շքնանին իր ամամեթօռ՝ մանակցելով՝ չկրցաւ իր գերերով աւելի լայն բաժին մը ունենալ։



ՍԱՐԻԽԻ. — Ուրուական (Համլէթ), Զօրակոս (Քէն), Պոպանցիօ և Լուսիլոս (Օթէլօ), Մանակ (Ո. Ակոստա), Կոռուսն (Յոհաննա), Կարապիս (Պ. աղբար), Պուաժըկն (Մրրիկ), Էօժին (Հարս. քայլեր), Խոռվին Տրամադրութեան (Փ. բոյն)։ — «Անսամբլը, գոհացնող գերասան»

ԽՆՔԱ. — Դուսի Ռ. Անվարի (Ա. Ժէն), Ա. Նիջակեան (Կ. Ժամուց), Վարսավեան (Լ. Գինէ), Պանիօ (Մաքակթ), Լոր Մէկիլի և Բէյլր Բէյլր (Քէն), Գրուշիրի (Լիր), Զիննի (Արց. հոգիս), Միհանազ (Չար ոգի), Ղելոնդ (Վարդաննիք)։ Բարխուդար (Նաւմուս), Ճգնաւոր և Ծ. վանական (Հնի ածներ), Վարկաս (Հայրենիք), Գրաւկոս (Յոհաննա), Ժիմ. Տը Պոխա (Մրրիկ), Միլ, Շահյանան (Բօթաշ)։

Տիկ. ՎԱՐԴԻԻԹԵՅՐ Ֆէլիկոնն, — Մայրինի բեմին ամենամեծ զժբախտութիւնը՝ զրկուիլն էր իր այս զիցուհին, այն շրջանին։ Պատշաճութեան գէմ է թատերական մեղքերու վարագոյրը ցեղալու, պարզելու համար թէ կողմանուցային ինչ մեքենայութիւններ — կաւէ կուռքերու կողմէ իսկ յզացուած — կրնան եղեր խաւարել բեմական շողշողուն աստղ մը։ Տիկ. Վարդիթեր սակայն այն անսպարտելի ոյժն է որուն քով կը պապանձին, կը կորնչին շատ ծափահարուած մեծ պղտիկութիւններ՝ որոնց համար ցանկալի ըլլալէ շատ հեռու և վասնգաւոր է ամենող հետ խաղակից ըլլալը, Բացառիկ ոյժ մը ըլլալու իր մեղքը, շատ մը քաւութեանց հակառակ, անքաւելի է։ Նոյն բանը պատահեցաւ թուրք բեմի վրայ ալ, անդամ մը բեմական հսկաներ զառնցուցած է Տիկ. Վարդիթեր՝ իր աստուածայոյզ արտեստին բարձրութեան ներքեւ Եւ մեր հասարակութեան տիպար թատերասեր չըլլալուն տիրօրէն ցայտուն ապացոյցն ալ՝ զինքը բեմի վրայ պահանջելու




Ա. Պուրուրեան

աղաղակ չբարձրացնել է։ Այս ոճիը պիտի տեւէ՞ ի փառս փոքրողի փառամոլներու Յարդա՞նք անիրաւեալ հայ Սառա-Պէռնարին։



Յ. Աբէլիլլան. — Մայրենի բեմին վաստակաւոր մէկ «վէթէրոն»ը, մեր այսօրուան մեծագոյն վարպետը, հայ Անթուանն է ինք, արուեստը տիրական և ասողջ, շուքը ծանր ու տպաւորիչ։ Իր գլուխ-զործոցն է Ավելգալին (Տրիլիք), իր ստեղծագործութիւնը՝ «Պատուի համորցի մէջ Էլիզաբերով Անդրեասը, իր բեմական յաղթանակն ալ լիր. իսկ կուս ըլ Ռիզօօրը (Հայրենիք) իր ամենազօրաւոր դերերն է։ Իր ուռացացած խո-



Զախէն աջ. — Ն. Պէտիկաստիան, Թր. Եւզինէ և Մկր. Զանան

զացանկին ցայտուն դերերն են նաև Տիր. Շոկիմանը, Պամահայրն ու Օրկլոն Կարոս (Աւաղակներ), Դիմ Դանիիլ (Չար ողի) և Ասրան (Արց. Հովիտ) չեն հաւասարիր իր միւս դերերուն յաջողութեան։ Յ. Աբէլեան պարտաւորուած է խուսափիլ մասնաւորապէս ֆրնս. Թիֆերէ։ Այս յոդա նավաստակ դերասանը հզօր տաղանդ մըն է, և իր հրաշտրուեստ Ավելգալին բաւական է զինք անցունելու նոյն իսկ եւրոպական բեմական վարպետներու շարժին։

Յ. Ջիմիլին. — Իր տեղը Յ. Աբէլեանէն տնմիջապէս վերջը կու գայ կովկասահայ դերասաններուն մէջ։ Հերսոն և «Ժէօն բախմիէ» ներկայա-

ցընող գերասան՝ որ ներկայիս կը պատկանի «կռան» բռքմիէշներու դասն, իր նախկին «ամբլուային» մէջ աւելի յաջող քան արդեման. այս իօկ պատճառաւ շատեր յուսախարութիւններ ունեցան, Հուբրիէթէն վերջը եկող նոյն Զարբիֆեանին շատ հիացած և համակրած բլլալով՝ Զգայուն, տաք ու տպաւորիչ գերասան մըն է. ունի գերեր զորս կ'անձանաւորէ անմրցելի գերպով. օրինակ՝ Տօբրր Տօկերամօ (Թայփուն), Ուրիհ Ակոսյա (Նոյն), Ժան Ռուլ (Գէշ Հովիւներ), Գիմ Դանիիլ (Չար ոգի), Իր Խաղացանկին մէջ են դարձեալ Համիլիկ և Օրիլլո, Հակառակ այս գերերը շփթացնելուն՝ ներքորիեան մը չէ ինք իր հարուստ խաղացանկին ուժեղ գերերն են Կարլոս (Աւազ զակներ), Կարլոս (Հայրենիք), Մազ զիլ (Սատանայ), Սկյրան (Նումուս), Պահասար աղբար (Նոյն), Վանիանայր (Հին ածներ) են. Ամէն «ամբլուայի» մէջ յաջողապէս կը մտնէ. այս գերպով բազմատաղանդ է: Իրեւ մորդ և իրեւ գերասան՝ ամենասիրելին է գրէթէ ամէնուն:

Ա. Ելանիլիթինի. — Գեղարկազմական առողջ և թարմ տրուեասոով և բեմական ձայնով օժառած զգայուն դերասան, որու շատ բան կ'սպառէ մայրենի բեմը: Գրէթէ միակ նովկաստ հոյն է որ ողբերգական գերերու չափ ու նոյն իսկ անոնցմէ աւելի յաջող կ'անձնաւորէ Փրհու. Գերեր: Դեռ երիտասարդ և արդէն իսկ ծանօթ ու սիրուած: Իր լրումը շողարձակ ըլլալ կը թուի: Գեղեցկօրէն անձնաւորած գերերն են Ռոմիկ (Ու. և Ժիւլիէթ), Արենայ (Հին ածներ), Քին (Նոյն), Կարլոս (Հայրենիք), Մարկոս (Սատանայ), Հուրցիկ (Սատանայ), Մարկոս Վինիկիոս (Յումուս), Սկյրան (Նումուս), Տը Մօնիլառ մարիզ (Խամաճիկներ), Բիկո Ֆիլիպ (Բոցը), Գրո Մոնի (Հարս. Քայլերդ), Ռ. Տր Շասոււա (Մըրիկ), Ա. Տօրլան (Օնֆ. Հօրքուր): Օրիլլօի և Ավինեգարիի մէջ անյաջող գուրս եկաւ: — Հայ բեմի գրէթէ միակ ներկայանուի սիրահորն է Շահիսմանի:

ԿՐԻԹՈՐ Ալիշանը. — Կովկասահոյ բազմավաստակ կաստակերգակ՝ որուն բեմ. գործունեութեան Յնամեակը կը լրսնայ այս տարի: Իր



Տիկ. Ա. Ժելեկան «Մէսէտասի գերով

մտածուած խաղերով, ստեղծագործած բազմաթիւ խաղերով, դիմառ խողի և ձայնի հարուստ վարպետութեամբ՝ ամենայարգելի մշակներէն մին է մայրենի բեմին, իր նշ. արտայայտութիւնները եղած են Մանուկ աղա (Մեծ. մուրացկաններ), Մատակիան (Ամուսիններ), Գիօ (Պէտապօտուածուած), Թիօն (Յո՞ երթառ), Նուխիմ (Միրաքֆրոս), Բօյօնիոս (Համլէթ), Զկանարէ (Ակամայ բժիշկ), Խեղիառակ (Լիր), Եպիջատու (Նոմուս), Վուրմ (Սէր և Նենդ), Էկյոկ (Սատանայ) են. Միաժամանակ զը, մշակ է ինք, երկար տառն աշխատակցած ըլլալով ուսուաչայ թէրթէրութարդամանած ունի աւելի քան 70 թատերախանաց, Տիպար բեմական դորժիչ, տաղանգաւոր և համեստ:

Տիկ. Լիիշ Գօվան-Գիննի Մէծենան. — Մէր մանկամարդ դերասան նուհիներուն մէջ գեղեցիկ և արժանաւոր «Փօթէօլ», մը ունի զերասան ամուլին այս հարազատ գուտարը՝ որ իր քննունակութեամբ, բարեկազմութեամբ, զարգացումով և աշխատութեամբ կոչուած է լուսաշող գիրքի մը համենկու. Ըստ իս, խուսափելու է խորութիւն և քնդլայնում պահանջող նկարագիրներէ. Թէրթէլ՝ բայց ոչ սստոստոն, պղտիկ տաղանապներով յուզուող նուրբ գերերը շատ կը վայլեն իր չնորհալի արուեստին. Նկատի առնելով իր ձայնին դիմախաղին առնելով իր ձայնին ու դիմախաղին շատ սեղմ ժուժկալու թիւնը, եթէ իրեն յատուկ գետնէն դուրս չելլէ՝ առաջին ու հիմնական յաջողութիւնը կ'ըլլայ այդ, իրեն համար, Ահա իր խաղացանկը, բաղկացած՝ ամբողջովին արդիական դերերէ. — Մարիկ Տիկ Մօնիքան (Խամաճիկներ), Կուս Տր Բժիշկ (Հարս. քայլերգ), Մօնիկ Քիլի (Բոյզը), Էլին Տոկուպիկ (Մըրքի), Ալպկերին (Յնֆ., Հօրքուրս), Միհիք (Նոյն), Այս խաղերը, բաց ի «Յնֆլէօր» էն, թարգմանութիւնն են իր ամուսնոյն՝ Օննիկ Գօվանի. — Ցայտուն յաջողութեամբ ներկայացուցած իր գերերն են Ալպկերին, Կրաս Տր Բյիսան և Մարիկ Տր Մօնիքան. Մեծ յաջողութեամբ ներկայացուց նաև Քինի Աննա Տամարին. — Նուրբ և թարգմանուագիտուհի մը:



Ա. Զենունի